

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Մ. ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆ

ՎԻՔԻՕՐ ՀԻՒԿՈ

ԹՇՈՒԱՌՆԵՐ

ԶՈՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՍԻ ԶՈՐՈՐԴ

ՀԱՏՈՐ կ. (5)

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏՈՒՆ

1922

Տպագր. Մ. ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆ
ՊՈԼԻՏ

ՄԱՍՆ ԶՈՐՌՈՐԴ

ԲԼԻՒՄԷ ՓՈՂՈՑԸ ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ
ԵՒ ՍԷՆ-ՏԸՆԻ ՓՈՂՈՑԸ ԴԻՒՑԱՉՆԵՐԳՈՒԹԻՒՆ

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՎ

ՔԱՆԻ ՄԸ ԵՐԵՍ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Ա.

ԼԱԿ ԿՏՐՈՒԱԾ

1831 և 1832 տարիները՝ որոնք յուլիսի յեղափոխութեան կը յարին անմիջապէս՝ պատմութեան ամենէն մասնաւոր և ամենէն զարժանալի թուականներէն մէկը կը կազմեն։ Այս երկու տարիները՝ իրենց առջևի և ետևի տարիներուն մէջ տեղ կարծես թէ երկու լեռներ են։ Այս լեռները յեղափոխական մեծութիւն ունին. գահաւանդներ կը նշմարուին անոնց վրայ։ Ընկերային բազմութիւնները, նոյնիսկ քաղաքակրթութեան հիմերը, վրայէ վրայ գրաւած և իրարու յարակից շահերուն հաստատուն խումբը, զաղիական հին կազմութեան դարաւոր կերպարանքները դրութեանց, կերպերու և տեսութեան մրրկածին ամպերու մէջէն անընդհատ կ'երևան և կ'անհետին այս երկու լեռներուն վրայ։ Այս երեւումներն ու անհետացումները ընդգիւմութիւն և շարժում անուանուեցան։ Մերթ ընդ մերթ

ճշմարտութեան փայլիւ կը տեսնուի հան, ճշմարտութեան որ մարդկային հոգիի լոյսն է:

Պատմութեան այս թուականը բաւական սահմանափակ է, և մեզմէ բաւական հեռանալ սկսելուն համար դժուար է արդէն անոր զինաւոր հանգամանքը ծրագրել:

Սակայն պիտի աշխատինք ծրագրելու այս հանգամանքը:

Վերահաստատութիւնը այն միջին փոփօխութեանց մէջը եղած էր որոնք դժուարաւ կը սահմանուին, որոնց մէջ հոգնութիւն, բզզում, չչուք, քուն և աղմուկ կայ և որոնք ոչ այլ ինչ են թէ ոչ մեծ ազգի մը օթեան մը հասնիլը: Այս թուականները տարօրինակ են և կը խարեն այն քաղաքագէտները որոնք անհնցմէ կ'ուզեն շահ հանել: Ի սկզբան ազգը բան մը կ'ուզէ միայն, որ է հանգստաութիւն. մարդիկ մեծ ծարաւ ունին միայն որ է խաղաղութիւնը, մէկ փառասիրութիւն ունին միայն որ է փոքրութիւնը: Այս խաղաղասիրութիւնը ու փոքրասիրութիւնը կը նշանակի: հանգարտ կենալ: Փա՛ռք հաստուծոյ, բաւականէն աւելի, պէտք եղածէն շատ աւելի մեծ գէպքեր, մեծ բաղդեր, մեծ արկածներ, մեծ մարդեր տեսան և ունեցան:

Յոզնած անձնութիրութիւնները, ծերացած դիւցազնութիւնները, պարարուած փառասիրութիւնները, կազմուած հարստութիւնները կը փնտուն, կը պահանջն, կ'աղերսն, կը խնդրեն. թնչ բան. բնակարան մը: Կ'ատանան այս բնակարանը: Կ'ոկսին վայելել խաղաղութիւնը, հանգարտութիւնը, պարապ ժամանակը. ա՛լ գոհ են: Սակայն սի և նոյն ժամանակ տեսակ մը իրողութիւններ կը ծագին, կը յայտնուին և անոնց քովի դուռին կը զարնեն: Այս իրողութիւնները՝ որոնք եղափոխութիւններէ և պատերազմներէ ելած են՝ կը

ման, կ'ապրին, իրաւունք ունին ընկերութեան մէջ զետեղուելու և կը զետեղուեին իսկ. և շատ անգամ իրողութիւնները օթեւան հայթայթողներ և օթեւանի հոգաբարձուներ են որոնք սկզբունքներու համար բը նակարան կը պատրաստեն:

Յոզնած մարդերը մինչզես հանգստաութիւն կ'ուզեն, կատարուած իրողութիւններն ալ երաշխաւորութիւններ կ'ուզեն: Ինչ որ է հանգստաութիւնը մարդերու համար, նոյն բանն է նաև երաշխաւորութիւնները իրողութեանց համար:

Այս երաշխաւորութիւնները ժամանակներու հարկ մըն են: Պէտք է չնորհել զանոնք: Իշխանները կը չընորհեն այս երաշխաւորութիւնները, բայց չփակը ըսկով՝ իրերու զօրութիւնն է չնորհողը:

Նախասահմանուած գերդաստանը (Պուա, աշ. 7 / ս Ն գերդաստանը) Նաբոլէոնին անկումէն ետք երբ Ֆրանսա վերադարձաւ, աղէտալի միամտութեամբ մը կարծես թէ ինքն էր պարզեւողը, և թէ կընար ետ առնել ինչ որ պարզեւած էր. թէ Պուրպօնի ցեղը երկնայն իրաւունքը ունէր, թէ Ֆրանսս բան մը չունէր, և թէ կուի ԺԲ.ի սահմանադրութեան մէջ չնորհուած քաղաքական իրաւունքը ոչ այլ ինչ էր բայց միայն երկնայնին իրաւանց ծիւղ մը զոր Պուրպօնի ցեղը զատած և մարդասիրաբար ժողովուրդին պարզեւած է մինչեւ այն օրը ուր թագաւորը պիտի համի ետ առնելու զայն: Բայց Պուրպօնի ցեղը պարզեւը տալով տհաճութիւն մը կը զգար, տհաճութիւն օրով կը պարտաւորէր նաև զգալ թէ ինք չէր պարզեւատուն:

Պուրպօնեան ցեղը կարծես թէ ոյժ ունէր, վասն զի կայսրութիւնը իր առջեկն աւլուելով աներևոյթ եղած էր իրը թագերական բնմի տեսարան մը: Զդիտեց որ ինքն ալ մի և նոյն կերպով բերուած էր: Զտեսաւ

որ ինք ևս այն ձեռքին մէջն էր որ Նաբոլէոնը վերցուցած էր իր տեղէն :

Պուրապօնեան ցեղը Ֆրանսակի համար պատմութեան երեւելի և արինաբոյք հանգոյցն էր, բայց անոր ճակասագրին զլխաւոր տարրը և քաղաքականութեան հարկաւոր խարիսնը չէր :

Ֆրանսա առանց Պուրապօներու ալ կրնար ապրիլ քսան երկու տարի ապրած էր առանց Պուրապօներու :

Վերահաստատութիւնը երբ կարծեց թէ ժամանակը եկած է, ինքինքը Պօնաբարդին յաղթող և երկրին արմատացած համարելով, այսինքն կարծելով թէ զօրաւոր է, և կարծելով թէ խորունի արմատ ձգած է, յանկարծ որոշեց ինչ որ պիտի ընէր և համարձակեցաւ գործադրել ինչ որ յառաջադրած էր : Առու մը Ֆրանսայի դէմք ելաւ կանգնեցաւ, և՝ ձայնը բարձրացնելով չը ճանչցաւ հաւաքական տիտղոսը և անհատական տիտղոս, չճանչցաւ ազգին վեհապետութիւնը և քաղաքադին ազատութիւնը : Ռւբի՛ կերպով ըսենք, ուրացաւ ինչ որ ազգը ազգ և քաղաքացին քաղաքացի

կ'ընէր :

Ահա այս է հիմք այն հոչակաւոր հրովարտակներու որոնք յուլիսի հրովարտակները կ'անու անուհն :

Վերահաստատութիւնը ինկաւ :

Իրաւապէս ինկաւ : Բայց պէտք է ըսել թէ բարձակապէս հակառակորդութիւն ցուցուցած չէր յառաջդիմութեան ամէն ձեւերուն : Անոր իշխանութեան ժամանակ մեծ բաներ եղած էին :

Վերահաստատութեան ժամանակ ազգը վարժուած էր հանդարտութեան մէջ վիճաբանութիւն, — Հանրապետութեան ժամանակ չկար այս, — և խաղաղութեան մէջ մեծութեան, — այս ալ կայսրութեան ժամանակ պակած էր, Ֆրանսա՝ ազատ և հզօր՝ Եւրոպայի

միւս ժողովուրդներուն համար քաջալերական տեսարան մը եղած էր : Յեղաշրջումը Բօպէսբիերի իշխանութեան ժամանակ խօսիլ կրցած էր . Պօնաբարդի իշխանութեան ժամանակ թնդանօթը խօսած էր . Լուի Փ. և Շարլ Փ. ի իշխանութեան ժամանակն ալ խօսելու կարգը եկած էր մտքին : Հովը դադրեցաւ, ջահը նորէն վառեցաւ : Հանդարտաւէտ միաքերու գագաթներուն վրայ պայծառափայլ լոյսին սարսուոր տեսնուեցաւ : Անթերի խաղաղութեան ժամանակ, յայտնի յայտնապէս հրապարակի վրայ տասնընդ տարի աշխատեցան այն մեծ սկզբունքը որոնք խօսիողներու համար արդէն հին, իսկ պետական մարդերու համար դեռ նոր են, և օրոնք կ'անութիւն մամուլի ազատութիւն և ամէն կարողութեանց ամէն պաշտօն կատարելու իրաւունքը : Սկզբանց այս աշխատութիւնը մինչեւ 1830 տեւեց : Պուրապօնեանները քաղաքակրթութեան գործիք մը եղան, գործիք մը որ Նախախնամութեան ձեռքին մէջ կոտրեցաւ :

Պուրապօններուն անկումը մեծութեամբ լի եղաւ, մեծութիւն չէ թէ անոնց այլ ազիգն կողմէն :

Երբ Պուրապօնները մեկնեցան գացին, Ֆրանսա անոնց նկատմամբ յարգանք զգաց, այլ ոչ ցաւ : Ինչպէս ըսինք քիչ մը առաջ, անոնց ազգեցութիւնը առելի մեծ եղաւ քան թէ իրենք : Հորիզոնէն աներեւոյթ եղան :

Յուլիսի յեղափոխութիւնը անմիջապէս բարեկամներ և թշնամիներ ունեցաւ բոլոր աշխարհի մէջ : Ումանք շաւ մը անոր յարեցան եռանդով և ուրախութեամբ, ոմանք ալ կոնակ դարձուցին ամէն մէկը իր բնութեան համեմատ :

Յուլիսի յեղափոխութիւնն է յաղթանակ իրաւուն-

Քին որ իրողութիւնը կը տապալէ : Նքեղութեամբ լի բան մըն է այս տապալիքւմը :

Իրաւո նքը որ կը տապալէ իրողութիւնը . այս է ահա 1830ի յեղաշրջումին փառաւորութեան պատճառը , այս է նաև իր հեղութեան պատճառը : Իրաւունքը երբ կը յաղթանակէ , բանաբարութեան պէտք չունի ամեննեւին :

Իրաւունքը արդարութիւն և ճշմարտութիւն է :

Իրաւանց յատկութիւնն է յաւիտենապէս գեղեցիկ և անարատ մնալ :

Իսկ իրողութիւնը , առ երեւոյթս նաեւ ամենէն հարկաւոր , նաեւ ժամանակակիցներէն ամենէն աղէկ ընդունուած իրողութիւնը , եթէ միայն իրը իրողութիւն իր էութիւնը կը շարունակէ . եթէ խիստ քիչ իրաւունք կը պարունակէ կամ ամեննեւին չպարունակէ , անհրաժեշտապէս սահմանուած է՝ ժամանակին տեսողութեան հետ՝ տձեւ , պժգալի , թերեւս նաեւ սոսկալի ըլլալու :

Իրաւանց և իրողութեան այս կոիւը ընկերային բազմութեանց ծագումէն ի վեր կը աեւէ : Մենամարտը լմիցնել , անարատ գաղափարը մարդկային իրութեան հետ միաւորել , իրաւունքը իրողութեան և իրողութիւնը իրաւունքին մէջ խաղաղապէս թափանձել տալ : այս է ահա իմաստուններուն գործը :

Գ Լ Ո Ւ Խ Բ.

ԳԵՇ ԿԱՐՈՒԱԾ

Բայց իմաստուններուն գործը ուրիշ , ճարպիկներուն գործը ուրիշ է :

1830ի յեղաշրջումը շուտով կանգ առած էր :

Յեղափոխութիւն մը՝ նաւի մը պէս՝ երբ ծովեպրե ինուլով կը խրի , ճարպիկները՝ անմիջապէս կը յօշեն դայն :

Ճարպիկները՝ մեր դարու մէջ՝ Պետական մարդու անունը առին իրավի , այնպէս որ այս պետական մարդ խօսքը վերջապէս արկօթեան խօսք մը եղաւ : Եւ իրոք պէտք չէ մոռնալ թէ ուր որ ճարպիկութիւն մը կայ մայայն , հարկաւորապէս փոքրութիւն կայ :

«Ճարպիկներ» սելը՝ «միջակներ» ըւել է :

Այսպէս ալ «պետական մարդիկ» ըսելը՝ «մատնիչներ» ըսել է երբեմնակի , Արդ եթէ պէտք է հաւտար ճարպիկներուն , յեղափոխութիւնները՝ ինչպէս է յուկիսի յեղափոխութիւնը՝ կտրուած չնչերակներ են . պատրաստական կապ մը պէտք է : Իրաւունքը՝ խիստ մեծապէս հրապարակուելով՝ դղբղում կուտայ : Հետեւ բար երբ իրաւունքը կը հաստատուի , պէտք է վերահաստատել Պետութիւնը : Ազատութիւնը ապահովուելին ետք պէտք է հշիանութեան վրայ մտածել :

Հօս իմաստունները տակաւին չեն զատուիր ճարպիկներէն , բայց կ'սկսին չվստահիլ : Իշխանութիւն , կ'ըսէք , լոււ : Բայց նախ՝ ի՞նչ է իշխանութիւնը . երկրորդ ուրկէ կը ծագի :

Ճարպիկները չսել կը ձեւացնեն կէս ձայնով մը եղած աւարկութիւնը , և իրենց ճարպիկութիւնը կը շարունակեն :

Եթէ «Պետական մարդերու» տեսութեամբը նկատելու ըլլանք , ամէն զգոյշ վերապահումներէ ետք կը հարցնենք թէ յեղաշրջումէ մը ետք որոնք են այս յեղաշրջումէն ելլող թագաւորի մը յատկութիւնները : Կրնայ յեղափոխական ըլլալ և օդատակար է յեղափոխական ըլլալ , այսինքն քէտք է որ իր անձովն այն

յեղափոխութեան մասնակցած, միջամուխ եղած, անոր մէջ վտանգի ենթարկուած կամ երեւելի հանդիսացած, անոր տապարը բռնած կամ սուրը գործածած ըլլայ:

Որո՞նք են արքափական ցեղի մը յատկութիւնները: Պէտք է որ ազգային, այսինքն ի հեռուստ յեղափողական ըլլայ՝ չէ թէ գուծողութիւններով, այլ ընդունուած գաղափարներով: Պէտք է որ անցեալով բաղադրուած և պատմական ըլլայ, պէտք է որ տպագով բաղադրուած և համակիր ըլլայ:

Ասկէ կը մեկնուի թէ ինչո՞ւ առաջին յեղափոխութիւնները գոհ կ'ըլլան մարդ մը՝ Գրօմվէլ կամ Նարուէնը զանելով, և ինչու երկրորդները բացարձակապէս կ'ուզեն զանել ցեղ մը, Պրիւնզվիքի ցեղը կը Օրլէանի ցեղը:

Սրբայական ցեղերը կը նմանէն Հնդկաստանի այն թզենիներուն որուն ամէն մէկ ոստը մինչեւ գետինը ծոկով կ'արմատանայ և թզենի մը կ'ըլլայ: Իւրաքանչիւր ճիւղ կրնայ արքայական ցեղ ըլլալ: Մինչեւ ժողովուրդը խոնարհելու բացարձակ պայմանով:

Այս է ճարպիկներուն տեսականը:

Սրդ այս ճարպիկներուն մեծ ճարտարութիւնն է փոքր ինչ իբր մեծ աղէտք մը ցուցնել ամենուն յաջողութիւն մը, որպէսզի որոնք որ անկէ կ'օգտուին նաև դողան, երկիւզով համեմել առնուած քայլ մը, անցումին ծոռութիւնը աւելցնել մինչեւ որ յառաջդիմութիւնը թուլնայ, անհամցնել այն գործը, եռանդին անհարթութիւնները երեւան հանել և բառնալ, անկիւնները և եղունգները կարել, յաղթանակը բամբակել, իրաւունքը պատատել, հսկայ ժողովուրդին ֆանելաներ հագցնել և շաւտ մը պառկեցնել, այս ծայրայեղ քաջողջութեան պահք պահել տալ, չափազանց յաջողութեան դէմ զգուշութեան միջոցներ տանել, յեղափոխու-

թեան առջեւ արեւարգել մը դնել: 1830ը գործադրեց այս տեսութիւնը զօր արդէն Անգլիոյ մէջ գործադրած էր 1688ը:

1830ը յեռան կէս ճամբան կանգ առնող յեղափոխութիւն մըն է կիսա'տ յառաջդիմութիւն, հազի'ւ հազ իրաւունք: Այլ սակայն տրսմարանութիւնը չփատեր գրեթէին նշանակութիւնը, ճիշդ արեւին պէս որ չպատեր ճրագին լոյսը:

Ո՞վ է յեղափոխութիւնը կէս ճամբան կեցնողը: Քաղքենիութիւնը:

Ինչո՞ւ:

Վասնզի քաղքենիութիւնը յադուրդ գտած շահն է: Երէկ ախորժակ ունէր ան, այսօր լիուլի կը վայելէ, վաղը պիտի յագի:

Նարուէնին ետք 1814ի երեւոյթը նաև 1830ին տեղի ունեցաւ Շարլը Փ.էն ետք:

Քաղքենիութիւնը մարդերու գաս մը համարել ուղուեցաւ՝ յանիրաւի: Քաղքենիութիւնը պարզապէս ժողովուրդին զոհ եղած մասն է: Քաղքենին այն մարդն է որ հիմա նստելու ժամանակ ւնի: Աթոռ մը դաս մը չէ:

Դադարը բառ մըն է որ երկու զարմանալի և գրքեթէ հակասական նշանակութիւն ունի ֆրանսերէնի մէջ. չուող զօրք, այսինքն շարժում, նաև կայտն, այսինքն հանգիստ կը նշանակէ:

Դադարը ոյժերը նորոգել է: սպառազէն և արթուն հանգչիլ է. կատարուած իրողութիւնն է այն որ պահնորդներ կը դնէ և զգոյշ կը կենայ: Դադարը կ'ենթագրէ երէկուան կոփւը և վաղուան կոփւը:

1830ին և 1848ին միջնավայրն է այն: Ինչ որ կոփւ կ'անուանենք հոս, կրնայ նաև յառաջդիմութիւն անուան ուիլ:

Արդ քաղքենիննրուն ինչպէս նաեւ պետական մարդերու՝ այս դադար բառին նշանակութիւնը ունեցող մարդ մը, թէպէտեւ բայց մը պէտք էր, խառնակազմ անհատականութիւնն մը որ յեղափոխութիւն, նաեւ մնայնութիւն նշանակէր, ուրիշ խօսքով ըսենք անցեալը և ապագան ակներեւապէս իրարու յարմարցնելով ներկան հաստատէր:

Այս մարդը զտնուած էր բոլորովին պատրաստ: Անունն էր Լուի-Ֆիլիպ 8'Օրլէան:

Խորհրդարանի 221 անդամները թագաւոր ըրին Լուի Ֆիլիքը, Լաֆայէթ թագադրութեան պաշտօնը կատարելով հանրապետ թեանց լաւագոյնը անուանեց զայն: Բարիզի քաղաքաւունը Ռէյմի մայր եկեղեցին յաջորդեց:

Կատարեալ գահը կէս գահի փոխուեցաւ: Այս փախանակութիւնը եղաւ ահա «1830ին գործը»:

Երբ ճարպիկները լմնուցին, իրենց տուած լուծումին ահադին պակասութիւնը երեւցաւ: Այս ամէնը բացարձակ իրաւունքին հակառակ եղած կատարուած էր: Բացարձակ իրաւունքը, կը բողոքեմ, աղաղակեց, և աներեւոյթ եղաւ: ահարկո՛ւ աներեւութիւն:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ԼՈՒԻ ՖԻԼԻՓ

Լուի Ֆիլիք այնքան արժանի է յարգի, որքան պախարակուելու արժանի է իր հայրը, թէեւ ասոր յանցուորութիւնը մեղմարար պարագաներու շնորհիւ ան-

շուշտ պիտի թեթեւնայ պատմութեան տոջեւ: Լուի Ֆիլիք ամէն մասնաւոր առաջինութիւնները և հաստրակային առաջինութեանց շատը ունէր: Իր առողջութեան, հարստութեան, անձին և գործերուն հոգ կը տանէր: բապէի մը արժէքը՝ բայց ոչ միշտ տարիի մը գինը կը ճանչնար, սթափ, զուարթ, խաղաղասէր և համբերող, բարի մարդ և բարի իշխան էր: Կնոջը հետ կը պառկէր և պալատին մէջ սպասաւորներ ունէր ուրոնց պաշտօնն էր ամուսնական անկողինը քաղքենիներուն ցուցնել, ըստ որում ննջարանը ասանկ կանոնաւորապէս ամէնուն ցուցնելու փափաքիլը օդտակար էր: Պուրազօնեան անզրանիկ ճիւղին հետ տպօրինաւոր ցոյցերէն ետք: Եւրոպայի ամէն լեզուները, և՝ որ աւելի հազուագիւու է ամէն շահերու ամէն լեզուները գիտէր և կը խօսէր:

Իր ընտանիքին և առնմին աչքին լոյսը: Հրապուրիչ խօսակցող և կտուավարութեան զեղծումներուն տեղեակ պետական մարդ, ներքնապէս անտարբեր, անմիջական շահով զրաւուած, միշտ ի մօտուստ կառավարող, իսկ սիակալութեան և երախտագիտութեան անասակ էր: Խորհրդարանի անդամոց մեծամասնութիւնները վարպետութեամբ կ'ստիպէր որոշումներ տալու ի վես այն գաղանի համաձայնութեանց որոնք գահերու ներքեւ խորին ձայնով մը կը գոռան: սիրու կը բանար, երբեմն անխոնեմութեամբ կը բանար, այլ հրաշալի ճարպիկութիւն մը կը ցուցնէր այս անխոնեմութեան մէջ: զանազան միջոցներ, դէմքեր և դիմակներ կ'առնէր: Եւրոպայի Ֆրանս յին և Ֆրանս յի Եւրոպային վախ կուտար: Իր հայրենիքը անտարակոյս կը սիրէր, բայց ընտանիքը նախամեծարելով:

Քաղաքակրթութիւն, կարգ և բարեկարգութիւն ստեղծելու ձմարիտ կարողութիւնը ունէր, այլ գտա-

սիրական և խարէական ոզի մը կը խառնէր այս կարուցութեան հետ. արքայական ցեղի մը հիմնադիրն ու հայթայթիչն էր. կերպով մը Շարլըմանի և կերպով մը նենգամիտ դատասէրի մը կը նմանէր. վերջապէս ոէդ և տարօրինակ կերպարանք մըն էր. իշխան մը որ կըրցաւ իշխանութիւն մը բանեցնել թէև ֆրանսա անհանդարտ ըլլար, և զօրութիւն ցուցնել առանց Եւրոպայի նախանձուութիւնը հոգ ընելու. Ահա այսպիսի մարդ մըն էր Լուի Ֆիլիպ որ իր դարուն երեւելի մարդերուն կարգը պիտի անցնի և որ պատմութեան մէջ յիշուած ամենէն աւելի կառավարողներուն կարգը կրնար անցնի եթէ քիչ մը սիրած ըլլար փառքը և եթէ միենոյն կերպով կարենար զգալ ինչ որ մեծ է, ինչպէս կ'զգար ինչ որ օգտակար է:

Լուի Ֆիլիք երիտասարդութեանը ժամանակ գեղեցիկ, և ծերութեանը մէջ չնորհալի էր. ազգին միշտ հաճելի եղած չէր. այլ բազմութիւն եղած էր միշտ:

Պալատականներ չունէր: Անձրևոցը թեւին տակ առնելով գուրս կ'ելլէր, և երգար ժամանակ իր փառապոակին մէկ ժամն ալ այն անձրևոցը եղած էր: Քիչ մը որմնադիր, քիչ մը պարտիզան և քիչ մը ըըժիկ էր. երբ սուրհանդակ մը ձիէն իյնար, արիւն կ'առնէր անկէ. Լուի Ֆիլիք գուրս չէր ելլէր առանց հետը առնելու նշարակը՝ Հանրի Գ. ին պէս որ առանց զաշոյնը առնելու տեղ մը չէր երթար: Արքայականները կը ծաղրէին այս ծաղրէլի արքայն, որ բուժելու համար արիւն թափող թագաւորներուն առաջինն է:

Լուի Ֆիլիքին գէմ պատմութեան դանդասներու մէկ մասը պէտք է զեղջել. կան բաներ որոնք թագաւորութիւնը կ'ամբաստանեն. կան բաներ որոնք իշխանութիւնը կ'ամբաստանեն. երեք սիւներ որոնք թագաւորը կ'ամբաստանեն. երեք սիւներ որոնց ամէն մէկը տարբեր ամբողջութիւն մը կ'տրտադրէ:

Առանց բան մը կեղծելու, բայց նաև առանց բան ծանրացնելու ահա ըսինք ինչ որ ճշմարիտ է Լուի Ֆիլիքին նկատմամբ:

Հաւասարութիւնը ո/թող իշխան մը ըլլար, վերահաստատութեան և միանգամայն յեղափոխութեան վերաբերիլ, ունենալ այս յատկութիւնը որով իրը յեղափոխական անհանգստութիւն, այլ իրը կառավարիչ վստանութիւն կը ներշնչէ: Ահա 1830ին այս եղաւ Լուի Ֆիլիքին բոլոր բարերազդութեան պատճառը, ամենեւին եղած չէ այնպիսի ժամանակ մը ուր մարդ մը այսքան լաւ յարժարած ըլլայ պատահարի մը, մէկը միւսին մէջ մտաւ և մարմնաւորուեցաւ: Լուի Ֆիլիք 1830ին մարդեղութիւնն է: Մանաւանդ թէ Լուի Ֆիլիք գահակալութեան արժանի ըլլալուն մեծ ապացոյց մը ունէր, այսինքն աքսորը: Ժամանակ մը տարագիր, թափառական և աղքատ ըլլալով իր աշխատութեամբը ազրած էր: Ֆրանսայի իշխանական ամէնէն յուսթի կալուածներուն այս աէրը Զուփցերիոյ մէջ ծեր երիվար մը ծախած էր՝ հաց ուտելու համար: Բէլինավի մէջ մաթեմաթիզայի դաս տուած էր մինչեռ քոյրն ո՛լ՝ Ատէլաբա՛ ասեղնագործութիւն կ'ընէր և կար կը կարէր:

Լուի Ֆիլիք պալծառ լոյսը սիրող թագաւոր մը եղաւ: Անոր իշխանութեան ժամանակ մամուլը ազտատ, ազգային բեմը ազատ, խիղճը և խօսքը ազատ եղան: Սեպտեմբերի օրէնքները տեղ տեղ բահեր ունին լոյսատալու համար: Թէեւ զիտեր թէ լոյսը առանձնաշնորհութիւնները կրծելու զօրութիւն ունի, իր գահը լոյսին առջեւ դրաւ: Պատմութիւնը չպիտի մօռնայ անոր այս ուղղամատութիւնը:

Ի՞նչ կայ Լուի Ֆիլիքին գէմ: Արքունի գահը Զատէ թագաւորը Լուի Ֆիլիքէն, ահա կը մնայ մար-

Դը . և մարդը բարի է : Երբեմն սքանչելիք ըլլալու չափ
բարի է ան : Շատ անգամ առաւօտէն մինչեւ իրիկուն
ցամաքային Եւրոպայի բոլոր դեսպաններուն դէմ կը պ-
ուելին ետք՝ ծանրածանր հոգերով զրաւուած իր սեն-
եակը կը մտնէր երեկոյին . և հօն՝ յոգնութենէ հոգին
բերանը եկած և քունը աչքերէն վազած ժամանակ
ի՞նչ կ'ընէր . դատի պարութայ մը կ'առնէր . և զիշերը
եղենական դատ մը նորին քննելով կ'անցնէր, զիտ-
նալով թէ իրօք ոչինչ բան մը չէր Եւրոպայի դէմ դնե-
լը, բայց թէ աւելի մեծ բան մըն էր դահճճին ձեռքին
մարդ մը պատելը : Արդարութեան պաշտօնէին հետ
յամառութեամբ կը կռուէր, կիյեօթինի խնդիրին մէջ
կէտ առ կէտ կը վլճէր ընդհանուր փաստաբաններուն .
օրէնքի այս շաղակրատներուն հետ, ինչպէս կ'անուանէր
զանոնք, երբեմն զիզուած դատի թղթակոյտներով իր
սեղանը ծածկուած կ'ըլլար . Լուի Ֆիլիք անոնց ամէնն
ալ կը քննէր . անոր համար վիշտ մըն էր թողուլ այս
դատապարտեալ թշուառ զիււները : Այս զիշեր եօրը
հոգի փասկեցայ, կ'ըսէր օր մը այն վկային զոր քիչ մը
առաջ յիշեցինք : Իր իշխանութեան առջի տարիները
մահուան պատիժը գրեթէ վերցաւ, և կառափնատին
կանգնումովը թագաւորին դէմ բռնաբարութիւն մը ե-
ղաւ :

ԳՈՒԽ Դ.

ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՆԵՐՔԵՒ ՊԱՏԵՐՈՒԻՆ ՃԵՂՔԵՐԸ

Եկած ըլլալով այն վայրկեանը ուր մեր պատմած
տրամը Լուի Ֆիլիքի իշխանութեան սկիզբները ծածկող
աղէտուոր ամպերէն մէկուն խորութեանը մէջ պիտի
սուզի, պէտք չէր երկմտութիւն ցուցնել, և հարկ էր
որ այս գիրքը իր կարծիքը յայտնէր այս թագաւորին
նկատմամբ:

Լուի Ֆիլիք արքայական իշխանութեան հասուծ էր
առանց բանութեան, և առանց ինքն իր կողմէ ուղղակի
աշխատելու . թագաւոր եղած էր յեղաշրջային փօփո-
խումի մը իրողութեամբը որ յեղափոխութեան իրական
նպատակէն անշուշտ խիստ հեռու էր և որու մէջ ին-
քը՝ Օրէտանի գութար ամենեւեն անձնական նախաձեռ-
նութիւն չունէր : Իշխան ծնած էր և կը կարծէր թէ
ընտրուած թագաւոր է : Ինքն իրեն տուած չէր, իրովի
տուած չէր այս պաշտօնը, իրեն առաջարկուառ էր այն,
ինքն ալ ընդունած էր համոզաւելով ըստ մեզ յանիս-
քաւի՝ բայց համոզուելով թէ առաջարկութիւն, իրաւ-
ունքին համաձայն և ընդունիլն ալ պարտաւորութեան
համաձայն էր : Այս պատճառաւ Լուի Ֆիլիք արքայ-
ական իշխանութիւնը բարեմտօրէն ընդունեց : Արդ խրզ-
ճովին կ'ըսենք թէ լուի Ֆիլիք իշխանութիւնը բարեմտ-
ութեամբ ընդունած ըլլալուն, և հանրիշխանութիւնն
ալ բարեմտութեամբ յարձակած ըլլալուն համար, ըն-
կերպիչն կոիւներէ արտադրուազ ստրսափին պատաս-
խանատուութիւնը ոչ թագաւորին և ոչ ալ հանրիշխա-
նութեան վրայ կը ծանրանայ : Սկզբունքներու ընդհա-
րում մը տարրերու ընդհարումի մը կը նմանի : Ովկիո-
նոսը ջուրը կը պաշտպանէ, մրրիկը օդը կը պաշտպանէ .
թագաւորը թագաւորութիւնը կը պաշտպանէ, հանրիշ-
խանութիւնը ժողովուրդը կը պաշտպանէ . յարաբերա-
կանը՝ որ է միապետութիւնը, կը գիմազրէ բացարձա-
կին՝ որ է հանրապետութիւնը : Ընկերութիւնը արիւն
կը թափէ այս կոիւն մէջ, բայց ինչ որ իր վիշտն է
այսօր, վազը իր փրկութիւնը պիտի ըլլայ : Այլ սա-
կայն, ինչ և ըլլայ, պէտք չէ պախարակել կոուողները .
երկու կուսակցութեանց մէկը անշուշտ կը սխալի՝
Բայց օրանք որ կը սխալին, անկեղծօրէն կը սխալին.
Կոյր մը յանցաւոր չէ ինչպէս որ վանտէացի մը աւա-

դակ մը չէ։ Ուրեմն իրերու ճակատագրի վրայ թողունք այս ահարկու կոիւները։ Ինչ կ'ուզեն ըլլան այս փօթորիկները, մարդկային անպատասխանաւառաւթիւն մը կայ անոնց մէջ։

Աւարտենք այս տեղեկագրութիւնը։

1830ի կառավարութեան կեանքը անմիջապէս տաժանելի եղաւ։ Երէկ ծնած էր, և այսօր պարտաւորեցաւ կռուիլ։

Այս կառավարութիւնը հազիւ թէ տեղաւորուած էր, և ահա յուլիսի մեքենային վրայ որ զեւ նոր դըրուած և ոչ այնքան հաստատուն էր, շարժիչ զօրութեան մը անյայտ շարժումները կը զգար ամենուրեք։

Դիմադրութիւնը՝ հետեւեալ օրը ծագեցաւ թերեւուաղի օրէն ծագած էր արդէն։

Ամսէ ամիս հակառակութիւնը մեծցաւ, և թագուն ըլլալէ գաղրելով երեւան ելաւ։

Յուլիսի յեղափոխութիւնը որ՝ ինչպէս ըսինք՝ Ֆրանսային դուրս ոչ այնքան ընդունուած էր թագաւորներէն, Ֆրանսայի մէջ զանազան կերպերով մեկնուած էր։

Աստուած իր կամքերը՝ որոնք պատահարներու մէջ տեսանելի են՝ մարդերուն կը յանձնէ։ դժուարիմաց բնագիր որ խորհրդաւոր լեզուով մը գրուած է։ Մարդիկ այս բնագիրը անմիջապէս կը թարգմանեն, վաղահաս թարգմանութիւներ որոնք անուղիղ են, և որոնք սխալներով, պտկասներով և հակառակ իմաստներով լի են։ Շատ քիչ միտքեր կը հասկնան աստուածային լեզուն, Ամենէն կորովամիտները, ամենէն հանդարտները ամենէն խորիմացները յամրաբար կը լուծեն, կը հասկնան, և երբ կուգան իրենց բնագրին հետ, շատ ժամանակէ ի վեր գործը կատարուած կը գտնեն, հասարակաց հրապարակին վրայ արդէն քսան թարգմա-

նութիւն կայ։ Ամէն մէկ թարգմանութենէ կուսակցութիւն մը կը ծնի և ամէն մէկ հակառակ իմաստէ հերձուած մը, և ամէն մէկ կուսակցութիւն կը կարծէ թէ ինքը ունի միայն բաւն բնագիրը, և ամէն մէկ հերձուած կը կարծէ թէ իր կողմն է լոյսը։

Շատ անգամ աէրութիւնն իսկ հերձուած մըն է։

Բուն քաղաքական ըստած կուսակցութիւններէ Դուրս ուրիշարժում մըն ալ երեւան կ'ելլէր։ Հանրիշանական բարբառումին պատասխան կուտար ֆիլիսոփայական բարբառումը։ Ընտրեալներն ալ բազմութեան պէս կը խոռվուեին ուրիշ կերպով, բայց նոյնափակ։

Խորհուն գլուխները կը խորհէին, մինչդեռ երկիրը այսինքն ժողովուրդը՝ որու վրային յեղափոխութեան շունչեր կ'անցնէին՝ այն խորհուրդներուն ներքեւ կը սանչէր չգիտեմ ի՞նչ անյալտ և լուսնոտի յատուկ ցընցումներով։ Այս խորհուրդները, որոնցմէ ուժանք առանձին էին, ամանք ալ իրր ընտանիք և գրեթէ իբր նոյնատանատ ժազովներ գումարուած, հանդարտապէս այլ ներհունապէս կը յուղէին ընկերային խնդիրներ, անդրդուելի ականահատներ՝ որոնք գաղտնի ցնցումներէն և կէս մը նշամարուած հասցներէն հազիւ հազ անհանգստութիւն զգալով հրալեսի մը անդունդին մէջ հանդարտարէն իրենց գետնափոր ճամբանները կը բանային։

Այս մարդերը բաւանց խնդիրը քաղաքական կուսակցութեանց կը ձգէին եւ իրենք երանութեան խնդիրով կ'զբաղէին։

Մարդային ընկերութենէն անոնց արտադրել ուղածն էր մարդուս բարեկեցութիւնը։

Նիւթական խնդիրները, երկրագործութեան, հնարագիտութեան և առօւտուրի խնդիրները կը յուղէին։

անոնց գրեթէ կրօնքի մը արժանապատռութիւնը տալով : Քաղաքակրթութեան վիճակին մէջ զոր քիչ մը Աստուած և մեծ մտամբ մարդո կը կողմէ, շահերը կը միանան և կը խառնուին իրական կարծր ժայռ մը կազմելով ուժային օրէնքի մը համեմատ զոր համբերութեամբ կը զսնեն քաղաքականութեան այն երկրաբանները որոնք անտեսազէտ կ'անուանուին :

Այս մարդերը որոնք զանազան անուններով կը խմբուէին և որոնց ամէնքն ալ սակայն կրնուն սերտկան անունով ընկերվար անուանուիլ , կը նկրտէին նեղքել այս ժայռը և անկէ ժայթքեցնել մարդկային բարորութեան կենդանի ջուրէրը :

Անոնք ամէն բան կը յուզէին , կը քննէին կոռափինուափի խնդիրէն սկսելով մինչեւ պատերազմի խընդիրը : Կնաջ իրաւունքը և մանկան իրաւունքն ալ կ'առելցնէին մարդուա իրաւունքին վրայ զոր գաղղիական յեղափոխութիւնը հաստատած էր :

Եթէ բաց առնենք աշխարհակազմային տեսիւնները , երազահանութիւնը և միթիքականութիւնը , կրնուն երկու գլխաւոր խնդիրի վերածել այն ամէն լուծելի խնդիրները զորս ընկերվարները կ'առաջադրէին :

Առաջին խնդիր .

Հարստութիւնը արտաբերել .

Երկրորդ խնդիր .

Հարստութիւնը բաշխել :

Առաջին խնդիրը հարստութեան խնդիրը կը պարունակէ :

Առաջինին մէջ ուժերու կիրառութեան վրայ է դործը :

Երկրորդին մէջ վայելումներու բաշխումին վրայ է դործը :

Ոյժերու լու կիրառումէն կը հետեւի հասարակային զօրութիւնը :

Վայելումներու լու բաշխումէն կը հետեւի անհասական երջանկութիւնը :

Լու բաշխում ըսելով պէտք է հասկնուլ չէ թէ հաւասար , այլ արդար բաշխում : Առաջին հաւասարութիւնն է արդարութիւն : Այս երկու իրերուն , այսինքն դուրս՝ հասարակային զօրութեան և ներս՝ անհասական երջանկութեան միաւորութենէն կը հետեւի ընկերային բարեբաստութիւնը :

Ընկերային բարեբաստութիւնը կը նշանակէ մարդուա երջանկութիւնը , քաղաքային ազատութիւնը , պղզին մեծութիւնը :

Անգլիա այս երկու խնդիրներուն առաջինը կը լուծէ : Սքանչելապէս կը կազմէ հարստութիւնը , այլ աղէկ չբաշխեր : Այս լուծումէն որ մէկ կողմէն ամբողջ է , հարկաւորապէս երկու ծայրայնդաւթիւն կը հետեւի . ահազին փարթամութիւն , ահազին թշուառութիւն : Ամէն վայելումները սմանց , ամէն զրկումները ուրիշներուն այսինքն ժողովուրդին , թէեւ առանձնաշնորհումը , բացառութիւնը , մենավաճառը , աւատականութիւնը նայնիսկ աշխատութենէ կը ծնին : Սիւալ և վտանգաւո՞ր կացութիւն որ հասարակային զօրութիւնը մասնաւոր թշուառութեան վրայ կը կանգնէ և որ պետքեան մեծութիւնը անհատին առապանաց մէջ կ'արմատացնէ : Թիւր ըմբանուած մեծութիւն ուր կը միանան տմէն նիւթական տարրերը և որու մէջ չմաներ ու է բարոյական տարր մը :

Հասարակավարութիւնը և երկրաբաշխական օրէնքը կը կարծեն լուծել երկրորդ խնդիրը , բայց կը սխալին :

Անոնց բաշխումը արտաքերութիւնը կը սպաննէ։ Հաւասար բաժանումը կը ջնվէ մրցումը, հետեւապէս նաև աշխատութիւնը։ Մասվաճառի մը բաշխումին կը նմանի այս վասնզի մսավաճառը կը սպաննէ ինչ որ կը բաժնէ։ Անկարելի է ուրեմն այս կարծեցեալ լուծումներուն հաւանիլ։ Հարստութիւնը սպաննելը բաշխել չէ։

Երկու խնդիրները պէտք է որ միտեղ լուծուին լաւ մը լուծուելու համար։ Երկու լուծումները պէտք է որ միաւորին և կազմեն մէկ լուծում։

Երկու խնդիրներուն եթէ առաջինը միայն լուծես, վենետիկին պիտի նմանիս, Անգլիոյ պիտի նմանիս։ Վենետիկի պէս արուեստական զօրութիւն մը, կամ Անգլիոյ պէս նիւթական զօրութիւն մը պիտի ունենաս։ յոտի հարուստ պիտի ըլլաս։ Բոնարարութեամբ մը պիտի մեռնիս։ Ինչպէս մեռաւ վենետիկ, կամ պիտի իյնաս մնանկութեամբ մը, ինչպէս պիտի իյնայ Անգլիան։ Եւ աշխարհս թող պիտի տայ որ իյնաս և մեռնիս, վասնզի աշխարհս կը թողու որ իյնայ և մեռնի ինչ որ ինքնամոլութիւն է միայն, ինչ որ մարդկային սեռի մը համար առաքինութիւն մը կամ գաղոփար մը չի պարունակեր։

Պէտք է գիտնալ սակայն թէ մենք հօս վենետիկ և Անգլիա բառերը յիշելով չէ թէ ժողովուրդներ այլ ընկերութիւն շէնքեր կը նշանակենք. ազգերու վրայ դրուած ստուապետութեանց և ոչ թէ նոյնիսկ ազգերու կ'ակնարկեւք։ Ազգերու համար միշտ յարդ ու համակրութիւն կը զգանք։ Վենետիկ՝ իբր ժողովուրդ պիտի վերածնի, Անգլիա՝ իբր ազնուապետութիւն, պիտի իյնայ, բայց Անգլիա՝ իբր ազգ՝ անմահ է։ Ասիկա ըսելէն ետք կը շարունակենք։

Լուծէ՛ երկու խնդիրներ, քաջալերէ՛ հարստառը և

պաշտպանէ՛ աղքատը, վերցուր թշուառութիւնը, ա՛լ մի թողուր որ զօրաւորը անիրաւութեամբ իր շահերուն ծառայեցնէ տկարը, սանձէ՛ այն անօրէն նախանձուութիւնը զոր ճամբան գտնուողը ունի՛ արդէն տեղը հասնողին դէմ, մաթեմադապէս և եղբայրապէս վարձքը աշխատութեան համեմտէ՛, ձրի և պարտաւորիչ ուսումը մանկութեան աճումին հետ խառնէ՛ և առնութիւնը գիտութեան վրայ հիմնէ՛, ընդունձտկէ՛ միտքերը՝ միանգամայն բաղուկները զբաղեցնելով, զօրտոր ժողովուրդ մը և միանգամայն երջանիկ մարդերու ընտանիք մը եղիքիր, ամէնուն ալ սեփականութիւն տուր՝ զայն չէ թէ բառնալով այլ հանրացնելով՝ այնպէս որ ամէն քաղաքացի առանց բացառութեան կալուածատէր ըլլայ, և այս այնքան գիւրին է որքան չկարծուիր. Երկու խօսքով ըսենք, զիտցի՛ր արտաքերել և բաշխել հարստութիւնը, եւ ահա նիւթական մեծութիւնը ու միանգամայն բարոյական մեծութիւնը պիտի ունենաս, եւ ահա ան ատեն արժանի պիտի ըլլաս ֆրանսա կոչուելու։

Քանի մը կուսակցութիւններէ դուրս եւ վեր սրոնք կը մոլորէին, այս էր ահա ընկերվարութեան ըստածը, այս էր ահա դէպարտամենտ մէջ անոր գիտուածը։ այս էր ահա միտքերու մէջ անօր ծրագրածը։

Սքանչելի ջանադրութիւններ, նուիրական փորձեր։

Այս վարդապետութիւնները, սկզբունքները, զիտագրութիւնները, այն անոկնկալ հարկը օրով պետական մարդը կը սահպէր փիլիքսափաներուն կարեւորութիւնը ճանչնալ, խանաշփոթ յայտնութիւնները որոնք կ'ընդնշմարուէին, նոր քաղաքականութիւն մը կազմելու պարտքը, քաղաքականութիւն որ հին աշխարհին հետ կը պարտաւորէր համաձայնիլ առանց բա-

լորովին անհամաձայն ըլլալու յեղափոխութեան սես-
լական նպատակին կեա. կացութիւն մը ուր պէտք էր
կաֆայէթը գործածել Բօլինեազը պաշտպանելու հա-
մար. ապստամբութեան ներքեւ թափանցիկ յառջ-
դիմութեան ակներեւութիւնը, խորհրդականները եւ
հրապարակի ժողովուրդը, իր (Լ.-Հ.-Ֆ.-Ֆիլիքին) բոլոր-
տիքը պաշարող մրցումները հաւասարակշռելու հարկը,
յեղափոխութեան նկատմամբ իր հաւատարմութիւնը,
թերեւս չգիտեմ ինչ պատահական համակերպութիւն
մը որ վերջնական եւ վերագոյն իրաւունք մը անօրո-
շապէս ընդունելէն կը ծնէր, իր ցեղին արժանի մալու
կամքը, ընտանեսիրական ոգին, ժողովուրդին վրայ-
ունեցած անկեղծ յարգն ու համարումը, իր անձնա-
կան լաւամտւթիւնը գրեթէ ցաւագին մտատանջու-
թեամբ մը կը համակէին կուի Ֆիլիքը, և երբեմն՝ որ-
քան ալ հզօր և ացի ըլլար ինք՝ թագաւոր ըլլալու
դժուարութեան տակ կ'ընկճէին:

Իր ոտքերուն ներքեւ ահարկու քայքայում մը
կ'զգար որ սակայն անհետացում մը չէր, ըստ որում
Ֆրանսան սովորտկանէն ուելի Ֆրանսա էր:

Խաւարամած դէզեր հօրիդոնը կը ծածկէին:

Յուլիսի յեղափոխութենէն ի վեր հաղիւ թէ քսան
ամիս անցած էր, եւ ահա 1832 տարին վտանգաբեր եւ
սպառնալի տեսքով մը սկսած էր: Ժողովուրդին կա-
րուութիւնը, գործաւորներուն տռանց հացի մալը,
Գօնտէի վերջին իշխանին խաւարին մէջ աներեւոյթ ըլ-
լալը, Բարիզէն Պուրպօններուն որաաքսուելուն պէս
Պրիւսելէն Նասոններուն արտաքսումը, Պելժիգային գող-
ղիական իշխանի մը ընծայութիլը բայց անզիական իշ-
խանի մը տրուիլը, Նիքոլայի ոուսական ատելութիւնը
իտալիոյ մէջ երկրին շարժիլը, Մեթերնիկին՝ ձեռքը
Պոլօնէի վրայ երկնցնելը, Անգօնայի մէջ Ֆրանսային

Աւստրիոյ հետ խստիւ վարուիլը, բոլոր Եւրոպայի մէջ
զայրացող նայուածքները որոնք Ֆրանսան կը դիտէին
ծածկապէս, Անգլիան որ կտսկածելի դաշնակից էր և
պատրաստ մերժելու ինչ որ իյնուու պիտի միտէր և
յափշտակելու ինչ որ կրնար իյնալ, օրէնքին չորս գը-
լուխ շանձնելու համար ատենականերուն Պէնտրիայի
ետեւ ապաստանիլը. Թագաւորին կոռքին վրալէն շու-
շանաղրաշներուն սրբուիլը, Նօթրը Տամէն խաչին վար-
առնաւիլը, Լաֆայէթին Փոքրիլը, Լաֆիթին Կործանիլը,
Պէնժամէն Գօնսթանին շքաւորութեան մէջ մեռնիլը,
Գաղիմիր Բէրիէի՛ իշխանութենէ մաշուելով՝ մեռնիլը,
Քաղաքական հիւանդութեան և ընկերային հիւանդու-
թեան՝ թագաւորութեան երկու մայրաքաղաքներուն
այսինքն խորհող քաղաքին և տշխատող քաղաքին
մէջ միանգամայն երեւան ելլելը, քաղաքային պատե-
րազմը ի Բարիզ, սարկային պատերազմը ի Լիօն, եր-
կու միջնաքաղաքներուն մէջ հնոցի միեւնոյն նշոյլը,
ժողովուրդին. Հրալեռնային բերանի նման շառագոյն
ճակաաը, հարաւին մոլեւանդիլը, արեւմուտքին խոս-
վիլ, Վանտէի մէջ Պէրիի գքսուհին, գաղտնի միտրա-
նութիւնները, գաւաղրութիւնները, ապստամբութիւն-
ներն և քոլերան պատահարներուն սասկալի ազմուկը
գաղափարներու սասկալի շոխնդին հետ կը խառնէին:

ԳԼՈՒԽ Ե.

ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՐՈՆՑՄԷ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԸ
ԿԸ ԾԱԳԻ ԵՒ ԶՈՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԸ ԶԴԻՏԵՐ

Ապրիլի վերջերը ամէն բան ծանր կերպարանք ա-
ռած էր, Բորբոքումը եռացումի կը փոխուէր: 1830էն-

ի վեր է հոն հոռ պղափկ և մասնական խոռվութիւնս ներ կային որոնք շուտագ կը զապուէին, այլ դարձեալ կը ծագէին: Ստորակայ և լայնածաւալ համակիզումի մը նշանն էր այս: Ահալի բան մը կը նիւթուէր գաղանապէս: Հնարաւոր յեղափոխութեան մը ծրագիրները կ'ընդնշմարուէին որոնք տակաւին ոչ այնքան որոշելի և ոչ այնքան լուսաւօրուած էին.

Եարօն փողոցին կապելաները ծանր և մրրկալի էին. թէեւ այս երկու ածականներուն միատեղ կապելաներուն արուիլը անսովոր երեւայ:

Այս կապելաներուն մէջ յայտնապէս յաւզուած բանն էր կառավարութիւնը: Հոն ամէն մարդ յայտնի յայտնապէս վիճաբանութեան կ'ենթարկէր բանը՝ կը սւելու կամ հանդարտ կենալու համար, ներքնակողմեան կրպակներ կային ուր երդում կ'առնուէր բանւորներէ որպէսզի առջի անգամ վատանդի աղաղակը լսելով փողոցը գտնուին և «կոռոսին առանց համրելու թշնամիներուն թիւը»: Երդումը տրուելէն եաք կապելային մէկ անկիւնը նստող մարդ մը «ազդու ձայն մը կը հանէր» և կ'ըսէր. Կը չասկնաս, երդում ըրիր հա՛:

Երբեմն առաջին դստիկոնը ելլելով գոց սենեակ մը կը մտնէին և հոն գրեթէ մասոնական աեռարաններ տեղի կ'ունենային: Խորհրդոց մասնակցողը երդումներ կ'ընէր «ժառայտութիւն ընելու թէ՛ անոր և թէ ընտանիքի հայրերուն»: Այս էր երդումին ձեւը:

Ստորին սրահներուն մէջ «աւերիչ» տետրակներ կը կարդային: Կառավարութիւնը կ'անգոսնէին, կ'ըսէ այն ժամանակի գաղտնի տեղեկագիր մը:

Հոն յետագայ տողերուն պէս խօսքեր կը լսուէին. «Պարազլուխներուն անունները չզիտեմ: Մենք միայն երկու ժամ առաջ պիտի գիտնանք օրը»: Բանուոր մը կ'ըսէր. «Երեք հարիւր հոգի ենք, ամէն մէկը

առար սու դնելով հարիւր յիսուն ֆրանք կը կազմուի գնդակ և վասօդ շինելու համար: Ուրիշ մը կ'ըսէր. «Վեց ամիս չեմ ուզեր, երկու ամիս ալ չեմ սոզեր, տասնըհինգ օր չանցած կառավարութեան հետ պիտի տասնըհինգ օր չանցած կառավարութեան հետ պիտի ամենամատուինք: Քսանըհինգ հազար հոգւով կրնանք անոր դէմ դնել»: Ուրիշ մը կ'ըսէր. «Գիշերը չեմ ունի դէմ դնել»: Ուրիշ մը կ'ըսէր. «Գիշերը չեմ առակիր, վասնզի փամփուշտ կը շինեմ»: Ժամանակ առ ժամանակ «քաղքենիի հագուստով և գեղեցիկ զգեստներով» մարդոր կուգային, որոնք նշանաւոր անձերու ձեւեր կ'ընէին եւ հրամայական կերպարանք ունէին, և որոնք «ամէնէն կարեւորներուն» հետ ձեռք ձեռքի տալին ետք կը ձգէին կ'երթալին: Տասը բուպէին աւելի չէին կենար ընաւ: Ճած ձայնով յայտարար խօսքեր կ'ըսէին իրարու: «Դաւազրութիւնը հասուն է, բանը կատարեալ է»: Հոն գանուզներուն ասուն է, բանը կատարեալ է: Հոն գանուզներուն ամէնքն ալ ասիկա մէկզմէկու կը յայտնէին փափսուքով ինչպէս ըստ է նոյնիսկ հոն ներկայ գանուզներէն մէկը: Եռանդը այն աստիճան շտացած էր որ օր մը բանւոր մը կապելային մէջ հրապարակաւ պոռաց. «Բայց զէնք չունինք»: «Զինուորներն ունին», պտապախանեց իր ընկերներէն մէկը յանգէտս՝ կարծեան նմանիլ ուզելով Պօնաբարդին որ իտալիոյ բանակին ուղղած յայտարարութեան մէջ կ'ըսէր. Թէնամին ուղղած յայտարարութեան մէջ կ'ըսէր. Թէնամին ուղղած յայտարարութեան մէջ կ'ըսէր. Կ'ըսէ տեղեկագիր մը, հոն իրարու չէին յայտներ զայն»: Զինուորներն մէկը մտնէր, և սրահ այնքան կը լեցուէր որ ամէն մարդ կ'ըսէին:

Գումարումները երբեմն պարբերաբ աեղի կ'ունենային: Երբեմն գումարումները միայն ութը կամ անձերէ կը բաղկանային, և միշտ միեւնոյն անասը անձերէ կը բաղկանային, և միշտ միեւնոյն անձերն էին: Կային նաև ուրիշ ժաղավար ուր ժողովը կը մտնէր, և սրահ այնքան կը լեցուէր որ ամէն մարդ

կը սահպուէր ստքի վրայ կենալու : Ոմտնք աւիւնէ և եռանդէ դրդուելով հոն կօւդային . ոմանք ալ կօւդային , վասնզի իրենց գործարանը երթալու ճամբան այն էր : Ինչպէս յեղափոխութեան ժամանակ , նոյնպէս և ան ատեն այս կապելաներուն մէջ հայրենասէր կիներ կային որոնք նորեկները՝ կը համբուրէին :

Ուրիշ յայտարար իրօղութիւններ ալ երեւան կ'ելւէին :

Մարդ մը կապելայ մը կը մանէր , դինի կը խմէր և դուրս կ'ելլէր՝ ըսելով . Գինեվաճառ , յեղափոխութիւնը պիտի վճարէ առնելիքդ :

Նախապատրաստուած իրերը՝ ինչ որ էին՝ որէ օր չգիտեմ ինչ աարօրինակ ակներեւութիւն մը կ'առնէին : Կին մը՝ իր դուռը աւլելով՝ ուրիշ կնոջ մը կ'ըսէր . Շատ ժամանակէ ի վեր ամէն մարդ մեծապէս կ'աշխատի ժամփուշտ շինելու :

Օր մը Լընուարի վաճառանոցը ըմպելիք վաճառովի մը կրպակին դրան առջեւ մարդ մը որ մօրուքէ մանեակ մը և իտալացի արտասանութիւն ունէր վէմի վրայ կ'ելլէր և բարձր ձայնով տարօրինակ զիր մը կը կարդար . այս զիրը զաղանի իշխանութեան կողմէ հըրատարակուած կ'երեւար : Գունդագունդ մարդեր հաւաքուած էին անոր բալորտիքը և կը ծափանարէին : Յայտարարութեան այն մասերը՝ որոնք աւելի կը յուղէին մարդկութիւնը՝ որոց սերտուեցան և նշանակուեցան :

«—Մեր վարդապետութիւնները կը խափանուին , յայտարարութիւնները կը պատքին և յայտարարութիւն ցրուղները կամ փակցնողներն ալ կը դիտուին և կը բանտարկուին :»

«—Բամբակներուն կրած յանկարծական փափոխութիւն բազմաթիւ չափաւորականներ մեր կողմը բռնելու պարտաւոհեց :»

«... Ժողովուրդներուն ապագան մեր անծանօթ կարգերուն մէջ կը ծրագրուի :»

«... Ահաւասիկ գրուած պայմանները . Յառաջաւ շրջաւթիւն կամ յետարջութիւն յեղափոխութիւն կամ հակայեղափոխութիւն : Վասնզի մեր օրերու ոչ ոք կը հաւատայ ալ ոչ անգործութեան ոչ ալ անշարժութեան : Ժողովուրդին կուսակից կամ ժողովուրդին հակառա- կորդ ըլլալ . այս է պայմանը , ուրիշ պայման չկայ :»

«... Այն օրը ուր ո՛ւ ձեզ գործին յարմար չպիտի գանք , խորտակեցէք մեզի , բայց մինչեւ այն օրը օդ- նեցէք որ քաջենք :»

Այս ամէնը փողոցին մէջ կ'ըլլար յայտնապէս :

Ուրիշ իրօղութիւններ ալ կային որոնք աւելի յան- դուզն ըլլալով կազմուելի . կ'երեւային ժողովուրդին նոյնիսկ իրենց յանդգնութեան պատճառաւ : 1832 ապ- րիլ 4ին անցորդ մը Սէնթ Մարկրիթ փողոցին անկիւնը կողմող վէմին վրայ կ'ելլէր և կը պոռար , Պապէօֆո- նութեան պաշտօնեայ ժիսգէի հոտը կ'առնէր :

Այս անցորդը ալ և այլ խօսքերէ ի զատ նաև կ'ըսէր :

«—Կործանի . սեփականութիւնը : Խորհրդարանի ձախակողմեաններուն ընդդիմութիւնը վատ և մատնող ընդդիմութիւն մըն է : Ասոնք երբ կ'ուզեն իրաւունք անենալ , յեղափոխութիւն կը քարոզէն : Զյաղթուելու համար հանրիշխանական էին , և չկուռելու համար բարքայական : Հանրապետականները փետրաւոր անտ- ռուններ են : Մի՛ զստակիք հոնրապետականներու . դործաւոր քաղաքացիներ :»

— Լոէ՛ , լրտե՛ս քաղաքացի , պոռաց գործաւոր մ :

Այս աղաղակը վերջ տուաւ ատենաբանութեան : Խորհրդաւոր դիպուածներ տեղի կունենային :

Արեւը մարը մտած ժամանակ բանւոր մը ջրանցքին քով հազուած շքուած մարդու մը կը հանդիպէր որ կ'ըսէր բանւորին — Ո՞ւր կ'երթաս, քաղաքացի: — Պարոն, կը պատասխանէր բանւորը, ձեզի ճանչնալու պատիւը չունիմ: — Բայց ես քեզի կը ճանչնամ: Եւ մարդը կը շարունակէր: — Մի՛ վախնար, Մասնաժողովին գործակալն եմ: Կասկած կայ վրադ թէ շատ վատահելի չես: Գիտես որ եթէ բան մը երեւան ճանես, չես կրնար ազատիլ: — Յետոյ բանւորին ձեռքը կը թօթուէր անդամ մը և կը հեռանար ըսելով. — Քիչ ատենէն կրկին պիտի տեսնուինք:

Ոստիկանութիւնը՝ որ ուշադիր էր լսելու ամէն ըսուածները՝ ա՛լ ոչ միտյն կապելաներու մէջ այլ նաև փողոցը զարմանալի արամտիօսութիւններ կը լսէր: Փամտակ մի՛ անցընէր, գնա՛, անդամ եղիր, կ'ըսէր ոստայնանկ մը երենազործի մը:

— Ինչո՞ւ:

— Քիչ օրէն հարկ պիտի ըլլայ հրացան նետել:

Հնոտիներ հազած երկու անցորդներ յետագայ զարմանալի պատասխանները կուտային իրարու, պատասխաններ որոնք առերեւոյթ յակորութեամբ, ազնուականները ջարդելու նշանակութեամբ լի են:

— Ո՞վ է մեզ կառավարողը:

— Պարոն միլիբն է:

— Ո՛չ, քաղքենիներն են:

Ո՞վ որ կը կարծէ թէ գէշ մտքով կը գործածենք պակորութիւնը բառը, կը սխալի: Յակօբները աղքատներն էին: Արդ, որոնք որ անօթի են, իրաւունք ունին:

Ուրիշ անդամ մըն ալ երկու մարդերու անթնիլը լսուէր, անոնց մէկը միւսին կ'ըսէր. Լաւ յատակագիծ մը ունինք յարձակելու համար:

Թրօնի սահմանադրւուին բոլորչի հրապարակին մէկ իրամին մէջ չորս մարդ կծկուելով մտերմապէս կը խօսակցէին. ուշադրութիւն ընողը յետագայ խօսքը կը լսէր.

— Ինչ որ կարելի է պիտի գործադրուի, որպէս զի Բարիզի մէջ չպտըաի ան:

Ո՞վ էր անց ըսուածը: Սպառնալի մթութիւն:

Ասօնք տակաւին թափանցիկ այլ անյայտ խօսքեր էին միայն: Ուրիշ նշաններ ալ երեսն կ'ելլէին:

Բէօյլիի փողոցը գետնի մը վրայ տուն մը շինուելու եւ կանգնուելու վրայ ըլլալով, ատաղձագործ մը նոյն աեզը պատռած նամակի մը բեկոր մը կը գտնէր, որու վրայ յետագայ տողերը նեռ ընթեանելի էին:

— «Պէտք է մասնաժողովը միջոցներ ձեռք առնէ արգիլելու զանազան ընկերութեանց համար թաղերէն նոր զօրք հաւաքուիլը»:

Յետ Գրութեան

«Իմացանք թէ ֆօպուր-Բուասօնիէրը փողոցը. թիւ 5. զինավաճառի մը քով հինգ կամ վեց հազարի չափ հրացան կայ եղեր գտւիթին մէջ պահուած: Թաղը զէնք չունի բնաւ:

Ատաղձագործը յուղուեցաւ այս տողերը կարդալով, և ա՛լ աւելի յուղուեցաւ երբ քանի մը քայլ անդին գետնին ուրիշ թուղթ մըն ալ գտաւ, որ նոյնպէս պատռածուած եւ աւելի նշանաւոր էր. այդ թուղթին վրայ կը տեսնուէր Գ. Հ. Տ. Լ. տառեր եւ գրուած էր հետեւեալը.

«Գոց սորվեցէք այս ցանկը. եաքը պատռեցէք: Անցամակից անձինք նոյնպէս պիտի ընեն ձեզմէ հրամաններ ընգունելին ետք: Ա օց ա թէ լ.»

Այն ժամանակ այս թուղթին գտնուիլը լուղները ետքէն իմացան չորս գլխագիրներուն թագուն նշանա-

Կութիւնը որ էր. գնդապետ, հարիւրապետ, ասանտպետ, և օց, և յե թռական մըն էր և կը նշանակէր 15 ապրիլ 1832: Ամէն մէկ զլխագրին տակ անուններ կային, որոնց եակէն խիստ յայտարար ծանօթութիւններ տրուած էին: Ինչպէս.—Դ. Պանըրէլ, 8 հրացան, 88 փամփուշտ. Ախահավամքարդ. և այլն:

Վերջապէս նոյն ատաղձագործը գարձեալ այն աեզն երրորդ թուղթ մը գտաւ որու վրայ մտաիազ ոյլ խիստ ընթեռնի կերպով յետագայ տեսակ մը կնճառի ցուցակը գրուած էր:

Միութիւն, Պանչար, Արպրը Սէք, 6 ևն.:

Գարկեշտ քաղքենին որու ձեռքը մնացած էր այս ցանկը՝ հասկցաւ անոր նշանակութիւնը: Կ'երեւայ թէ այս թուղթին վրայ կատարելապէս նշանակուած էին Մարդուս իրաւանց ընկերութեան չորրորդ շրջանին թաղերուն անունները և ընակութեան տեղերը:

Որմաշէն մը օրական գործը լմացնելէն ետք երբ տուն կը դառնար, Աւստերիցի կամուրջին քով նըստարանի մը վրայ պղտիկ ծրար մը մոոցաւ: Այս ծրարը պահնորդարանը տարուելով բացուեցաւ և մէջէն ելաւ տպուած երկու տրամախօսութիւն, երդ մը որու վերնազիրն է «Ընկերացէք, բանւորներ», և փամփուշաներով թիթեղեայ տուփ մը: Այսպէս շատ մը տեղերու մէջ ապստամբութեան համար կարդ մը յայտարարութիւններ, զէնքեր և փամփուշաներ գտնուեցան:

Կալէ անունով մէկը որ ետքէն ապրիլի ապստամբութեան ժամանակ Պապուր փողոցը վիրամահ ինկաւ, կը պարծէր ըսելով թէ տունը եօթ հարիւր փամփուշտ քսանըչորս կ սյծքար ունի:

Օր մը կառավարութիւնը լուր տռաւ թէ արուարձանին մէջ զէնքեր և երկու հարիւր փամփուշտ

բաշխուեցաւ: Շաբաթ մը ետք երեսուն հազար փամփուշտ բաշխուեցաւ: Զարմանալի է որ ոստիկանութիւնը այս փամփուշտներուն և ոչ մէկը կրցաւ գրաւել: Գրաւուած նաև ակ մը հետեւեալ տողերը կը ւել: Գրաւուած նաև ակ մը հետեւեալ տողերը կը պարունակէր. «Հեռու չէ այն օրը ուր ժամացոյցը չորս պարունակէր. և Հեռու չէ այն օրը ուր ժամացոյցը չորս պարունակէր»: Այսուն պէս այս օրը ուր ժամացոյցը չորս պարունակէր: Այսուն պէս այս օրը ուր ժամացոյցը չորս պարունակէր:

Բոլոր այս բորբոքումը հանրուծանօթ: կրնայ ըստիկ իսկ թէ հանգիստ էր: Մօտալուս ապստամբութիւնը կառավարութեան տոջեւ հանդարտօրէն կը թաղավարութիւնը իր փաթորիկը: Այս աակաւին ստուբերկեայ այլ արդէն նշարելի ճգնաժամը ամէն տեսակը ակ ձեւեր ունէր: Քաղքենիները պատակ տարօրիք: ակ ձեւեր ունէր: Քաղքենիներուն հետ կը խօսէին բաստուած իրն վրայ բանւորներուն հետ կը հարհանդարտօրէն: Ինչպէս է ապստամբութիւնը, կը հարհուէր իրարու այն կերպով ոսով կը հարցուի. Ի՞նչպէս է կինդ:

Մօր փողոցը կահավաճառ մը կը հարցնէր:

— Ե՛, ե՞րբ պիտի կռուինք:

Ուրիշ խանութպան մը կ'ըսէր.

— Գիտեմ որ քիչ օրէն կոփոր պիտի սկսի: Ամիս մը առաջ տասնընդհնդ հազար հոգի էիք, հիմա քսանընդհնդ հազար էք: Իր հրացանը կ'ընծայէր, և դրացի մը պատիկ ատրճանակ մը կուտար՝ եօթը ֆրանքի վաճառել ուղելով:

Սակայն յեղափոխական տենդը կը ծաւալէր: Զկարտեղ մը ոչ Բարչնզի և ոչ ալ Ֆրանսայի մէջ որ ազատ մնար այս տենդէն: Ծնչերակը ամենուրեք կը դարնէր:

Տեսակ մը բարբոքումներէ ծնող և մարդկային ժամանակին վրայ կազմուող թաղանթներուն պէս գաղտմարմինին վրայ կազմուող թաղանթներուն պէս գաղտմարմինին վրայ կ'ակսէր երկրին վրայ տանի ընկերութեանց ցանցը կ'ակսէր երկրին վրայ տանի ընկերութիւնը: Փողովուրդին բարեկամներուն ընկերութեանը:

նէն՝ որ հանրածանօթ ու միանգամայն գաղտնի էր՝ կը ծնէր Մարդկային լիաւունքի ընկերութիւնը որ իր օրական յայտարարութեանց մէկին՝ սա թուականը կը դնէր. Բլխվիօզ, հանրանկետական թուականին 40րդ տարին. որ պիտի ապրէր նաև իր լուծումը վճռող եղոնական ատենին վճիռներէն ետք:

Մարդկային իրաւունքի ընկերութենէն կը ծնէր Գործողութեան ընկերութիւնը: Գործողներն էին անհամբերները որ զառուելով առաջ կը վազէին: Ուրիշ մանր ընկերութիւններ կ'ուզէին անդամակից ժողվել ընդարձակ մտյր ընկերութեանց մէջէն: Նաև Հաւասարեան բանւորներու ընկերութիւնը որ երեք մասի կը բաժնուէր այսինքն հաւասարեանները, հասարակավարները, վերանսրուգումի կուսակիցները: Նաև Պատթիլներու բանակը կար, որ ուզմապէս բարեկարգը ուած հոռմէական վաշտի պէս գունդ մըն էր, և որու մէջ տասնապետ մը չորս մարդու, յիսնապետ մը տասը մարդու, փոխառեղակալ մը քսան մարդու, տեղակալ մը քառասուն մարդու կը հրամայէր. զիրար ճանչցողներուն թիւը հինգէն աւելի չէր բնաւ,

Բարիգեան ընկերութիւններ, գլխաւոր քաղաքներու մէջ կը ճիւղաւորուէին: Լիօնի, Նանթի, Լիլլեի և Մարսէլի մէջ ևս Մարդուս իրաւանց, Շարպոնիէր և Ազատ Մարդեր ըսուած ընկերութիւններ կային: Եքայնափոխական ընկերութիւն մը ունէր որ Դուկուրա կ'անուանէր:

Բարիգի մէջ Սէն Մարսօ արուարձանը Սէնթ Սնդուանէն ոչ նուազ կը բզզար, և գալրոցներն ալ արուարձաններէն ոչ նուազ կը խլրտէին. Ուսանողներու ժողովատեղի եղած էին Սէն Հիտուէնթի փողոցին մէջ սրճարան մը, և Տէ Մաթիւրէն Սէն Ժադ փողոցին մէջ Սէնթ Պիյլեառի ծխարանը ա, ակ, սէի Բարեկամներու

ընկերութիւնը որ Անժէրի փոխարքարձեաններու էքսի Դուկուրա թիւ. ընկերութեանց մէկ ճիւղն էր, Միւզէնի սրճարանին մէջ կը ժողովաւէին. Ինչպէս ըսինք նախապէս: Այս միւնոյն երիտասարդները՝ Մօնտէթուր փողոցը ճաշարան կապելայի մը մէջ ալ կը հաւաքուէին որ Կորնթոս կ'անուանուէր: Գաղտնի էին այս ժողովները: Կային ուրիշ ժողովներ ալ որոնք կարելի եղածին չափ հանրածանօթ էին, և այս յանդգնութեանց վըրայ գաղափար կրնայ ունենալ ընթերցողը՝ հարցուփորձի տեղեկագրի մը սա մասէն որ ետքէն բացուած զատերուն մէկուն կը վերաբերի. — Ո՞ւր զումարուեցաւ այս ժողովը: —

— Տը լա Բէ փողոցը:

— Որո՞ւ տունը:

— Փողոցին մէջ:

— Որո՞նք էին հոն գտնուող թաղականները:

— Մէկ թաղ կար միայն:

— Ո՞րն էր:

— Մանիւ էլև թաղը:

— Ո՞վ էր պարագլուխը:

— Ես:

— Դու շատ նորատի ես տակաւին, հետեւաբար կառավարութեան դէմ կռուելու ծանր պաշտօնը մինակդ չես կրնար վրադ առած ըլլալ: Ուրկէ հրահանգ կ'ընդունէիր:

— Կեղրոնական մասնաժողովէն,

ժողովուրդին հետ միանդամայն բանակը գաղտնապէս կը դաւագրէր ինչպէս որ յետոյ հաստատուեցաւ: Պուրկօնեի և հարաւային քաղաքներուն մէջ «Աղատութեան» ծառը կը տնկուէր, այսինքն վրան կարմիր գդակ ունեցող կայմ մը:

Այս էր ահա իրերու վիճակը: Սէնթ-Անթուան ար-

մեմատ՝ Սէնթ Անթուանի արուարձանէն մերթ վայրե-
նիներու գունդեր, մերթ դիւցազուններու խումբեր կը
մեկնէին :

Վայրենիներ ըսինք՝ մեկնենք մեր միտքը : Այս վէս
մարդերը՝ որոնք լեղափոխական քառսի ծննդական օ-
րերը՝ ծուփիկ ծուփիկ զգեստներով, ոռնալով, վայրենա-
պէս, մահակ և նիզակ ի ծեռին կը խուժէին տակնու-
վայ ըլլող հին բարիզի վրայ, ինչ կ'ուզէին : Անոնց
ուզածն էր հարստահարումներու վերջը, բռնաւորու-
թեանց վերջը, թուրին վերջը, գործ՝ մարդուս համար
կրթութիւն՝ մանկան համար, ընկերային քաղցրու-
թիւն կնոջ համար, ազատութիւն, հաւասարութիւն,
եղբայրութիւն, հաց՝ ամենուն համար, գաղափար՝
ամենուն համար, աշխարհիս եղեմաւորիլը, Յառաջդի-
մութիւնը . անոնք ալ ոչ համբերելու կարող, ոչ ալ
իրենք իրենց տէրերը ըլլալով՝ յառաջդիմութիւն ըս-
ուած որբազն, լաւ և մեղմ բանը կը պահանջէին սոս-
կալի կերպարանքով, կիսամերկ քայլերով, մահակը
ձեռքերնին և մոնչումը բերաննին, այո՛, այրենիներ
էին անոնք, բայց քաղաքակրթութեան վայրենիներն
էին:

Իրաւունքը կատաղութեամբ կը հրապարակէին .
կ'ուզէին նաև դղրդումով սարսափավ մարդկային սեռը
Կախսոր կրթալու բռնադատել : Բարբարոսներու կեր-
պարանք ունէին, ալ ֆրկիչներ էին : Խաւարին դիմա-
կովը լոյս կը պահանջէին :

Այս մարդերուն դէմ որոնք կը հաւանինք թէ վայ-
րենարարոյ են, նաև ահարկու, այլ վայրենարարոյ և
ահարկու՝ բարութեան համար, այս մարդերուն դէմ,
կ'ըսենք, ուրիշ մարդեր ալ կան որոնք կը ժպտին,
կը զարդարուին, կ'ոսկեզօծին, ժապաւէններ, կը կրեն,
համաստեղութիւն կը կազմեն, մետաքսեայ զանկապան-

ուարձանին ժողովուրդին մէջ զգալի և յայտնի կը նըւ-
մարսւէր այս վէճը: Այս հին արուարձանը որ մրջիւննոցի
մը պէս բաղմամարդ, աշխատասէր, քաջասիրտ և փե-
թակի մը պէս բարկալի էր, սարսուռ կը զգար՝ սասա-
նումի մը սպասելով և փափաքելով: Ամէն բան կը
յուզուէր հոն՝ առանց ընդհատում պատճառելու աշխա-
տութեան :

Սէնթ-Անթուանի արուարձանը սարսուռու ուրիշ
պատճառ ունէր ալ ունէր . վասնզի քաղաքական մեծ
դրդումներու յարակից առեւտրական տագնապներու,
սնանկութեանց, գործադույններու և առեւտրական գոր-
ծողութեանց դաղտրումներուն դիմահարութիւնը կ'ըն-
դունի այս :

Յեղափոխութեան ժամանակ թշուառութիւնը
պատճառ ու միանգամայն հետեւանք է : Թշուառու-
թիւնը իր տուած միեւնոյն հարսւածը ինքն ալ կ'ըն-
դունի :

Սէնթ-Անթուան արուարձանին կապելաները, պատ-
մական հանրածանօթութիւն մը ունին : Ծփոթներու
ժամանակ մարդիկ աւելի խօսքով քան թէ գինիով
կ'արբշոյն ասս կտպելաներու մէջ, ուր տեսակ մը մար-
դարէական հոգի և ապագայի շունչ կը շրջաբերի՝ սիր-
տերը ուսեցնելով և հոգիներուն մեծութիւն տալով:

Սէնթ-Անթուան արուարձանը ժողովուրդի ընդու-
նարան մէն է : Յեղափոխական դղրդումը հոն վատոններ
կը բանաց ուրկէ ժողովրդային վեհապետութիւնը կ'ար-
տահոսի : Այս վեհապետութիւնը կրնայ գէշ գործել.
կը սիսալի այն ինչպէս կը սիսալի ուրիշ որ և է վեհապե-
տութիւն . բայց նաեւ մոլորելով՝ իր վսեմութիւնը կը
պահէ :

93ին՝ ծփացող գաղափարին լաւութեան կամ յո-
ռութեան օրուան մոլեռունդութեան կամ տւիւնին հա-

ներ, սպիտակ փետուրներ, դեղին ձեռնոցներ, փալ-
փըլուն կօշիկներ ունին և որոնք մարմարինէ բուխե-
րիկի մը անկիւնը թաւշապաա սեղանի մը վրայ ար-
մուկով կոթնելով մեղմովին կը պնդեն անխախտ պա-
հել և պահպանել անցեալը, միջին դարը, երկնային
իրաւունքը, մոլեռանգմթիւնը, տզիաւթիւնը, գե-
րութիւնը, մահուան պատիժը, պատերազմը, կէս
ձայնով և ժպիտով թուրը, հրաար և կառափնատը
փառաւորելով: Բայց մենք եթէ բոնս դատուէինք ըն-
տրութիւն մը ւնել և ընդունիլ կամ քաղաքակրթու-
թեան բարբարուները և կամ բարբարոսութեան քաղա-
քակրթները. բարբարոսները կ'ընտրէինք:

Բայց փա՛ռք Աստուծոյ, ուրիշ ընտրութիւն մըն ա-
նարին է:

Ուղղակի կերպով թէ, դէպ առաջ թէ դէպ ետե-
ինալու հարկ չկայ բնաւ: Աչ բոնակալութիւն, ոչ ալ
ահակալութիւն: Մենք հանդարտ դարձովարէ սահելով
յառաջ դիմել կուզենք:

Աստուծած այս մասին հարկ եղածը կը տնօրինէ:
դարձովարներու հանդարտութիւն, ահա այս է Աս-
տուծոյ բոլոր քաղաքականութիւնը:

Գ Լ Ո Ւ Խ Զ.

ԱՆԺՈՂՐԱ ԵՒ ԻՐ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

Գրեթէ այս միջոցներուն՝ Անժողրա՝ պատահարին
հնարաւորութիւնը մտաբերելով տեսակ մը գաղտնի
վերահամար ըրաւ:

Անժողրա՝ ըստաւ.

—Պէտք է դիտնալ թէ ի՞նչ վիճակի մէջ ենք և
որո՞նց վրայ կարելի է վստահիլ: Եթէ մարտիկներ
կ'ուզենք, պէտք է մարտիկ կազմել. պէտք է ունե-
նալ ինչ որ կրնայ կոռուիլ: Ո՞րքան ենք: Այս գործը
վաղուան ձգելու չգար: Յեղափոխականք կը պարտա-
ւորին միշտ շտապել. յառաջդիմութիւնը չկրնար ժամա-
նակ վատնել: Այս գործը պէտք է որ լմնայ այսօր:
Դուրֆէյրագ, գու գնա բազմարուեստեանները տե՛ս.
այսօր չորեքարթի է, անոնք չորեքարթի օրերը գուրս
կ'ելլեն դպրոցէն: Դաւն ալ Ֆէօյեի, կլասիէրի բազմար-
ուեստեանները տե՛ս: Գօմպըֆէր ինձ խոստացաւ Բիգ-
բիւս երթալ: Հնա պատուական վնասում մը կայ: Պօ-
հօրէլ իսթրաբատր տեսնելու պիտի երթայ: Բրուվէր,
մասօնները տուաջուան պէս տաք չեն: Կրընէլ-Սէնթ-
Օնօրէ փողոցին ժողովարանէն լուր բեր մեզ: Փօլի թող
Տիւբիւթրէնի հւանդանոցը երթայ և բժշկական դրազ-
րոցի ուսանողներուն հետ տեսնուի և նայի թէ ի՞նչ
ջուրի մէջ են: Պօսուի արդարութեան պաշտօնատունէն
անցնի անգում մը և խօսակցի նորընծայ փաստաբան-
ներուն հետ: Գուկուրան ալ ես վրաս կ'առնեմ:

—Ահա ամէն բան կարգադրուեցաւ. ըստ Գուր-
ֆէյրագ:

— Աչ :
 — Ի՞նչ կայ ուրիշ :
 — Խիստ կարեւոր բան մը : *
 — Ի՞նչ բան, հարցուց Գօմպըֆէր :
 — Մէնի գուռը, պատասխանեց Անժօլրա :
 Անժօլրա պահ մը լոեց կարծես խորունկ մտածումներու երթալով . յետոյ կրկնեց :
 — Մէնի գուռը մարմարագործներ, պատկերահաններ կան, նաև քանդակի գործանոցներու հմուտները : Ասոնք եռանգուն խումբ մը կը կազմեն, բայց պաղելու ենթակայ են, իրենց ժամանակը «տօմինօ» խաղալով կ'անցնեն : Ստիպողական հարկ կայ երթալու և քիչ մը անոնց խօսելու, հասաւատ կերպով խօսելու : Եւշֆէրոյի սրճարանը կը հաւաքուին . կէսօրէն մինչեւ ժամը մէկ հոն կը գանուին : Պէտք է փչել և արծարծել ան մոխիրները : Այս գործին համար յոյսս ռամտացիր Մարիուսի վրայ գրած էի որ վերջապէս լաւ տղայ մըն է . բայց ա'լ չգար այն : Մէնի սահմանադրան համար կ'ուզէի մարդ մը ունենալ : Ա'լ ոչ ոք ունիմ .
 — Հապա ե՞ս, ըսաւ կրանթէր, ահա պատրաստ եմ :
 — Դո՞ւ :
 — Ես :
 — Դո՞ւն պիտի քարոզ տաս հանրապետականներու, դո՞ւն յանուն սկզբունքի ցրտահար սիրտերը պիտի տաքցնես . անկարելի՛ բան :

— Ինչո՞ւ չէ :
 — Դուն բանի մը չես հաւատար :
 — Քեզ կը հաւատամ :
 — Կրանթէ՛ր կ'ուզէ՞ս ծառայութիւն մը ընել ինձ :
 — Ամէն բան, նաև կօշիկներդ ներկել :
 — Լա՞ւ, ուրեմն զու մեր գործերուն մի՛ խառնուիր, օշինդր խմած ես, զուն նայէ որ սթափիս :

— Ապերախտ մըն ես . Անժօլրա :
 — Դո՞ւն պիտի կրնաս Մէնի գուռը երթալ . դուն այդպիսի գործ մը տեսնելու կարող մարդ չես :
 — Ես կարող եմ Տէ կրէի փողոցէն իջնել, Մէն Միշէլի հրապարակէն անցնիլ, վերջապէս ամէն փողոցնել Պուլվարէն ոստիլ, Մէնի սալարկէն երթալ, Պամանել Պուլվարէն ոստիլ, Մէնի սալարկէն երթալ : Ասիկա թիւրը անցնիլ և Բիշֆէօյի սրճարանը մտնել : Ասիկա ընելու կարող են մուճտկներս :
 — Այդ Բիշֆէօյի սրճարանին ընկերներուն հետ քիչ մը ծանօթութիւն ունիմ :
 — Ոչ այնքան : Ընտաներար կը խօսինք իրարունետ, այս է միայն ծանօթութիւն :
 — Է՛, ի՞նչ պիտի ըսես անոնց :
 — Զարմանալի հարցում . Բոպէսրիէրի վրայ պիտի խօսիմ, Տանթօնի վրայ պիտի խօսիմ : Ակզրունք պիտի քարոզեմ :
 — Դո՞ւն :
 — Ե՞ս : Բայց իմ արժէքս ճանչցող չկալ : Եթէ սկըսիմ, սոսկալի եմ : Բրիւտոմը կարդացած եմ, Ռուսոյին կանկերային դաշնագիրը կարդացած եմ . հանրապետանկան թուականի երկրորդ տարիին սահմանադրութիւնը գոց գիտեմ . «Քաղաքացին ազատութիւնը կը վերջանայ ուր որ ուրիշ քաղաքացին մը ազատութիւնը կը սկսի :» Մի՞թւ աւանակի մը տեղ դրած ես զիս . Գըզրոցիս մէջ մեծ յեղափոխութեան ժամանակի հին թրդթաղրամ մը ունիմ : Մարդկացին իրաւունք, ժողովուրդի վուրդի վեհապետութիւն, ասոնք ջուրի պէս զիտեմ : Վեց ժամ շարունակ՝ ժամացոյց ի ձեռին՝ կրնամ վսեմ բաներու վրայ շաղակրատել :

— Կատակը մէկդի, ըսաւ Անժօլրա .
 — Կատտղի եմ, պատասխանեց կրանթէր :

Անժօլրա քանի մը մանրերկորդ մտածեց, և որում մը ընող մարդու մը պէս շարժում ընելով.

— Կրանթէր, ըսաւ ծանրութեամբ, կը հաւանիմ զեկդ փորձելու: Մէնի դուռը պիտի երթաս:

Կրանթէր Միւզէնի սրճարանին խիստ մօտ կահազարդ սենեկի մը մէջ կը բնակէր: Դուրս ելաւ և հինգ րոպէն ետք եկաւ:

Սենեկը գացած էր Ըօպէպսիէրեան ժիլէ մը հագնելու համար:

— Կամի՛ր, ըսաւ ներս մտնելով և ուղղակի Անժօլրայի նայելով:

Ցեառյ ազգուութեամբ մը ժիլէին երկու շառաւ գոյն ծայրերը իր կուրծքին վրայ կոթնցուց ձեռքով:

Եւ՝ Անժօլրայի մօտենալով՝ ականջին ըսաւ.

Անհոգ եղիր:

Համարձակութեամբ գլուխը անցուց գլխարկը և մեկնեցաւ:

Քառորդ մը ետք Միւզէնի սրճարանին ետեւի սրբանը ամայի էր: Ա. պէ, ակի բոլոր բարեկամները գացած էին՝ անձնիւր իր գործին: Անժօլրա՝ որ Գուէկուրտը իրեն պահած էր՝ ամենէն ետք դուրս ելաւ:

Էքսի Դուրկուրտի ընկերութեան անդամներէն անոնք որ Բարիզի մէջ էին, այն ատեն խսիր տափադաշտը լքեալ քարահատի մը մէջ կը ժողովէին. Բարիզի այս կողմին խիստ բազմաթիւ քարահատներէն մէկն էր այն:

Անժօլրա դէպ այս ժամադրութեան տեղը կ'երեւար ու միանգամայն իրերու վիճակը կը զննէր իւրովի:

Ով զիտէ, ժամանակը կը մօտենար թերեւ: Ժողովուրդը նորէն տէր պիտի ըլլար իրաւունքին. ի՞նչ գեղեցիկ տեսարան. ւեղափոխութիւնը վեհափառապէս ֆրանսայի պիտի տիրէր, և պիտի ըսէր աշխարհիս.

Տարունակութիւնը վաղը: Անժօլրա զոհ էր: Հնոցը կը տաքնար: Նոյն պահուն Բարիզի վրայ սփռուած բարեկամները ունէր՝ վառողի շաւիչի պէս համայնապէս կրակ առնելու պատրաստ: Իր ժաքին առջեւ իր ընկերուն ընելքիները կուգային: Ամէնքն ալ գործի մէջ էին: Անշուշտ հետեւանքը պիտի պատասխանէր ջանադրութեան: Լաւ էր այս: Այս առթիւ Անժօլրա Կրանթէրը միտքը բերաւ: Աղէկ որ յիշեցի, Աէնի դուռ հազիւթէ ճամբէս կը գարձնէ զիս: Երթամմ արշոօք մինչև Ռիչֆէօյի սրճարանը: Տեսնեմ անգամ մը թէ ի՞նչ կ'ընէ Կրանթէր և ի՞նչ վիճակի մէջ է:

Վօժիրարի զանգակատունը ժամը մէկ կը զարնէր երբ Անժօլրա Ռիչֆէօյի սրճարանը հասաւ: Հրեց դուռը, ներս մտաւ, թեւերը կուրծքին վրայ դրաւ՝ թողլով գուռը որ ետ գալով անոր ուսերուն զարկաւ, և սկըսաւ սրահին չորս կողմը նայիլ որ լի էր սեղաններով, մարդերով և մուխով:

Այս մէզին մէջ բարձր ձայն մը կը լսուէր, որուսից ձայն մը կը լապատասխանէր ուժգնակի: Զայնողը Կրանթէրն էր որ հակառակորդի մը հետ կը տրամախուէր:

Կրանթէր ուրիշ մարդու մը հետ դէմ առ դէմ նըստած էր Սուրբ Աննաեան մարմարիոնէ արձանի մը քով որու վրայ ցորենի թեփեր սփռուած և տօմինօյի քարեր համախմբուած էին: Կրանթէր ձեռքը այս մարմարիոնին կը զարնէր, և ահա Անժօլրա յետագայ ըաները լսեց:

— Կրկին վեց:

— Զորս:

— Կրողը տանի: Ասկէ չունիմ ալ:

— Գործդ լմնցաւ: Երկու:

— Վեց:

— ԵՐԵՎ :
 — ՄԷԿ :
 — Ես պիտի դնեմ :
 — Չորս վաստկեցայ :
 — Դժուարաւ :
 — Դուն պիտի դնես :
 — Ահազն սխալ մը ըրի :
 — Տէ՛ , յաջող է բազդգ :
 — Տասնկինգ :
 — Եօթը ևս :
 — Ի՞նդ ամէնը քսաներկու ինծի համար : (մտա-
 խոհելով) Քսաներկու :
 Զէիր յուսար թէ կրկին վեց ունիմ : Եթէ սկիզբը
 դրած ըլլայի կրկին վեցը , և սաղը բոլորովին պիտի
 փոխուէր :
 — Կրկին երկու :
 — ՄԷԿ :
 — ՄԷԿ : Լա՛ւ , առ քեզի հինգ :
 — Հինգ չունիմ .
 — Առաջ դուն դրիր կարծեմ , անանկ չէ :
 — Այս :
 — Ճերմակ :
 — Ինչ բաղդ է այս : Ա՛ն , բաղդ մը ունիս : (Եր-
 կայն մտախոհութիւն) Երկու :
 — ՄԷԿ :
 — Ոչ հինգ ունիմ , ոչ ալ մէկ : Գործդ գէշ է :
 — Ֆօմինօ :
 — Կրողը տանի :



ԵՐԱՐՈՒԴԻ ԳԻՒՐԻ

ԵԲՕՆԻՆ

ԳԼՈՒԽԻ Ա.

ՈՐՏՈՅՑՑԻՆ ԴԱՇՏԸ

Մարիուս աչքովը աեռած էր , դաւաճանութիւն
 որու ըետքը ժավէրին ցուցուցած էր բավէր իր կալա-
 նաւորները երեք կառքի մէջ դնել տալով հազիւ հազ
 մեկնած էր կօրպօյի տունէն , և ահա Մարիուս նոյնպէս
 տունէն դուրս սպրդեցաւ : Երեկոյեան ժամը ինն էր
 տունէն դուրս սպրդեցաւ : Մարիուս Գուրփէյրազին բնակարան գնաց :
 տակաւին : Մարիուս Գուրփէյրազին բնակարան գնաց :
 Գուրփէյրազ ալ ուսանողաց թաղին անխռով բնակիչը
 չէր քաղաքական պատճառներու համար : Վէրըրի փո-
 շէրքաղաքական պատճառներու համար : Վէրըրի փո-
 շէրքաղաքական պատճառներու այս թաղերէն մէկն էր ուր
 զոցը գացած էր բնակելու , այս թաղերէն մէկն էր ուր
 ապստամբները այն ժամանակ յօժարակած կը զետեղ-
 ուէին : Մարիուս Գուրփէյրազին ըսաւ - Սինեակդ պառ-
 ուէին : Մարիուս Գուրփէյրազին երկու խատեակ-
 կելու եկայ : Գուրփէյրազ իր անկաղնոյն երկու խատեակ-
 կելուն մէկը քաշեց , գետինը փոեց և ըսաւ . — Ա՛ռ քեզ
 անկողին մը :

Հետեւեալ օրը առտուն ժամը եօթնին Մարիուս
 կօրպօյի տունը դարձաւ , վճարեց իր սենեակին վարձ-
 քը , նաև ինչ որ կը պարտէր Պուկօն խաթունին , թեւի-
 քը , սայլի մը վրայ բեռնաւորել առաւ իր գիրքերը , ան-
 սայլի մը վրայ բեռնաւորել առաւ իր գիրքերը , և հե-
 կողինը , սեղանը , դարանը , երկու աթոռները , և հե-

ռացաւ գնաց առանց ըսելու թէ ուր կը կրուի. հետեւաբար ժավէր առջի օրուան դէպքերուն նկատմամբ Մարիուսին հարցուփորձ ընելու համար առառուն երբ Կօրպոյի տունը եկաւ, միայն գանապանուհին գտաւ որ ըստ անոր. Ելաւ այս տունէն:

Դոնապանուհին համոզուեցաւ թէ Մարիուս գիշերը բռնուող գողերուն հետ քիչ մը յանձակից էր:

Ժավէր կարծեց թէ երիտասարդը որու անունը չէր առած՝ վախնալով խոյս տուած էր տունէն:

Ամիս մը, յետոյ ուրիշ ամիս մը եւս անցաւ: Մարիուս տակաւին Գուրֆէյրագին սենեակին մէջ կը բնակէր: Նորընծայ փաստաբանէ մը որ իրաւարանի նախասրահին սովորական շրջագայողն էր, իմացաւ թէ Թենարտիէ առանձին բանտ դրուած է: Ամէն երակուշաբթի օրեր Մարիուս հինգ ֆրանգ տանձնել կուտար Ֆօրսի բանտին դիւանը՝ Թենարահիէն տրուելու համար:

Մարիուս ալ ստակ չունենալուն համար Գուրֆէյրագէն փսխ կ'առնէր: Կեանքին մէջ առաջին անգամն էր որ փսխ ստակ կ'առնէր: Այս պարբերական հինգ ֆրանքները կրկին համգոյց մըն էին Գուրֆէյրագի համար որ կուտար զանոնք և Թենարտիէի համար որ կ'ընդունէր:— Ուրիշ կրնայ երթալ այս ստակը, կը մտածէր Գուրֆէյրագ:— Ուրիշ կրնայ գուլ ինձ այս ստակը, կը հարցնէր իւրովի Թենարտիէ:

Սակայն Մարիուս ստատիկ տրտում էր: Ամէն բան նորէն խորխորատի մը մէջ մտած էր: Ա'լ բան մը չէր տեսնէր իր առջեւ. Կեանքը կրկին սուզուած էր այն խորհրդաւոր վիճին մէջ ուր խարիսխելով կը թափառէր: Պահ մը խիստ մօտէն տեսած էր այս մթութեան մէջ այն աղջիկը զոր կը սիրէր, այն ծերը որ անոր հայրը ըլլալ կ'երեւար:

Հիմա հաւանական կ'երեւար թէ այն բանւորը և Պ. Լըպլան միեւնոյն մարդն էր: Կը ծպտէ՞ր ուրեմն: Այս մարդը գիւցազնական և միանգամայն կասկածելի կողմեր ունէր: Խնչո՞ւ օգնութիւն չէր ազաղակած դաւաճանութեան գործադրութեանը միջոցին. Խնչո՞ւ փախած էր. աղջրկան: Հայրն էր թէ ոչ վերջապէս իրօք ան էր այն մարդը զոր Թենարտիէ կարծած էր ճանչնալ. Թերեւս սխալա՞ծ էր արդեօք Թենարտիէ: Ասոնք ամէնքն ալ անլուծելի խնդիրներ էին: Սակայն այս ամէնը չէր կրնար ամենեւին նուազեցնել Լիւքոէնպարկի նորատի աղջկան հրեշտակային գեղեցկութիւնը: Կոկծալի՛ վիշտ: Մարիուս սրտին մէջ սիրաւէտ կիրք մը, իսկ աչքերուն վրայ խուարին վարագոյր մը ունէր կը հրուէր, կը քաշուէր, բայց չէր կրնար շարժիլ: Ամէն բան բնաջինջ եղած էր, բացի սէրէն: Սէրէն իսկ բան մը պակսած էր: Մարիուս կորուուած էր սիրոյ բնազդումները և յանկարծական լուսաւորութիւնները: Հասարակօրէն այս բոցը՝ որ կ'այրէ մեզի՝ նաեւ քիչ մը կը լուսաւորէ, և օգտակար նշոյլ մը դուրս կուտայ մեզի համար: Մւրիուս ա'լ և ոչ իսկ կը լսէր սիրոյ խորին խորհուրդները:

Խնչպէս կը լիշէ ընթերցողը, Մարիուս նաեւ մտախոհել սկսած էր: Սէրը վրայ հասած և բոլորովին զանվիժած էր վիճին անտուարկայ և անյատակ ցնորքներու մէջ: Այս վիճակի մէջ մարդս ալ երբ տունէն դուրս կ'ելլէ, երազելու համար կ'ելլէ:

Մարիուս յամրագայլ կ'իջնէր այս դարուվարէն: Աղջիկն էր միայն Մարիուսի խելքը միտքը գրաւողը: Մարիուս ուրիշ բանի վրայ չէր մտածեր. աղօտապէս կ'զգար թէ իր հին թիկնոցը ալ անգործածելի կ'ըլլար և թէ նորն ալ հին թիկնոց մը կը դասնար. թէ շպիկները կը մաշէին. թէ զլխարկը կը մաշէր, և իրովի

կ'ըսէր. Գէթ կարենայի մեռնելէ առաջ անգամ մը տեսնել զնէ :

Մարիուս քաղցր գաղափար մը ունէր սակայն. Կը մտածէր Մարիուս թէ Նէ սիրած էր զի՞նքը. թէ նայուածքէն հասկցած էր: Անկէ սիրուած ըլլալը. թէ իր անունը թէև անծանօթ այլ հոգին ծանօթ էր անոր. թէ ո՛ւր ըլլալը Նէ և որքան ալ գաղտնի ըլլար գտնուած տեղը, թերեւս ատկաւին կը սիրէր զի՞նքը: Ո՞վ զիտէ. թերեւս Նէ ևս իր վրայ կը մտածէր ինչպէս ինք անոր վրայ կը մտածէր:

Մտքի այս կացութեան մէջ չէր մտոնար բան մը, չէր խարուէր բանէ մը, և ամէն բռպէ կեանքին, մարդկութեան և ճակատագրին յատակը կը նշմարէր: Նոյն իսկ վիշտերու մէջ երանի՛ անոր որու Աստուած սիրոյ և դժբախտութեան արժանի հոգի մը տուած է: Ով որ այս կրկին լոյսով տեսած չէ աշխարհիս իրերը և մարդ գերու սիրար, ձշմարիտ բան մը տեսած չէ և բան մը չդիտեր:

Վաեմ վիճակ մը ունի այն հոգին որ կը սիրէ և որ կը տառապի:

Սակայն օրերը հետզհետէ կ'անցնէին, և նոր բան մը չէր ըլլար բնաւ: Կը թուէր միայն Մարիուսի թէ այն տիսուր անջրպետը ուրիէ իրեն կը մնար անցնիլ, հետզհետէ կը կարձնար: Արդէն տեսնել կը կարծէր անյատակ դուրուվարին եզրը:

— Ի՞նչ, կը կրկներ ինքն իրեն, մի՞թէ նախ պիտի շտեսնեմ զայն անգամ մըն ալ:

Երբ Սան Ժագ փողոցէն վեր ելլելով դուռը մէկ կողմ կը թողուր, և ժամանակ մը հին պուլվարին ձախ կողմէն յառաջ կ'երթաս, Նանթէի փողոցը: անկէ ալ կլասիքը կը հաօնիս, և Տէ Կոպըլէնի առուածի հասնելէդ քիչ մը տռաջ տեսակ մը դաշտի մը կը հան-

դիպիս որ Բարիզի պուլվարներուն երկայն և միաձև գոտիին մէջ այն միակ տեղն է ուր թերեւս նստելու դրդուէր Ծիւստէլ պատկերահանը:

Այս վայրը տեսնելու արժանի տեղ մը ըլլալով ոչ ոք կուգայ չոն. հազիւ հազ սայլ կամ սայլորդ մը կ'անցնի անկէ ամէն երեք քառորդը անգամ մը:

Օր մը Մարիուս մենական շրջագայումները մինչեայս ջուրին քովի վայրը տարին զի՞նքը: Այն օրն այս պուլվարին վրայ հազուագիւտ բան մը այսինքն անցորդ մը կար: Վայրին գրեթէ վայրենական հրապոյը Մարիուսի ուշը գրաւելով, Մարիուս հարցուց այն անցորդին: Ի՞նչ է այս տեղին անունը:

— Արտօյտին դաշտն է, պատասխանեց անցորդը:
Ցետոյ շարունակեց.

— Իւլպադ հոս մեռցուց իվրիի հովուուհին:

Մարիուս՝ Արտօյտ բառէն ետք՝ բան մը չէր լսած: Սաւախութեան վիճակին մէջ կան ասանկ յանկարծական ստումներ զօր բառ մը կը բաւէ արտադրելու: Միաքը բոյորովին գաղափարի մը բոլորտիքը կը խտանայ յանկարծապէս. և ա՛լ անկարող կ'ըլլայ ըմբռնելու ուրիչ որ և է բան: Արտօյտը այն անունն էր որ Մարիուսի թախծութեան անգունդին մէջ իւրսիւլին յաջորդած էր:

— Լա՛ւ, ըստ տեսաւ մը անխորհուրդ շուարումով որ այս խորհրդաւոր առանձնախօսութեանց յապուկ է, անոր գաշտն է եղեր այս: Հոս պիտի իմանամթէ ո՛ւր կը բնակի նէ:

Այլանդակ, այլ անդիմադրելի էր այս փափաքը:
Եւ ահա Մարիուս ամէն օր այս Արտօյտին դաշտը եկաւ:

Գ Լ ՈՒ Խ .

ԲԱՆՏԵՐՈՒԻ ԹԻԱՈՒՄԻՆ ՄԵԶ ԱՃՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆՑ
ՍԱՂՄՆԱՑԻՆ ԿԱՇՄՈՒԹԻՒՆ

Կօրպոյի տան մէջ Ժավէրին տարած յաղթանակը անթերի կարծուած էր՝ առանց անթերի եղած ըլլալու։ Նախ Ժավէր կալանաւորը ձերբակալ ըրած չէր, և այս իր գլխաւոր մտահոգութիւնն էր։ Սպաննուողը երբ կը փախչի, սպաննողէն աւելի կասկածելի է, և հաւանական է թէ այն անձը որ տւազակներու համար այնքան թանկազին ձերբակալութիւն մըն էր, ոչ նուող օգտակար ձերբակալութիւն մըն էր նաեւ իշխանութեան համար։

Երկրորդ, Մօնրարնաս ինկած չէր Ժավէրին ձեռքը. պէտք էր ուրիշ ասիթի մը սպասել այն աշաներես սրբիկան» ձեռք անցընելու համար։ Իրօք Մօնրարնաս հանդիպելով էրօնինի որ պուլվարին ծառերուն տակ լրտեսութիւն կ'ընէր, հետը տուած տարած էր նախապատիւ սեպելով նեմօրէն ըլլալ աղջկանը հետ քան թէ Շնտըրհան՝ հօրը հետ։ Այսպէս վարուելով բաղդաւոր գտնուեցաւ, վասնգի աղաւա մնաց։ Ժավէր ետքէն ձեռք անցուցած էր էրօնինը. միջակ միսիթարութիւն։ Էրօնին Մատըլօնէթ տարուելով բանտարկուած էր քըրոջը՝ Աղէլմային քով։

Վերջապէս ձերբակալանները Կօրպոյի տունէն կառքը մտնելով երբ Ֆօրսի բանտը կ'երթային, ճամբան անոնց գլխաւորներէն մէկը, այսինքն Գլազու աներեւոյթ եղած էր։ Յայտնի չէր թէ ինչպէս աներեւոյթ եղած էր։ Յայտնի չէր թէ ինչպէս անտեսանելի

եղած էր ան, սոստիկանները և քաղաքապահները չէին հասկնար» այս աներեւութացումը. սա միտյն յայտնի էր թէ երբ բանտը հասան ձերբակալուածները, Գլազու կը պակսէր։ Այս եղելութեան մէջ կամ հմայութիւն կամ սոտիկանութեան ժատը կար։

Ժավէր աւելի գայրացաւ քան թէ զարմացաւ այս մասին։ Իսկ Մարիուսին կարեւորութիւն չէր տար Ժավէր, այսինքն այս տպուշ փաստափանին որ հաւանակին վախցած էր» և որու անունը մոռցաց էր։ Մանաւանդ թէ փաստաբան ըսածդ միշտ կը գանուի։ Բայց Մարիուս միթէ փաստաբան մըն էր միտյն։

Դատին քննութիւնը սկսած էր։

Քննիչ դատաւորը օգտակար սեպ սծ էր Բաթրօն-Մինեթի խումբին մարդերէն մէկը առանձնական բանադր չէլ չտալ շաղակրատութիւն մը յուսալով։ Այս Բաթրէն էր Պրիւժօն, Բթի-Պանդիէի փողոցին մազուը։

Այս Պրիւժօն անունը Ֆօրսի յիշատակներէն մէկն է, Պաթիման Նէօֆի (Նոր Շէնք) սոսկալի բակին մէջ պատ մը կայ. այս պատին վրայ, երկաթէ ժանդահար հին դուսի մը քով, որ Ֆօրսի դքսական ապարանքին հին մատուռը կը տանէր, — այս մատուռը հիմա աւազակներու ննջարան եղած է, — տսկէ տասներկու տարի առաջ քարի մը վրայ բեւեռով տձեւապէս քանդակուած բերդ մը կը տեսնուէր, տակն ալ այս ստորագութիւնը։

Պրիւժօն, 1811

1811ի Պրիւժօնը 1832ի Պրիւժօնին հայրն էր։

Այս 1832ի Պրիւժօն՝ որ կէս մը նշմարուեցաւ Կօրպոյի դաւաճանութեան մէջ՝ ապօւշ և ողորմելի կերպարանք մը ունէր, բայց խիստ խաբերայ, խիստ ճարպիկ և առոյգ երի ուսարդ մըն էր։ Քննիչ դատաւորը

ահա անոր այս ապուշ կերպարանքին խարուելով թողած էր զինքը կարծելով թէ աւելի օգտակար կ'ըլլա՛ Շարլըմաներ բակին քան թէ առանձին խցիկին մէջ:

Գողերը իշխանութեան ձեռքը իշխալէ ետքն ալ չեն ընդհատուիր: Ասանկ պղտիկ բանի մը համար չեն նեղուիր: Ոճրագործութեան մը համար բանտարկուիլը ուրիշ ոճրագործութիւն մը ոկսելու արգելք չըլլար: Ճարտարագէտներ են անոնք որոնք պատկերահանգիսի սրահին մէջ պատկեր մը ունին և որոնք իրենց գործանոցին մէջ ոչ նուազ կը պարագին նոր գործի մը:

Կարծես թէ բանաը շււտրեցուցած էր Պրիւժօնը: Շարլըմաներ բակին մէջ երբեմն ժամերով ստքի վրայ կը կենար գինեվաճառին երգին քով, և ապշորէն կապելային գինիներուն գձուձ ցուցակին կը նայէր ակնապիշ:

Յանկարծ 1832 փետրուարին վերջերը տեղն կութիւն առնուեցաւ թէ այս թմրած մարդը՝ Պրիւժօն՝ բանտին յանձնարարներուն ձեռամք և չէ թէ իր անունովը այլ երեք ընկերներուն անուններովը երեք զանազան յանձնարարութիւններ ընել տուած էր, ամենուն համար յիսուն սու ծախս ընելով. տարօրինակ էր այս, հետեւարար բանտին տասնապետին ուշագրութիւնը հրաւիրեց:

Տեղեկութիւն առնուեցաւ, և բանտարկեալներու խօսարանին մէջ կախուած յանձնարարութեանց սակագիրը նայսւելով կարելի եղաւ հասկնալ թէ յիսուն սուն յետագայ կերպով կը բաժնուէր երեք յանձնարարութեան. մէկը ի Բաթէօն, տասը սու. մէկը ի Վալ-Մըրաս, տասնընինգ սու. և մէկը Կընէլի քաղոքադուար քսանընինգ սու: Արդ Բարիզի սահմանադուաները երեք թափառիկներ կային խիստ ահարկու, որոնք կ'անուանուէին Քիւրտընիէ որ նաև Պիզարօ կ'ըսուէր.

Կլորիօ, ազատագիր եղեռնագործ և Պալ Գարոս, և անոնց տուները ճի դ Բանթէօնի. Վալ-Մըր-Կրասի և Կրընէլի սահմանադուանին մօտ էին. այս առթիւ ոստիւ կանութեան ուշագրութիւնը այն երեք թափառիկներուն վրայ հրաւիրուեցաւ: Կը կարծուէր գուշակել թէ այս մարդերը գաղանի յարաբերութիւն ունէին Բաթրօն Մինէթի հետ, որոնց երկուքը այսինքն Պապէ Կէօլմէր ձերբակալուած էին: Ենթագրուեցաւ թէ Պրիւժօնի դրկուած իրերուն մէջ՝ որոնք չէ թէ տօնի հասցէներու այլ փողոցը սպասող մարդերու յանձնուած էին՝ անշուշտ տեղեկութիւնները տրուէր նիւթուած չարագործութեան մը նկատմամբ: Աւրիշ նշաններ ալ կային, ձերբակալուեցան երեք թափառիկները, և ասով կարծուեցաւ թէ Պրիւժօնի մէկ դաւաճանութեան առջքն առնուեցաւ:

Այս զգուշութեան միջոցները գործադրուելէն շաբաթի մը չափ ետքը՝ գիշեր մը՝ երթեւեկող վերակացու մը, որ Պաթիման նէօֆի վարի ննջարանին վրայ կը հոկէր, երբ ժամացոյց պղնձադրամը կը պատրաստուէր ժամացոյց պղնձադրամներու տուփը դնելու, այս կերպը կը գործածուէր հասկցուելու համար թէ վերակացուները իրենց պարտականութիւնը ճշգապէս կը կատարե՞ն թէ ոչ. ամէն մէկ ժամին ննջարաններուն դուսներուն վրայ բեւեռուած ամէն տուփերուն մէջ ժամացոյց պղնձադրամ մը պէտք էր իշնար, — վերակեցու մը, կ'ըսենք, ննջարանին յուղայէն Պրիւժօնը տեսաւ որ նստած էր անկողնին վրայ, լոյսի մը չնորհիւ բան մը կը գրէր: Պահնորդը ներս մտաւ. Պրիւժօն արմիս մը զնան նետուեցաւ, բայց կարելի չեղաւ գրաւել ինչ որ գրած էր: Ոստիկանութիւնը նոյնպէս աւելի բան մը չիմացաւ այս մասին:

Ստոյդ է սակայն թէ հետեւեալ օրը Շարլըմանեի

գաւիթէն Ֆօռ-օ-Լիօն գաւիթը սուրհանդակ հացէ գընդիկ մը նետուեցաւ շնչքին վրայէն որ հինդ դուտիկոն տնէր և որ երկու գաւիթները կը բաժնէր :

Սուրհանդակը իր տեղը հասաւ, թէեւ այն անձը՝ որու սահմանուած էր գիրը՝ նոյն պահուն զատ բանառուած էր : Ան ըսածս ուրիշ մէկը չէր հթէ ոչ նոյն ինքն Պապէն, այսինքն Բաթրօն Մինէթի չորս գլուխներէն մէկը :

Սուրհանդակին այդ հացէ գնդակին մէջ ծալլուած թուզթ մը կար որ յետափայ տողը կը պարունակէր .

—Պապէ, Բլիւմէ փողոցը զործ մը կայ ընելու : Պարտէզին վրայ վանդակ մը :

Ահա այս էր Պրիւժօնին տողի գիշեր գրած բանը :

Թէեւ բանտարկեալ մարդերու և կիներու վրայ զլուխը նայող մարդեր և կիներ կան Ֆօրսի և Սալբէթրիէրի մէջ, սակայն Պապէ կրցաւ միջոց մը զանհլով տոմսակը Ֆօրսէն Սալբէթրիէր զրկելով «լաւ բարեկամուհիի մը յանձնել տալ, որ հոն նետուած էր» :

Այս աղջիկն ալ տոմսակը իր ծանօթներէն Մանեօն անունով կնոջ մը յանձնեց որ սատիկանութեան ուշագրութիւնը իր վրայ հրաւիրած էր և որ սակայն տակաւին բռնուած չէր : Այս Մանեօնը՝ որու անունը ընթերցողին արդէն յայտնի է՝ թենարատիէներու հետ յարաբերութիւններ ունէր որոնց ի՞նչ տեսակ ըլլալն ետքէն պիտի բացատրուի, և՝ էքոնինը տեսնելու երթալով կրնար կամուրջին տեղ ծառայել Սալբէթրիէրի և Մատլօնէթի մէջ :

Նոյն միջոցին էր որ Ազէւմա և էքոնին Մատլօնէթէն արձակուեցան, վասնզի թենարատիէի դէմ սկսուած գատական հարցաքննութեան մէջ անոր աղջիկներուն մեղսակցութիւնը հաստատող ապացոյց գտնուած չէր :

Երբ դուրս ելաւ էքոնին, Մանեօն՝ որ Մատլօ-

նէթի դուռին քով զայն տեսնելու կը սպասէր՝ Պրիւժօնին առ Պապէ գրած տոմսակը էքոնինին յանձնեց, պատառիրելով որ երթայ տեղեկութիւններ առնելով հասկնայ գործին ինչ ըլլութ :

Էքոնին Բլիւմէ փողոցը կնաց, տեսաւ ակնտրկուած վանդակը և պարտէզը, տունը նայեցաւ, լրտեսեց դիտեց և՝ քանի մը օր ետք Մանեօնին, որ Քլօրչ Բէրս փողոցը կը բնակէր՝ պիսքիւի մը բերաւ, և Մանեօն պիսքիւին Սալբէթրիէր տանելով Պապէի սիրուհիին տարաւ : Պիսքիւի մը բանտերու խաւարին նշանաբանութեան մէջ կը նշանակէ . Ընելու բան մը չկայ :

Հետեւարար դեռ շաբաթ մը անցած չէր, և ահա Պապէ և Պրիւժօն՝ մէկը հարցաքննութեան երթալու և միւսն ալ հարցաքննութենէ դառնալու միջոցին երբ իրարու դէմ ելան պահնորդներու շրջանին ճամբուն վրայ, Պրիւժօն հարցուց .— Ի՞նչ եղաւ Բ. փողոցը : Պիւսքիւի պատասխանեց Պապէ :

Այսպէս վիժեցաւ ոճրային սաղմը զոր Պրիւժօն յղացաւ Ֆօրսի մէջ : Սակայն այս վիժումը հետեւութիւններ ունեցաւ, որոնք Պրիւժօնի նպատակէն բոլոր զիւնին հեռու են : Ետքէն պիտի տեսնենք այս հետեւութիւնները :

Շատ անդամ մարդս թել մը կապել կարծելով ուրիշ թել մը կը կապէ :



Գ Լ Ո Ւ Խ Գ .

ԵՂԲԱՅՐ ՄԱՊԷՅԾԻ ՏԵՍԱԾ ԵՐԵՒՈՅԹԸ

Մարիուս ալ բնաւ մէկու մը տունը չէր երթար երրեմն եղբայր Մապէօֆին կը հանդիպէր պատահաբար :

Մինչդեռ Մարիուս լոմրաբար կ'իջնէր այն տխուր աստիճաններէն որոնք կրնան նկուղներու սանդուղը անուանուիլ և որոնք կը տանին անլոյս տեղեր ուր մարդ իր վրայ երջանիկներու քայլերը կը լսէ, Պ. Մապէօֆ նոյնպէս կ'իջնէր :

«Լա Ֆլէօր աը Գօ՛՛ըրէյ» գիրքը ա՛լ ամենեւին չէր վաճառուեր Լեղակին նկատմամբ եղած փորձերը յաջողած չէին Աւստերլիցի պղտիկ պարտէզին մէջ որ արեւ չէր տեսներ : Պ. Մապէօֆ այս պարտէզին մէջ միտյն քանի մը սակաւագիւտ տունկեր կրնար մշակել որոնք խոնաւութիւն և շուքը կը սիրեն : Բայց չէր վհատեր : Բուսական պարտէզին մէջ արեւ տեսնող խորշ մը ձեռք անցուցած էր՝ «իր ծախքովը» հոն լեղակի փորձերը ընելու համար : Այս պատճառաւ իր թղկօր անուն գրքին պղնձեալ կապարները գրաւատունը դրած էր : Ա՛լ իր նախաճաշիկը երկու հաւկիթի իջած էր . այս հաւկիթներէն մէկը սպասուհին կը թողուր որու ամսականներն ալ տառնըհինդ ամիսէ ի վեր չէր վճարեր : Եւ շատ անգամ այս նախաճաշիկով կ'ապրէր բոլոր օրը : Ա՛լ այցելու չէր ընդուներ : Մարիուս աղէկ կ'ընէր անոր այցելութիւն չտալովը : Երրեմն երբ Պ. Մապէօֆ բուս սկան պարտէզը կ'երթար , ծերն ու երիտասարդը դէմ առ դէմ կ'ելլէին Օբիթալի պուլվարին վրայ : Զէին խօսեր իբարու հետ , և գլուխով իր արու

նշան մը կ'ընէին արամապէս : Կայ ուրեմն ժամանակ մը ուր թշուառութիւնը բարեկամութեան կտպը կը քակէ եղեր , կսկծալի բան : Առաջ երկու բարեկամներ էին , հիմա երկու անցորդներ են :

Բօլոլ գրավաճառը մեռած էր . Պ. Մապէօֆ ա՛լ միայն իր գիրքերը , պարտէզը և լեղակը կը ճանչնաար :

Պ. Մապէօֆ այն ատեն գրեթէ ութսունը չորս տարեկան էր :

Իրիկուն մը տարօրինակ երեւոյթ մը տեսաւ :

Դեռ ցորեկ էր երբ տունը դարձաւ : Բյիւթարդ խաթունը՝ որու առողջութիւնը կ'աւրուէր՝ հիւանդ պառկած էր : Պ. Մապէօֆ ճաշած էր ոսկրով մը որու վրայ միտ միտ մնացած էր և պատաս մը հացով զոր խորքիչ մը միտ մնացած էր և պատաս մը հացով զոր հարանի սեղանին վրայ գտած էր . յետոյ գլխիվայր հարանի սեղանին վրայ նստեր էր որ իր պարինկած քարէ նստարանի մը վրայ նստեր էր որ իր պարտէզին մէջ բազմարանի տեղ կը ծառայէր :

Այս բազմարանին քով՝ մեծ բայց աւ երուն արկդ կար , որուն գետնայարկը ճագարանոց և առաջին գլուխիկոնը մրգանոց էր : Ճագարանոցին մէջ ճագար չկար , տեղին մրգանոցին մէջ քանի մը խնձոր կար , որ ձմեռայց մրգանոցին մէջ քանի մը խնձոր կար , որ ձմեռաւան պաշարին մնացորդն էր :

Պ. Մապէօֆ ակնոցին շնորհիւր՝ սկսած էր թղթատել և կարդալ երկու գիրք որոնք կը յուզէին զինքը , և՝ որ աւելի ծանր բան է իր հաստկին մէջ՝ անոր ուշը կը գրաւէին գլխովին :

Վերջալոյսը կ'սկսէր սպիտակցնել ինչ որ վերն է և սեցնել ինչ որ վարն է : Մապէօֆ կը կարդար ու միանդաման ձեռքը բոնած գիրքին վրային իր տունները կը դիտէր և մանաւանդ շքեղ վարդածառ մը որ անոր միթթարութիւններէն մէկն էր , չորս օրէ ի վեր խօսշակ , հով և արև տեսած էին տունկերը առանց կտորշակ , հով և արև տեսած էին տունկերը առանց

Գ Լ ՈՒ Խ Խ.

ՄԱՐԴՈՒՍԻՆ ՏԵՍԱԾ ԵՐԵՒՈՅԹԸ

«Ոգիի մը» Մապէօֆին տուած այս այցելութենէն քանի մը օր ետք՝ առաւօտ մը, — օրը երկուշաբթի էր այսինքն այն օր ուր Մարիուս Գուրփէյրազէն հարիւր աղէկ միտքո եկաւ, անիկաւ կը բնակի... կամ լաւ և է ըսի՞ չընակիր... : Մե՛ղք օր չեմ յիշեր, ուր բնակիլր :

Առանց ընդհատելու խօսքը՝ Պ. Մապէօֆ ծաած էր վարդածառին մէկ սատը սինդելու համար, և կը շարունակէր :

— Հա՛, ահա հիմայ կը յիշեմ, Շատ անգամ պուլվարէն կ'անցնի և կլոսիէրի կողմը կ'երթայ : Դէպի Գրուլ Պարդ փողոցը Արտօյտին գաշտը կ'ուղղուի : Այն կողմէրը գնա՛ : Դժուար չէ անոր հանդիպիլը :

Պ. Մապէօֆ երբ կանգնեցաւ, ա՛լ իր քով ոչ ոք կար, ազջիկը աներեւոյթ եղած էր :

Էնտարակոյս քիչ մը վախցաւ Պ. Մապէօֆ :

— Իրաւ որ պիտի կարծէի թէ ոզի մըն էր ան եթէ պարտէզս ջրած ջրլար, ըստ մաքէն :

Ժամ մի ետքը երբ պառկեցաւ, նորէն միտքը եւ կաւ աղջիկը, և երբ կը քնանար այն վայրկեանին ուր մտածումը՝ ծովէն անդնելու համար ձուկի փոխուող առասպելականի պէս՝ քիչ քիչ երազին ձեւը կ'առնէ քունէն անցնելու համար, Պ. Մապէօֆ շփոթ կերպով մը իրովին կ'ըսէր .

— Սակայն այս շատ կը նմանի ոգիներու : Արդւ ոգի՞ մըն էր ան :

— Դուրս ելեմ քիչ մը : Պայոյտը արտադրութիւն պիտի տայ ինձ գործա դիւրութեամբ կատարելու :

Եւ արտոյտին գաշտը կ'երթար:

Հոն եւս աւելի կը տեսնէր աստղը, և ա՛լ աւելի կը մոռնար Սալիներիի և կանի բանակոխին թարգմանութիւնը :

Սենեակ կը վերադառնար, կը ջանար իր գործին պարապիլ, այլ չէր յաջողեր, կարելի չէր ճնաւ իր ու պեղին մէջ կտրուած թելերուն և ոչ մէկը վերստին կապել : Այն ատեն Մարիուս կ'ըսէր . — Վաղը դուրս կապել : Այն ատեն Մարիուս կ'ըսէր . — Վաղը դուրս կապել ելլեմ, վասնդի աշխատութեանս արդելք կ'ըւչպիտի ելլեմ,

լայ պարոյտ ընելու : — Բայց ամէն որ կ'երթար պարոյտ ընելու :

Մարիուսի բնակարանը աւելի Արտօյափն դաշտն էր քան թէ Գուրգէյրագին սենեակը : Անոր բուն համցէն սա էր.

Առ պարոն Մարիուս, Պուլվար ոը լա Սանթէ, հօթերորդ ծառ՝ Գրուլ Պարգ փողոցէն ետք :

Այն առաւոն այս եօթերորդ ծառը ձգած և Տէ Կոպըլէնի գետին կամուրջին եզրին վրայ նստած էր : Ակրեւի զուարթուն ճառագալթ մը նորափթիթ և բոլոր ովին լուսաւոր տերեւներէն թափ կ'անցնէր :

Մարիուս «Ներա» վրայ կը մտախոնէր : Եւ այս մտախոնութիւնը յանդիմանութիւն մը ըլլալով իրեն կ'ուղղուէր . վշագին կը մտածէր ծուլութեան այսինքն հոգիի հաշմութեան վրայ որ զինքը կը գրաւէր . նաեւ այն խաւարին վրայ որ հետզհետէ իր առջեւ սաստ կապէս թանձրանալով՝ արեւը անգամ կը վարագութէր իրեն համար :

Մինչդեռ Մարիուս վհատութեամբ համակուած այսպէս կը խորհէր մտապիշ, յանկարծ ծանօթ ձայն մը լոեց որ կ'ըսէր .

— Ահա տեսայ, հօս է եղեր :

Մարիուս վեր ըրաւ աչերը և ճանչուաւ այն զըժ բաղդ պատանունէին որ օր մը իր սենեակը եկած էր . Թենարտիկի մեծ աղջիկը, էրօնինն էր ան : Աղջիկը հիմակ աւելի տղջատ՝ այլ նաեւ աւելի գեղեցիկ էր . երկու քայլ զոր կարծես թէ չէր կրնար տոնել . զարմանալի՛ բան : Կրկին յառաջդիմութիւն մը ըրած էր . յառաջդիմութիւն դէպի լոյս և յառաջդիմութիւն դէպի չքաւորութիւն : Բական էր և հնոախներ հագած՝ ձիշդ այն օրուան պէս ուր Մարիուսի սենեակը մտած էր այնքան համարձակութեամբ . միայն թէ իր հնոախները

երկու ամիս եւս հիննալով ծակերը աւելի լայն, ծռւէն ները աւելի դձուձ էին : Այն օրուան պէս հիմակ ալ ձայնը կերկերուն, ճակատը նսեմ, խորշամուտ և խոր շականաք, նայուածքն ալ համարձակ, մոլորագին և դողդոջուն էր : Իր գէմքէն վրայ առաջուընէ աւելի չպիտեմ ի՞նչ ահարեկ և ողորմագին բան մը ունէր զոր թշուառաթիւնը բանակն մէջն անցնելով կ'ընդունի :

Մազերաւն մէջ յարգի և չոր խոտի շեղեր կային պխոսի մը շանմարանին մէջ պառկած ըլլալուն համար :

Բայց և այնպէս գեղանի էր էրօնին : Ի՞նչ աստղ ես դու, ո՛ երիտասարդական հասակ :

Սակայն էրօնին Մարիուսի տաճէ կանդ առած զանի մը վայրկեան սպասեց ժպտագին իրը թէ չէր կը բնար խօսիլ :

— Ահա հանդիպեցայ ձեզ, ըստ վերջապէս : Մատ պէօֆ եղբայրը իրաւաւնք ունէր, ահա այս պուլվարին համար ըստաւ . Եթէ գիտնայիք թէ որքան փնտուեցի ձեզի, Գիտէ՞ք որ բանտ զրուեցայ : Տասնընինդ օր ըստը կեցայ : Վերջապէս արձակուեցայ, վասն զի բան մը չիար վրաս, և մանաւանդ վասն զի ընտրութեան հաստկը դեռ մտած չէի : Երկու ամիս ևս կ'ուղէր այս հասակը մտած ըլլալու համար : Ոհ, չպիտէք թէ վեց շաբաթէ ի վեր որքան փնտուեցի ձեզի : Ուրեմն հիմտ այն տունը չէ՞ք բնակիր :

— Ոչ, ըստ Մարիուս :

— Ոհ, գիտեմ ինչո՞ւ բանին պատճառաւ : Այս պեսակ նշանաւոր գործողութիւնները անախորժ են : Անոր համար տունէն ելաք : Բայց ինչո՞ւ առանկ հին գլխարկ մը դրած էք : Զեղի պէս երիտասարդ մը պէտք է գեղեցիկ զգեստներ ունենայ : Պ. Մարիուս, զիտէ՞ք է գեղեցիկ զգեստներ ինչո՞ւ Պառոն Մարիուս... որ Պ. Մապէօֆ ձեզի կ'անսւանէ Պառոն Մարիուս... ձեռ գիտեր ուրիշ ինչ : Իրաւ չէ՞ Պառոնութիւն ունեցեած գիտեր ուրիշ ինչ :

նալդ, այնպէս չէ, Պառոնները ծեր մարդեր են. անոնք լիւքահնալուրկ կ'երթան պայտախն առջև ուր աւելի արև կայ. Անգամ մը¹¹ նամակի մը համար Պառոնի մը առուր գացած եմ. ահա ասանկ մարդ մըն էր ան: Հարիւր տարեկանէն աւելի էր Կասակը: Բայց ըսէք նայիմ, հիմա ո՞ւր էր բնակիր:

Մարիուս պատասխան չտուաւ:

— Ահ, շարունակեց աղջիկը շապիկիդ վրայ ծակ մը կայ: Պէտք է որ կարեմ ատիկայ:

Թետոյ կրկնեց անպիսի կերպարանքով մը որ սակաւ առ սակաւ կը տիրէր:

— Դժգոհ կ'երևաք զիս տեսնելով:

Մարիուս կը լոէր: Էբօնին ևս վայրկեան մը լոեց, յետոյ պօռաց:

— Սակայն եթէ ուզեմ, կրնամ բոնադատել ձեզի գոհունակ կերպարանք մը առնելու:

— Դո՞ւք, հարցուց Մարիուս, ի՞նչ ըսել կ'ուզէք:

— Ահ, ճամանակ մը զու ըսելով կը խօսէիք հետու, կրկնեց:

— Ե, աղէկ, ի՞նչ ըսել կ'ուզես:

Էբօնին շուրթը խածաւ. կարծես թէ կը վարանէր իբր թէ ներքին կոփեի մը բոնուած ըլլար: Վերջապէս որոշում մը ընողի պէս բաւաւ.

— Ինծի ինչ, միեւնոյն բանն է ինծի համար: Տըրտում կ'երւաք, կ'ուզեմ որ ուրախ ըլլաք: Խօսք ուրուէք ինձ միայն թէ պիտի ինգաք: Կ'ուզեմ տեսնել ձեր խնդալը և ըսել ինձ. Լա՛ւ, շատ լաւ: Խեղճ Պառոն Մարիուս: Կը յիշէք, խոսացեր էիք ինձ տալ ինչ որ պիտի ուզեմ, եթէ . . .:

— Այս, բայց շուտ խօսէ, ի՞նչ կայ:

Էբօնին Մարիուսին աչքին մէջ նայեցաւ ուղղակի,

և ըսաւ:

— Հասցէն սորվեցայ:

Մարիուս զեղնեցաւ: Իր բոլոր արիւնը դէպի սիրտը դարձաւ:

— Ո՞ր հասցէն:

— Այս հասցէն զօր ինձմէ ուզեցիք: Էբօնին շարունակեց կարծես ջանադրութիւն մը ընելով.

— Մոցա՞ք . . . այն հասցէն ո՞ր . . . :

— Այս, թոթովեց Մարիուս:

— Օրիորդին հասցէն:

Աղջիկը այս բառը արտասանելին ետք խորին հապաչանք մը հանեց:

Մարիուս ցատկեց կամուրջին եզրին վրայէն ուր

նստած էր և անոր ձեռքը բանեց մուեզին:

— Ո՞հ, տա՛ր ուրեմն զիս, ըսէ՛, ուզէ՛ ինչ որ պիտի ուզես ինձմէ: Ո՞ւր է անզը:

— Եկէ՞ք հետո, պատասխանեց Էբօնին: Փողոցը և թիւը լաւ մը չպիտեմ. այս կողմերը փողոցի մը մէջն է. բայց տունը լաւ կը ճանչն ամ: Եկէ՞ք ցուցնեմ ձեզի:

Էբօնին ձեռքը քաշելով կրկնեց այնպիսի ճայնով

մը որմէ դիտողի մը սիրտը կրնար խշխալ, և զոր

սակայն և ոչ իսկ նշմարեց Մարիուս, այնքան արբան

և այլայլմէ դարձած էր սիրահար երիտասարդը:

— Ո՞հ, հիմա ո՞րքան գոն էք, ըսաւ աղջիկը:

Մարիուսի ճակտին վրայէն ամպ մը անցաւ: Էբօնինին թեւը բանեց և ըսաւ:

— Երդում մը ըրէ ինձի:

— Երդնո՞ւլ, ի՞նչ կը նշանակէ ալդ բանը: Ի՞նչ կ'ուզէք որ երդնո՞ւմ:

Եւ խնդաց:

— Հա՛յրդ, Էբօնին: Խօսք առ՛ւր, երդում ըրէ

ինձ թէ հօրդ չպիտի իմացնես այս հասցէն:

Աղջիկը շուարուն կերպարանքով մը գէպի Մարիուս դառնալով.

—Երօնի՛ն: Ուստի զիտէք թէ երինին է անունս:

—Խոստացիր ինծի ինչ որ ըսի:

Բայց երօնին կարծես թէ չէր լսեր Մարիուսին խօսքը:

—Երօնին անուանեցիք՝ զիս. ո՞հ, ո՞րքան սիրուն է եղեր ատիկա:

Մարիուս անուր երկու թեւն ալ բռնելով.

—Բայց՝ յանուն Աստուծոյ՝ պատասխան տուր ինձի, ըսաւ. ինծի մտիկ ըրէ. երդում ըրէ՝ թէ հօրդ չպիտի ըսես հասցէն:

—Հօ՞րս, ըսաւ երօնին: Ահ, այո՛, հօրս: Ահ հոդ եղի՛ր, առանձին բանտն է ան: Մանաւանդ թէ միթէ հայրս միտքէս կ'անցնի՞:

—Աղէ՛կ, բայց ուզածս չխոստացար տակաւին, պօռաց Մարիուս:

—Բայց թո՛ղ տուէք զիս, ըսաւ երօնին քահ քահ խնդալով. ո՞րքան ցնցեցիք զիս: Հա՛, հա՛, կը խոռանամ, կ'երգնում մի՞թէ իմ հոգո է ատիկայ: Այո՛, հասցէն չպիտի ըսեմ հօրս: Հիմա դո՞հ էք ալ. այս էք ձեր ուզածը:

—Նաեւ ուրիշներուն պիտի չըսես, կրկնեց Մարիուս:

—Եւ ոչ մէկուն պիտի ըսեմ:

—Հի՞րա, կրկնեց Մարիուս, տա՞ր զիս:

—Անմիջապէս:

—Անմիջապէս:

—Եկէք. — ո՞հ, ո՞րքան ուրախ է, ըսաւ երօնին: Քանի մը քայլ առնելէն ետք կանգ առաւ աղջիկը:

—Պ. Մարիուս, ետեւէս շատ մօտէն կուգաք:

Թողէք որ ևս առջեւէն երթամ, և դուք սովորական անցորդի մը պէս եկէք առանց յայտնի ընելու: Պէտք չէ որ ձեզի պէս աղէկ երիտասարդ մը ինծի պէս կնոց մը հետ տեսնուի:

Որ և իցէ լեզու մը կարող չէ ըսելու ինչ որ կը պարունակէր պատանուհիին բռած այս կին բառը:

Գրեթէ տասը քայլ եւս առնելէն ետք դարձեալ կանգ առաւ. Մարիուս քովը եկաւ: Երօնին խօսքը Մարիուսին ուղղեց առանց անօր նայելու և առանց ետեւը դառնալու:

—Աղէկ միտքս եկաւ. ինծի բան մը խօստացած կիք, կը յիշէ՞ք:

Մարիուս գրպանը խառնեց: Նոյն պահուն տշխարհիս մէջ իր ունեցած բոլոր ստակը թենարտիէի սահմանուած հինգ ֆրանքն էր միտյն: Առաւ այս հինգ ֆրանքը և երօնինի ձեռքը տուաւ:

Երօնին մատները բացաւ և թողուց որ գետինը իյնայ գրամը. յետոյ տխուր կերպարանքով մը Մարիուսին նայելով.

—Չեր ստակին հարկաւորութիւն չունիմ, ըսաւ:



ԵՐԵՎԱՆԻ ԳԻՐԿ

ԲԼԻՒՄԵ ՓՈՂՈՑԻՆ ՏՈՒՆԸ

Ф. Л. О. П. И. Б. У.

ԳԱՐՏՈՒԿ ՏԵՂ ՈՒՆԵՑՈՂ ՏՈՒՆԸ

Վերջին դարու կէսին միջոցները Բարիզի խորհը՝
գարանի նախագահ մը որ մօրթիկ ըստած նախագահա-
կան գդակ կը դնէր, սիրուհի մը ունենալով և զաղոնի
պահելով, ըստ որում այն ժամանակ մեւ իշխանները
իրենց սիրուհիները կը ցուցնէին, իսկ քաղքենիները
կը պահէին, ազգտիկ առւն մը» շինել տուաւ Սէո-Ժէր-
մէնի թաղին Պլօմէ անուն ամայի փաղոցին մէջ որ այ-
սօր Բլիւմէ փողոց կ'անուանուի. այս առւնը հեռու չել
այն տեղէն որ այն ատեն Լը Գօնապա տեղ անխօ (Ա-
նասուններուն կոփւր) կ'անուանուէր :

Այս առևնը իեօշկ մըն էր մէկ յարկով, վարը՝ գետ-
նայարկը երկու սրահ իսկ վերը երկու սենեակ, վարը
խոհատուն մը, վերը զարդարան մը, տանիքին ներքե-
շտեմփրան մը ունէր, և այս ամենուն առջեւը փողոցին
վրայ նայող արտակարի մը չափ պարտէզ մը կար լայն
գանդակով մը։ Այս էր ահա ինչ որ անցորդներ կրնա-
յին տեսնել. բայց վրանաձեւ շէնքին ետեւը նեղ բակ
մը և բակին ներսի կողմն ալ ցած շէնք մը կար "Ի
մարանի վրայ շինուած երկու սենեակ ունէր և որ ի

պահանջել հարկին մանուկ մը և գոյեակ որ պահելու
սահմանուած պահեստի բնակարան մըն էր : Այս բնա-
կարանը՝ ետեւի կողմէն թագուն և գաղտնի զապանա-
կով բացուող դռուով մը հազորդակցութիւն ունէր եր-
կայն ու նեղ, յատակաւոր, ծամածուռ, վրան բաց և
երկու բարձր պատերու մէջտեղին անցնող ճամբու մը
հետ այս ճամբան՝ որ զարմանալի արհեստով մը պահ-
ուած և զբեթէ կորսուած էր պարտէզներու և մշակ-
ուած արտերու շրջապատներուն մէջ՝ ասոնց ամէն ան-
կիւններուն և խորչերուն հետեւելով, կ'երթար կը
յանդէր նոյնպէս գաղտնիք ունեցող գուռի մը որ անկէ
կէս մղոն հեռանալով Բարեկլոնի փողոցին ամայի ծայրը
գրեթէ ուրիշ թաղի մը մէջ կը բացուիր :

Պարոն նախագահը ահա այս թարելոնի փողօքը
դուռնէն ներս կը մտնէր . հետեւաբար եթէ ոմանք
պարոն նախագահին ետեւէն երթային անոր ուր եր-
թալը հասկնալու համար , և եթէ դիուէին թէ ան ա-
մէն օր աեղ մը կ'երթայ գաղանապէս , ամէնեւին չպի-
տի կարծէին թէ թարելոնի փողոցը երթալը Պօմէ փո-
ղոցը երթալ է : Յաջողութեամբ զնուած հողերու շը-
նորհիւ հարրիմաց պաշտօնակալը կրցած էր այս թա-
դուն ճամբան՝ նոյնիսկ իր հողերուն վրայ և հետեւա-
բար առանց քննութեան ենթարկուելու բանալ տալ:
Ետքը պարտէ զներու և մշակութեանց համար այս նեղ
ճամբուն եղբական հողերը մաս առ մաս վաճառած էր
Դարձեալ , և այս հողերուն զանազան տէրերը երկու
կողմէն աչ կը կարծէին թէ միջին պստ մը ունին ի-
րենց առջեւ . և ընաւ չէին կասկածեր թէ իրենց ծաղ-
կոցներուն և մրգաստաններուն պատերուն մէջտեղ
այսպիսի օճապտոյտ և նեղ ճամբայ մը կայ : Թուզուն-
ները միայն կը տեսնէին այս հետաքրքրական ճամբան:
Հաւանական է թէ անցհալ դարու լիկահաւ և թխկա-

տար ըսուած թոշունները պարոն նախագահին նկատ-
մամբ շատ անդամ շաղակրատեր են :

Մանսարտի ճաշակով շինուած և տախտակներով
գրուազուած այս քարուկիր և լրանաձեւ յեօշին կան
կարասին զգուշաւոր պչրային և հանդիսաւոր բան մը
ունէր, ինչպէս որ կը վայելէ սիրահարի և պաշտօնա-
կալի քամահաճութեան մը :

Այս տունը բաւական ժամանակ պարապ մնացած
էր և ծանուցագրով մը ծախու հանուած էր :

Վերահաստատութեան վերջին ժամանակները միե-
նոյն անցորդները կրցան նշմարել թէ ծանուցագիրը
աներեւոյթ եղած էր, և թէ նաեւ առաջին յարկին պա-
տուհանները բաց էին : Իրօք մարդ կը բնակէր տունին
մէջ : Պատուհանները «պղտիկ վարագոյրներ» ունէին,
ուրկէ կը հասկցուէր թէ կին մը կար :

1829ի հոկտեմբերի մէջ հասակաւոր մարդ մը ե-
կած և այս տունը՝ եղածին պէս, չմոռնանք ըսել թէ
նաեւ յետնակողմեան բնակարանը և Բաբելոնի փո-
ղոցը տանսղ նրբանցքն ալ միատեղ վարձու բռնած, և
նրբանցքին երկու դուռներուն դաշտնի զսպանակները
նորէն շինել տուած էր : Ինչպէս ըսինք արդէն, տունը
և կարդ մը նորոգութիւններ ընել հրամայած և ընե-
տուած էր, և վերջապէս առանց ձայն ձուն հանելու,
աւելի սպրդողի քան թէ իր տունը մտնողի պէս եկած
զետեղուած էր նորատի աղջկան մը և սպասուհիի մը
հետ : Իրացիները չըրաբանեցին այս իրողութեան վրայ՝
վասնզի դրացի չկար :

Այս աննշան վարձակալը ժան Վալժան, նորատի
աղջիկը Գօղէթ, իսկ սպասուհին Թուսէն անունով կին
մըն էր զոր ժան Վալժան հիւանդատունէ և թշուա-
ռութենէ ազատած էր, և որ պառաւ, զաւառարնակ և
թոթովախօս էր . երեք յատկութիւն զորս ժան Վալ-

ժան հաւնելուն համար հետք առած էր զայն : Տունը
վարձու բռնած էր հասառու Պ. Ֆօլըվան անունով:
Մինչև հիմա պատմուած իրողութեանց մէջ ընթերցողը
անշուշտ թենարտիէն շուտ ճանչցաւ ժան Վալժանը :

Ժան Վալժան ինչո՞ւ ելած էր թըթի Բիգրիսի
վանքէն : Ինչ անցած էր այն ժամանակէն ի վեր :

Բան մը անցած չէր :

Ինչպէս կը լիչէ ընթերցողը, ժան Վալժան եր-
ջանիկ էր վանքին մէջ, և այնքան երջանիկ էր որ
վերջապէս իր խիղճը սկսաւ տափնապիլ : Ամէն օր Գօ-
ղէթը կը տեսնէր, կը զգար թէ հայրութիւնը հետզհետէ
իր սրտին մէջ կը ճնի և կը զարդանայ, հագեւին կը
սիրէր այս մանկուհին, կ'ըսէր իրովի թէ իրն է Գօղէթ
թէ ոչ ինչ կրնայ իրմէ հափափել զայն . թէ անորոշ
կերպով այսպէս պիտի ապրին հօն . թէ անշուշտ կրօ-
նաւորուհի մը պիտի ըլլայ Գօղէթ . ըստ որում ամէն
օր այս կրօնական վիճակը առնելու կը գրգռէր ման-
կուհին . թէ հետեւաբար այսուհետեւ վանքն է թէ իր
և թէ Գօղէթին տիեզերքը, թէ հօն պիտի մեռնի ինքը .
թէ Գօղէթ ու հօն պիտի մեճնայ . և թէ վերջապէս
ինչ զմայլելի յոյս, ամենեւին չպիտի բաժնուին իրարմէ :
Բայց այս բանին վրայ խորհրդածելով իր միտքը սկը-
սաւ տատամիլ : Ինքնիրեն հարցութիւնը ըրաւ : Կը
հարցնէր իրովի թէ այս ամէն երանութիւնը իրօք իրն
էր . թէ ուրիշի մը երանութեամբը չէր բաղկանար այն .
երանութեամբ այն մանկուհին զոր կը գրաւէր և կը
պահէր ինք որ ծեր մըն էր . թէ արդեօք այս գրաւումը
գողութիւն մը չէր : Կ'ըսէր իրովի թէ այս մանկու հին
գողութիւն մը չէր : Կ'ըսէր իրովի թէ այս մանկու հին
կեանքի իրաժեշտ տալիք առաջ կեանքը ճանչնալու իրա-
ռութեամբ ունէր . թէ առաջուընէ և կերպով մը առանց
խորհրդակցելու այն մանկուհին հետ, ամէն փորձանք-
ներէ ազատ պահելու պատրուակաւ զայն ամէն ուրա-

խութիւններէ զրկելը, անոր տգիտութիւնը և տուանձնութիւնը նպաստաւոր ասիթ մը համարելով սրտին մէջ արուեստական կոչում մը ծլել տալը մարդկային արարած մը բնութեան ֆամբէն հեռացնել Աստուծոյ դէմ ստել է: Եւ ո՞վ զիտէ, թերես Գօղէթ օր մը այս ամէնը ինքն ալ հասկնալու և ակամայ կրօնաւորուհի մը ըլլալը զիտնալով վերջապէս պիտի ատէր զինքը: Վերջին մատածում որ գրեթէ ինքնասիրական և միւսներէն նուազ դիւցազնական էր և որ սակայն անտառնելի էր ժան Վալժանին. ուստի որոշեց ելլել վանքէն:

Որոշեց ելլել, վշտագին համոզուեցաւ թէ պէտք էր ելլել: Զելլելու համար առարկութիւն չունէր ամեննեին: Հինդ տարիէ ի վեր չորս պատին մէջ ապրած և աներևոյթ մնացած ըլլալով՝ երկիւղի ամէն տարրերը վերցուցած էին: Կրնար հանդարաօրէն մարդերու մէջ ատնել: Ժան Վալժան ծերացած ու ամէն բան փոփոխուած էր: Հիմա ո՞վ պիտի ձանչնար զինքը: Սակայն աւելի գէջն ալ մտածելով կը զիտէր թէ միայն իրեն համար վտանգ կար, և թէ իրաւունք չունէր Գօղէթը վանարգելութեան դատապարտել՝ ինք ժամանակաւ թիւրանի դատապարտուած ըլլալուն համար: Մանաւոնդ թէ ինչ է վտանգը պարտականութեան առջև: Վերջապէս ոչինչ կրնար արդիւել զինքը խոհեմ ըլլալու և զգուշութեան միջոցները պատրաստելու:

Իսկ Գօղէթի կրթութեան մասին հոգ ընելու պէտք չունէր, վասնզի գրեթէ լմնցած և ամբողջ էր ան:

Ժան Վալժան հաստատապէս այս որոշումը ընելէն ետք գործադրութեանը առիթին սպաւեց: Սյու ասիթը քիչ մը ժամանակէ ետք պատահեցաւ: Ծեր Թօվլը վանը մը առաջանակէ ետք պատահեցաւ:

Ժան Վալժան ունկնդրութիւն խնդրեց պատկառ ուելի աւագուհիէն. և ըստ անոր թէ իր եղրօր մահ-

ուայրը պզտիկ ժառանգութեան մը վիճակած ըլլալով այսուհետեւ կրնար առանց աշխատելու ապրիլ, և հետաքար վանքին մէջ ծառայելէ կը դադրէր և ազջիկը ակարար վանքին մէջ ծառայելէ կը Գօղէթ կրօնաւութիւնի եղած չէր, ձրիտապէս կրթուած ըլլալը անիրաւութիւն մըն էր, ուստի խոնարհաբար կ'աղերսէր ւութիւն մըն էր, ուստի խոնարհաբար կ'աղերսէր պատկառելի աւագուհիին որպէս զի հաւանի ընդունելու հինգ հազար ֆրանքի գումար մը զոր վանքին կ'ընծայէր իրը փոխարէն Գօղէթին վանքին մէջ անցուցած հինգ տարիներուն:

Ժան Վալժան ահա այսպէս ելաւ Մշանջենական երկրպագութեան վանքէն:

Վանքէն ելած ժ սմանակ իր ձեռքը առաւ և չուզեց որ և է գործակալի մը յանձնել այն պզտիկ պազեց որու և է գործակալի մը յանձնել այն պզտիկ պատահած կը կրէր: Այն յուսակը որու բանալին միշտ իր վրան կը կրէր: Այն յուսակը զմասումո հոտ մը կը հանէր և այս պատահած կը զմասումո հոտ մը կը հանէր և այս պատահած կը հանէր ասատիկ հետաքրքրութիւն կը շարժառաւ Գօղէթի սաստիկ հետաքրքրութիւն կը շարժէր:

Հսենք անմիջապէս թէ այսուհետեւ այս պայուսակը ամենեւին չբաժանուեցաւ Ժան Վալժանի քովէն և Միշտ սենեակին մէջ կը պահէր զայն: Երբ նստած տունէն ելլելով ուրիշ տուն կրուէր, ամէն բանէ ատունէն ելլելով ուրիշ տուն կրուէր, ամէն բանէ ատունէն ելլելով ուրիշ տուն կրուէր: Գօղէթ պաջ և երբեմն մի միայն զայն կը տանէր հետը: Գօղէթ պաջ և երբեմն մի միայն զայն կը տանէր հետը: Կը ինդար այս պայուսակին նկատմամբ և անբաժանեկը ին կ'անուանէր զայն, ըսելով: Կը նախանձիմ իրմէ:

Սակայն Ժան Վալժան երբ դարձեալ ազատ օդ ծըծել սկսաւ, սաստիկ անձկութենէ մը ազատ չմնաց:

Բլիւմէ փոլոցին տունը գտաւ և անոր մէջ կզկը տեցաւ. ալ իւլթիմ Թօվլը վանունը կրելով: Բարիզի մէջ ուրիշի երկու օթեան ալ վարձեց որպէս զի ոչ այնքան ուշադրութեան ենթարկուի՝ մի որպէս զի ոչ այնքան ուշադրութեան ենթարկուի՝ մի որպէս զի ոչ այնքան միալով, և ամենափոքր վախ մը կրելու և նոյն թաղը միալով:

ատեն կարենոյ տարակայիլ, և վերջապէս որպէս զի դարձեալ յանպատրաստի չգտնութ, ինչպէս զտնուած էր այն դիշեր ուր այնքան հըմաշապէս ազատած էր ժառվէրի ձեռքէն: Այս երկու օթեւանները խիստ անշուք և անպաճոյն երեւոյթով երկու բնակարաններ էին, որ իրարմէ խիստ հեռու երկու թաղերու, այսինքն մին Ուէսթի փողոցին, միւսն ալ Օմ-Արմէ փողոցին մէջն էին:

Ժամանակ առ ժամանակ մերթ Օմ-Արմէ փողոցը, մերթ Ուէսթի փողոցը կ'երթար Գօղէթին հետ՝ առանց հետը տանելու Թուսէնը, և ամիս մը կամ վեց շաբաթ կ'անցնէր հոն. այս փողոցներուն տունները բնակած ժամանակ գտնապահներուն ընել կուտար տնական ծառայութիւնները, և ինքինքը կը ձեւացնէր իրը արուարձանի հասառու մը որ քաղաքին մէջ առժամանակեայ բնակութեան օթեւան մը ունի: Այս վեհ առաջինութիւնը՝ ոստիկանութեան ձեռքը չիշնալու համար երեք բնակարան ունէր Բարիզի մէջ:

Գ Լ Ո Ւ Խ Բ.

ԺԱՆ ՎԵԼԺԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱԿ

Սակայն՝ միշտո բաելով՝ ժան Վալժան Բլիւմէ փողոց կ'ապօէր, և իր ապրելու եղանակը յետագայ կերպով կարգադրուած էր:

Գօղէթ՝ սպասուիին հետ՝ քէօշկին մէջ կը բնակէր: Անոր յատկացած էին պառկելու մեծ խուցը որու պատուհաններուն մէջտեղի պատերը նկարուած էին, զար-

դարանը որ տեսակ մը ոսկեզօծ ձնօթներով զարդարուն էր. նախագահին սրահը որուն մէջ օթոցները և մեծ թիկնաթուններ կային, նաև պարտէզը:

Իսկ ժան Վալժան ներսի գալիթը դռնապանի յատուկ սենեակ մը օթեւակի մէջ կը բնակէր, ուր խշտեակով փոկաւոր անկողին մը, ճերմակ ատաղձէ սեղան մը երկու խոտաշէն աթոռ, չինական ջրաման մը, և մը կար: Թուսէն իր քով ծառայութեան մտած օրը մը կար: Թուսէն իր քով ծառայութեան մտած օրը մը կար: Ժամանակ, Տանտէրը օրիորդն է, ըսած էր անոր, ժապա դուք, պարոն, պատասխանած էր Թուսէն ապշելով: Ես տան տէրէն լաւագոյն եմ, տունին հայրն եմ ես, կրկնած էր ժան Վալժան:

Գօղէթ վանքին մէջ տուն կառավարելու կերպը սորված ըլլալով ինք կը կարգադրէր ծախսը որ շատ համեստ էր: Ժան Վալժան ամէն օր Գօղէթը թեւը կ'առնէր և պտըտելու կ'երթար: Լիւքսէնպուրկ ամէն նէն առանձին ծառուղիին մէջ ման կուգային, և ամէն կիրակի պատարագ տեսնելու կը տանէր զայն՝ միշտ Սէն-Ժան-Միշտ եկեղեցին երթալով: Վասն զի Սէն-Ժան-Միշտ Հօ-Բա եկեղեցին մէջ անոր բոլորտիքը էին. և գիրախէնները եկեղեցին մէջ անոր բոլորտիքը էին. և հաւաքուէին: ահա այս պատճառաւ Թէնարտիէնները կը հաւաքուէին: Առ Պարոն անոր նամակ մը գրած էին այս հասցէով (Առ Պարոն Սէն-Ժան-Միշտ ամական համար կը տանէր չքաւորներուն և հիւտնդյօժարակամ հետը կը տանէր չքաւորներուն և համար: Բնաւ օտարական ներուն այցելութիւն ընելու համար: Բնաւ օտարական մը չէր մտներ Բլիւմէ փողոցին տունը, Թուսէն տուեր մը չէր մտներ Բլիւմէ փողոցին տունը,

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ՏԵՐԵՒՆԵՐ ԵՒ ՌԱՏԵՐ

Յիսուն վաթսուն տարիէ ի զեր ինքն իրեն լքուած այս պարտէզը տարօրինակ և սիրուն բան մը եղած էր։ Քառասուն տարի առաջուան անցորդները այս փողոցին մէջ կանգ կ'առնէին պարտէզը վայելելու համար մտապիշ՝ առանց բնաւ գիտնալու այն գաղտնիքները զոր թարմաւէտ և կանաչագեղ թանձրութեանց ետեւը կը պահէր այն։ Այն ժամանակները շատ անցորդներուն այսուածքը և միտքը անզգուշաբար ներս սպրդած էին այս աղխափակ հին վանդակին սիւնակներէն։ ոլորածեւ և երերուն էր այս վանդակը և երկու դալարապատ և մամուռտ սիւներէ կը բռնուէր և վրան այլանդակ ճակատազարդ մը կը կրէր արապէսկ անիմանալի քանդակներով։

Այս պարտէզին մէկ անկիւնը քարէ նստարան մը, մէկ կամ երկու բորբոսաւոր արձան, նաեւ քանի մը երկաթէ վանդակներ կային որոնց բեւեռները խախտուած էին ժամանակէն, և որոնք կը փոտէին պատին վրայ։ ոչ ծառուղի, ոչ ալ դալարի, բայց ամէն տեղ սէզ կար։ Պարտիզական բոյսերը մեկնած և բնութիւնը վերադարձած էր։ Յոռի խոտերը կը վիտային ամէն տեղ, սքանչելի բաղդ ափ մը հողի համար։ Շահպարակներու հանդէսը շքեղ էր այս պարտէզին մէջ, ուր ոչ ինչ կ'արգիլէր իրերու նուրիքական նկրառումը դէպի կեանքը։ պատկառելի աճումը հոն իր սեփական բնակարանին մէջն էր։ Մառերը մինչեւ մորենիները խոնարհած, մորենիներն ալ մինչեւ ծառերը բարձրացած

էին, տունկը մազլցած, սստը ծռուած, ինչ որ կը սողայ՝ վերանալով գտած էր ինչ որ օդին մէջ կը փթթիւնչ որ հովէն կը ծփայ՝ հակած էր դէպ ինչ որ մամուռին մէջ կը սողայ։ կոճղերը, սստերը, աերեւները, բաւսային նետրդները, փունջերը, պատաղիճները, ուռերը, փուշերը իրարու հետ խառնուած, պլուած, կարգուած միւտորած էին։ բոյսերը հոն, այս երեք հարիւր քառակուսի ոտք տարածութիւն ունեցող շրջափակ վայրին մէջ, Արարյին գոհունակ աչքին առջեւ, գիրկընդխառն և բուռն զուգաւորութեամբ մը տօնած և կատարած էին իրենց եղբայրութեան սրբազն խորհուրդը, խորհրդանշան մարդկային եղբայրութեան։ Այս պարտէզը ա'լ պարտէզ մը չէր, այլ ահազին մացառ մը, այսինքն բան մը որ անտառի մը պէս անթափանցի, քաղաքի մը պէս բազմամարդ, բոյնի մը պէս սարսող, տաճարի մը պէս տիսուր, ծաղկեփունջի մը պէս հստանոյ, գերեզմանի մը պէս մենական, բազմութեան մը պէս կենդանի է։

Գարնան ժամանակ այս ահազին մացառը՝ իր վանդակին ետեւը և չորս պատերուն մէջ ազատ մնալով կը կաղէր տիեզերական բողբոջումին խորին երկանցը մէջ։ Կէսօրին հազարաւոր սպիտակ թիթեռնիկներ այս մացառին մէջ կ'ապաւինին, և տեսնողին առջև երկնային տեսարան մը կը կազմէր՝ ամառուան այս կենդանի ձիւնը որ շաւքին մէջ կ'ըկուաներու պտոյտներուն նման շրջաններ կ'առնէր։ Գոյնզգոյն ծաղիկներու ամենահշտալի հստը ամէն կողմէ կը բուրէր ընտիր և ազդու թոյնի մը պէս, սստերու ներքեւ նիրհել սկսող մազլցիկներու և շարժատունկերու ետին կոչումները կը լսուէին։ և հոն թոչունին և ծառին նուիրական մաերմութիւնը կ'զգացուէր։ ցորեկը թոչուններու թե-

ւերը տերեւներուն՝ հրճուանք կուտան. գիշերն աւ
տերեւները թոչուններուն թեւերը կը պաշտպանեն :

Զմեոը այս մացուը ուե, թաց և փշա ի կ'երեար
շուրտէն կը սարսոէր, և հետեաբար տունը քիչ մը կը
տեսնուէր ետեէն : Ալ ոստերուն վրայ փոխանակ ծա-
զիկներ և ծաղիկներուն վրայ ցող տեսնուելու, աշ-
նանար տերեւներու ցուրտ և թանձր օթոցին վրայ լեր-
կամորթ խղունջներու երկայն և ործաթագոյն Շապա-
ւէնները կը տեսնուէին . բայց այս շրջափակ փոքր
պարտէզը ինչ կերպ և ինչ տեսք ու ունենար . ինչ
ողանակի մէջ գտնուելու ալ բլլար, տարուան չորս
եղանակներուն մէջն ալ թափնութիւն, հոգտեսութիւն,
առանձնութիւն, ազատութիւն, մարդուս տարակայու-
թիւնը և Աստուծոյ ներկայութիւնը կարտայայտէր, և
ժանգահար հին վանդակը կարծես թէ օքմա է այս պար-
տէզը ըսել կ'ուզէր հեռու զանգուներէ և եռուզես
փողոցներէ :

Բլիւմէ փողոցը ամայի էր : Այս առանձնաշնորհեալ
վայրը եկած էին, ամէն տեսակ խնդիր . ծաղիկներ,
միջատներ, զեռուններ : Վայրենածե և կատաղի վսե-
մութիւն մը չգիտեմ ինչպէս կրցած էր ելլել խոտերէն
և երնալ այս չորս պատերուն մէջ կրցած էր նաև բը-
նութիւնը բարիզեան յոսի պարտիզակի մը մէջ՝ նոր
Աշխարհի կոյս անտառի մը մէջ փթթելու պէս սաստ-
կութեամբ և վեհութեամբ փթթիւ, բնութիւնը որ
մարդուս գձուձ կարգադրութիւննը կը շփոթէ և որ
ուր որ ալ տարածուի միշտ կատարելապէս կը տա-
րածուի :

Իրօք չկայ բան մը որ փոքր ըլլայ . ով որ վար-
ժուած է բնութեան զաղանիքը քննելու, գիտէ այս
Ճմարտութիւնը :

Թէւ փիլիսոփայ ւթիւնը բնաւ չկրնար բացարձա-

կապէս գոհ ըլլալ, թէւ չկրնար ոչ պատճառին ու անման
մը, ոչ ալ արգիւնքին չափ մը դնել, սակայն մտապիշ
նկատող մը հիացումներու անյատակ անդունդը կ'իյ-
նայ երբ կը դիտէ թէ այս ամէն բնական ուժերը կը
քայլայուին վերստին միութիւն կազմելով, Ամէն ինչ
կը գործէ ամէն բանի համար :

Ալճեպրան ամպերը կը զնէ ուշադիր . աստղին
ճառագայթալի շաղումը վարդէն օգուտ կը քաղէ . խոր-
հըրդածութեան վարժուած որ և է մարդ չհամարձակիր
ըսելու թէ սպիտակ դմնեկին անուշահոտութիւնը անո-
գուտ է համաստեղութեանց: Ո՞վ կրնայ արդեօք հաշ-
ուել հի լիի մը բնթացքը . միթէ գիտենք թէ ասովի
հատերու անկօւմներէ աշխարհներու ստեղծումներ չեն
հետեր . ո՞վ արդեօք գիտէ ամենամեծին և ամենա-
փոքրին փոխադարձ մակնթացութիւնները և տեղա-
տուութիւնները, էութեան անջրպետներուն մէջ պատ-
ճառներուն աղմկալի արձագանքը և արարչագործու-
թեան անտին կոյտերը: Մուն մը կարեւորութիւն ունի
պղափիկ մեծ է . մեծը պղափիկ է . ամէն բայ, հաւասա-
պատիկը մեծ է . մեծը պղափիկ է . ամէն բայ, հրեոյթ
բակչութիւն է հարկին մէջ . զարհուրելի երեսիթ
մարդկային մտքի համար: Էակները իրերու հետ այն-
պիսի յարաբերութիւններ ունին որոնք սքանչելիք
պիտի յարաբերութիւններ ունին ամէնքն ալ իրարու կարե-
արեւէն սկսեալ մինչեւ լուն՝ ամէնքն ալ իրարու կարե-
ւորութիւնը կը ճանչնան . ամէնքն ալ իրարմէ հարկա-
ւորութիւն ունին: Լոյսն երբ գէափի կապտագոյն մըթ-
ուրութիւն ունին: Կոյսն երբ գէափի կապտագոյն մըթ-
ուրութիւն երկրային անուշահոտութիւնները,
նոլորտը կը տանի երկրային անուշահոտութիւնները,
գիտէ թէ ինչ կ'ընէ զանոնք, գիշերը աստղային մու-
զեր կը բաշխէ նիրհող ծաղիկներու: Ամէն թեարկող
թաջուններուն թաթը անսահմանութեան թելլ կը կրէ:
Բողոջումն օղերեւոյթի մը ծագումովը և հաւկիթը
կարող ծիծուոնակի մը կտուցին հարուածովը կը խոռ-

նուրի, և որդի մը ծնունդ տալու ժամանակ նաև Սոկրատը աշխարհք բերելու կը պարապի: Ուր որ հեռագիտակը կը վերջանայ, մանրադիտակը կ'սկսի: Երկուքէն որի՞ն տեսութիւնը աւելի մեծ է: Ընտրէ: Բորբոք մը բիւրաւոր ծաղիկներու խումբ մըն է. ծիր կաթի մը աստղերու բազմութիւն մըն է: Խմացականութեան իրերը և նիւթին արտադրութիւնները նոյն խառնօտրդը ունին, խառնուրդ որ եւս աւելի զարմանալի է, տարրերը և սկզբունքը իրարու հետ այնքան կը խառնուին կը միաւորուին, կը զուգաւորուին և իրարմով կը բազմապատկուին որ վերջապէս նիւթական աշխարհն ու բարոյական աշխարհը միեւնոյն ճառագայթին կը յանդին: Երեւոյթը մշանջենապէս հնքզինքը կը ժողովէ: Տիեզերական ընդարձակ փէխանակութեանց մէջ համաշխարհային կենդանութիւնը անյայտ քանակութիւններով կ'երթեւեկէ, և այս երթեւեկութեան ժամանակ ամէն բան տիեզերական արտաբուրումներու աներեւոյթ զաղունիքին մէջ կը տապալէ, ամէն բան կը գործածէ, չկորսնցներ և ոչ իսկ քունի մը երազը, հոս կենդանիկ մը կը սերմանէ. հոն աստ մը կը մանրէ, կը ծօճի և օճի պէս կ'անցնի, լոյսը ուժի մը և մոտածումը տարրի մը կը փոխէ, ցանուցիր և անբաժանելի կը մնայ, ամէն բան կը լուծէ՝ բացի ուս երկրաչափական կէտէն որ է եսը. ամէն բան կը վերածէ զէպի տնհատ մը որ է հոգին. ամէն բան կը փթթէլԱստուած, ամէն գործունէութիւնները՝ ամեն բարձրէն սկսելով մինչև ամենասատրինը, ցնորեցուցիչ յօրինուածի մը մըւթութեան մէջ կը խառնակէ, զեռունի մը թեւարկութիւնը երկրիս շարժումին կը յարէ, երկնից հաստատութեան վրայ մոլորակին շարժումը, ո՞վ զիտէ, թերես գէթ օրէնքի նոյնութեամբ կ'ենթարկէ կաթիլ մը ջուրի մէջ ջրածին որդի մը առած շրջանին ազդեցու-

թեանը: Մաքէ մեքենայ մըն է այս տիեզերական կենդանութիւնը. անօւային տկանաներու խառնուրդ մըն է այն որու առաջին շարժիչը մժզուկն է, և որու վերջին անիւը զողիակուն է:

Գ Լ Ո Ւ Խ Դ.

ՎԱՆԴԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

Ժամանակու անառակութեան գաղտնիքները պահելու համար չինուած այս պարտէզը կարծես թէ հիմա ապրեր կերպարանք մը առնելով սրբակեցութեան զաղունիքը պատսպարելու յատկացած էր: Ա՛լ ոչ հովանոցներ, ոչ մարգագետններ, ոչ դալարաշէն վրաններ, ոչ ալ այրեր ունէր. հիմա հոն հերարձակ և շքեղ մը թութիւն մշ կար որ ամէն կողմէ կ'իյնար վարագոյրի մը պէս, Բաֆօս վերսախն Եղեմ դարձած էր: Զգիտեմ ինչպիսի զղչում մը մաքրած էր այս մենավայրը: Սյուծաղավաճառը հիմա հոգիին կը նուիրէր իր ծաղիկները: Ժամանակու մեծ պակասութիւններ ընող այս հպատէր պարտէզը հիմա իր առջի կուսութիւնը և համեստութիւնը ստացած էր: Նախագահ մը՝ պարտիզպանի մը աջակցութեամբը, ինքզինքը Լամուանեօնի յաջորդը կարծող միամիտ մը, և Լընօթիի յաջորդը ըլլալ կարծող ուրիշ միամիտ մըն ալ այս պարտէզը լրջանտկած. կտրած, ճղմած, զարդարած, ձեւակերպած էր տարփային հեշտութեանց համար. բայց բնութիւնը նորէն զրաւելով՝ ատուերով լեցուցած և սիրու համար կարգադրած էր զայն:

Սյումենավայրին մէջ սիրտ մըն ալ կար որ բոլո-

բովին պատրաստ էր։ Ա՛լ սիրոյ կը մնար երեւալ միայն, սէրը հոն տաճար մը ունէր զոր դալարիները՝ խոտերը, մամուռը թուչուններու հառաջումները, փափուկ խուռարը, շարժուն ստուերը կը կազմէին. նաև հոգի մր որու կազմութեան տարրերն էին հեղութիւն, հաւատք, անարատութիւն, յոյս, իղձ և պատրանք։

Գօղէթ վանքէն ելած միջոցին գրեթէ պատաստուհի մըն էր տակաւին, հասակը տասնըշորսէն քիչ մըն ու աւելի էր, ռապաշնորհ հասակից մէջն էր ան, ինչպէս ըստ ենք արդէն, եթէ բացառութիւն համարինք ունոր աչքերը, Գօղէթ աւելի տգեղ քան թէ աղւոր էր. ստոյդ է թէ ամենեւին անշնորհ դրոշմ չունէր, բայց տձեւ, նիհար, վեհերոտ ու միսնդամայն համարձակ, վերջապէս մեծ մանկուհի մըն էր։

Իր ուսմունքը աւարտած, այսինքն սորված էր քրիստոնէական վարդապետութիւնը, նա մանաւանդ կրօնասիրութիւնը, յետոյ «պատմութիւնը» այսինքն որ այսպէս կ'անուանուի վանքին մէջ, աշխարհինչ որ այսպէս կ'անուանուի վանքին մէջ, անդաւանդ հագրութիւնը, քերականութիւնը, ընդունելութիւնները, Ֆրանսայի թագաւորները, քիչ մը երաժշտութիւն, քիչ մըգծագրել, ևայլն... և սակայն Գօղէթ ամէն բան կ'անգիտէր, անգիտութիւն՝ որ հրապոյր և վտանգ մըն է։ Պէտք չէ որ անտիրական աղջկան մը հոգին մթին մնայ, վասնզի ետքը խիստ յանկարծական և շատ աղդու. կրկներեւոյթներ տեղի կ'ունենան այն մթին հոգիին մէջ ինչպէս կ'ըլլան լուսանկարի խաւարին սենեակին մէջ։ Պէտք է կամաց կամաց և զգուշութեամբ լուսաւորել այս հոգին աւելի իրսղութեանց ցոլումովը քան թէ ուղղահայեար և սաստիկ լոյսովը։ Օգտակարութիւն և շնորհալի խստութիւն մը ունի այս կիսալոյսը որ տղայական վախերը կը փարատէ և անկումները կ'արգիլէ։ Մայրական բնագդումը կուսու-

թեան յիշատակները և կնութեան փորձառութիւնը ունեցող սքանչելի ակներեւութիւն մըն է. ահա միայն այս մայրական բնագդումը զիտէ թէ այն կիսալոյսը ինչպէս և ինչո՞վ կը պարտաւորի կազմութիւն։ Զկայ բան մը որ այս բնագդումին տեղը կարենայ բոնել։ Նորատի աղջկան մը հոգին կազմելու համար՝ աշխարհիս բոլոր կրօնաւորուհիները չեն կրնար ընել ինչ որ կը նայ ընել մար մը։

Գօղէթ մայր ունեցած չէր։ Գօղէթ շատ մայրեր ունեցած էր միայն։

Ստոյգ է թէ Ժան Վալժան ամէն տեսակ խանդաղատանք և ամէն տեսակ խնամարկութիւն ունէր Գօղէթին նկատմամբ, բայց վերջապէս ծեր մարդ մը ուղարկ բան մը չէր զիտեր բնաւ։

Արդ, այս դաստիարակութեան խնդիրին մէջ, կին մը աշխարհիս իրերուն պատրաստելու այս ծանրակշիռ դործին մէջ ո՞րքան զիտութիւն պէտք է կուտելու համար այն մեծ տղիտութեան դէմ որ կ'անուանուի անմեղութիւն։

Վանքէն ելլելէն ետք Գօղէթին համար ամենէն քաղցր և ամէնէն վատնգաւոր բանն էր Բիւմէ փողոցին տունը։ Այս տունը առանձնութեան շարունակութիւնն ու միանգումայն ազատութեան սկզբնաւորութիւնն էր. գոց պարտէղ մը, այլ կծու, պերճ, հեշտաւէտ և անուշաբոյր բնութիւն մը կար. վանքին մէջ առաւել և անուշաբոյր բնութիւն հոս ալ պիտի տեսանուռած միեւնոյն երազները հոս ալ պիտի տեսանուեին, բայց նաև երիտասարդները պիտի նշմարուեին։ հոս ալ վանդակի մը կար, բայց փողոցին վրայ նայող վանդակի մըն էր այն։

Սակայն կը կրկնենք թէ Գօղէթ տակաւին մանկուհի մըն էր երբ ալս տունը եկաւ։ Ժան Վալժան կում յանձնեց այս անմշակ պարտէղը։ — «Ինչ որ կ'ուանդաւոյթինց այս անմշակ պարտէղը»

զես ըրէ՛ հոս , կ'ըսէր : Գօղէթ կը գուարճանար այս
պարտէցին մէջ անոր ամէն արձակները և քարերը կը
խառնէր և անոնց մէջ «կենդանիներ» կը փնտռէր . կը
խաղար հոն մինչեւ որ մտախոհելու ժամանակը գայ .
կը սիրէր այս պարտէցը այն զեռուններուն համար զար
հոն գլխուն վերեւը պիտի տեսնէր ոստերուն մէջէն :

Սրտագին կը սիրէր նաև իր հայրը , այսինքն ժան
Վալժանը , որդիական և բն ական սիրով մը որով ծե-
րուկը փափաքելի և սիրուն ընկեր մը ըրած էր իրեն :
Ինչպէս կը յիշէ ընթերցողը . Պ. Մատրէն շատ կը
կարդար . Ժան Վալժան շարունակած էր այս ընթեր-
ցասիրութիւնը , որու շնորհիւ ա՛լ գիտէր լաւ խօսիւ .
Ինքնին մշակուած խոնարհ և ծշմարիտ մտքի մը թա-
գուն ճոխութիւնը և պերճախօսութիւնը ունէր ան :

Ինչպէս այս վայրենատկան պարտէցը Գօղէթի աշ-
քերուն , նոյնպէս և այս մարդը անոր մտքին կը բա-
ւէր : Գօղէթ երբ թիթեռնիկներու ետեւէն սաստիկ վա-
զած կ'ըլլար , Ժան Վալժանին քով կուզար շնչառապա-
և կ'ըսէր . Ահ , որքան վազգվեցի : Ժան Վալժան ոլ
անոր ճակատէն պաշիկ մը կ'առնէր :

Գօղէթ կը պաշտէր ծերուկը : Միշտ ժան Վալժա-
նին քովը ըլլաւ կ'ուզէր :

Գօղէթ ժան Վալժանի սիրուն և կաթողին յան-
դիմանութիւններ կ'ընէր , յանդի յանութիւններ որոնք
շատ շնորհալի են երբ աղջկան մը կողմէն իր հօրը
կ'ուզզուին :

— Հայր իմ , սենեակիդ մէջ շատ ցուրտ կ'զգամ .
Ինչո՞ւ օթոց մը և կրակարան մը գնել չես տար :

— Սիրելի որդեակ , կան շատ մարդիկ որոնք ինձ-
մէ աւելի կ'արժեն և որոնք և ոչ իսկ յարկ մը ունին
իրենց գլխին վերեւը :

— Ուրեմն ինչո՞ւ իմ սենեակիս մէջ կրակ կայ և
ուրիշ ինչ որ պէտք է :

— Վասնգի դու կին մըն ես և մանկուհի մը :
— Վա՛շ , ուրեմն մարդերը կը պարտաւորուին ցըլ-
տահարիլ և տանջուիլ :

— Տեսակ մը մարդեր :
— Լաւ , ես ալ այնքան ստէպ պիտի գտմ հոս որ
դուն ալ ստիպուիս կրակ վասել տալու :

Գօղէթ նաև կ'ըսէր .

— Հայր իմ , ինչո՞ւ համար ու հաց կուտես :

— Վասն զի , աղջիկո . . .

— Լաւ ուրեմն , այսուհետեւ եթէ գարձեալ ուտես ,
ես ալ այն հացէն պիտի ուտեմ :

Անտաեն ժան Վալժան ճերմակ հաց կ'ուտէր որ-
պէսզի ժօղէթ ու հաց չուտէ :

Գօղէթ անորոշապէս կը յիշէր իր մանկութիւնը :
Առուու իրիկուն աղօթք կ'ընէր իր մօրը համար զոր
ճանչցած չէր : Կը յիշէր թենարտիեները իրը երազի մէջ
տեսնուած երկու սսոկալի կերպարանքներ : Կը յիշէր
թէ «օր մը , գիշերը» անտառը գացած էր ջուր բերելու :
Կը կարծէր թէ Բարիզէն շատ հեռու էր այն : Կը թուէր
իրեն թէ վհի մը մէջ ապրիլ սկսած էր և թէ ժան
Վալժան այս վհէն վեր առած էր զինքը : Կը կարծէր
թէ իր մանկութիւնը այնպիսի ժամանակ մըն էր ուր
իր բոլորտիքը ուրիշ բան չկար եթէ ոչ օձասանդրեր ,
արդեր և օձեր : Առջի գիշեր՝ քնանալէն առաջ՝ երբ
կը մտածէր , լաւ չգիտնալով թէ ժան Վալժանին աղ-
ջիկն է ինքն և թէ ան ալ իր հայրն է , կ'երևակայէր
Զիկն է ինքն և թէ ան ալ իր հայրն է , անցած և իր քովը բը-
թէ մօրը հօգին այն ծերուկին անցած և իր քովը բը-

նակելու եկած է :

Երբ ժան Վալժան նստած կ'ըլլար , Գօղէթ իր այ-
տը անոր սպիտակ մազերուն վրայ կոթնցնէր , և մինչ-
պէս լոելեան արտօնը մը կը հօսէր անոնց վրայ՝ պա-
գեռ լոելեան իրովի կ'ըսէր . Այս մարզը գուցէ մայրս է :
անհուհին իրովի կ'ըսէր .

Բան մը ևս կ'ուղենք ըսել, թէե տարօրինակ թույր
այսպիսի բան մը ըսելը, Գօղէթ՝ իր այն խորունկ տը-
գիտութեամբը որ վանքի մը մէջ կրթուող աղջկան
յատուկ է, մանաւանդ թէ մայրութիւնը բացարձակա-
պէս անիմանալի ըլլալով կուսութեան, Գօղէթ, կ'ը-
սենք, հուսկ յետոյ երեւակայած էր թէ ինք կարելի
եղածին չափ նուազ մայր ունեցած էր: Նէ այս մօրը և
ոչ իսկ անունը գիտէր: Ամէն անգամ որ առիթ կ'ունե-
նար ժան Վալժանին հարցնելու այս անունը, ժան
Վալժան կը լուէր: Եթէ Գօղէթ կրկնէր հարցումը, Ժր-
պիտով մը կը պատասխանէր ան: Անգամ մը Գօղէթ
կրկն և կրկն անգամ հարցուց, և ահա ժան Վալժա-
նին ժպիտը արտասուրի մը փոխուեցաւ:

Ժան Վալժանին այս լուութիւնը մթին վարագոյր
մը կը թողուր Թանթիւնին վրայ:

Այս լուութիւնը միթէ խոհեմութիւն էր. միթէ
յարգանք էր. կամ թէ կը վախնար արդեօք իր յիշո-
ղութենէ զատ ուրիշ յիշողութեան մը դիպուածներուն
մատնել Թանթիւնի անունը:

Բանի որ Գօղէթ տակտւին պղտիկ էր, ժան Վալ-
ժան յօժարակամ անոր մօրը վրայօք կը խօսէր հետու-
բայց երբ պատանեկուն, հասակը մտաւ, ալ սնկարելի
եղաւ խօսի հետը: Կարծեց ժան Վալժան թէ ալ չէր
համարձակեր խօսիլ: Ինչո՞ւ արդեօք, միթէ Գօղէթին
պատճառաւ. միթէ Թանթիւնին պատճառաւ: Այս ըստ-
ուերը Գօղէթին միտքը մտցնելու և մեռած կինը ի-
րենց ճակատագրին մէջ իրը երրորդ մը ընդունելու գա-
ղափարը տեսակ մը կրօնական սոսկումով կը համակէր
ժան Վալժանը: Այս ստուերը որքան նուիրական, այն-
քան ալ ահարկու էր իրեն: Թանթիւնի վրայ մտածելով
լուութեան ներքեւ ճնշուիլ կ'զգար, Խաւարին մէջ ա-
ղոտապէս բան մը կը տեսակը որ բերնի մը վրայ դըր-

ուած մատի մը կը նմանէր: Թանթիւնին ունեցած այն
ամէն համեստութիւնը որ՝ կենդանութեան ժամանակ
վրայէն գացած էր բունապէս՝ մահուանէ ետք արդեօք
վերստին եկած էր Թանթիւնին վրայ հանգչելու, այս
վերստին եկած էր Թանթիւնին վրայ հանգչելու, այս
մեռած կնոջ հանգստութիւնը զայրոյթով հսկելու և կա-
տաղաբար զայր իր գերեզմանին մէջ զանպանելու հա-
մար: Ժան Վալժան՝ առանց ինքն ալ գիտնալու՝ այս
համեստութիւնէն կը ճնշուէր արդեօք: Մէնք որ հա-
ւատք ունինք մահուան նկատմամբ, այս խորհրդաւոր
ւատք ունինք մահուան նկատմամբ, այս խորհրդաւոր
մեկնութիւնը մերժող մարդերու կարգէն չենք: Ահա
ասոր համար կարելի չէր և ոչ իսկ Գօղէթին արտա-
սանել Թանթիւն անունը:

Օր մը Գօղէթ ժան Վալժանին ըստաւ:

— Հայր իմ, այս գիշեր երազիս մէջ մայրս տեսայ՝
երկու մեծ թեւեր ունէր: Մայրս կենդանութեանը ժա-
մանակ կ'երեւայ թէ սրբուհի մը եղած է:

— Մարտիրոսութեամբ, պատասխանեց ժան Վալ-
ժան:

Սակայն ժան Վալժանիկ էր:

Երբ Գօղէթ դուրս կ'ելլէր հետը, հպարտութեամբը
երջանկութեամբ և սրապին գոնունակութեամբ անոր
թեւին կը կոթնէր: Ժան Վալժան երբ կը տեսնէր
թեւին կը կոթնէր: Ժան Վալժան երբ կը այս ամէն նշանները, ոէր մը
խոնդաղատալի սիրոյ մը այս ամէն նշանները, ոէր մը
յատկապիս ինք կը վայելէր և որու միակ առար-
զոր յատկապիս ինք կը վայելէր համակ-
կան ինքն էր, իր մաքին բերկութիւններով համակ-
ուիլը կը զգար, ինեղ մարդը հրեշտակային ուրախու-
թեամբ մը ողղողուելով կը սարսպէր, սրտագին աւիւ-
նով մը կը հաստատէր իրովի թէ մինչեւ մահը պիտի
տեւէ իր այս վիճակը. կ'ըսէր ինքնին թէ ստուգիւ
այսպիսի փողփողուն երանութեան մը արժանի ըլլալու
չափ տառապանք քաշած չէր, և իր սրտին խորերէն
կը գոհանար Աստուծմէ թոյլ տուած ըլլալուն համար
որ իրեն պէս թշուառ մը այսպէս սիրուի Գօղէթին պէս
անմեղ էակէ մը:

իր գեղեցկութեան նկատմամբ։ Մանաւանդ թէ ուրիշ։ Ները կը դիտէին։ Թուսէն ալ կը հաստատէր իր գեղեցկութիւնը։ անչուշտ անցորդը իրեն համար ըսած էր այն խօսքը, ա'լ տարակուանելու տեղի չկար։ Գօղէթ նորէն պարտէզ իջաւ, ինքինքը թագուհի կարձելով։ Թոչուններուն գայլայլիկը լսելով, ձմեռուան եղանակին մէջ սոկեզօծ երթինքը, ծառերուն մէջէն արեւը, մացառներուն մէջ ծաղիկներ տեսնելով, խռովութեամբ, զուարթութեամբ համակուելով և անմեկնելի յափըշտակութեամբ մը գրաւուելով։

Իսկ ժան Վալժան խորին և անորոշելի վիշտ մը կը զգար սիրտին խորերէն

Ըստ որում ժամանակէ մը ի վեր ահարեկ և ակնապիշ կը նայէր այս գեղեցկութեան որ ամէն որ ազելի փողփողումով կ'երեւար Գօղէթի հեշտալի դէմքին վրայ։ Ամենուն համար զուարթագին, այլ իրեն համար տիրալի արշալոյ։

Գօղէթ շատ ժամանակէ ի վեր գեղեցկացած էր առանց նշմարելու իր գեղեցկութիւնը։ Բայց՝ առջի օրէն ժան Վալժանին տիրուր արտեւանումքը խտղտեցաւ այս անակնկալ ճառագայթէն որ յամրաբար կը ծագէր և աստիճանաբար կը գրաւէր անտիական աղջկան բռուր անձը։ Զգաց ժան Վալժան թէ Գօղէթին գեղեցկութիւնը բարերաստ կեանքի մը մէջ փոփոխութիւն մըն էր։ այս կեանքն ա'յնքան բարերաստ էր որ ժան Վալժան չէր համարձակեր ձեռք դպջունել անոր՝ վախնալով որ բան մը չշարժի տեղէն։ Այս մարդը որ ամէն տեսակ վիշտեր կրած էր, որ ատկաւին բռորովին արիւնաթաթաւ էր իր ճակատագրին վէրքերովը, որ չարասիրտ եղած և որ գրեթէ սուրը մը զարձած էր, որ թիարանի շղթան կրելէն ետք հիմա անորոշ անուանարկութեան աներեւոյթ այլ ծանրակշիռ շղթան կը

կրէր, այս մարդը զոր օրէնքը թողած չէր և որ ամէն րոպէ կրնար վերստին բռնուիլ և իր առաքինութեան մթին ասպարէզէն հալածուելով ի լուր աշխարհի հանուական նախատինքի ենթարկուիլ, այս մարդը, կ'ըրական նախատինքի ենթարկուիլ, ամէն բան կ'արդարասենք, ամէն բանի կը ներէր, ամէն բան կ'օրհնէր, ացընէր, ամէն բանի կը ներէր, ամէն բան կ'որհնէր, ամէն բանի յօժարակամ, և նախախնամութենէն, մէն բան կ'ուզէր յօժարակամ, և նախախնամութենէն, բնումարդերէն, օրէնքէն, մարդկացին ընկերութենէն, բնումարդերէն, օրէնքէն, մարդկացին ընկերութենէն, բնումարդերէն աշխարհէս ուրիշ բան չէր խնդրեր բայց եթէ Գօղէթէն սիրուիլ,

Բայց եթէ Գօղէթէն սիրուելէ չդադրի՛լ։ Բայց եթէ թոյլ տայ Աստուած որ այս մանկունիին սիրաը իւթէ թոյլ տայ Աստուած որ այս մանկունիին սիրուելովը առողջարեն յատկանայ և մնայ։ Գօղէթէն սիրուելովը առողջացած, հանդարտած, լիովի վարձատցած, հանդստացած, հանդարտած, լիովի վարձատցած էր առակուած էր առ։ Գօղէթէն սիրուելով երրուած և պատկուած էր առ։ Գօղէթէն սիրուելով երջանիկ էր, ասկէ աւելին չէր ուզեր։ Եթէ ըսուէր իջանիկ էր, ասկէ աւելին չէր ուզեր։ — Ոչ, պիտի պարեն, կ'ուզի՞ս աւելի աղէկ ըլլալ։ — Ոչ, պիտի պատսխանէր, եթէ Աստուած ըսէր։ — կ'ուզի՞ս երկինտասխանէր, պատասխանէր թերեւու։

Ինչ որ կրնար այս կացութեան նաեւ հարեւանցի կերպով մը դպիլ։ իրը ուրիշ բանի սկզբնաւորութիւն կերպով մը դպիլ։ իրը ուրիշ բանի սկզբնաւորութիւն մը, սարսուու կը պատճառէր ժան Վալժանին։ Ան երամը, սարսուու կը պատճառէր ժան Վալժանին։ Ան երամը, գիտցած չէր թէ ինչ բան է կողջ մը գեղեցկութիւնը, բայց ընազդումով կը հասկնար թէ սահրկութիւնը, բայց ընազդումով կը հասկնար թէ սահրկութիւնը է այն։

Ժան Վալժան իր տգեղութեան, ծերութեան, թըշուառութեան, դատապարտութեան և վհատութեան անդունդին յատակէն ահարեկ կը նայէր այս գեղեցկութեան որ իր քով, իր առջև հետզհետէ յաղթանակաւ և շքեղութեամբ կը փթթէր մանկունիին անմեղ և ասկէ ճակտին վրայ։

Ո՞քան գեղանի է, կ'ըսէր ինքնիրեն։ Ինչ պիտի
ըլլամ արդեօք ես։

Ահա հոս էր իր խանդաղատան քին և մօր մը խան-
դաղատան քին մէջ եղած տարրերութիւր։ Ինչ որ անձ-
կութիւն կը պատճտուէր ժան Վալժանին, մօր մը ու-
րախութիւն պիտի պատճառէր անշուշտ։

Առաջին նշանները շուտ մը սկսան երեւան ելնել։

Իրօք գեղեցիկ եմ եղեր՝ բանլէն օր մը ետք Գոզէթ
հագուստին կապուստին ուշադրութիւն ըրաւ։ Յիշեց
անցորդին, — Աղու՛ր աղջիկ, բայց գէշ հագուստ խօս-
քը, — պատգամի շունչ օր Գոզէթին քովէն անցած և
աներեւոյթ եղած էր անոր սրտին մէջ դնելէն ետք այն
երկու բողբոջներէն մէկը որով ետքէն պիտի գրաւուի
կնոջ բոլոր կեանքը, այսինքն պչրանքը։ Միւս բողբոջն
է ոէրը։

Կնոջական բոլոր հոգին իրովի կը փթթի՝ երբ կը
հաւտայ իր գեղութեան։ Գոզէթ պժգում զգաց մերի-
նոսէն և ամօթ սեպեց թաւ կերպասէ փեղոյր դնելը։
Հայրը բան մը մերժած չէր իրեն. ուստի անտիական
օրիորդը անմիջապէս սորվեցաւ փեղոյրին, բօպային, լո-
ղիկին, կիսաձեւ կօշիկին, թեւնոցին, վայելուչ դիպա-
կին, յարմար գոյնին գիտութիւնը, գիտութիւնը որով բա-
րիզեան կինը շատ սիրուն, բուռն և վատանգաւոր բան
մը կո դառնայ։ Զգլիխ կին բառը բարիզուհիին համար
հնարուած է։

Ամիս մը անցած չէր և ահա Գոզէթ Բարելոնի փո-
ղոցին այս մենավայրին մէջ Բարիզի ոչ միայն ամենէն
տղւոր, — արդէն մեծ բան մըն է այս, — այլ նաեւ ա-
մենէն լաւ հագուստ շքուած կիներէն մէկը եղաւ, —
այլ աւելի մեծ բան մըն է։ — Հիմա թերեւս ուղէր
հանդիպիլ «իր անցորդին» տեսնելու համար թէ ինչ պի-
տի ըսէր, «անոր հասկցնելու համար»։ Իրօք կատարե-

լապէս զմայլելի էր Գոզէթ և ա՛լ չատ աղէկ կը զանա-
զանէր Ժէրարի փեղոյր մը կերպոյի փեղոյրէ մը։

Ժան Վալժան անձկութեամբ կը զիտէր այս աւե-
րումները։ Կը տեսնէր որ թեւեր կ'առնէր Գոզէթ, մինչ-
դեռ ինք կ'զգար թէ բնաւ չպիտի կրնար ուրիշ բան մը
ընել թէ ոչ սողալ, կամ առ առաւելն քալել։

Սակայն կին մը եթէ հարեւանցի կերպով մը աշքէ
անցնելու ըլլար Գոզէթին հագուստը կապուստը, պիտի
հասկնար թէ մայր շունէր ան։ Կան տեսակ մը պատ-
շաճութիւններ, տեսակ մը մասնաւոր պայմաններ զոր
չէր պատեր Գոզէթ։ Մայր մը, օրինակի համար պիտի
ըսէր անոր թէ նորատի տղջիկ մը տամասկէ զգեստ չի
հագնիր։

Գոզէթ երբ առաջին օրը գուրս ելաւ իր սև տա-
մասկէ րօպայով, թիկնոցավու ու սպիտակ շղարշէ փե-
ղյրով, զուարթ, փողփողուն, վարդագոյն, սէդ եւ
շքեղ կերպարանքով մը եկաւ ժան Վալժանին թեւը
մտաւ. — Հայր, ինչպէս կը գտնես զիս այսպէս։ —
Զմայլելի, պատասխաննց ժան Վալժան այնպիսի ձայ-
նով օր նախանձուի մը դառնագին ձայնին կը նմանէր։
— Ժան Վալժան շրջադաշտեան ատեն իր սովորա-
կան կերպերը ունեցաւ։ Երբ տուն դարձաւ հարցուց
Գոզէթին։

— Մի՞թէ ա՛լ չպիտի դնե՞ս այն րօպաթ և փեղոյր։
Այս հարցումը Գոզէթի սեննեակին մէջ կ'ըլլար։ Գո-
զէթ դարձաւ դէպի հանդերձարանի զգեստակալը ուրկէ
կախուած էր իր դպրոցական րօպան և փեղոյրը։

— Սա այլակերպ լաթե՞րը, ըստւ։ Հայր իմ, ի՞նչ
ընեմ ես ատոնք։ Ա՛հ, շիտակը ըսելով, ա՛լ երբեք չը-
պիտի հագնիմ այդ սոսկալի բաները։ Այս բանը գլուխ
դրած ժամանակ տիկին Շուն-Խեւին կը նմանիմ։

Ժան Վալժան խորին հառաջանք մը քաշեց :

Այն օրէն սկսելով դժանեց թէ Գօղէթ ա՛լ միշտ կ'ուզէր գուրս ելլել, մինչդեռ առաջ միշտ տունը մնալ կ'ուզէր, հայր, հոս քու հետդ աւելի կը զուարձաւ նամ, ըսելով : Եւ իրօք ինչի՞ կը ծառայէ աղւոր գէմք և զմայլելի հագուստ մը ունենալ եթէ պիտի չտես նուրին :

■ Դիտեց նաեւ որ յետնագույիթը ա՛լ առաջուան պէս ախորժելի չէր Գօղէթին: Հիմակ աւելի յօժարութեամբ պարտէզին մէջ կը կենար՝ վանդակին առջեւ առանց տհաճութեան ման գալով: Ժան Վալժան՝ իրը վայրենի մը՝ պարտէզը չէր գար բնաւ: Շունի պէս յետնարակը կը մնար:

Գօղէթ՝ իր գեղեցիկ ըլլալը գիտնալով՝ զայն չփիտ նալու գեղեցկութենէն զրկուեցաւ: Ամենափափուկ գեղեցկութիւն, վամնզի անպատում է անմեղութեամբ փողփողուն գեղեցկութիւնը, և չկայ բան մը որ այն քան պաշ մելի ըլլայ որքան է յանգէտս՝ դրախտի մը բանալին ձեռքը բռնելով քալող գեղափողփող անմեղումնի մը: Բայց Գօղէթ իր պարզ գեղեցկութիւնը կոր սընցնելով տեղը շահեցաւ խոհուն և հանդարտ հրապոյր մը: Իր բոլոր անձը՝ ծաղկահամութեան, անմեղութեան և գեղեցկութեան ուրախութիւններովը ողողուած՝ շքեղ թաղծութիւն մը կ'արտաշնչէր:

Մարիուս՝ վեց ամիս անցնելէն ետք՝ ահա այս միշոցներուն Գօղէթը կիւքսէնպուրկի մէջ տեսաւ վերըստին :

Գ Լ Ո Ւ Խ Զ .

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԸ ՍԿԱՒ

Ինչպէս Մարիուս նոյնպէս Գօղէթ իր առանձնութեան մէջն էր՝ բարբոքումի արտմազիք Ալուվ բոլորովին: Ճակատագիրը իր խորհրդաւոր և աղետաբեր համբարութեամբը յամբարար իրարու կը մօտեցնէր այս երկու էակները օրոնք բոլորովին լի և բառն սիրոյ մրրկալի ելեք արականութիւններէն զլխովին ուկարացեր էին. եռկու սիրաեր որոնք երկու շանթակիր ամ պերու պէս սէրը կը կրէին, և որոնք՝ փայլակի մը մէջ մօտեցող և խառնութղ ամպերու պէս՝ պիտի սիրուէն իրարու մօտենալու և խառնուելու:

Սիրային զէպերու մէջ նայուածքի նկատմամբ այնքան զեղծումներ եղան որ ա՛լ կտրիւօրութիւն չարբուիր անոր: Հիմա հազիւ հազ մարդ կը համարձակի ըսելու թէ երկու էակ զիրար սիրեցին վառնզի իրարու ըսելու թէ երկու էակ զիրար սիրեցին վառնզի իրարու նայեցան: Այլ սակայն երկու էակ այս կերպով և միայն այս կերպով կը սիրուին փոխագարձապէս: Մնացորդը մնացորդ է միոյն, և ետքէն կուգայ: Ոչինչ այնքան իրական է որքան նն այս մեծ ցնցումները զոր երկու սրտեր իրարու կը հաղորդէն ալս կայծը փոխանակելով:

Եղաւ մասնաւոր ժամ մը ուր Գօղէթ՝ առանց գիտութեան այն նայուածքը ունենալով խռովեց Մարիուսը: Մարիւս եւս՝ առանց բնաւ գիտնալու ունեցաւ նայուածք մը որմէ խռովեցաւ Գօղէթ:

Ինչն ալ միեւնոյն չարիքը և միեւնոյն բարիքը ըրաւ Գօղէթին:

Արգէն շատ տաքենէ ի վեր Գօղէթ կը տեսնէր և կը քննէր Մարիուսը՝ այն աղջիկներու պէս օրոնք ուրիշ տեղ մը նայելով կը տեսնեն և կը քննեն։ Մարիուս արդէն զեղանձն է՛երեւար Գօղէթին մինչդեռ այս տակաւին տղեղ էր Մարիուսի համար։

Բայց Գօղէթ տեսնելով թէ իրեն ուշադրութիւն մը չըներ այս երիտասարդը, ինքն ալ, բոլորովին անտարքեր կ'ըլլար անոր նկատմամբ։

Սակայն Գօղէթ կ'ստիպուէր խոստովանելու իրովի թէ Մարիուս զեղեցիկ մազեր, զեղեցիկ աչքեր, զեղեցիկ ակուներ ունէր. թէ ձայնը սիրուն էր և երբ իր ընկերներուն հետ անոր խօսիւր կը լսէր. թէ իրեն յատուկ վայելչութեամբ կը քալէր, թէն ստոյգ է թէ տղէկ չէր կենար քալելսւ ժամանակ, թէ ամենեին ապուշ մը չէր երեւար ան, թէ մարմնովին ազնիւ, քաղցը, պարզ և սէդ երիտասարդ մըն էր, և զերջապէս աղքատ, բայց նաև բարի կ'երեւար։

Այն օրը յորում իրարու հանդիպեցան և վերջապէս ըսին յանկարծ այն սկզբնական անյայտ և անպատում իրերը, զոր նայուածքը կը թօթօվէ, Գօղէթ նախ բան մը չհասկցու։ Խորհուն կերպարանքով մը Ռւէսթի փողոցին տունը վերադարձաւ ուր ժան Վալժան՝ սովորութեանը համեմատ՝ եկած էր վեց շաբաթ մնալու համար, Հետևեալ օրը արթննալով միտքը բերաւ այն անծանօթ երիտասարդը որ այնքան ժամանակէ ի վեր շատ անտարքեր և անդգայ կ'երեւար իրեն և օր հիմա կ'երեւար թէ այս ուշադրութիւն կընէր իրեն. Գօղէթ ամենեին չկարծեց թէ այս ուշադրութենէն հաճութիւն մը կ'զգայ։ Ընդհակառակը քիչ մը բարկութիւն ունէր այն զեղեցիկ անարգուին դէմ։ Սրտին մէջ ներքին պատերազմ մը սկսու։ Կարծիք թէ վերջապէս ալ իր

վրէմը պիտի լուծէր, և այս կարծիքը բոլորովին մանկային ուրախութիւն մը տօւաւ իրեն։

Գօղէթ գիտնալով թէ զեղանի էր ինք, կ'զգար թէն կերպով մը թէ զէնք մը ունի։ Կիները երենց զեղեցկութեան հետ կը խաղան իրենց դանակին հետ խաղացող տղոց պէս, այսինքն անով կը վիրաւորեն ինքինքնին։

Ընթերցողը կը յիշէ Մարիուսի զեղեռումները, բաղնումները, սարսափները, իր նստարանին վրայ կը մը նար և չէր մերձենար։ Այս անշարժութեամբը զայրոյթ կը պատճառէր Գօղէթին։ Օր մը Գօղէթ ժան Վալժանին ըստաւ. — Հայր, դէպ ի ստ կոզմը պտըտինք քիչ մը։ Տեսնելով թէ Մարիուս իրեն չէր գար, ինքը անոր գնաց։ Մանաւանդ թէ երիտասարդի մը ճշմարիտ սիրոյ առաջին նշանը. — Ինչ տարօրինակ բան։ — Վերսկզբնանշանն է համարձակութիւն։ Երկու սեռերն իրարու մօտենալու կը մղուին, և մէկը միւսին յատկութիւնները կ'առնէ փոխադարձարար։

Այն օրը Գօղէթին նայուածքը Մարիուսին խելքը դիմէն առաւ, Մարիուսի նայուածքն ալ Գօղէթը սաստեց։ Մարիուս վստահութեամբ տեղը դարձաւ, իսկ Գօղէթ խոռվելով, նոյն օրէն սկսելով պաշտեցին վրար։

Գօղէթ նախ և տռաջ անորոյ և սաստիկ արտմութիւն մը զգաց։ Թուեցաւ իրեն թէ սիրտը՝ օր մը անցնելով՝ սեռութիւն մը տռած էր։ Ալ չէր ճանչնար իր սիրտը։ Նորատի աղջիկներուն սրտին սպիտակութիւնը որ ցուրտով և զուարթութեամբ կը բաղկանայ՝ ձիւնին կը նմանի։ Սէրը՝ օր սրտին այս ձիւնին արևն է՝ կը հալեցնէ զայն։

Գօղէթ անգիտութեամբ սիրելուն համար ալ աւելի

կը հեռանար իր բոլոր անձնն և ամէն բան կը դողա-
ջնէր իր բոլորտիքը : Այս կացութեան մէջ Գէզէթին
ոչ սիրող մը , և ոչ խոկ սիրանար մը , այլ տեսիլ մը
պէտք էր : Գօզէթ սկսաւ պաշտել Մարիուսը իրո՞ւ ըգ-
մայլելի , լուսեղին և անհնարին բան մը :

Եւ օրովհետեւ ծայրայեղ պարզամտութիւնը ծայ-
րայեղ պչրասիրութեան կը մօտենայ , Գօզէթ սմենայն
համարձակութեամբ կը ժպաէր Մարիուսին :

Ամէն օր անհամբերութեամբ կ'սպասէր որ պարտ-
ելու համար Լիւքսէնպուրկ երթալու ժամը գայ . Հոն
կը գտնէր Մարիուսը . անպատճմ երանութիւն մը կ'ըզ-
գար , և իր միտքը բոլորովին յայտնան ըլլալ կը կար-
ծէր անկեղծաբար՝ Ժան Վալժանին ըսկելով . — Ո՞հ ,
որչա՛փ զմայլելի է Լիւքսէնպուրկի պարտէզը :

Մարիուս և Գօզէթ բոլորովին խաւարի մէջ էին ի-
րարու նկատմամբ : Աչ կը խօսէին , ոչ կը բարեկին , ոչ
կը ճանչնային և ոչ ու կը տեսնէին զիրար . և երկնից
վրայ միլիոնաւոր մղոններով իրարմէ հեռու կեցող
աստղերու պես , իրարու նայելով կ'ապրէին :

Գօզէթ ահա այսպէս սակաւ առ սակաւ կին մը
կ'ըլլար , և գեղեցկութեամբ ու սիրահարութեամբ կը
զարգանար՝ իր գեղեցկութիւնը զիտնալով և սէրը չը-
զիտնալով : Այս չբաւեր , և ահա նաև կը ժպաէր անմե-
ղութեամբ :

եռանգով կը սիրէր : Զէր զիտեր թէ լաւ կամ գէն
օգտակար կամ վտանգաւոր , հարկաւոր կամ մտհատու ,
յաւիտենական կամ վաղանցիկ ներելի կամ արգիլուած
էր սիրել ըսուած բանը . չէր զիտեր , բայց կը սիրէր :
Ծատ պիտի զարմանար եթէ ըսուէր իրեն : Չես քընա-
նար , բան է այդ : Սիրադ կը ճնշուի և կը բաղիէ :
Երբ այսինչ դալարագեղ ծառուղիին ծայրը սևեր հա-
գած էակ մը կը տեսնես , կը կարմրիս և կը տժգունիս
եղեր . բայց գարշէլի բան մըն է այդ : Գօզէթ բան մը
հասկցած չպիտի ըլլար և պիտի պատասխանէր : Ինչ
պէս կարելի է յանցանք սեպուիլ ինձ այնպիսի վիճակ
մը որու մէջ բան մը չեմ կրնար և բան մը չեմ զիտեր :

Դիպուածը ուզեց որ Գօզէթին դգացած սէրը ըլլայ
միշտ այն սէրը որ ամէնէն աւելի կը յարմտրէր իր
սրտի վիճակին : Այս սէրը հեռուէն պաշտօնմ մըն էր,
անծանօթի մը աստի-
ուածացումը , սէր մը որով պատանութիւնը պատա-
սութեան կ'երեար յանկարծ , և որով դիշերներու ե-
նութեան կ'երեար յանկարծ , կ'ըլլար և երազ կը մար , փա-
քաքուած ուրուականը վերջապէս իրական կ'երպա-
րանք և մարմին կ'առնէր այլ սակայն տակաւին չունե-
նալով ոչ անուն , ոչ յանցանք , ոչ արտատ , ոչ պահան-
ջում , ոչ պակասութիւն . մէկ խօսքով ըսենք հեռու ու
միանգամայն տիպական մնացած սիրահար մըն էր , ձե-
մը ունեցող քիմերա մըն էր այս սիրոյ առարկան : Մի-
մը ունեցող քիմերա մըն էր այս սիրոյ առարկան : Սի-
րոյ այս առաջին միջոցին աւելի շօշափելի և աւելի
մերձաւոր հանդիպումէ մը կրնար խրացիլ Գօզէթ , որ
դեռ կիսովին ընկղմած էր վանքի մեղմացուցիչ մշու-
շին մէջ : Գօզէթ տակաւին դրաւուած էր թէ մանկանց
և թէ կրօնաւորուհիներուն յատուկ ամէն տեսակ եր-
կիւղներով : Ենին վանական ոգին՝ որով համակուած էր
հինգ տարաւան մէջ՝ տակաւին յամրաբար շոգիանալով

Գ Լ ՈՒ Խ Ե .

ՏՐՏՈՒԹԵԱՆ ՔՈՎ ՄԵԾԱԳՈՅՆ ՑՐՏՈՒԹԻՒՆ

Ամէն կացութիւն իր բնազդումն ունի: Բնութիւն ըստուծ հինաւուրց և յաւիքնենական մայրը գաղտնապէս ժան Վալժանին է իմացնէր Մարիուսի ներկայութիւնը: Ժան Վալժան իր մտքին ամենէն մթին անդունդներուն մէջ կը սառսոէր: Ժան Վալժան բան մը չէր տեսնէր, բան մը չէր զիտէր, այլ սակայն յարատեւ ուշտղութեամբ կը դիտէր զինքը շրջապատզ խաւարը՝ կարծես զգալով թէ մէկ կողմէն բան մը կը շինուէր, միւս կողմէն ալ բան մը կը փլցուէր: Մարիուս նոյնպէս միենոյն մօրմէն ազդարարութիւն տռնելով, — Աստուծոյ խորին օրէնքն է այս, — միջոց ի գործ կը դնէր՝ Գօղէթին «հօրը» չերկնալու համար: Սակայն երեմն ժան Վալժան պատահարար կը նշամարէր զայն: Մարիուսի բնթացքը ալ բնական չէր. կասկածելի խոհեմութիւններ և անշնորհ յանդզնութիւններ կ'ընէր: Առաջուան պէս մինչև նստարանը չէր մերձենար, հեռուն կը նստէր և մտապիշ կը նայէր: Գիրք մը ունէր և կարդալ կը ձեւացնէր: Ինչ կը նշանակէ այս ձեւացումը: Առաջները հին թիկնոցվը կուգար. հիմակ ամէն օր նոր թիկնոցը կը հագնէր. թերեւս ժագերն ալ գանգրածեւ յօրինել կուտար. շուտիկի մը նայուածքին նման նայուածք ունէր. ձեռնոց կը դնէր. կարճ կապանք, ժան Վալժան սրտագին կը քամահրէր այս երիտասարդը:

Գօղէթ բան մը գուշակել չէր տար: Առանց ճշգապէս գլուխուր ունեցածը, քաջ կ'զգար թէ բան մընէ այն և թէ պէտք էր ցայտնել:

Գօղէթին նորեկ պմնասիրութեան եւ այս անծանօթին նոր զգեստներ հագնելու վաղահաս սովորութեան մէջ ժան Վալժանի համար ապակալի զւգակութիւն մը կար: Թերեւս, անշուշտ, յալտանի յայտնապէս դիպուած էր այս, բայց սպառնալի դիպուած:

Ժան Վալժան այս անծանօթին նկատմամբ ամենեւին բան մը չէր ըսեր Գօղէթին: Սակայն օր մը չը-կըրցաւ իր սովորական լուսութիւնը պահել, եւ այն արտում յուսահատառթեամբ որ յանկարծ խորաչափը իր դժբաղդութեանը մէջ կը նետէ, ըստ անոր.— Ահա երիտասարդ մը որ իմաստակի կերպարանք ունի:

Գօղէթ տարի մը առաջ իրը անտարբեր մանկուհի՝ թերեւս պատասխանէր.— Զէ, ընդհակառակը սիրունէ ան: Տասր տարի ետքը՝ Մարիուսի սիրովը համակուած՝ պատասխանէր թերեւս, — իմաստակ եւ տեսքը անտանելի է. իրաւունք ունիս:— Բայց իր կեանքի արտին արդի կացութեան մէջ Գօղէթ ամենահանեւ սրտին արդի կացութեան մէջ Գօղէթ ամենահանեւ սրտաւ կերպով մը սա պատասխանը տուաւ միայն.— Աս երիտասարդը:

Իրը թէ առաջին անգամը ըլլար զայն անմենելը:— Որքան ապուշ եմ, ըստ մտապէս ժան Վալժան: Գօղէթ զեռ նշամարած չէր երիտասարդը. հիմա ես իրեն ցուցուցի զայն:

Ո՛ միամտութիւն ծերութեան. ո՛ խօրագիտութիւն պատանութեան:

Վշտի և հսկերու այս նոր տարիները, առաջին սիրոյ՝ առաջին քարենդոտներուն գէմ մզած այս բուռն կախւներն ալ օրէնք մը ունին որու համեմատ նօրատի աղջիկը ամենեւին թակարթի մը մէջ, չինար, մինչդեռ

երիտասարդը ամէն թակարթներու մէջ կը գլորի։ Ժան Վալժան Մարիուսի դէմ գաղտնի պատերազմ մը սկսաւ զօր Մարիուս իր ճրաբորբոք սիրոյն և հասակին վեհ ապշութեամբ չգուշակեց։ Ժան Վալժան շատ մը որոգայթներ լարեց անոր. օրինուկի համար, ժամ փոխեց, նստարան փոխեց, թաշկինակը մոոցաւ. մինակ եկաւ Լիւքսէնպուրկ. Մարիուս զլխիվայր դլորեցաւ. ամէն թակարթներու մէջ, և իր համբուն վրայ ժան Վալժանի կողմէ նշանակուած աւս ամէն հարցական պարոյրներուն «այս'» պատասխանեց միամտբար։ Սակայն Գոզէթ իր առերեւոյթ անհօգութեան և անխոսվ հանդարտութեան մէջ թաղուած կը մնար, հետեւարար ժան Վալժան հետեւցուց թէ այն անմիտը մոլեգնապէս սիրահար է Գոզէթին, սակայն Գոզէթ և ոչ իսկ անոր էութիւնը գիտէ։

Բայց և անուգէս իրերու այս վիճակը ոչ նուռզ ցաւալի սարսափով մը կը համակը ժան Վալժանին սիրու։ Ժամէ ժամ կրնար զարնել այն վայրկեանը ուր Գոզէթ պիտի սիրէր։ Միթէ ամէն բան անտարբերութեամբ չսկսիր։

Գոզէթ անդամ մը միայն սխալեցաւ և վախ տուաւ ժան Վալժանին։ Ասկէտ երեք ժամ նստարանին վրայ մնալէն ետք երբ կ'ելլէր մեկնելու համար, ի՞նչ շուտ կը դառնանք, ըստ Գոզէթ։

Ժան Վալժան Լիւքսէմպուրկի մէջ պարտելու սովորութիւնը ընդմիջած չէր, չուզելով տարօրինակ բան մը ընել, նամանաւանդ վախնալով որ Գոզէթին աչքը կը բանայ. բայց ժան Վալժան փայլակնալի և սրսկալի աչերով ուղղակի Մարիուսին կը նայէր այն ժամերուն մէջ որոնք շատ քաղցր ժամեր էին երկու սիրահարներուն համար, և ուր Գոզէթ իր ժամեր կ'ուղղէր սիրով արբջու Մարիուսին. երիտասարդը միայն այս ժամեր

կը նշմարէր և հիմակ այս աշխարհի մէջ ուրիշ բան չէր տեսներ եթէ ոչ պաշտելի դէմք մը որ կը փողփողէր թէեւ ժան Վալժան ա՛ չարակամ զգացում մը ունենալու անկարող կը կարծէր ինքզինքը, կային սակայն այնպիսի վայրկեաններ ուր՝ երբ հոն տեսնէր Մարիուս վերատին վայրենաբարոյ և անողորմ մը ըլլալ կը կարծէր, և կ'զգար թէ նորէն կը բացուին և այս երիշատարդին դէմ կը զայրանան իր սրտին այն հինաւասարդին անդունդները որոնց մէջ այնքան բարկութիւն կար ժամանակաւ։ Գրեթէ այնպէս կը թուէր իրեն թէ իր սրտին մէջ անձանօթ հրալեռներու բերաններ կը կազուէին նորէն։

Մարիուս անմտութիւնը շարունակեց։ Օր մը Ուէսթ փողոցը զնաց Գոզէթին ետեւէն։ Օր մըն ալ դոնապանին հետ խօսեցաւ։ Դոնապանն ալ իր կողմէն խօսելով ըստ ժան Վալժանին. —Պարոն, հետաքրքիր երիտասարդ մը եկաւ և ձեզի հարցուց. «Ով է այդ երիտասարդը։ —Հետեւեալ օր ժան Վալժան անդամ մը Մարիուսին նայեցաւ այն նայուածքով զոր այս վերջապէս նշմարեց։ Ուժ օր ետք ժան Վալժան տունէնելած էր։ Երդում ըրաւ ինքնին ա՛լ բնաւ Լիւքսէնպուրկ չերթալու, ոչ ալ Ուէսթի փողոցը, Բլիւմէ փողոցի տունը կրուեցաւ նորէն։

Գոզէթ չգանգատեցաւ, բան մը չըսաւ, հարցում մը չըրաւ, չօւզեց ամեննեին պատճառ մը հասկնալ։ արդէն հասած էր այն կէտին ուր սիրահար մը կը վախնայ որ իր զաղտնիքը չգուշակուի ու չմատնուի։ Ժան Վալժան ամեննեւին փորձառութիւն չունէր այս տեսակ թշուառութեանց նկատմամբ։ միայն ասոնք են զմայելի թշուառութիւններ և միայն այս թշուառութիւնները անձանօթ մնացած էին ժան Վալժանին, և ահա տար համար չը հասկցաւ Գոզէթին լուսթեան ծանրա-

Կիւն նշանակութիւնը : Դիաեց միայն թէ տրդմութիւն
մը եկած էր անոր վրայ , և ինքն ալ տիսրեցաւ : Ասոնք
երկու կողմէն ալ կափի բռնուող անփորձութիւններ էին :

Ժան Վալժան անգամ մը փորձ մը ըրաւ :

— Կ'ուզես Լիւքսէնպուրկ գալ , հարցուց Գօղէթին :
Գօղէթի տժգոյն դէմքը ճառագայթէ մը լուսաւո-
րեցաւ :

— Այս , ըստ Գօղէթ :

Ելան Լիւքսէնպուրկ գացին : Երեք ամիս անցած
էր , Մարիուս ա՛լ Լիւքսէնպուրկ չէր երթար : Մա-
րիուս հոն չէր :

Հետեւեալ օրը Ժան Վալժան դարձեալ հարցուց
Գօղէթին :

— Կ'ուզես Լիւքսէնպուրկ գալ :

Ոչ , պատասխանեց տրտմապէս և քաղցրութեամբ :
Ժան Վալժան Գօղէթին այս տրտմութենէ զշարե-
ցու , և քաղցրութենէ սաստիկ տրտմեցաւ :

Ի՞նչ կ'անցնէր արդեօք այս շտա մատղաշ և ար-
դէն խիստ անթափանցելի մոքէն : Ի՞նչ էր այն որ ա-
նոր մէջ տեղի ունենալու վրայ էր . թնչ կը պատահէր
Գօղէթի սրտին : Երբեմն Ժան Վալժան փոխանակ
պահելու իր խշտեակին քով նստած կը կենար զլուիր
ձեռքերուն մէջ առած , և ամբողջ գիշերներ կ'անցնէր
ինքնին հարցնելով : Ի՞նչ կայ արդեօք Գօղէթին մտքին
մէջ , և մտածելով այն իրերու վրայ որոնց նկատմամբ
կրնար մտածել Գօղէթ :

Այլ սակայն այս ամէնուն նկատմամբ բան մը չէր
յայներ Գօղէթին : Ոչ վիսութիւն , ոչ ալ խստութիւն
կը ցուցունէր : Սովորութեանը համեմատ միշտ հան-
գարտ և բարեսէր էր կերպարանքը : Ժան Վալժանին
ձեւերը սավորականէն աւելի գորովալի և հայրական
էին : Եթէ նուազ ուրախութիւն ունենալը գուշակել

առւող պատճառ մը ունէր , այն ալ իր սավորականէն
աւելի հեգութիւն ունենալն էր :

Միւս կողմէ ալ Գօղէթ կը տկարանար : Ինչպէս
որ ուրախութիւն վայելած էր Մարիուսի ներկայու-
թենէն , հիմակ ալ անոր տարակայութենէն տառա-
պանք կը կրէր զարմանալի կերպով մը , և առանց
ծզրտապէս զիտնալու : Երբ Ժան Վալժան դադրած
էր զինքը տանելու՝ իրենց սովորութեանը համեմատ
ժուռ գալու համար , կնոջ բնազդումը Գօղէթի սրտին
անյայտապէս փսփսացած էր թէ պէտք չէր Լիւքսէն-
պուրկի նկատմամբ մասնաւոր յօժարութիւն ցուցնել և
թէ իր հայրը զինքը տանելու ալ բլար , երթալը կամ
չերթալը միհեւնայն բանն էր իրեն համար : Բայց անէի
հատք օրեր , շաբաթներ , ամիսներ անցան : Ժան Վալժան
լույն ընդունած էր Գօղէթին լոխն հաւանութիւնը :
Գօղէթ ցաւեցաւ այնպիսի անտարբերութիւն մը ցուց-
նելուն համար : Ա՛լ շատ ուշ էր : Այն օրն ուր Գօղէթ
դարձեալ Լիւքսէնպուրկ զնաց , Մարիուս հոն չէր :
Ուրեմն Մարիուս աներեւոյթ եղած էր . ալ չէր գար .
ի՞նչ ընելու էր . վերսախն պիտի տեսնէ՞ր արդեօք զայն :
Սրախն մէջ այնպիսի վիշտ մը զգաց զոր ոչինչ կը փա-
րատէր և որ ամէն օր կ'աւելնար . ալ չգիտցաւ թէ
ձմեռ էր թէ ամառ , արեւ կար թէ անձրեւ կուզար .
Թուզունները կ'երգէին թէ ոչ շեփորուկներո՞ւ թէ մար-
գարածաղիկներու եղանակն էր Լիւքսէնպուրկ Թիւի-
լորիէն աւելի զմայելի էր թէ ոչ . ճերմակնելները
սէն ջուրով աղէկ թէրջուած էին թէ ոչ . թէ Թու-
նաշինի ջուրով աղէկ թէրջուած էր թէ ոչ . թէ Թու-

Սակայն Գօղէթ եւս իր տժգունութենէն իզատ բան մը յայտնի չըրաւ Ժան Վալժանին։ Իր դէմքին սովորական քաղցրութիւնը չփոխեց։

Գօղէթին այս տժգունութիւնը միայն կը բռւէր Ժան Վալժանին ուշադրութիւնը գրաւելու ասսուիկ։ Երբեմն նա կը հարցնէր.

— ի՞նչ ունիս։

— Բան մը չունիմ, կը պատասխանէր Գօղէթ։

Եւ որովհետեւ Գօղէթ կը հասկնար թէ Ժան Վալժան նւս արտուժ է, պահ մը լսելէն ետք կը հարցնէր։

— Հասպար դո՛ւ, հայր իմ, միթէ բան մը ունի՞ս։

— Ե՞ս, բան մը չունիմ, կ'ըսէր Ժան Վալժան։

Այս երկու էակները որոնք շատ սրտառուչ սիրով մը զիրած սիրած էին մասնաւորապէս և որոնք այնու Ժան Վալժան մէկմէկու կեանքով ապրած էին, հիմակ իրարու քով կը վշտակրէին մին միւսին պատճառաւ, առանց ըսելու իրենց տրտմութիւնը, առանց նեղանալու իրարու դէմ, և ժապելով։

Գ Լ Ո Ւ Խ Ը.

ԹԻԱՊԱՐՏՆԵՐՈՒ ՇՆԹԱՆ

Երկուքին տմէնէն տարաբախտը Ժան Վալժանն էր։ Երիտասարդութիւնը՝ իր վիշտերուն մէջ իսկ միշտ միշտաբութիւն մը ունի։

Ժան Վալժանակ առ Ժամանակ Ժան Վալժան այնքան կը տառապէր որ կարծես թէ աղայ մը կը դառնար, Անդարտելի կերպով մը կ'զգար թէ Գօղէթ կը զատ-

ուի իրմէն։ Եթէ կարելի ըլլար, սիրուի կռուէր, պիտի մթողութ որ փախչի, արտաքին և փառաւոր բանով մը սիրու պիտի գրաւէր։ Ինչպէս ըսինք, այս տղամասոր սիրու պիտի գրաւէր։ Ինչպէս ըսինք, այս տղամասոր սիրու պիտի գրաւէր։ Կատարելապէս հասկցութիւն էրն իրեն թէ ժապաւէնները ի՞նչ աղղեցութիւն կրնան ցին իրեն թէ ժապաւէնները ի՞նչ աղղեցութիւն կրնան ցւնենալ նորատի աղղիկներու երեւակայութիւն վրայ։

Անգամ մը Ժան Վալժան զօրապիտ մը տեսաւ, որ մեծ համազգեստով և ձիով փողոցէն կ'անցնէր, և որ Յարփղի հրամանատար Գուլֆթար կոմսն էր։ Ժան Վալժան նախանձեցաւ այս ուկեփայլ մարդուն վրայ. ըստ իրովի թէ մեծ երանութիւն մըն էր իրեն այն համազգեստը հագնի որ անսագտանելի բան մըն էր. թէ զեստը կը այսպէս հազուած տեսնելու ըլլայ Գօղէթ եթէ զինքը այսպէս հազուած տեսնելու ըլլայ պիտի սքանչանայ. թէ երբ Գօղէթը թեւը առնելով պիտի սքանչանայ. Ժան Վալժակին առջեւէն անցնելու ըլլայ, պաթիւլըրի վանդակին առջեւէն անցնելու ըլլայ, պահպանները բարեւի պիտի կննան իրենց զէնքը բըռնելով. թէ Գօղէթ իր այս վիճակէն շանալով աւ ենելով. թէ Գօղէթ իր այս վիճակէն շանալով պիտի հանէ։ Պիտասարդաց նայելու գաղափարը մտքէն պիտի հանէ։

Այս տրտմալի մատծութներուն հետ անտկնկու ցնցում մըն ալ խառնուեցաւ։ Հանք թէ ի՞նչ է այս ցնցումը։

Ժան Վալժան և Գօղէթ իրենց վարած առանձնական կեանքի մէջ և Բիլմէ փողոցին տունը՝ բնակիլ ակսելէն ի վեր սովորութիւն մը ունէին Երբեմն արեւի ծագումը տեսնելու զրուանքը կը վայելէին պտըտելու երթալով. այս տեսակ քաղցր ուրախութիւն մը յարմար է թէ անոնց որ նոր աշխարհք կուգան և թէ անոնց որոնք կը մեկնին աշխարհէս։

Ժան Վալժանի միտումն էր սակաւամարդ տեղերը, մենական խորշերը, մողցուած տեղեր երթալ։ Այն ա-

տես Բարիզի քաղաքագուռերուն մօսերը՝ զրեթէ քաղաքին հետ խառնուած՝ տեսակ մը տնշուք դաշտեր կային։ Ժան Վալժան մեծ սիրով այս դաշտերը, կ'երթար ուր Գօղէթ չէր ձանձրանար։ Հոն ժան Վալժան առանձնութիւն, Գօղէթ ալ ազատութիւն կը վայելէր։ Հոն նէ պղափկ աղջիկ կը դառնար, կրնար վազվզել և գրեթէ խաղալ, փեղոյրը կը հանէր, ժան Վալժանի ծունկերուն վրայ կը դնէր և ծաղկի փունջեր կը ժողվէր։ Գօղէթ և ժան Վալժան՝ իրենց կհանքին տիսրելէն ետքն ալ՝ առաւտները լըջագայելու սովորութիւնը թողած չէին։

Արդ հոկտեմբերի մէջ առառ մը, 1831ի աշնան կատարեալ պայծառութենէն հրապուրուելով տունէն ելած էին և Մէնի դուսին մօս կը դտնուէին նոր լուսնալու ժամանակ։ Տակաւին արշալոյս չէր այլ այգ, զմայելի և ահաւոր վայրկեան։

Ամենուրեք հանգարտութիւն և լոռ թիւն կը տիրէր. սալարկին վրայ մարդ չկար. ճամբուն վարի կողմերը քանի մը սակաւաթիւ բանտուորներ կային որոնք աշխատելու կ'երթային և հազիւ հազ կը նշմարուէին։

Ժան Վալժան կողմնական ծառուղիին մէջ փայտարանի մը դուսին առջեւ դրուած ատազներուն վրանսուաւ։ Դէմքը դէպի ճամբան և կոնսակը արեւին կողմը դարձուցած էր. կը մոռնար արեւո որ պահ մը ետք պիտի ելլէր. պաշարած էր զինք այն խորունկ մտաւիութեանց մէկը որոնց մէջ մարդուս միտքը բոլորովին կ'ամփոփուի, որոնք նայուածքը անդամ կը բանտարին և որոնք չորս պատերու զօրութիւնը ունին։

Յանկարծ Գօղէթ պոռաց. — Հայր, կարծեմ թէ սա կողմէն բան մը կայ։ Ժան Վալժան վեր ըրաւ աչքերը։ Գօղէթ իրաւունք ունէր։

Այս սալարկը՝ որ Մէնի հին դուսին կը յանգի,

Սէմբի փողոցը կ'երկայնցնէ, և ներքին պուլվարէն ուղղի անկիւնի ձեւով կը կարուի։ Սալարկին և պուլվարին անկիւնէն, ձիշդ այն տեղէն ուր կը ճպին այս ճամբաները, աղմուկ մը կը լսուէր զոր դժուար էր մեկնել այնպիսի ժամբանակ մը, և խառնաշփոթ բան մը երեւալով ճամբան կը խափանէր։ Զգիտեմ ի՞նչ պիսի տձեւ բան մը պուլվարէն գալով սալարկը կը մանէր։

Այս բանը կը մեծնար, կարծես թէ կարգաւ. կը շարժէր. սակայն սրածայր իրեր ունէր և կը սարսուէր. կառքի մը կը նմանէր, բայց կարելի չէր որոշակի նըշմարել թէ ի՞նչ էր բեռը։ Երիվարներ, անիւններ, աղաղակներ կային. մարակներու շաջումները կը լսուէին։ Հետզհետէ ծրագիրներ որոշուեցան, թէեւ. խաւարին մէջ ընկղմած էին։ Իրօք կառք մըն էր այն որ պուլվարէն դառնալով ճամբան կը մանէր և կ'ուղղուէր գէպի այն դուռը որու քովի էր ժան Վալժան. այս կառքին ետեւէն ուրիշ մը երեւցաւ միեւնոյն տեսքով, յետոյ երբորդ մըն ալ, յետոյ չորրորդ մըն ալ. հետզհետէ պուլվարէն եօթ կառքեր երեւցան. ձիերուն զըլուխը կառքերուն ետեւին կը դպչէր։ Այս կառքերուն վրայ շարժէին. մինչաղին մէջ կայծեր կը տեսնուէին որոնք կարծես թէ մերկ սուրեր էին. շառաչիւն մը կը լսուէր որ շղթաներու շարժումի կը նմանէր, այս բանները կը յառաջանային, ձայնները կը մեծնային, կարծես թէ երազն երու խոռոչնելլող զարհուրելի բան մըն էր.

Երբ մօտեցաւ, ձեւ մը տռաւ այն և ծառերուն ետեւը ծրագրուեցաւ հնուատեսիլ երեւոյթի տժգունութիւնը ունենալով. երեւցող կառքերն ու իրերը, ամէնքն ալ ճերմկցան. արեւը յամբապէս ելլելով արժոյն նշուլով մը կը դրսւագէր այս գերեզմանական ու

միանդամայն կենդանի վիտումը . շքանկարներու գլուխուները դիակներու դէմք եղան . ահա ըսենք թէ ի՞նչ էր իրողութիւնը :

Ճամբուն վրայ եօթ կառք կը քալեին կարգաւ ; Առջի վեց կառքերը ապրօինակ չենք մը ունէին , և կարծես թէ տակառագործներու նեղ և նուրբ սայլեր էին . տեսակ մը երկայն ելարաններու կը նմանէին այս այլերը որոնք երկու անիւի վրայ գրուած էին և որոնց առջեւի ծայրը պատգարակ էր : Ամէն մէկ սայմին լաւ եւս է ըստել՝ ելարանին չօրս ձի լծուած էին քով քոփի : Այս ելարաններուն վրայ մարդերու տարօրինակ խումբեր զետեղուած էին : Դեռ քիչ էր լոյսը , հետեւարար այս մարդերը չէին տեսնուեր , ոյլ կը գուշակուէին թէ ինչ մարդեր էին : Ամէն մէկ կառք քանրչորս հոգի կը տանէր տասներկուքը մէկ և տասներկուքն ալ միւս կողմին վրայ ունենալով , ամէնքն ալ իրարու կանակ դարձնելով անցորդներուն կը նայէին . անձնիւր դուրս կախուծ էր ուները . ահա այս պէս կ'ուղեւորէին այս մարդերը , որոն կոնակին ետեւր բան մը կար որ ձայն կը հանէր և որ շղթայ մըն էր . ամէն մէկուն վիզը նոյնպէս բան մը կար որ կը փայլէր և որ անուր մըն էր : Թէեւ անձնիւր իրեն յատուկ անուր մը ունէր , բայց ամէնքն ալ մէկ շղթայզ շղթայուած էին , հետեւարար եթէ այս քսանչորս մարդերուն հարկ ըլլար սայլէն իջնել և քալել , տեսակ մը անողոքելի միաւթեամբ իրարու կապուած պիտի մայիսն և գետնին վրայ օձի պէս պիտի քալեին սղնայարի տեղ շղթայ մը ունենալով գրեթէ օճասանդրին պէս : Ամէն մէկ կառքին առջեւը և ետեւը ոտքը վրայ կանդնած երկու հրացանակիր մարդ կար , որոնց իւրաքանչիւրը էր ոտքին ներքեւ տռած էր շղթային ամէն մէկ ծայրը : Անուրները քառակուսի էին . եթե

րորդ կառքը՝ որ երկու կողմէն վանդակափակ և վրան բաց ահագին սայլ մըն էր՝ չորս անիւ և վեց ձի ու նէր . այս սայլին մէջ երկաթէ կաթսաներու , ձուլածոյ սաներու , կրակարաններու և շղթաներու գէզ մը կար որ ձայն կը հանէր , և որու հետ խառնուած էին քանի մը կաշկանդուած մարդեր . ասոնք այն իրերու քով պառկած և կ'երեւար թէ հիւանդ էին : Այս ահագով պառկած և կ'երեւար թէ հիւանդ էին : Այս ահագին սայլը որու չորս կողմը ցանցի ծակերու պէս ծագին սայլը որու չորս կողմը ցանցի ծակերու պէս ծագուած էն :

Սփլայատակի մէջակէն կ'երթային կառքերը , և ասոնց երկու կողմէն կրկին ցանկ մը կազմող պահապաններ կը քալէին : Այս պահապաններու պեսքը խայառակակ էր . Տիբէթուարի իշխանութեան ժամանակի զինւորներուն պէս եռանկիրն զլխարկներ ունէին , ինչու պէս նաեւ ոզառա , ծակծկուած և գծուծ զգեստներ , աւկար զինւորներու համազիններ և զիսկներու բանթալօններ՝ կէս մը գորչագոյն և կէս մը կապտագոյն և զրեթէ ծութի ծութի . կարմիր ուսագիրներ , մախտղի գեղին փոկեր , կաղամբի դանակներ հրացաններ և գաւազաններ . վերջապէս տեսակ մը սինլքոր զինւորներ էին անոնք : Ան որ անոնց պարագլուխը կ'երեւար սուրհանդակի մարակ մը ունէր ձեռքը : Այս ամէն մանրամասն իրերը մթնշաղէն ներկուելով հետքնետէ կը ծրագրուէին լոյսէն որ երթալով կը շատնար : Կարաւանին ետեւէն և առջեւէն ծանրակեաց և սպառազէն ծիրաւորներ կը քալէին թուր ի ձեռին :

Այս կառքերուն շարքը այն քտն երկար էր որ առջի կառքը քաղաքագուոին քով հասած միջոցին վերջէնը հազիւ թէ պուլվարէն ելլելով առարկը կը մանէր :

ինչպէս ստէպ կը պատահի , Բարիզի մէջ , չգիտեմ ուրկէ ելլով և ակնթարթի մը մէջ խմբուող բազ-

մութիւն մը սուլարկին երկու կողմը կը խռնուէր ա-
ճապարանքով և կը նայէր : Մօտակայ գոբիներէն մար-
դեր հուգային զիրար կանչելով և պարտիզպանները
սանդաներով կը վազէին տեսնելու համար :

Արեւը ծագեցաւ յանկարծ . արեւելքին անբաւ ճա-
ռագայթը ժայթքեցաւ , և ահա կը լուսար կարծուիլ թէ կը
հրավառէր այս ամէն վայրենական գլուխները : Լեզու
ները քակուեցան . հեղնական ծիծաղներու , հայհոյու-
թեանց և երգերու հրդեհ մը սկսաւ շաչել : Հորիզոնա-
կան լայնածաւալ լոյսը երկուքի բաժնեց կառքերուն
բոլոր շարքը՝ մարդերուն գլուխները և մարմինները
լուսաւորելով , իսէ ոտքերը և անիւները մութին մէջ
թողլով : Մտածումները երեսներու վրայ երեւցաւ .
զարհուրելի եղաւ այս վայրկեանը ու դիմակները ին-
կան և սկսան տեսնուիլ դեւերու բոլորովին մերկ և
անտորոյն հողիներ : Այս ամբոխը լուսաւորուելով
հանդերձ խաւարամած մնաց : Ումանք զուարթ ըլլալով ,
իրենց բերանը փետուրի խողովակները ունին ուրիշ
բազմութեան լրայ ոջիլներ և մժզուկներ կը փշէին՝
կինները ընտրելով . արշալոյսը շուրքերուն սեւութեամբը
կը շեշտէր այս եղկելի կերպարանքները , որոնց մէջ
չկար մէկը որ թշուառութեան ծայրայեղութեան պատ-
ճառաւ ածեւութիւն մը առած չըլլար . այնքան սոսկա-
լի էին որ կարծես թէ արեւին պայծառութիւնը վայ-
լակնային նոյնի կը փոխէին : Առջեւէն գացող կառքին
մարդերը վայրենական զուարթութեամբ և իրենց բո-
լոր ոյժովքը « կա վէսթալ » բառած խառնիխուռն երգ մը
սկսելով միօրինակ կ'երգէին . այս երգը Տէզոֆէի հե-
ղինակութիւնն էր և այն ժամանակ անուանի . ծառերը
սոսկալի սարսուռավ մը կը շարժէին . կողմանական ծա-
ռուդիներու մէջ քաղքենիներու երեսներ կային որոնք
ապուշներու յատուկ երանութեամբ մը մտիկ կ'ընէին
ծիւաղներու երգած այս խեղկատակութիւնները :

Ժան Վալժանին աչքը ահարկու տեսաք մը առած
եր . ա՛լ թիթ մը չէր աչքը , այլ այն նուրբ ապակին որ
տեսակ մը անբաղներու նայուածքին կը լաջորդէ ,
նայուածք մը որ կարծես թէ իրականութեան դիտակ-
նայուածք չունի , և որու մէջ սարսափներու և մեծա-
ցութիւնը չունի , և որու մէջ սարսափներու և մեծա-
մեծ աղէտներու ցոլումը կը փայլատակի : Զէ թէ տե-
սարանի մը կը նայէր , ոյլ երեւոյթ մը կը աեսնէր ,
ահաբեկ : Աւզեց ելլել , խոյս տալ , ազատիլ , բայց
չկրցաւ ոտքը շարժել , երբեմն մարդուս տեսած իրերը
կը բանեն և կը կեցնեն զինքը : Ժան Վալժան կեցած
կը բանեն և ան կեցնեն զինքը : Ժան Վալժան կեցած
տեղը սեւեռեցաւ . քար կարեցաւ , ապշեցաւ և անմեկ-
ների ու խառն ի խուռն անձկութեամբ մը համակուե-
լով հարցուց թէ ի՞նչ կը նշանակէր այս գերեզմանա-
կան հալածումը , և թէ ուրիշ կ'ելլէր զինք հալածող
այս հանրագիւական տեսարանը : Յանկարծ ձեռքը
ճակտին տարաւ . սովորական շարժում այն անձերու
որոնց յիշողութիւնը կ'արթնայ յանկարծ . յիշեց Ժան
Վալժան թէ իրօք այս էր ուզեգիծը . թէ սովորութիւն
եղած էր այսպիսի շեղումով մը ուզեւորիլ չհանդիպե-
լու համար թագաւորին , ըստ որում միշտ հնարին է
հանդիպիլ անոր Ֆօնթէնըպլոյի ճամբուն վրայ , և թէ
երեսունըհինգ տարի առաջ ինքն ալ անցած էր Բարիզի
այս գուսնէն :

Գօղէթ թէեւ տարբեր սարսափ մը կը գգար , բայց
ինքն ալ Ժան Վալժանին չափ կը սարսափէր : Զէր
հասկնար Գօղէթ թէ ի՞նչ է այն անցածը . շունչը բըո-
նուած էր . տեսածք անկարելի կը թուէր իրեն . վեր-
ջապէս գոչեց .

— Հայր , ի՞նչ կայ այս կառքերուն մէջ :
Ժան Վալժան պատասխանեց .
— Թիապարաներ :
— Ո՞ւր կ'երթան :

— Թիարան :

Նոյն պահուն հարփերաւոր ձեռքեր գտազանի հար-
ւածները բազմապատկեցին ժրութեամբ . ումանք ալ
թուրի կոնակով սկսան հարուած տալ, կարծես թէ
մարակիւերն ու գտազանները կը կատղեին թիազարտ-
ներուն դէմ օրոնք կը ծուեին . չարչարանքն սոսկալի
հազանդութիւն մը արտադրեցաւ, և ամէնքն ալ լաե-
ցին շղթայակապ պայլերու պէս նայելով :

Գոզէթ՝ որ մարմնովին կը գոզար՝ դարձեալ հար-
ցուց ժան Վալժանին .

— Հա՛յր, մի՞թէ տակաւին մարդ են անոնք :

— Երբեմն, ըստ թշուառը :

Իրօք Շղթայն էին այս կառքերը օրոնք լուսնա-
լէն առաջ Պիոէթի բանտէն մեկնած էին և Մանի ճամ-
բան կը լունէին Ֆօթէնը պլոյէն չանցնելու համար ուր-
եր թագաւորը այն ատեն : Այս շեղումին պատճառաւ-
ահանի մամբորդութիւնը երեք չորս օր աւելի կը տե-
ւէր, բայց արքայական անձը չարչարանքի մը տեսքն
ինայելու համար տնչուշտ ներեւի է երկարել այսպիսի
ուղեւորութիւն մը :

Ժան Վալժան առնը դարձաւ վշտարեկ : Այսպիսի
հանդիպումներ ընդհանրումներ են՝ և իրենց թողած
իշտակը զղբումի մը կը նմանի :

Սակայն ժան Վալժան Գոզէթին հետ Բարելոնի
փողացը հասնելով չնշմարեց թէ պատանուհին ուրիշ
հարցումներ ըրաւ իրեն այն աեսած բանին նկատմամբ :
Ժան Վալժան թերեւս այնքան սաստիկ համակռած
էր զգացած վիշտովը որ չկրցաւ ոչ ըմբռնել ա-
նոր խօսքերը և ոչ պատասխանել : Միայն թէ ընթրի-
քէն ետք երբ Գոզէթ իրմէ կը բամնուէր երթալ պառ-
կելու համար : Ժան Վալժան լսեց թէ պատանուհին
կէս ձայնով և ինքն իրեն խօսելու պէտ կ'ըսէր . — Այս-

պէս կը թուեի ինձ թէ այս մարդերուն մէկուն եթէ
հանդիպիմ ճամբուս վրայ, միայն ի մօառւատ տեսնե-
լովս կը մեռնիմ, ո՛ Աստուած իմ :

Բարեկապղարտը դիպուածը ուղեց որ այս ողբալի
օրին հետեւեալ օրը՝ շգիտեմ ի՞նչ պաշտօնական տօնա-
թըմբութեան մը առթիւ՝ Բարիզի մէջ հանդէսներ ըլ-
լան : Ժան Վալժան իր ունակութիւնները բռնագարե-
լով Գոզէթը ալս ուրախալի տօնախմբութեանց տարաւ-
առջի օրուան իշտառակը մուցնել տալու և բոլոր Բա-
րիզի զուարթազին աղմուկին ազգումազք ջնջելու հա-
մար այն սոսկալի բանը որ անոր առջեւէն անցած էր ։
Զօրահանդէսը որ տօնախմբութիւնը կը համեմէր, խիստ
բնականաբար շրջաբերութեան կը հանէր համազգեստ-
ները : Ժան Վալժան իր ազգային պահակի թիկնոցը
հազար՝ ապաստանող մարդւ մը պէս ներքնապէս ա-
նորու զգացում մը ունենալով : Սակայն թուեցաւ Ժան
Վալժանի թէ հասաւ այն նպատակին զօր ունէր այս
պարզացութիւնը : Գոզէթ՝ որ ինքնիրեն օրէնք մը ը-
րած էր հսմելի ըլլալ իր հօրը, պատանութեան յա-
տուկ զիւրակամ յօժարութեամբ մը և առանց ամենա-
փոքր զժուարութեան հաւաննեցաւ զրօննելու, և խիստ
անարգու տհաճութիւն մը չցուցուց ուրախութեան
այն հասարակային սկուտեղին որ կ'անուանի հանրային
տօնախմբութիւն մը . հետեւարար ժան Վալժան կար-
ծեց թէ յաջողեցաւ իր նպատակին հասնելու և թէ ա՛լ
սոսկալի երեւոյթին հետքը մնացած չէր :

Ժան Վալժան կանոն դրած էր իրեն չերեւալ պար-
տէզին մէջ և Գոզէթ ալ տրտմիլ սկսելէն ի վեր սովո-
րութիւն ըրած էր իր սենեակէն դուրս չելնելու . արդ
այն հանրային տօնախմբութեանէն քանի մը օր ետք
անգամ մըն ալ մէկը իր կանոնին և միւսն ալ իր սո-
վորութեան՝ հակառակ վարւեցան՝ արեւագեղ առտու

մը պարտէզը գալով և սանդուզին վրայ կենալով : Գուցէթ անկողնէն նոր ելլելով , ուսերէն մինչեւ ոտքերը ծածկող վերարկու մը անցուցած էր , և առաւօտեան այս առանձին հագուստով՝ որով նորատի աղջիկները ծածկուելով պաշտելի կերպարանք մը կ'առնեն և որ կարծես աստղի մը վրալ աճպ մըն է , ոտքի վրայ կը կենար , և մարդուրաժաղկի մը տերեւիկները կը թափաթիւր , զլուխը լոյսին մէջ , զէմքն ալ վարդի մը պէս կարմրազեղ էր զիշերը պատուական քուն մը քնացած ըլլութուն համար . ծերուկր խանդաղատանքով և քաղցրութեամբ անոր կը նայէք : Գոզէթ չեր գիտեր այն զմայելի աւանդութիւնը որ է . «Կը սիրեմ զշեղ , վոքը ինչ , նուանգազին» ելն . «Վ իրեն սորվեցուցած կրնար ուլաւ զայն : Բնազրութով , անժեղութեամբ այս ծաղիկը ձեռքը առած էր առանց բնաւ գիտնալու թէ յարդարուտածաղկի մը տերեւիկները հանելը սիրու մը ստկել է : Եթէ թափնութիւն անունով և ժպուղ չորրորդ Խարիթեան քոյր մը ըլլար , Գոզէթ ահա այս Խարիթեան քոյրին կերպարանքը ունեցած կ'ըլլար : Ժան վալժան ծաղիկի վրայ Գոզէթին պղտիկ մատերուն նայելով տինապիշ՝ կը շատար , և ամէն բան կը մոռնար պատանուեին այս ծառագայթումը տեսնելով : Մօտակայ մացառի մը մէջն կարմրաւանջ մը կը փափսար . երինից վրային սպիտակ ամպեր այնքան զուարթութեամբ կ'անցնէին որ կարծես թէ նոր ազատութիւն դուած էին : Գոզէթ անբնդատ իր ծաղիկն տերեւիկները էր թափէր ուշաղիր . կ'երեւար թէ բան մը կը մտածէր . բայց անշուշտ զմայելի բան մը ըլլալու էր մտածած բանը . յանկարծ զլուխը դարձուց ուսին վրայէն՝ կարտափ յատուկ քնաքուշ յամրութեամբ մը և հարցուց ժան վալժանին . — Հայր , ի՞նչ բան է ո՞յն թիւան ըստած :

ՉՈՐՏՈՒԴԻ ԴԻՐՔ

ԱՅՐԻ ԶԵՐՆՏՈՒՈՒԹԻՒՆԸ ԿՐՆԱՑ ՎԵՐԻ ԶԵՐՆՏՈՒՈՒԹԻՒՆԸ ԸԼԼԱԼ

Դ Լ Ո Ւ Խ Ա.

ԴՈՒՐԱԿԻՆ ՎԵՐՔ , ԴԻՐՍԻՆ ԲՈՑՔ

Այսպէս կեանքը աստիճանաբար կը տիրէր :

Ժան վալժան և Գոզէթ ա՛լ միայն մէկ զբուանք անէին որ ժամանակաւ իրենց երանութիւն էր այսինքն երթալ և անթիբներուն հաց , ցրտահարներուն ալ զգեստ ուլ : Ժան վալժան աղքատներուն այս կերպով այցելութեան գացոծ ժամանակ շատ անգամ Գոզէթն ալ հետը կ'առնէր . այս այցելութեանց առթիւ փոքր ինչ կը գտնէին այն սրտահոս աւիւնը զոր ժամանակաւ ունէին իրարու նկատմամբ , և երբեմն , եթէ օրը լաւ անցուցած ըլլային , եթէ շատ մը կարօտեալներու օգնութիւն ըրած և շատ մը պղտիկ մանկանց կենդանութիւն և ջերմութիւն տուած ըլլային , Գոզէթ երեկոյին քիչ մը զուարթ կ'ըլլար : Ահա այս միջացին այցելութիւն ըստ էին ժոնտրէթի որջը :

Այս այցելութենէն որ մը ետք առաւօտուն ժան

Վալժան յեօշիք եկաւ . ոռվորութեանը համեմատ հանդարտ էր , բայց ձախ թեւին վրայ մեծ վէրք մը ունէր որ խիստ գրգռուած , խիստ թււնաւոր և այրածի նման վէրք մըն էր և որու նկատմամբ մեկնութիւն մը տռւաւ Գոզէթին : Այս վէրքին պատճառաւ ամիս մը ջերմի հիւանդութիւն քաշելով չկրցաւ դուրս ելնել : Զուգեց որ և է բժիշկ տեսնել , Երբ Գոզէթ կ'ստիպէք բժիշկ մը բերել տալու , Ժան Լալժան կ'ըսէր . Շաւներու բժիշկը կանչէ :

Գոզէթ երկնային կերպարանքով մը և Ժան Վալժանին օգտակար ըլլալու հրեշտակային երանութիւն զգալով կը դարմանէր անոր վէրքը , և Ժան Վալժան անկէ այսպէս դարմանուելով վերստին կ'զգար իր հին ուրախութիւնը , կ'զգար նաև թէ կը փարատէին իր երկիւղներն և անձկութիւնները , և Գոզէթին նայելով հոգեալիշ՝ կ'ըսէր . Ո՞հ , ի՞նչ օգտաւէտ վէրք . ինչ բարի հիւանդութիւն :

Գոզէթ՝ անսնելով թէ հիւանդ է իր հայրը՝ քէօշկէն խոյս տուած և վերստին սկսած էր պղտիկ օթեակը և յեանարակը մնակիլ յօժարակամ : Իր բոլոր օրերը Ժան Վալժանին քով կ'անցնէր և անոր ուզած զիրքերը կը կարդար բարձր ձայնով որպէս զի մտիկ ընէ Ժան Վալժան :

Այնքան մեծ էր երանութիւնն ար Ժանարէթի որջին մէջ թենարտիքններէն անակնկալ կերպով ճանչցուած և անոնցմէ այնպիսի ընդունելութիւն մը գտած ըլլալը կերպով մը իր վրայէն սպրդելով անյայա եղած էր : Յաջողած էր Փախչելու . իր հետքը յայտնի ըրած չէր , միթէ հոգն էին միւս բաները . այս իրողութիւնը մի միայն այն թշուառականներուն վրայ ցաւելու համար միտքը կը բերէր : Ահա հիմա բանտարկուած են , և այսուհետեւ անկարսող Պաս ալու , բայց ի՞նչ կարօ-

տարեկ և սղբալի ընտանիք , Կ'ըսէր մտապէս Ժան Վալժան :

Իսկ Մէնի դուռէն անցնող սոսկալի երեւոյթին նկատմամբ ա'լ Գոզէթ խօսք մը ըստծ չէր :

Գարունը կուգ որ . տարուան այս եղանակին մէջ պարտէզը այնքան սքանչելի կերպարանք մը տռած էր որ Ժան Վալժան Գոզէթին ըսաւ . — Երբեք պարտէզը գացած չունիս . կ'ուղեծ որ հան ժուռ գաս : — Ինչպէս կ'ուղես , այնպէս թող ըլլաւ , հայր , ըսաւ Գոզէթ :

Եւ իր հօրը հնագանդելու համար՝ ոկսաւ պարտէզին մէջ ժուռ գալ առաջուան պէս և շատ անգամ մինակ . վասնզի ինչպէս ըսինք արդէն՝ Ժան Վալժան դրեթէ երբեք չէր գար այս պարտէզը , հաւանօրէն վախնալով որ դուցէ վանդակէն կը նշմարուի :

Ժան Վալժանի վէրքը առըրեր ընթացք մը տռւած էր իր վիճակին :

Գոզէթ երբ տեսաւ թէ հայրը նուազ կը տառապէր բոյժ կը գտնէր և երջանիկ կ'երեւար , գոհունակութիւն մը ունեցաւ զոր և ոչ իսկ նշմարեց , Վասնզի խիստ յամրապէս և բնական կերպով մը եկած էր ան Մանաւանդ թէ Մարտ ամիսը եկած էր . օրերը կ'երկնայինն . ձմեռը կ'անցնէր , ձմեռը միշտ մեր տրամադրութիւններէն բան մը կը տանի հետը , յետոյ ապրիլը եկաւ , ապրիլ որ ամեռուան արշալոյն է , որ տմէն այգերու պէս զովարտը և ամէն մանուկներու պէս զուարթ է . թէեւ երբեմն կուլայ նորածինի պէս , ինչպէս է ինք : Բնութիւնը այս ամիսին մէջ զմայլելի նշոյներ ունի որոնք երկինքէն , ամպերէն , ծառերէն , մարգագետիններէն և ծաղիկներէն մարդուս սիրաը կը փոխադրուին :

Ժան Վալժան սրտապին ուրախութեամբ կը դիտէր որ Գոզէթ իր առջի կարմրութիւնը և կայտառութիւնը կ'ստանար :

— Ա՛հ, ի՞նչ բարի վերք, կ'ըսէր մեղմիւ։
Եւ երախտագէտ էր Թէնարտիէներուն։

Վէրքին բուժուելէն ժառք Ժան Վալժան սկսած էր
առջի սովորութեանը համեմատ պայոյտներ ընել ա-
ռանձնական տեղեր և վերջալոյսի ժամանակ։

Բայց կը սխալին անօնք որ կը կարծեն թէ կարե-
լի է այսպէս ժուռ գալ Բարիզի անբնակ կողմերը՝ ա-
ռանց հանդիպելու արկածի մը։

Գ Լ Ո Ւ Խ Բ .

ԲԼԻՖՈՐԴ ԽԱԹՈՒԻՆՔ ԵՐԵՒԱՑՄ ՄԸ
ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵՓԱԹԻՔ

Իրիկուն մը պղտիկ Կավրօշը բան մը կերտծ չէր։
յիշեց թէ առջի օրն ալ ճաշ ըրած չէր, անօթութիւնը
կ'ըկսէր նեղութիւն առ իրեն։ ուստի օրոշեց ընթրելու
փորձ մը ընել։ Սալբէթրիէրի անդիի կողմը ամայի տե-
ղերը թափանելու գնաց, վասնդի հոն կը գտնուին ա-
նակնկալ շահերը. ուր մարդ չկայ, բան մը կրնայ զըտ-
նուիլ։ Հասաւ մինչեւ տեղ մը ուր ժողովուրդ կար։
Թուեցաւ Կավրօշի թէ Աւտերլիցի գիւղն էր այն։

Նախապէս անդամ մը այս կողմերը գեղերելով
պարտէզ մը և պարտէզին մէջն ալ բաւական լու խըն-
ձորենի մը նշմարած էր. դիտած էր նաև թէ ծեր մը
և պառաւ մը կը յաճախէին այս պարտէզը։ Պարտէզին
քով առանձնական գորին մը կար որ քարայտակ չու-
նէր և որու երկու կողմը՝ փոխանակ առնի՝ մացառ-
ներ կային։ այս գորին ցանկով մը կը գտառէր պար-
տէզէն։

Կավրօշ դէպ ի պարտէզը ուղղուեցաւ. գտաւ գոր-
ծը, տեսաւ խնձորենին, նշմարեց նաև մրգանոցը, քըն-
նեց ցանկը. ցանկէ մը անցնելու համար ոստում մը կը
բառէ, չետզհետէ երիկոյեան մութը կը սիրէր։ գորի-
նին մէջ կատու մը անգամ չկար։ Կավրօշ ցանկին
վրայ ելլել սկսաւ, յիտոյ կանգ առաւ յանկարծ։ Պար-
տէզին մէջ խօսող ձայներ կտյին։ Կավրօշը ցանկին
բաց տեղերուն մէկէն նայեցաւ։

Իրմէ երկու քայլ անգին ցանկին միւս կողմը և
քովը տեսակ մը նստարանի պէս երկնցած քար մը
կար։ Կավրօշ ծակ մը բանալ կը մտածէր ներս մտնե-
լու համար, բայց այս ծակը գինքը պիտի հանէր ճիշդ-
այն տեղը ուր էր քարէ նստարանը։ Այս քարին վրայ
պարտէզին ծեր մարդը նստած, առջեւն ալ պառաւը
ոտքի վրայ կը կենար։ Պառաւը կը կմկմար։ Կավրօշ
անխոհեմութիւն չսեպեց մտիկ ընել։

— Պ. Մապէօֆ, կ'ըսէր պառաւը։

— Մապէօֆ, ըստու մտապէս Կավրօշ, զուարձալի
անուն մըն է այս։

Ծերը՝ որու կ'ուղղուէր հարցումը՝ ձայն մը չհա-
նեց։ Պառաւը կրկնեց։

— Պ. Մապէօֆ։

Ծերը առանց աչքերը վեր ընելու՝ որուեց պա-
ռաւիման մը տալ։

— Ի՞նչ է Բլիթարդ խաթուն։

Բլիթարդ խաթուն, ըստու մտապէս Կավրօշ, ո՛ո
քեզ ուրիշ զուարձալի անուն մըն ալ։

Բլիթարդ խաթունը կրկնեց, և ծերը ստիպուե-
ցաւ ընդունելու խօսակցութիւնը։

— Տանտէրը գո՞ն չէ։

— Ի՞նչո՞ւ։

— Ինը ամսուան վարձք կը պարտինք։

— Երեք ամիս ետքը տարեկան վարձք պիտի պարտինք :

— Կ'ըսէ թէ պիտի արտաքսէ ձեզի :

— Թող արտաքսէ :

— Նպարավաճառը ստակ կը պահանջէ : Ա'լ փայտ չուզեր տալ : Այս ձմեռ ի՞նչպէս պիտի տաքնանք : Փայտ չպիտի ունենանք :

— Արեւին կը տաքնանք :

— Մսավաճառը կանխիկ կ'ուզէ ստակը . ա'լ չուզեր միս տալ :

— Շատ աղէկ : Միսը դժուարաւ կը մարսեմ : Դրժուարամարս է այն :

— Ի՞նչ պիտի ունենաք ճաշելու համար :

— Հաց :

— Հացագործը ի հաշիւ ստակ կը պահանջէ, և կ'ըսէ թէ հաց չպիտի տայ եթէ ստակ չտանք :

— Լաւ :

— Ի՞նչ պիտի ուտէք :

— Խնձորենին խնձորները :

— Բայց պարօն, ասանկ առանց ստակի կարելի չէ ապրիլ :

— Ստակ չունիմ :

Պառաւը մեկնեցաւ . ձերը մինակ մնալով սկսաւ խորհիլ, կավրօշ նոյնպէս կը խորհէր : Գրեթէ գիշեր էր :

Կավրօշի խորհրդածութեան առաջին հետեւանքը եղաւ ցանկին տակ կծկուիլ՝ փոխանակ վրայէն ցատկելով պարտէզը մտնելու : Մացառին վարի կողմը ուստերը քիչ մը կը մեկուսէին :

— Վայ, պօռաց կավրօշ մեքենապէս, ահա ննջարան մը, և հոն սմքեցաւ : Իր կոնակը զրեթէ Մապէօֆին նստարանին տուած էր, կավրօշ ութսնամեայ ձերին շնչառութիւնը կը լսէր :

Այն ատեն կավրօշ ճաշելու տեղ ուզեց քնանալ : Բայց երբ կատու մը կը քնանայ, մէկ աչքով կը քնանայ : Կավրօշ կը մրափէր ու միանգաման կը դետէր :

Վերջալուսային երկնից սպիտակութիւնը գետինը կը սպիտակէր, և գոինը մթին մացառներու երկու շարքի մէջ կավտագոյն մը կը կազմէր :

Յանկարծ երկու շքանկար երեւցաւ այս սպիտականման դժին վրայ, մէկը առջեւէն կուզար, միւսն ալ ետեւէն և քիչ մը հեռուէն :

— Ահա երկու մարդ, մրմռաց կավրօշ .

Առջի շքանկարը ծեր, կոր և խորհուն, անշռով կերպով հագուած և ծերութեանը պատճառաւ կամաց քալող մը կ'երեւար, որ գիշերը դեղերելու ելած էր աստղերու ճառադայթին :

Երկրորդը աղիղ, հաստատ և նրբահասակ կ'երեւար : Առջեւէն գացողին քայլերուն համեմատ կը քաւեր, բայց դիտող մը կը զգար թէ տնոր քայլերուն կամայէկան յամրութեանը մէջ դիւրաշարժութիւն և և շուտութիւն կար : Այս շքանկարը չզիտեմ ի՞նչպիսի վայրագ և ահարկու տեսք մը և միանգամայն այն ժամանակ վայելչասէր ըստող երիտասարդի մը մարմնամին հասակը ունէր . զլիսարկը բարեձեւ էր, նաեւ թիկնոցը որ սեւ և հաւանօրէն ընտիր գազմիրէ էր, և որ տնոր մէջքին վրայ խիստ յարմարութեամբ զետեղուած կ'երեւար, Գլուխը կանգուն կը կենար տեսակ մը տունական վայելչութեամբ, և զլիսարկին տակէն պատանեկան գոլկաղէմ կերպարանք մը կ'ընդնշմարուէր :

Այս կերպարանքը վարդ մը ունէր բերանը, Այս երկրորդ շքանկարը կատարելապէս ծանօթ էր կավրօշին, Մօնրարնախն էր ան : Յայլ ու գլուխութիւն ալլ, ոչ մզուն զրորդի մաղի մայ

իսկ միւսին ո՛վ ըլլալը Կավրօշ չէր գիտեր, բարե-
միտ ծեր մը կ'երեւար ան:

Կավրօշ անմիջապէս սկսաւ դիտել ուշագիր: Այս
անցորդներէն մէկը հարկաւ դիտաւորութիւններ ունէր
միւսին նկատմամբ: Կավրօշ զաւ դիրք մը ունենալով
կրնար տեսնել հետեւութիւնը: Խորշը խիստ յարմա-
րութեամբ թաքստոց մը եղած էր:

Մօնքարնասին այսպիսի միջոցի մը մէջ, այսպիսի-
տեղ մը սրորդութեան ելլելը վատանգաւոր բան, մըն-
էր: Կավրօշ իր սամբարակութեանը յառուկ կարեկցու-
թեան զգացումներով արգահատել կը զգար ծերին հա-
մար:

Ի՞նչ ընելու էր. պէտք էր միջամտել բայց տկա-
րութիւն մը ուրիշ տկարութեան մը ինչպէս կրնայ ձե-
ռորնտու ըլլալ: Մօնքառնաս կրնար խնդալ այսպիսի մի-
ջամասութեան մը վրայ: Կավրօշ կը խոստովանէր իրու-
փին թէ այս տասնըութը տորեկան ամենի հուղկահա-
րին առջեւ երկու ճանճ կը սեպուէին, նախ ծերը և
ապա պատանին:

Մինչեռ Կավրօշ կը խորհրդակցէր իրովին, յար-
ձակում մը, յանկարծական և սոսկալի յարձուկում մէ-
տեղի ունեցաւ: Վագրը ցիւքն վրայ, երիտասարդը
ճանճին վրայ կը յարձակէր: Մօնքարնաս յանկարծ
վարդը նետեց, ծերունիին վրայ ոստեց, պարանոցին
յարձակեցաւ, բոնեց և ֆարեցաւ անոր: Եւ Կավրօշ
հազիւ հազ կրցաւ զսպել աղաղակ մը: Վայրկեան մը
ետք այս երկու մարդերէն մէկը միւսին տակը մնալով
կը ճմլուէր, կը հոնչէր, կը յուզուէր, կուրծքին վրայ
մարմարեայ ծունկ մը ունենալով: Սակայն յարձակումը
ունեցած չէր ճիշդ այն հետեւութիւնը զոր Կավրօշ կար-
ծած էր: Գետինը տապալելով փուռողը Մօնքարնասը,
իսկ վրան կեցողը ծերն էր: Այս իրովութիւնը Կավ-

րօշին քովէն քանի մը քայլ անդին տեղի կ'ունենար:

Մերը յարձակումը կրած, և փոխադարձաբար ինքն
ու յարձակած էր, և այսպիսի սարսափելի կերպով մը
յարձակած էր որ ակնթարթի մը մէջ յարձակողին և
յարձակումը կրողին պաշտօնները փոխուած էին:

— Ահա հինգրեայ արի զինուար մը, բսաւ Կավրօշ
մտապէս:

Եւ չկթնալով համբերել ծափ զարկաւ, բայց այս
ծափահարութիւնը ապարդիւն մնաց, վասնզի զսուեցաւ
երկու կոռուողներէն որոնք իրարու պլուած և խուլ-
ցած էին և կոռուելով իրարու կը խառնէին իրենց շուն-
չերը:

Լոռութիւնը տիրեց: Մօնքարնաս դադրեցաւ կը-
ուելէ: Մեռա՞ւ արդեօք, բսաւ Կավրօշ մեկուսի:

Մերուկը ոչ խօսք մը արտասանած և ոչ ալ աղա-
ղակ մը հանած էր: Ելաւ կայնեցաւ, և Կավրօշ անոր
ձայնը լսեց որ կ'ըսէր Մօնքառնասին.

— Ելի՞ր:

Մօնքարնաս ելաւ, բայց ծերը կը բռնէր զայն:
Մօնքարնաս ոչխարէ մը բռնուող գայլի մը ամօթահար
և Կատաղի դիրքը ունէր:

Կավրօշ կը նայէր և մաիկ կ'ընէր, ականջներովը
աչքերը կրկնապատկելու նկրտելով: Ահազին գուար-
ճութիւն մը կը վայելէր:

Իրը հանդիսական երկիրդած անձկութիւն մը ու-
նէր Կավրօշ, և ահա ընդունեցաւ այս անձկութեան
վարձքը: Կրցաւ հեռուէն լաւ մը լսել յետագայ տրա-
մախօսութիւնը որ մթութենէ չզիտեմ ի՞նչպիսի աղե-
տաւոր ձայն մը փոխ կ'առնէր: Մերուկը կը հարցնէր,
Մօնքարնաս կը պատասխանէր:

— Քանի՞ տարեկան ես:

— Տասնըինը:

— Ուժեղ և քաջողջ ես : Ինչու չես աշխատիր :
 — Աշխատութիւնը ձանձրալի է ինձ :
 — Ի՞նչ է արհեստդ :
 — Դատարկութիւն :
 — Անկատակ խօսէ : Կարելի է բան մը ընել քեզի համար : Ի՞նչ ըլլալ կ'ուզես :
 — Գող :

Պահ մը լռութիւն տիրեց : Ծերը խորունք կերպով կը խորհէր անշարժ կենալով և առանց ձգելու Մոնրարնասը :

Ծերթ ընդ մերթ նորատի, ուժեղ և կայտառ հուղկոհարը որոգայթը իյնալով բռնուող գաղտնի մը պէս կը ցնցուէր : Ցնցում մը կուտար, ծերին ոտքը կարթելու կ'աշխատէր, մոլեզնաբար իր անդամելրը կը գալարէր, փախչելու կը ջանար : Ծերը անոր այս շարժումները կարծես թէ չէր նշմարեր, և մէկ ձեռքովը անոր երկու թիւերը բռնած էր բացարձակ ոյժի մը բացարձակ անտարբերութեամբ :

Ծերը ժամանակ մը մտախոնելէ ետք Մօնրարնասին նայեցաւ ակնայեռ, ձայնը հանեց մեղմիկ, և այս մթութեան մէջ որ զիրենք կը պաշարէր տեսակ մը հանդիսաւոր ատենաբանութիւն ըրտւ անոր . Կավոշայս ատենաբանութեան և ոչ իսկ մէկ վաճակը կորսընցուց :

— Որդեա'կս, ըստւ ծերը, Մօնրարնասին, ծուլութեամբ դւ տաժանելի կեանք մը վարել կ'սկսիս : Ա՛հ, դու կ'ըսես թէ գատարկասուն պիտի ըլլաս, բայց պատրաստուէ աշխատելու : Մեքենայ մը կայ որ թիթեղագործ մեքենայ կ'անուանուի և որ ահարկու բան մըն է . տեսած ես այս մեքենան : Պէտք է զգուշանալ այն մեքենայէն . սմսեղուկ և անագործ բան մըն է այն . եթէ թիկնոցիկ ծայրը բռնելու ըլլայ, ա՛լ

մարմնովին կը բռնախու : Այս մեքենան է անդորրաւթիւնը : Քանի որ գեռ ժամանակն է, կանգ ա՛ռ և աղատէ . թէ ոչ զործդ բռնաւ . քիչ մը եւս, և անամեքենայի անիւին ականեռուն մէջ պիտի խրիս : Անգամ մը բռնուելէն ետք ա՛յ բան մը մի՛ յուսար : Պէտք է յսկնիլ ա՛լ, ծո՛յլդ դու : Ա՛յ հանգիստ չի կայ : Աշխատութեան երկաթէ, ձեռքը բռնած է քեզի : Զե՞ս ուզեր ապրուստդ ճարել, զործ մը ունենալ . պարտականութիւն մը կատարել, ուրիշներուն պէս ըլլաւը ձանձրալի է քեզի : լա՛ւ, ուրեմն զու ուրիշներէ ապրեր վիճակ պիտի ունենաւ : Աշխատութիւնը օրէնք է . ով որ չաշխատիր ձանձրանալով, ովտի աշխատի տանջուելով : Զե՞ս ուզեր բանեսը ըլլալ, ուրեմն զերի պիտի ըլլաս : Աշխատութիւնը մէկ կողմէն կը թողու քեզի, միւս կողմէն վերստին կը ափրէ վրադ . զու չես ուզեր անոր բարեկամը ըլլալ, ուրեմն զերին պիտի ըլլաս : Ա՛հ, քանի որ չուղեցիր մարդերու պէս պարկեցութեամբ յագնիլ, դատապարտեալներու պէս պիտի քըրարնիս : Պիտի հանչես ուր որ ուրիշները կ'երգին : Ուրիշ մարդերու աշխատիլը պիտի տեսնես հեռուէն, վարէն . և պիտի կարծես թէ կը հանգչին անոնք : Հողադը, հնձողը, նաւասատին, գարբինը լոյսին պիտի երեւան քեզի իրը դրախտին երանելիները : Ո՛հ, ի'նչպիսի ճառագայթներ կ'արձակուին սաւէն : Արօրը քաշելը, խոաը կապելը ուրախութիւն . է : Տօնախմբութիւն է հովին և աղատօրին նաւարկելը, հայց զո՛ւ, ծո՛յլդ դու, հո՛ղ փորէ, մինչեւ զեմնը ծոէ՛, զլորէ՛, քալէ՛ : Քաշէ՛ պախուցդ . ահա՛ զժոխային կառքիրուծուած զրաստ մըն հու : Կեանքը հոէշ մը պիտի ըլլայ քու բոլորտիքդ : Երթալը, գուլը, չնչելը սոսկալի աշխատութիւններ պիտի համարիս, թոքդ հարիւր լիարականութեամբ մը ափի ծանր պիտի երեւի քեզի : Քեզի

համար լուծելի դժուարին խնդիր մը պիտի ըլլայ զիա-
նալը թէ արդեօք ասկէ՞ պէտք է քալել թէ անկէ : Ա'վ
որ ուզէ գուրօն ելլել, գուռը կը հրէ, և ահա այսքա-
նով կ'ազատի, և ահա գուրսն է, բայց զու ևթէ ու-
ղես գուրս ելլել պիտի պարտաւորութս պատդ բանալ :
Այս կամ այն բարձր տեղէն ըստ դիպուածի անդւնդը
պիտի բյնաս, բայց ի՞նչ է այն որու վրայ պիտի իշ-
նաս : Ինչ որ վարն է, ինչ որ անյայտ է : Կամ թէ
բուխերիկի ծիսահանէ մը պիտի մագլցիս անոր մէջ այ-
րելու վտանգին ենթարկուելով, կամ թէ ճեմիշի խո-
ղովակէ մը պիտի ոսղաս անոր մէջ խղդուելու վտան-
գին ենթարկուելով : Հապա ո՛ւր թողում այն ծակերը
զոր պէտք է բանալ, քարերը զոր օրը քսան տնդամ
հանել և նորէն տեղը զնել պէտք է, բուսերը զոր
պէտք է պահել յարգալիր անկողնիդ մէջ : Կղպակ մը
կը տեսնես . քաղքենին գրալանին մէջ բանալի մը ունի
զոր գարբինը շինած է : Բայց դու երբոր ուզես անդին
անցնիլ, գատապարտուած ես սոսկալի հրաշակերտ մը
շինելու . մեծ ուռ մը պիտի առնես և մէջտեղէն կտրե-
լով երկու կուած պիտի բնես . ի՞նչ գործիներով . այն
գործիներով զոր դու պիտի հնարես : Քեզ կը պատկա-
նի գոնալ զանոնք : Յետոյ այս երկու կուածներուն ներ-
ու պիտի պեղես, զդուշութիւն ընելով որ արտաքին
կողմը ներքին պեղումէն չաւրուի բնաւ, և սուեն բո-
լորտիքը և եզրին վրայ պտուակի անցք մը պիտի
բանատ այնպիսի կերպով որ այն երկու կուածը մին
միւսին վրայ պնդապէս յարմարելով գոցուի իբր յատակ
մը և իբր խուփ մը : Երբ տակն ու վրան այսպէս պի-
տի գոցուի պտուակով, ոչ ոք պիտի գուշակէ անոր
ի՞նչ ըլլալը : Պահապանները, — վազն զի հսկող պիտի
ունենաս, — պիտի կարծես թէ մեծ ուռ մըն է այն,
բայց քըզի համար տուփ մը պիտի ըլլայ : Ի՞նչ պիտի

զնես այս տուփին մէջ : Ժամացոյցի զսպանակ մը, ո-
րու ակուաներ պիտի շինես և որ պիտի ըլլայ սղոց մը :
Այս սղոցով՝ որ գնդասեղի մը չափ երկայն և սուի մը
մէջ պահուած է՝ պիտի պարտաւորիս կտրել կղպակին
լեզուն, պարզուակին պտուածեւ ծայրը, կախելի փա-
կանքին ճարմանդը, սաեւ պատուհանիդ երկաթէ սիւ-
նակը, նաեւ սրունքիդ օտնօղակը : Այս հրաշակերտը
լմնալէն, այս սքտնչելիքը կտարուելէն, ճարտա-
րութեան, ճարպիկութեան, յաջողութեան, համբերու-
թեան այս ամէն հրաշքները կտարուելէն ետք եթէ
խմացուի թէ դուն ես ընողը և կտարողը, ի՞նչ վար-
ձարութիւն պիտի ունենաս . զնտանը : Ահա այս ա-
պագան : Ի՞նչ ահարկու գարեւանդներ են ծուլութիւ-
նը, զբունքը : Այսպիսի անդործութիւն մը մարդու
ուղղակի թշուառութեան անդունդը կը առնի : Վա՛
անոնց որ կ'ուզեն հացկատակ ըլլալ . այնպիսիները
թափառական մուրացիկներ պիտի ըլլան : Ա՛հ, սիրադ
չուզեր աշխատիլ : Ա՛հ, խելքդ միտք ուրիշ բան չէ,
թէ ոչ աղեկ ուտել, աղեկ խմել, աղեկ քնանալ . բայց
ջուր պիտի խմես, սև հաց պիտի ուտես, տախտակի
մը վրայ պիտի քնանաս, անդամներուգ վրայ պնդա-
պէս կապուած երկութի կտորով մը, որու ցրտութիւնը
մարմնիդ վրայ պիտի զգաս գիշերը : Պիտի խորակես
այս երկաթը եւ պիտի փախչիս : Լա՛ : Փորիդ վրայ
պիտի սոզաս մացաւներուն մէջ և խոտ պիտի ուտես
աւտառային գազաններու պէս : Յետոյ վերստին պիտի
բռնուիս : Եւ ահա այն ատեն տարիներով ստորերկ-
րեայ զնտանի մը մէջ պիտի մնաս, պատի մը կցուելով,
կահէյրիդ ջուրը խմելու համար խարխափելով . խաւա-
րային սոսկալի հաց մը խածնելով՝ զոր չուները թերես
մերժեն, և բակլաներ ուտելով՝ զոր օրդերը քեզմէ ա-
ռաջ արդէն կերծ պիտի ըլլան : Ստորերկեայ խոռոչի

մը մէջ նեպուկ մը պիտի ըլլաս։ Ա՞հ, դու ինքդ քու-
վրադ զութ ունեցիր, թշուա՛ռ պատանի, զու որ գեռ
բոլորովին երիտառարդ եա, զո՛ւն որ գեռ քսան տարի
առաջ դայեկիդ ծիծերէն կաթ կ'ուտէիր, դու որ ան-
շուշտ գեռ մայր մը ուսիս, կ'աղերսեմ, մաֆկ ըրէ ինձ։
Դու տզնիւ սև չուխայէ թիկնօց, փայլուն կօշիկներ,
մազերդ գանգրաձև զարդարել, խոպտաներդ հոտանոյ
հւղագ իւղել, կիներու հաճելի երեւալ, աղուար ըլլա՛
կ'ուեհս։ Բայց մազերդ տակէն պիտի կտրուին, կար-
միր տառատոկ մէ և սանդալներ պիտի հազնիս։ Կ'ու-
զես մատնի մը ունենալ մատդ։ Բայց աեռւր պիտի ու-
նենաս վիզգ։ Եւ եթէ կնոջ մը նայիս։ Պառազտնի հար-
ռուած մը պիտի ընդունիս։ Բայց քան տարեկան պիտի
մտնես հոն, և յիսուն տարեկան գուրս պիտի ելլիս
անլէ։ Երիտառարդ, վարդագոյն, առոյգ էիր։ և փող-
փողուն աչքեր, սպիտակափայլ ակուներ և պտանի-
կան գեղեցիկ մազեր ունէիր հոն մտած օրդ, այլ անլէ
ելած օրդ խորտակուած ծուռած, խորշուուած, տամ-
նաթափի և սոսկալի մարդ մը եղած պիտի ըլլաս՝ սպի-
տակ մազերով։ Ա՞հ, խե՛զճ պատանի, սխալ է այդ
ճամբան։ դատարկանութիւնը յոռի խրատներ կրտայ
քեզ։ աշխատութեանց ամենէն տաժանելին գողութիւնն
է։ Հուտատա՛ ինձ, ծոյլ մը ըլլալու դժուարին գործին
մը ձեռնարկեր։ Նըրկայ մէ ըլլալը դիւրին բան չէ։
Պարկեշտ մարդ մը ըլլալը նուազ դժուարին է։ Գնա
հիմա, և մտածէ ինչ որ ըսի քեզ։ Աղէկ միտքս եկաւ.
ի՞նչ կ'ոնդէիր ինձմէ, քսանկո, ահա, ա՛ո։

Եւ ձերը՝ թոյլ աւալով Մօնքարնասը՝ անոր ձեռքը
առւաւ քսակը, զոր Մօնքարնաս կամաց մը կշուելով
հանդարտորէն թիկնոցին ետեւի զրագանը զրաւ մեջե-
նայական զգուշութեամբ մը, իբր թէ դողցած ըլլա՛ր
զայն։

Այս ամէնը ըսուելէն և ըլլալէն ետք բարեմիտ
ծերը կոնակը դարձուց և հանդարտորէն իր շրջագա-
յութիւնը շարունակեց։

— Վա՛յ անմիտ, վա՛յ, մրմուաց Մօնքարնաս։
Ո՞վ էր այս բարեմիտ ծերը։ Բնթերցողը անշուշա-
գուշակեց ով ըլլալը։

Մօնքարնաս՝ չուարումով համակուած՝ ծերին ե-
մէն նայեցաւ որ հետանալով աներեւոյթ եղաւ երե-
կոյեան մթութեան մէջ։ Այս նայուած քը Մօնքարնասի
համար աղետալի եղաւ։

Մինչդեռ ծերը կը հեռանար, կավրօշ կը մօտենար։
կավրօշ անգամ մը քաշընախ նայելով գիտած էր
թէ Մապէօֆ եղբայրը տակաւին նստարանին վրայ
նստած է, գուցէ քնացած։ Յետոյ ստամբակը մացա-
նստած է, գուցէ քնացած։ Յետոյ ստամբակը մացա-
նստած է, գուցէ քնացած։ Այսպէս
բարնասին ետեւէն որ անշարժ կը կենար։ Այսպէս
մինչեւ Մօնքարնասին քովը հասաւ առանց տեսնուելու
և առանց լսուելու, ձեռքը կամաց մը սև և ընտիր
չուխայէ թիկնոցին ետեւի զրպանը խոթեց, քսակը
բռնեց, ձեռքը քաշեց, և նորէն սողալ սկսելով՝ օձի
մը պէս փախաւ խաւարին մէջ։ Մօնքարնաս որ զգու-
շանալու պտաճառ մը չունէր բնաւ. և որ կենացը մէջ
առաջին անգամ կը մտախոհէր, բան մը չնշարեց։
առաջին անգամ կը մտախոհէր, բան մը չնշարեց։
կավրօշ երբ հասաւ այն կէտը ուր էր Մապէօֆ եղբայ-
րը, քսակը ցանկին վրայէն ներս նետեց, և արագորէն
փախաւ։

Քսակը Մապէօֆի ստքին վրայ ինկաւ, որ այս
ցնցումէն արթննալով ծոեցաւ և առաւ զայն։ Զհաս-
կրցաւ թէ ինչ կը նշանակէ և բացաւ։ Երկխորշ քսակ
կրցաւ թէ ինչ կը նշանակէ և բացաւ։ Երկխորշ քսակ
մըն էր. մէկին մէջ քանի մը դրամ, միւսին մէջն ալ
վեց նաբուէն կար։

Պ. Մապէօֆ ստատիկ վախնալով գտած բանը իր
սպասուհիին սարաւ։

— Երկինքէն ինկաւ է այս, ըսաւ Բիկթարդ խա-
թունը։

ՀԻՆԴԵՐՈՐԴ ԳԻՐՔ

ՈՐՈՒ ՎԵՐՁԸ ՍԿԻԶԲԻՆ ՉԻ ՆՄԱՆԻՐ

ԳԼՈՒԽ Ա.

ԹԱՐԵՑՈՐԾԵՐ ԱՌԱՆՁՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԶՈՐԱՆՅՑ

Գոզեթին վիշտը, որ տակաւին խիստ կակծալի և չորս կամ հինգ ամիս առաջ ամնենասաստիկ էր, հիմա՝ առանց իր գիտութեան՝ սկսած էր ապաքինութիւն գո՞ւել:

Օր մը յանկարծ միտքը բերու Մարիուսը:

— Վա՛յ, ըստու, ա՛լ չեմ մտածեր իր վրայ:

Նոյն շաբաթ Գոզեթ նիզակաւորներու գունդին վերաբերող խիստ գեղանձն սպայ մը նշարեց որ պարտէցին վանդակին առջեւէն կ'անցնէր, և որ ամենանուրը հասակ, խիստ աղւոր համազգեստ, նորատի աղջկան այսեր, թեւին տակ թուր, փայլուն և ոեւթոյք պիխեր և ջնարակուած գլխարկ, նաև խարսիշագեղ մտզեր, ճակտին վերեւը կապոյս աչքեր, բոլորշի, հապարտ, անամօթ և աջուոր գէմք մը, բերանն ալ գլանիկ մը ունէր: Մարիուսին բոլորովին ներհակն էր

ան: Գոզեթ մտածեց թէ այս պաշտպնակիրը անշուշտ Բարելոնի փողոցը ձմերող զօրագունդին պաշտօնակիրներէն մէկն էր:

Հիտեւեալ օրը դարձեալ անոր անցնիլը տեսաւ: Անցնելու ժամանակ ալ ուշադրութիւն ըրաւ:

Նոյն օրէն սկսելով գրեթէ ամրն օր անոր անցնիլը նշմարեց: դիպուած էր արդեօք այս նշմարումը:

Սպային ընկերները նշմարեցին թէ հօն, այն շանխընամ մնացած պարտէզը, այն յուի և հնաշէն վանդակին հանեւը բաւական աղւոր կին մը կար որ գրեթէ միշտ հօն կ'երեւոր երբ գեղանձն տեղակալը կ'անցնէր: Ընթերցողը արդէն կը ճանչնայ այս տեղակալը որ էր թէօտիւլ Ժիշնօրման:

— Վա՛յ, կ'ըսէին անոր ընկերները. պզտիկ աղջիկ մը կայ որ աչք կ'ընէ քեզի չնայի՞ս:

— Մի՞թէ ժամանակ ունիմ ինձ նայող ամէն աղջիկներուն նայելու, կը պատասխանէր նիզակաւորը:

Այս իրազութիւնը տեղի կ'ունենար ճիշդ այն միշնցին ուր Մարիուս ծանրապէս դէպահ հոգեվարութիւն իջնելով կ'ըսէր. — Մեռնելէ առաջ գէթ անդամ մը կուրենայի տեսնել սիրուհիս: — Եթէ կատարուած ըլլար իր փափաքը, եթէ նոյն միջոցին տեսած ըլլար Գոզեթին փափաքը, եթէ նոյն միջոցին տեսած ըլլար Գոզեթին անել, եւ վշաբէն ընկճելով պիտի մեռնէր:

Որո՞ւնն էր յանցանքը. — Եւ ոչ մէկուն:

Մարիուս այն կազմութեանց կարգէն էր որոնք վշտին անդունդը կը սուղին և հօն կը բնակին. իսկ Գոզեթ այն կազմութեանց մէկն էր որոնք վշտին անդունդը կը սուղին և հօրէն գուրս կ'ելլեն:

Ի՞նչ կար Գոզեթի սրտին մէջ: Տրիփ մը որ հանդակարտած և քնացած էր, սէր մը որ ծփուն վիճակի մէջ էր, բան մը որու մակերեւոյթը յատակ և փայլուն,

այսինչ խորութիւնը պղտոր և յատակը մթին էր։ Գեղանձն պաշտօնակրին պատկերը կ'անդրադառնա՞ր արդեօք երեսիւ վրա։ Յատակը, ամենէն վարի յատակը յիշատակ մը կա՞ր արգեօք։ — Թերեւս։ բայց Գոզէ՛ չեր զիտեր։ Իրերու այս վիճակին ժամանակ տարօրինակ գէպք մը պատահեցաւ։

ԳԼՈՒԽ Բ.

Գ Օ Զ Է Թ Ի Ն Վ Ա Խ Յ Յ Բ Բ

Ապրելի ոկիղները ժան վալժան ճամբորդութիւն մը ըրաւ։ Ինչպէս զիտենք, ժամանակ առ ժամանակ այսպիսի սակաւագէպ ճամբորդութիւններ կ'ընէր, և մէկ կամ առ առաւելն երկու օր տարակայ կը մնար։ Ո՞ւր կ'երթար։ Ոչ ոք զիտեր, և ոչ իկ Գօղէթ։ Անգամ մը միտյն այսպիսի ճամբորդութիւն մը ընելու միջին ժան վալժան Գօղէթը կառքով հետը տարած էր մինչեւ անել փողոցի մը ծայրը որու անկիւնին վրայ Գօղէթ կարդացած էր Բղանէշիրի անել փողոցը։ Հոն կառթէն վար իջած էր ժան վալժան և Գօղէթ նոյն կառքով հարելոնի փողոցը վերադարձած էր։ Ընդհանրապէս ժան վալժան այս կարճատեւ։ ճամբորդութիւնները կ'ընէր երբ սոտէլ կը պակսէր տունը։

Արդ ժան վալժան բացակայ էր։ Երեք օրէն ետ պիտի գամ, ըստ էր։

Գիշերը Գօղէթ մինակ էր սրահին մէջ։ Զանձրոյթ փարատելու համար դաշնակէն երգինը բացած և սկսած էր նու ագել ու միանդամայն երգել էօրիանթի Անձառներու մէջ մողորեալ որորդներ անուն երաժշտային հա-

մերգը որ երաժշտութեան մէջ թերեւս եղանակներուն ամենէն գեղեցիկն է։ Երբ լմնցուց երգը, սկսաւ մտախոհել։

Յանկարծ կարծեց լսել թէ պարտէզին մէջ մարդ մը կը քալէ։

Քալողը չեր կրնար հայրը ըլլալ, վասն զի բացակայ էր, ոչ ալ թոռնէն, վասն զի ան ալ պառկած էր։ Գիշերուան ժամը տաօը զարկած էր։

Ելաւ սրահին պատուհանին քով գնաց և ականջը փեղկին կցեց որ գոց էր։

Թուեցաւ իրեն թէ քայլը մարդու քայլ էր, և թէ քալողը խիստ կամաց կը քալէր։

Գօղէթ արագօրէն առջի դատիսոնը ելլելով իր սենեակը մտաւ և պատուհանին վրայի փոկրէկ փեղկը բանալով պարտէզը նայեցաւ։ Նոյն պահուկն պայծառ լուսինը կը ճառադայթէր։ Պարտէզին մէէ ամեն բան կը տեսնուէր ցորեկ ժամանակի պէս։

Բայց ոչ ոք կար պարտէզը։

Գօղէթ պատուհանը բացաւ։ Պարտէզը ըուլորովին հանդարտ էր, իսկ փողոցին նշմարուաղ ամեն կողմերը ամալի էին ինչպէս են սովորաբար։

Գօղէթ կարծեց թէ լսիալած է։ Կարծած էր լսել պյն ոտքի դփուտումը։

Ա՛լ չմտածեց այս իրողութեան վրայ։

Հետեւեալ օրը Գօղէթ պարտէզին մէջ ման կուդաբ երը սկսած էր զիշերուան մութը տիրել։ Մինչդեռ զըս բաւուած էր խառնիխոււան մտածումներովը, մերթ ընդ մերթ կը կարծէր որոշապէս լսել ձայն մը որ նախորդ դիշերուան ձայնին կը նմտնէր, ձայն մը որ կարծես թէ իրմէ ոչ այնքան հեռու և մութին քալողի մը դըս փրոտուքն էր։ բայց կ'ըսէր ինքն իրեն թէ իրովի շարժող կրկու ոստերու շփշփումը խօսին վրայ քալողի մը

դփուտումին կը նմանի կատարելապէս, և այս կարծիքը ընելով բանի մը տեղ չէր դներ այն լսել կարծած ոտքի ձայնը : Մանաւանդ թէ բան մը չէր տեսներ :

Գօղէթ դուրս եւաւ հմացառներէն : Պարտէզին մինչեւ սանդուղը երթալու համար ա'լ կը պարտառքէր անցնիլ դալարագեղ պղտիկ մարդագետնէ մը : Լմւսինը, որ անոր ետեւի կողմէն նոր ծագած էր, ճիշդ Գօղէթին մացառներու անտառակէն ելած միջոցին անոր առջեւ շուք մը ծրագրեց այն մարդագետնին վրայ :

Գօղէթ կանգ առաւ ահաբեկ :

Իր շուքին քով լուսինը դալարիներուն վրայ որոշապէս ուրիշ շուք մըն ալ կը ձեւէր, շուք մը որ տարօրինակ կերպով ահարկու և սարսափելի էր, շուք մը որ բոլորչի գլխարկ մը ունէր :

Այս շուքը կարծես թէ Գօղէթին ետեւէն քանի մը քայլ անդին, անտառակէն եղրին վրայ կանգուն կեցող մարդէ մը կ'արտադրուէր :

Գօղէթ վայրկեան մը անցուց առանց կրնալու ոչ խօսիլ, ոչ աղաղակել, ոչ կոչել, ոչ շարժիլ, ոչ ալ դուխը դարձնել :

Վերջապէս իր բոլոր քաջանրութիւնը ամփոփելով ետեւը գարձաւ համարձակուպէս :

Բայց ետեւը ոչ ոք կար :

Գօղէթ գետինը նայեցաւ : Շուքը աներեւոյթ եղած էր, վերստին մացառներուն մէջը մտաւ, համարձակութեամբ ամէն խորշերը խուզարկեց մինչեւ վանդակը երթալով, և բան մը չի գտաւ :

Իրօք ահարեկիլ սկսաւ : Արգեօք ասիկա՞ ալ բանդագուշնը մըն էր : Ի՞նչ, երկու օր հետզհետէ կարելի՞ է բանդագուշել : Բօնքը թէ առաջինը բանդագուշնը մըն էր, բայց երկրորդն ալ կրնա՞ր ըլլալ . Գօղէթ կը խոռվէր, վասնզի այն շուքը անշուշտ ուրսուա-

կան մը չէր : Ուրուականները բոլորչի գլխարկ չեն գներ երբեք :

Հետեւեալ օրը եւր ժան Վալժան վերադարձաւ, Գօղէթ պատմեց անոր ինչ որ կարծած էր լսել և տեսնել : Կը յուսար թէ հայրը սիրտ պիտի տար իրեն և թէ ուսերը վեր ընելով պիտի ըսէր, կե՞նդ ես ինչ ես, աղջիկ :

Ժան Վալժան մտմտուքի գնաց :

— Բան մը չկրնար ըլլալ այդ, բաւ Գօղէթին :

Պատրուակով մը հեռացաւ Գօղէթին քովէն, պարտէզը գնաց և Գօղէթ տեսաւ որ ան մեծ ուշադրութեամբ վանդակը կը գննէր :

Գիշերը արթնդաւ Գօղէթ, այս անդամ ապահով էր թէ մարդ կար պարտէզը, իր պատուհանին տակ սանդուղին քով մէկու մը քալեւը կը լսէր որոշակի : Վաղեց պատուհանին պղտիկ փեղկը բացաւ : Իրօք պարտէզը մարդ մը կար որ ձեռքը ահագին բիր մը բանած էր : Երբ աղաղակ մը հանելու համար բերանը կը բանար Գօղէթ, լուսինը մարդուն կիսաղէմը լուսաւորեց : Իր հայրն էր պարտէզին մարդը :

— Էսէլ է թէ իրօք շատ անհանգիրտ է ան :

Ժան Վալժան նոյն գիշերը և յիտագայ երկու գիշերն ալ պարտէզին մէջ անցուց : Գօղէթ իր փեղկին ծակէն տեսաւ զայն :

Երրորդ գիշերը լուսինը կը նուազէր և կ'սկսէր աւելի ուշ ելլել : Կէս գիշերը մէկ ժամ անցած էր երբ Գօղէթ քահ քահ մը և հօրը ձայնը լսեց որ զինքը կը կանչէր.

— Գօղէթ :

Գօղէթ անկողինէն վար ցանկեց, առանին բօպան վրան անցուց և պատուհանը բացաւ :

Հայրը վարը մարդագետնին վրան էր :

— Արթնցուցի քեզի որ վստահ ըլլաս թէ բան մը
չկայ եղեր, նայէ՛: Ահա բոլորչի զիխարկ ունեցող այն
շուքը որմէ վախցած էիր:

Ասիկա ըսելով կը ցուցնէր անոր դալարիներանց
վրայ եկած շուք մը զօր լուսինը կը ծրագրէր և որ
իրոք բոլորչի զիխարկ գուած մարգու մը ուրաւականին
բառական կը նմանէր: Եքանկար մըն էր այն զօր մօ-
տակայ յարկի մը վրայէն բորձրացող բուխերինի թի-
թեղեայ խոյակառը ծխահան մը կը կազմէր:

Գողէթ նսյնպէս սկսաւ խնդալ. իր ամէն սոսկալի
ենթալրութիւնները անհետ եղան, և հետեւեալ օրը հօ-
րը հետ նախաճաշկելու ժամանակ զուարձութեամբ խօ-
սեցաւ սոսկայի պարտէզին վրայօք ուր կը յաճախէին
կրակարանի ծխահաններու ստուերներ:

Ժան Վալժան ա՛լ հանդարտեցաւ բոլորովին. իսկ
Գողէթ լու մը չգիտեց թէ իր տեսած կամ տեսնել
կարծած շուքը եկած չէր այն կողմէն ուր կ'երեւար
բուխերին ծխահանը, և թէ լուսինն ալ միեւնոյն
տեղը չէր երկնից վրայ: Բուշ երիկի ծխահան մը յան-
ցանք գործելու միջոցին կը վախնա՞յ որ չբռնուի և
խայս կուտա՞յ երբ իր շուքը կը նայուի, վասնզի Գողէթ
նայելու համար ետեւը դաշտած, բայց շուքն ալ ան-
հետ եղած էր այն. թէեւ առօրինակ պարտէզայ մըն
էր ծխահանի մը այս վախը և անհետացումը, այլ Գո-
ղէթ ինքն իրին հարցուփորձ չըրաւ այս պարտէզային
նկատմամբ: Գողէթ բոլորովին հանդարտեցաւ: Անհեր-
քելի թուեցաւ իրեն Ժան Վալժանի տուած ապացոյցը.
և բոլորովին մոոցաւ թէ երեկոյին կամ գիշերը թերեւս
մարդ մը քալած էր պարտէզին մէջ:

Ժանի մը օր եաքը գէպք մը ևս տեղի ունեցաւ:

Գ Լ Ո Ւ Խ Գ .

ԳՈԶԷԹԻ ՎԱԽԵՐԸ ԹՈՒՍԵՆԻ ՄԵԿՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ
ԿԸ Ճ Ո Ւ Ա Ն Ա Ն

Գարաէզին մէջ և փողոցին վրայ նայող վանդակին
քով քարէ նստարան մը կար զոր նշդարենիէ հովանոց
մը հետաքրքիրներու նալուածքէն կը պահէր և որու
ուակայն անցորդի մը թեւը կրնար հասնիլ վանդակին և
նշդարենիէ հովանոցին մէջէն:

Նոյն ապրիլ ամիսին մէջ իրիկուն մը Ժան Վալ-
ժան դուրս ելած, Գողէթ ալ սրեւը մարը մանելէն
ետք՝ այն նստարանին վրայ նստած էր:

Գողէթ ելու նստարանէն, յամրաբար պարտէզին
չօրս կողմը պարտեցաւ ցօղով ողողուն իստերուն վր-
րայ քալելով և տեսակ մը մելամաղձային քնաշրջաւ-
թեսմբ բոլորովին գրաւուած՝ իրովի ըսելով. Այս ժա-
մուս պարտէզին մէջ պարտելու համար համար պէտք
է իրօք սանդալներ հագնի՝ հաբրուխ չըլլաւու համար:

Նորէն նստարանին քով եկաւ:

Երբ նստելու կը պատրաստուէր, գիտեց որ բաւա-
կան մեծ քար մը կար այն տեղ ուր նստած էր պահ
մը տուած, քար մը որ անշուշտ վայրկեան մը առաջ
չկար այն նստարանին վրայ:

Գողէթ այս քարին նայեցաւ, հարդնելով ինքն ի-
րեն թէ ի՞նչ կը նշանակէր այն: Յանկարծ մտածեց թէ
այս քարը ինքն իրեն եկած չէր նստարանին վրայ, թէ
անշուշտ մէկը հոն դրած էր զայն, թէ թեւ մը վան-
դակին մէջէն անցած էր: Գողէթ այս մտածումն ու-
նենալով վախցաւ: Այս անդամ իրապէս վախցաւ,

վասնդի քարը հոն իր առջեւ կը տեսնէք, Տարակուսիլը կարելի չէր. Գօղէթ չղպեցաւ քարին. խոյս տուաւ չնամարձակելով ետեւը նայելու, տուն մտաւ, և անմիջապէս պարտէզի սանդուղին դռւոր գոցեց։ Յետոյ հարցուց թուաէնի։

— Հայրս եկա՞ւ։

— Ոչ տակաւին, օրիորդ։

Ժան Վալժան՝ որ խոհուն մարդ և զիշերային շըլ-ջադայող մըն էր՝ շատ անգամ զիշերը բաւական ուշ տուն կը դառնար։

— Թուաէն, կրկնեց Գօղէթ, զիշերները աղէկ հոգ կը տանիս գէթ պարտէզին վրայի պատուհանները ձուղերով գոցելով և պղտիկ օղակներուն երկաթէ պղտիկ իրերը գնելու, այնպէս չէ։

— Ո՛հ, այդ մասին անհոգ եղիք, օրիորդ։

Թուաէն ամէն գիշեր ուշագրութեամբ կը կատարէր իր այս պարտքը. և Գօղէթ ալ շատ աղէկ զիտեր անոր այս հոգատարութիւնը, բայց և այնպէս վախը զինքը ստիպեց շարունակել։

— Վասն զի այս տունին չորս կըզմը ամայի տեղեր են։

— Այս մասիի իբաւունք ունիք ըսաւ թուաէն։ Հոս մարդս կրնայ սպաննուիլ առանց ժամանակ ունեսնալու որ ո՞ւֆ ըսէ։ Այս չբաւէր, և ահա պարոնն ալ տունը չպակիր։ Բայց մի վախնաք ամենեւին, օրիորդ պատուհանները կը գոցեմ միջտ՝ ամրացներ գոցելու պէս։ Սնտարակոյս կիներու համար սոսկալի բան մըն է տունի մը մէջ մինակ մնալ։ Երեւակայեցէք անգամ մը թէ ի՞նչ երկիւղալի բան մը կ'ըլլայ երբ զիշերը մարդեր ներս մտնելով. Լուէ՛, կ'ըսն, և կ'սկսին պարանոցդ կտրել։ Եթէ միայն մեռնիլ հարկ ըլլայ, է՛հ, ոչ այնքան հոգ կ'ընէի, վասնզի պիտի մեռնինք. զի-

տեմ որ պէտք է մեռնիլ, բայց որքան պժգում կը զգայ, կին մը երբ այն տեսակ մարդիկ իրեն կը դպին։ Հապա ո՞ւր թողունք անընց դանակները, անշուշտ ողէկ չեն կտրեր անոնց գանակները։ Դուն ողորմէ մեզ սուրբ Աստված։

— Լուէ՛, ըսաւ Գօղէթ։ Ամէն բան գոցէ՛ ուշադրութեամբ։

Գօղէթ թուաէնի այս յանպատրաստից քնարերգութենէն ահարեկելով և թերեւս միշելով անցեալ շաբթուան երեւոյթները որոնք չեն ելեր մտքէն, չհամարձակեցաւ և ոչ ըսելու։ Գնա՛, նայէ՛ նստարանին վրայ գրուած այն քարը. վասնզի կը վախնար նորին բանալ պարտէզին դռւոր, կտրծելով թէ գուցէ և մարդները ներս կը մտնեն։ Ամէն դռւոները և պատուհանները զգուշութեամբ գոցել տուաւ, մառանէն սկսելով մինչեւ վերնայարկը տունին ամէն կողմը նա կոսելով մինչեւ թուաէնի, յետոյ իր սենեակը մտնելով չըս յել տուաւ թուաէնի, յետոյ իր սենեակը մտնելով՝ միշտ կողմը գոցեց, պարզունակները գրաւ, անկողնին տակը նայեցաւ, պառկեցաւ. բայց չկրցաւ հանգիստ քուն մը վայելել։ Մինչեւ առաւոտ աշքին առջեւ երեւցաւ մեծ քարը՝ իբր խոռոչներով լի լեռ մը։

Արեւ ծագելու ժամանակ, — արեւի ծագումի ժամանակ բնականաբար կը խնդանք մեր զիշերուան ամէն սարսափներու նկատմամբ, և այս խնդումը՝ միշտ կը համեմատուի մեր կրած ձախին հետ։ Գօղէթ արկը թըննալով իր սարսափը սոսկալի անուրջ մը համարեց, և ըսաւ ինքն իրեն։ Ինչո՞ւ համար այսքան վախցայ։ Ասիկայ ալ կը նմանի այն քայլերուն զոր անցեալ անցեալ շաբթու զիշեր մը պարտէզին մէջ լսել կտրծեցի. կը ակարանի ծխահանին այն շուքին զոր մարդկարծիցի։ Մի՞թէ հիմակ ալ վատասիրտ մը պիտի Ակարձիցի։ Արեւը որու սոկեփայլ ճառագայթները պատուամ։ Արեւը որու սոկեփայլ ճառագայթները պատու-

հաններուն ճեղքերէն սենեակը թափանցելով տա-
մասկեայ վարագոյրները կը ծիրանէր, այնքան սիրա-
տուաւ Գօղէթին որ ա'լ ամէն բան, նաեւ քարը մըտ-
քէն հանեց :

— Նստարտնին վրայ քար չկար, ինչպէս որ պար-
տէդին մէջն ալ բոլորի գլխարկով մարդ չկար. միւս-
ներուն պէս այս քարն ալ երազիս մէջ տեսած եմ:

Գօղէթ հագուելով պարտէդ իջաւ, վազեց դէպի
նստարանը, և վախէն պաղ քրտինք մը զզաց իր վե-
րայ: Քարը նստարանին վրայ էր:

Բայց վայրկեան մը տեւեց այս վախը: Ինչ որ
վախ է իիշերը, հետաքրքրութիւն կ'ըլլայ ցարեկը:

— Վա՛շ, ըստաւ, տեսնենք ինչ է այս:


Վերցուց քարը որ բաւական մեծ էր, Տակը բան
մը կար որ նամակի մը կը նմամէր:

Այս բանը սպիտակ թուղթէ պահարան մըն էր:
Գօղէթ առաւ պահարանը, ոչ հասցէ կար վրան, ոչ ալ
կնիք ետեւը, Բայց պահարանը թէեւ բաց, այլ պա-
րապ չէր: Մէջը թուղթեր կ'ընդնշմարուէին:

Գօղէթ խառնեց թուղթերը: Ե՛լ զզացածը չէ թէ
վախ, չէ թէ հետաքրքրութիւն, այլ անձկութեան
սկզբնաւորութիւն մըն էր:

Դուրս հանեց ինչ որ կար պահարանին մէջ, այ-
սինքն թուղթէ պղափկ տետրակ մը, որու ամէն մէկ
երեսը թիւ և քանի մը տողեր կային, Գօղէթ ըստ-
մտապէս թէ բաւական աղւոր և խիստ բարակ դիրով
գրուած են այն տեղերը:

Գօղէթ սետրակին մէջ անուն մը վնտուց, բայց
անուն չկար, ստորագրութիւն մը վնտուց, բայց ստո-
րագրութիւն չկար: Որո՞ւ ուղղուած էր այն: Հաւա-
նական է թէ իրեն, ըստ որում ձեռք մը դրած էր այն
ծրարը իր նստարանին վրայ: Որմէ՞ կ'ուղղուէր այն:



Գ Օ Զ Է Թ

Մարիուսի նամակը կը գօնէ հարին տակ

Հոգին հեռուէն սպիտակ շղարշէ փեղոյրի մը շե-
փորկագոյն քողին տակ նորափթիթ ժպիտ մը նշմարե-
լովք միայն կրնայ երտղներու տպարանքը մտնել:

Աստուած ամէն բանի ետեւն է, բայց ամէն բան
կը պահէ զԱստուած: Իրերը սեւ են, արարածներն
անթափանց: Թափանցիկ կ'ըլլայ էակ մը, երբ կը
սիրուի:

Կան այսպիսի մտածումներ որոնք աղօթք են:
Կան ժամեր ուր ինչ դիրք կ'ուզէ թող ունենայ մար-
մինը՝ հոգին կը ծնրադրէ:

Զատուած սիրահարները բացակայութիւնը կը խա-
րեն հազարումէկ երեւակայական իրերով, որոնք սա-
կայն իրականութիւն մը ունին: Կ'արգիլուին տես-
նուելու, կ'արգիլուին գրակցելու, բայց թղթակցելու
բիւր դաղանի միջոցներ կը դանեն: Կը թղթակցին՝ ի-
րաբու դրկելու չէ թէ նամակներ, այլ թռչուններուն
դայլալիկը, ծաղիկներու անուշաբոյր հոտը, մանկանց
խնդումը, արեւին լոյսը, հոգին հառաջանքը, աստղե-
րուն ճառագայթները, վերջապէս համայն արարածնե-
րը: Եւ ինչո՞ւ չէ: Աստուծոյ ամէն արարածները սիրոյ
ծառայելու համար ստեղծուած են: Սէրը ինչ որ ըսել
ուզէ, բոլոր ընութեան պատղամաւրութեամբը ըսել
տալու չափ զօրաւոր է:

Ո՛ Գարուն, դու նամակ մըն ես զոր Սիրոյ կը
դրեմ:

Ապագան սիրտերու կը վերտքերի աւելի քան թէ
միտքերու: Սիրե՛լ: Ահա այս բանը միայն կրնայ յա-
ւիտենութիւնը գրաւել և լեցնել: Անոահմանութեան
համար անսպասելին պէտք է:

Սէրը բուն հոգւոյն մէկ մասը կը կտզմէ: Ինչ որ
է հոգւոյն բնութիւնը, նոյնն է և իրը: Սէրը՝ հոգւոյն
պէս երկնային կայծ է, անապականելի, անբաժա-
նելի, անկարնչելի է: Մեր սրտին մէջ հրային կէտ մըն
է այն որ անմահ և անսահման է, և զոր ոչինչ կըր-
նայ սահմանաւորել, ոչ ալ մարել: Մարդ իր ոսկրնե-
րսւն ծուծին մէջ անգամ անոր տոչորիւը կը զգայ:
Նաև երկնից անդունդներուն մէջ ճառագայթիւը կը
տեսնէ:

Աստղի մը կը նայիս երկու պատճառու: Առաջին՝
վասն զի լուսեղին է այն, երկրորդ՝ վասն զի անթա-
փանցելի է: Բայց քովդ աւելի քաղցր ճառագայթ մը
և աւելի մեծ դաշտնիք մը ունիս, որ է կինը:

Երբ սէրը կը հալեցնէ և հրեշտակային ու նուի-
րական միութեամբ մը կը խառնէ երկու անձեր, ա-
սոնք կեանքի գաղանիքը գտած կ'ըլլան. ա՛լ միեւնոյն
ճակատազրի մը երկու եղբերն են անոնք. ա՛լ միեւ-
նոյն մտքի մը երկու թեւերն են: Սիրեցէք, սաւառ-
նեցէք:

Այն օրը յըրում կին մը առջեւէդ կ'անցնի և քա-
լելով լոյս կ'արտադրէ, ա՛լ գործդ լմնցաւ, ա՛լ կը սի-
րես, ա՛լ քեզ կը մնայ բան մը ընել միայն. այսինքն
խորհիլ անոր վրայ այնքան յարատեւութեամբ որ ան
ալ բռնադատուի քու վրադ մտածելու:

Աստուած միայն կրնայ վերջացնել ինչ որ սէրը
կ'ակախ:

Ճշմարիտ սէրը ձեռնոց մը կորսնցնելով կամ թու-

կինակ մը գտնելով սաստիկ կը տրտմի կամ կը հրձուի, և իր անձնութիւնութեան և յոյսերուն համար յտւիտենութեան կը կարօտի : Սիրոյ բաղադրութիւնը կազմող իրերն են ինչ որ ամենամեծ ու միանգամայն ամենափռքը է :

Եթէ քար ես, մագնէս եղի՛ր, եթէ տունկ ես, զգայնիկ եղի՛ր, եթէ մարդ ես, սէր եղիր :

— Տակաւին Լիւքսէնպուրկ կուգա՞յ նէ : — Ոչ, սղարոն : — Պատարազ լսելու համար այս եկեղեցին կուգայ, այնպէս չէ : — Ա՛լ չի գար : — Մի՞թէ միշտ այս տունը չբնակիր : — Ելու այս տունին : — Ո՞ւր կը բնակի հիմա : — Չրաւ ո՞ւր բնակիլը :

Որքան տխրալի բան է մարդուս չզիտնալ թէ ո՞ւր կը բնակի իր հոգին :

Սէրը տղայութիւններ ունի, իսկ միւս կիրքերը փոքրութիւններ : Ամօթ այն կիրքերուն որոնք կը փռքըցնեն մարդս : Պատիւ այն կիրքին որ տղայ կ'ընէ զայն :

Գիտե՞ս որ տարօրինակ բան մըն է այս : Գիշերային խաւարի մէջ եմ: Էակ մը կայ որ մեկնելով երկինքը հետք առաւ տարաւ:

Սիրեցէ՛ք : Այս չարչարանքը տխուր այլ աստեղափայլ այլակերպութիւն կը պարունակէ : Հոգեւարքի մէջ զմայլում կայ :

Ո՞ւ ուրախութիւն թոչնոց . կ'երգեն անոնք վասն զի բոյն մը ունին :

Սիրելը արքայութեան օդը երկնային շնչառութեամբ մը չնշել է :

Փողոցը խիստ աղքատ երիտասարդի մը հանդիպեցայ որ կը սիրէր : Գլխարկը հին, թիկնոցը մաշուած, արմուկներն ալ ծակուած էին. ջուրը անոր մուճակներուն և աստղերն ալ հոգւոյն մէջէն կ'անցնէին :

Թ՛րքան վահմ է սիրուիլը : Ո՛րքան և աւելի վահմ է սիրելը : Սիրաը ա՛յնքան կը տրփի որ ալ դիւցազնական կ'ըլլայ : Ա՛լ անարատ ոչինչով մը կը բ սղկանայ այս . ա՛լ բարձր և վսեմ ոչինչի մը վրայ կը կըռթընի : Այսպիսի սրտի մը մէջ չկրնար անարժան խորհուրդ մը ծլիլ ինչպէս չկրնար եղիծ մը ծլիլ սասնակոյտի, մը վրայ : Բ արձր և պայծառափայլ հոգին, գոենիկ կիրքերու և մորմոքներու անմատչելի ըլլալով, այս աշխարհի ամպերուն և ըստուերներուն, յիմարութեանց սառութեանց, տաելութեանց, սնախառութեանց, թըշուառութեանց վերեւը տիրապետելով կապտագոյն երկինքը կը բնակի, եւ ա՛լ մը միմիայն ճակատագրին խորունկ և ստորերկրային դղրդումները կ'զգայ՝ լեռներու գաղաթին պէս երկրաշարժները կ'զգայ :

Եթէ սիրող մը չըլլար տիեզերաց մէջ, արեւը թերեւս կը մարէր :

Գ Լ ՈՒ Խ Խ.

ԳՕՂԵԹԻ ՆԱԽԱԿԻՆ ԵՏՔԲ

Գօղէթի այս ընթերցումին ժամանակ կամաց կամաց մտախոհութեամբ կը գրաւուէք: Երբ տեսրին վերջին տողին վրայէն վեր ըրաւ աչքերը, գեղանձն պաշտօնակիցը յաղթանակաւ վանդակին առջեւէն անցաւ, վասն զի այն պահուն կ'անցնէք սովորաբար: Թուեցաւ Գօղէթին թէ սոսկալի տգեղ մըն էք ան:

Գօղէթ սկսաւ տեսրը նկատել. ըստ մտովի թէ սքանչելի զիրով մը գրուած է. թէ միենոյն ձեռքով բայց զանազան մելաններով, մերթ ուև, մերթ ճերմակի զարնող, այսինքն կաղամարէն մէջ նոր դրուղ մելանով. և հետեւաբար այլ և այլ օրնը գրուած է այն: Այս խորհրդաւոր տողերուն ամէն մէկը կը փողփողէր իր առջև տարօրինակ լոյսով մը սիրաք կ'աղողէք: Ի՞նչ էք այս ձեռագիրը. նամակ մը: Նամակ՝ առանց անունի, թուականի և ստորագրութեան, նամակ՝ ստիպողական և անշահախնդիր. ճամարտութիւններէ բազկացող հանելուկ. պատղամ սիրային որ հրեշտակի մը ձեռքովը բերուելու և կոյսէ մը կարդացուելու համար տրուած էք. աշխարհէս դուրս նշանակուած ժամադրութեան տեղ. ուրուակսոէ մը ստուերի մը դրուած սիրագիր:

Գրողը՝ ուաքը գերեզմանին և մատը երկնից վրայ դնելով՝ գրած էք զայն. այս տողերը՝ որոնք մի առ մի թուղթին վրայ ինկած էին՝ կրնայ ըսուիլ թէ հոգիի կաթիւններ էին:

Բայց որմէ կրնար եկած ըլլալ այս տեսքը. ո՞վ կրնար գրած ըլլալ զայն:

Գօղէթ բոպէ մը անգամ չվարանեցաւ: Մէկ մարդ միայն կրնար գրած ըլլալ:

Ա՞ն:

Գօղէթի մտքին մէջ նորէն սփոռուած էք լոյսը. ամէն բան նորէն երեւած էք: Անլուր ուրախութիւն մը և սաստիկ անձկութիւն մը կը զգար: Ա՞ն էք, ան էք իրեն զրողը. ա՞ն էք պանդակէն ներս անցնողը: Մինչդեռ ինք կը մոսնար զայն, տնիկա ահա եկած և դարձեալ զըտած էք զինքը: Բայց միթէ Գօղէթ մոսցած էք: Ո՛չ, ոչ կրք: Յիմարութիւն է պահ մը կարծելը թէ մոսցած է: Միշտ սիրած, միշտ պաշտած էք զայն: Հուը ծածկուած և ժամանակ մը մոխիրին տակ պահուած էք. հիմայ շատ լաւ կը տեսնէք թէ այս հուը իր սըրաին մէջ չէ թէ մարած այլ աւելի խօրունկը զացած էք. և թէ հիմա նորէն կը բորբոքէր և մարմնովին կը վառէր զինք: Այս տեսրը իրը կայծ մը՝ միւսին հոգիէն իր հոգիին մէջ ինկած էք: Գօղէթ հրդեհին վերստին սկսիլը կ'զգար: Զեռազրին ամէն մէկ բառէն կը գրաւուէք: — Ո՛հ, այս', ի'նչպէս կը ճանչնամ բոլոր այս տողերը, կ'ըսէք: Արդէն այս ամէն խօսքերը կարդացած էի անոր աչքերուն մէջ:

Երբ երրորդ անգամ ընթերցումը կը լմիցնէք, թէօտիւլ աեղակալը նորէն վանդակին առջեւը եկաւ և իր կօշիկներուն խթանները հնչեցուց քարայատակին վրայ: Գօղէթ հարկադրուեցաւ վեր ընել աչքերը և նայիլ. թուեցաւ իրեն թէ անհամ, ապուշ, անօդուտ, անճունի, անհաճոյ, լիրը և ամենատգեղ մարդ մըն էք ան: Պաշտօնատարը կարծեց թէ պէտք էք ժպտիլ Գօղէթին: Գօղէթ ամէնալով և զայրանալով երեար անդին

դարձուց, Եթէ կարելի ըլլար, յօժարակամ բան մը
պիտի նետէր անոր զլխուն :

Գօղէթ խոյս տարով ներս մտաւ իր սենետկին
մէջ փակուեցաւ ձեռագիրը նորէն կարդալու, գոյ սոր-
վելու և մտախոհերու համար : Աւշի ուշով կարդալէն
ետք պատաւ և գօրսէին մէջ դրաւ :

Գօղէթ այն օրը մինչեւ իրիկուն տեսակ մը շուռ-
ռումով հտամակուեցաւ : Հազիւ հազ կը մտածէր իր գա-
ղափարներն ուղեղին մէջ խառնուած կարմի մը վիճակն
ունէն : Հէր կրնար ո ե է կարծիք կազմել . սասանու-
մով մը կը յուսար . ի՞նչ . — անյայտ բաներ :

— Ո՞հ, այո՛, կ'ըսէր Գօղէթ մտապէս : Ստուգիւ
ա՞ն է . այս տետրը անոր կողմէն եկած է ինծի հա-
մար :

Եւ կ'էսէր ինքն իրեն թէ հրեշտակներու միջամը-
տութեան մը, երկնային դիպուածի մը չնորհիւ վերըն-
տին գտած էր զայն :

Ո' այլակերպութիւնք սիրոյ . ո' երազներ . այս
երկնային դիպուածը, այս հրեշտակներու միջամտու-
թիւնը ուրիշ բան չէր՝ բայց եթէ այն հացի գնդակը գոր
Շարլըմանեի գաւիթին գողերուն մէկը ֆօրսի յարկե-
րուն վրային ֆոս-օ-լիոնի գողերէն մէկուն նետած էր :

Գ Լ Ո Ւ Խ Զ.

ԵԵՐԵՐԸ ՑԱՐՄԱՔ ԺԱՄԱՆԱԿ ԴՅՈՒՐԸ Կ'ԵԼԼԵՆ

Երեկոյեան միջոցին, ժամ վալժան դուրս ելաւ :
Գօղէթ հագուեցաւ, մաղերը շտկեց այն ձեւով որ ա-
մէն ձեւերէ աւելի կը վայեր իրեն . զգեստ մը հագաւ-
որու կուրծքի կողմին վերի մասը քիչ մը աւելի կը տ-
րուած և որ՝ ինչպէս կ'ըսեն նորատի աղջիկները՝ բժիշ-
մը անվայելա էր, վասն զի կուրծքին այն վերի մտախն
աղեղնածեւ հատուածը անոր վզին սկիզբը երեւան կը
հանէր : Բայց ամենեւին անվայել չէր այս զգեստը, այլ
այս կերպով ուրիշ աղուորութիւն մը ունէր : Գօղէթ
այսպէս հագուեցաւ շքուեցաւ առանց գիտնալու թէ ին-
չու :

Միթէ դուշս պիտիելէր, ոչ :

Միթէ հիւրի մը քով կ'սպասէր, ոչ :

Երեկոյեան մշուշը երր սկսաւ տիրել, Գօղէթ պար-
տէղ իջաւ : Թուսէն իր գործին կը պարապէր խոհարա-
նին մէջ որ յետնադաւիթին վրայ կը նայէր :

Գօղէթ սկսաւ քալել ոստերուն ներքեւ՝ ժամա-
նակ առ ժամանակ ձեռքովը մէկդի ընելով զանոնք .
վասնդի կային այնպիսի ոստեր որոնք խիստ ցած էին :

Այսպէս քալելով նստարանը համաւ :

Քարը դեռ վրան էր :

Նստաւ, և իր սպիտակ ու քնքուշ ձեռքը այն
քարին վրայ դրաւ իրը թէ ուղեր գգուել զայն և չնոր-
հակալ ըլլաւ :

Յանկարծ զգաց այն անորոշելի տպաւորութիւնը

զոր մարդու նաեւ առանց աեսնելու՝ կը զգայ երբ իր
ետեւը մէկը կ'ըլլալ ոտքի վրայ:

Դլուխը ետեւը դարձուց և կ'անգնեցաւ:
Ան (Մարիուս) էր ետեւը կանգնողը:

Դլուխը բաց, գէմքը գունատ և նիհար էր: Հազիւ
հազ կը նշմարուէր իր սեւ հագուստը: Վերջալոյսը կը
տժդունէր անոր գեղանի ճակար և խաւարով կը վա-
րագուրէր աչքերը, անհամեմատ քաղցրովեամբ բազ-
կացող քօղի մը տակ մահատիպ և զիշերային բան մը
ունէր ան: Մարելու մօտ լոյսի մը նշոյլը և թռելու
պատրաստ հոգիի մը մտածումը կը լուսաւորէին ե-
րիտասարդին երեսը:

Կարծես թէ ա՛լ մարդ մը ըլլալէ դադրած կ'երե-
ւար, բայց և այնպէս տակաւին ուրուական մըն ալ
եղած չէր:

Դլխարկը քանի մը քայլ հեռաւ մացառներուն մէջ
նետուած էր:

Գօղէթ՝ նուազնելու պատրաստ՝ աղաղակ մը չհա-
նեց: Յամրաբար ետ ետ կ'երթար, վասնզի կը զգար
թէ դէպ առաջ կը մղուէր: Իսկ ան (Մարիուս) ան-
շարժ կը կենար: Գօղէթ չպիտեմ ի՞նչպիսի անպատում
և տրաում բանով մը անոր պաշարուած ըլլալը տես-
նելով կը զգար թէ իրեն կը նայէին անոր աչքերը զոր
ինք չէր տեսներ:

Գօղէթ ետ քաշուելով ծառի մը հանդիպեցաւ և
կոթնեցաւ: Եթէ այս ծառը ըլլար, պիտի իյնար նո-
րատի աղջիկը:

Այն ատեն Գօղէթ լսեց անոր ձայնը, այն ձայնը
զոր բնաւ լսած չէր ստուգապէս, որ տերեւներուն
սոսինէն հազիւ թէ քիչ մը բարձր էր և որ փափսալով
կ'ըսէր:

— Երեսէք ինձ հոս դալո: Միրտս վիշտով լի է.

Հի կրնար ապրիլ այս կերպով, անոր համար եկայ:
Կարդացի՞ք հոն, այդ նստարանին վրայ զրածո: Կը
ճանչնաք զիս քիչ մը. մի՛ վախնաք ինձմէ: Բաւական
ժամանակ անցաւ: կը յիշէք այն օրը յորում ինձի նա-
յեցաք. Լիւքսնպուրկի մէջ, սուսերաւոր ըմբիշի ար-
ձանին քովն էիք երր նայեցաք. կը յիշէք նաև այն
օրը ուր իմ առջեւէս անցաք: յունիսի 16 և յուլիսի 2ին
էր: Գրեթէ տարի մը կայ: Նատ ժամանակէ ի վեր է
որ տեսած չեմ ձեզի: Աթոռ վարձող կնոջ հարցուցի:
որ տեսած չեմ ձեզի: Ուկսթի փողոցը նոր
ըսաւ թէ ա՛լ չէր տեսներ ձեզի: Ուկսթի փողոցը նոր
զաք: Անգամ մէ Օտէսնի կամարներուն ներքեւ երր
լրագիր կը կարդայի, մէկու մը անցնիլը տեսայ և կար-
ծեցի որ գուք էք: Վաղեցի. բայց սխալած էի: Զեր
ծեցի որ գուք էք: Վաղեցի. բայց սխալած էի: Զեր
կուգայի ես: Ի՞նչ զործ ունէի: Յետոյ աներեւոյթ ե-
կուգայի ես: Պատամ մէ Օտէսնի կամարներուն ներքեւ երր
լրագիր կը կարդայի, մէկու մը անցնիլը տեսայ և կար-
ծեցի որ գուք էք: Վաղեցի. բայց սխալած էի: Զեր
ծեցի որ գուք էք: Վաղեցի. բայց սխալած էի: Զեր
կուգայի մէ կլիարկ մը հագած աղջիկ մըն էր ան:
Կլիարկին պէս կլիարկ մը հագած աղջիկ մըն էր ան:
Գիշերները հօս կուգամ: Մի՛ վախնաք, ոչ ոք կը
տեսնէ զիս: հօս կուգամ ի մօտուստ ձեր պատուհան-
ները նայելու համար: Նատ կամաց կը քալիմ որպէսզի
լուէք. վասնզի թերեւո պիտի վախնայիք: Անցեալ օր
ձեր ետեն էի. երբ դարձաք, փախայ: Անգամ մը
կ'երգէիք, մտիկ ըրի: Երջանիկ էի: Մի՛թէ վաս մը
կուտամ ձեզ երբ պատուհանէն ձեր երգերը կը լսեմ:
կուտամ ձեզ երբ պատուհանէն ձեր երգերը կը լսեմ:
կը տեսնէք որ իմ հրեշտակս էք գուք. թող
առէք որ գամ քիչ մը. կարծեմ թէ ա՛լ պիտի մեռնիմ:
Եթէ զիտնայիք: Ես կը պաշտեմ ձեզի: Ներեցէք, կը
խօսիմ ձեր հետը, չգիտեմ թէ ի՞նչ կըսեմ. թերեւս կը
նեղացնեմ ձեզի: մի՛թէ կը նեղանցեմ:

— Ո՛վ մայր իմ, ըսաւ Գօղէթ:

յուրաք , ոչ հողին խոնարութիւնը ոչ խոտին թրջուած ըլլալը . իրարու կը նայէին մինչդեռ խորհուրդներով լի էր իրենց սիրաք : իրարու ձեռքը բռնած էին առանց դիտնալու :

Գոզէթ չէր հարցներ , ոչ ալ միտքէն կ'անցնէր թէ ուրկէ՛ մտած և ինչպէս պարտէզը եկած էր : Վասնզի անոր հոն գանութիւն խիստ բնական բան մը կ'երեւար իրեն :

Ժամանակ առ ժամանակ Մարիուսի ծունկը Գոզէթի ծունկն կին կը դպէր , և երկուքն ալ կը սարսուեին :

Մերթ ընդ մերթ Գոզէթ խօսք մը կը թօթովէր : Հոգին կը դողար իր շուրթներուն վրայ ծաղկի մը վրայ դողացող կաթիլ մը ցողի պէս :

Սակաւ առ սակաւ սկսան խօսիլ : Լոռութեան յանդրգեց սբան արտահոսումը որ սիրոյ ամբողջութիւնն է : Դիշերը պայծառ և շքեղ էր անոնց զլխուն վերեւը : Այս երկու էակները որոնք ոգիներու պէս անարատ էին ըսին իրարու ամէն բան , իրենց երազները , յափշտակութիւնները , զմալլումները , ցնորները , նուազումները . թէ հեռուէն ինչպէս մէկզմէկ պաշտած էին . թէ ինչպէս փափաքած էին տեսնուիլ , և թէ ի՞նչպէս յուսանատած էին երբ դադրած էին զիրար նշմարելէ : Յայտնեցին իրարու իրենց ամենէն թագուն և ամենէն պաղտնի զգացումները և մտածումները այնպիսի տեսչական մտերմութեամբ մը զոր արդէն ոչինչ կրնար աւելցնելու : Անմիղութեամբ մը վատահելով իրենց պատրանքներուն՝ պատմեցին իրարու ինչ որ սէրլ , պատմութիւնը և մանկութեան մնացորդ մը՝ զոր ունէին տակաւին՝ իրենց մտքին մէջ դրած էր : Այս երկու սիրտերը մին միւսին մէջ հոսեցաւ , այնպէս որ ժամէ մը ետքը երիտասարդը նորատի աղջկան հոգին և նորատի աղջիկն ալ երիտասարդին հոգին ընդունած էր : Իրառու ներսը թափանցեցին , հմայուեցան , շլացան :

Երբ լմեցուցին , երբ ամէն բան ըսին իրարու , Գոզէթ զլուխը անոր ուօքն վրայ և հարցուց :

— Ի՞նչ է ձեր անունը :

— Մարիուս . իսկ ձե՞րը :

— Գոզէթ :

Եւ ինքն իր վրայ կքեցաւ իրր թէ մահուան դուռ հասած ըլլար :

Մինչդեռ Գոզէթ կ'ինար , երիտասարդը բռնեց զայն , թեւերուն մէջ առաւ և եռանդազին ողջագուրեց առանց գիտակցութիւն ունենալու իր այս ընթացքին նկատմամբ : Կը բռնէր Գոզէթը ինքն ալ երերու լով : Կը նմանէր այնպիսի մարդու մը որու զլուիր մուխով լի է . յօնքերուն վրայէն փայլակներ կ'անցնէին . գաղափարները աներեւոյթ կ'ըլլային . Կը կարծէր թէ կրօնական գործողութիւն մը կը կատարէի և թէ սրբապղծութիւն մը կ'ընէր : Ստկայն ամենեւին փափաք մը չէր տածեր այս զմայլելի կնոջ նկատմամբ սրու կերպարանքին իր կուրծքին դպիլը կ'զգար : Միրավ արբշիո էր Մարիուս : Գոզէթ անոր թեւը բռնեց և իր սրտին վրայ դրաւ : Մարիուս իր դրած տետրը շօշափեց , և թոթուեց .

— Կը սիրէ՞ք ուրեմն զիս :

Գոզէթ պատասխանեց այնպիսի ցած ձայնով մը որ զրեթէ հազիւ հազ լսելի շունչի մը կը նմանէր :

— Լոէ՛ , չզիտե՞ս սիրելս :

Եւ շառագոյն գլուխը վեհ եւ արբշիո երիտասարդին զիրկին մէջ պահնեց :

Երիտասարդը նատարանին վրայ ինկաւ : Գոզէթ ալ քովը : Ա՛լ խօսք չունէին իրարու ըսելու : Աստղերը կ'ակսէին փողփողիլ : Ի՞նչպէս եղաւ սր անոնց շուրթները հպեցան : Ի՞նչպէս կ'ըլլայ որ թռչունը կ'երգէ , ձիւնը կը հալի , վարդը կը բացուի , մայիսը կը փթթի , այզը կ'սպիտակի բլուրներու սարսուելի գագաթին սեւաթոր ծառերուն ետեւէն :

Համբոյր մը քաղեցին միայն , և ահա երկուքն ալ մութիւն իրարու նայեցան սիրաշունչ աչքերով :

Զէին զգար ոչ գիշերուան զովութիւնը , ոչ քարին

ՎԵՑԵՐՈՐԴ ԳԻՐՔ

ՊԶՏԻԿ ԿԱՎՈԾԸ

Գ Լ Ո Ւ Խ Ա.

ՀԱՎԻՆ ԶԱՐԱԿԱՄ ԽՈՐՍՇԱՆԿՈՒԹԻՒՆԻ

1822էն ի վեր մինչդեռ Մօնֆէրմէյլի խոհատունը կ'իջնէր և ստկաւ առ սակաւ կ'ընկզմէր չէ թէ սնանկութեան մը անդունդին այլ պղտիկ պարտքերու կոյանցին մէջ, թենարտիէ ամուսինները երկու զաւակ ևս ունեցած էին, երկուքն ալ տղայ: Հետեւաբար հինգ զաւակ ունէին. երկուքը աղջիկ և երեքը մանչ: Շատ էր այս:

Թենարտուհին տարօդինակ բարերազդութեամբ մը վերջին երկուքն ազատած էր երբ տակաւին խիստ պղտիկ մանուկներ էին անոնք: Ազատած, կ'ըսենք բառին բուն նշանակութեամբը: Այս կնոջ սրախն մէջ բնութեան բեկոր մը կար միայն: Երեւոյթ, որու շատ օրինակները տեսնուած են: Տը կամօթ Ռւտանդուր մարեշալուհիին պէս Թենարտուհին միայն իր աղջիկներուն համար մայր էր: Իր մայրութիւնը աղջիկներուն վրայ կը վերջանար: Մարդկային սեռի դէմ ունեցած ատելութիւնը իր մանչ զաւակներէն կը սկսէր: Իր զաւակներուն նկատմամբ չարասրտութիւնը վերէն վար ուղղաձիգ էր, և սիրած դէպ անոնց կողմը սոսկալի դորուվար մը ունէր: Ինչպէս գիտէ ընթերցողը, Թենար-

տուհին կ'ատէր առջիննեկը. միւս երկուքն ալ սառափէ կը քամահրէր: Ինչո՞ւ: Վասն զի: Պատճառներուն ամէնէն սարսափելին և պատասխաններուն ամէնէն անհակառակելին: Վասնզի, մանչ զաւակի պէտք չունիմ, կ'ըսէր այս մայրը:

Բայտարենք թէ Թէնարտիէնները ի՞նչպէս ոչ միայն իրենց վերջին երկու զաւակներէն ազատած, այլ նաև օգուտ քաղած էին:

Մանեօն անուն աղջիկը որու վրայ ասկէ առաջ խօսեցանք՝ այն կինն էր որ յաջողած էր իր երկու զաւակներուն եկամուտ մը կապել տալու ժիլնօրման ծերուկին: Մանեօն կը բնակէր այն Բըթի Սիւսք ըսուած հինաւուրց փողոցին ծայրը որ Սէլէսթինի քարափին քովն էր և որ՝ կրցածը ըրաւ՝ իր գէշ համբաւք բարի համբաւքի փոխելու համար: Ընթերցողները կը յիշեն անշուշտ մանկանց կոկորդի այն համաճարակ հիւտանդութիւնը որ ասկէ երեսունընդինդ տարի առաջ Բարիզի մէջ Սէնի գետեզերեայ թաղերը սուզով համակեց և ուրկէ զիտութիւնը առիթ ունեցաւ երկար բարակ փորձերով հասկնալու թէ ինչ աղդեցութիւն ունէր հիւտանդին կոկորդին ներս պաղեղ փչելը, թէև հիմա այս դարմանին օգաակարապէս յաջորդած է իստի գունաւոր դեղաջուրը: Այս համաճարակ հիւտանդութեան միջոցին Մանեօնի երկու տղաքը՝ որոնք խիստ պղտիկ էին միեւնոյն օրը մեռան, մէկը առառւն, միւսը երեկոյեան գէմ: Հարուած մըն էր անոնց մահը: Այս մանուկները թանկագին էին իրենց մօրը, վասնզի ամիսը ութսուն ֆրանք կը բերէին, Պարսն Պարժ անունով մարդ մը, որ նուիրակութեան պաշաօնէ քաշուելով Բուա-տը-Սիսիլ փողոցը կը բնակէր և որ Պ. Ժիլնօրմանին հասոյթները կը հաւաքէր, այն ութսուն ֆրանքը ամէն ամիս մշտապէս կը վճարէր Մանեօնին յանուն-

Պ. Ժիշնօրմանի : Զաւակներուն հետ եկամուտն ալ պիտի թաղուէր : Մանեօն հնարք մը մասածեց : Զարութեան խաւարային մասօնութեան մէջ որուն մասնակից էր Մանեօն , մարդիկ ամէն բան դիտեն , իրարու գաղտնիքը կը պահեն և կ'աջակցին : Մանեօն երկու մանկանց հարկաւորութիւնը ունէր : Թենարատուհին ալ երկու մանուկ ունէր , միեւնոյն սեռով , միեւնոյն հասակու : Օգտակար կարգագրութիւն մէկուն համար , օգտակար զետեղում միւսին համար : Թէնարատիէի պղպատիկները Մանեօնին պղափկները եղան : Մանեօն Սէլէսթինի քարտփէն եւաւ և Գլու Բէրս փողոցը տուն մը վարձեց : Բարիզի մէջ՝ մէկ փողոցին միւսը անցնելով կը կտրուի այն նոյնութեան կապը որով անհատ մը ինքն իրեն հետ կը կապուի :

Քաղաքային վիճակագրութեան պաշտօնատունը՝ բանէ մը աեղեկութիւն չունենալով չըողոքեց , և մանկանց փոխանակութիւնը առանց ամենափոքր անտեղութեան ի գործ դրուեցու : Միայն թէ թենարատիէ այս մանուկները փոխ տալուն փոխարէն տասը քըրանք ամսական պահանջնեց զոր Մանեօն խոսացաւ վճառել , և վճարեց իսկ : Աւելորդ է ըսել թէ Պ. Ժիշնօրման շարունակ վճարեց ամսական ութսուն Փրանքը : Վեց ամիսը անգամ մը պղտիկները տեսնելու կուգար : Զնշմարեց փոփխութիւնը : — Պարոն , կ'ըսէր անոր Մանեօն , տեսէք ինչպէս ձեզ կը նմտնին :

Թենարատիէ որու համար դիւրին էին կերպարանափոխութիւնները , այս առթիւ թենարատիէ ըլլալէ դաշունագ ժօնարէթ եղաւ : Իր երկու աղջիկնեզն ու կազիու հաղիւ հաղ ժամանակ ունեցած էին նշմարելու թէ երկու պղտիկ եղբայր ունէին : Կայ թշաւառութեան աստիճան մը ուր մարդս ճիւաղային անտարքերութեամբ մը կը համակուի և իր տեսած էակները կը

կարծէ թէ ճիւաղներ են : Իր ամենէն մօտ ազգականները չառ անգամ ոչ այլ ինչ են իրեն համար եթէ ոչ ստուերի անորոց կերպարանքներ որոնք կեանքի ամպոտ յատակէն հազիւ հաղ կը նշմարուին և նորէն դիւրութեամբ կը խառնուին անտեսանելիին հետ :

Թենարատուհին իր երկու պղտիկները՝ ալ բնաւ չը պահանջնելու մասնաւոր կամքով Մանեօնին յանձնած օրը իրիկուան դէմ խղճահուրութիւն մը ունեցած կտմունենալ ձեւացուցած էր : — Բայց պղտիկները այսպէս տալը լքանել է . ըսաւ թենարատիէ վարդապետաբար և հանդարատութեամբ մը անոր խզճին տագնապը հանդարտեցուց սու խօսքով : Ժան Ժագ Ռուսօ աւելի գեշը ըրաւ : Մայրը խղճահուրութիւնը վախի փոխելով , հարցուց : Բայց եթէ ոստիկանութիւնը մեզ նեղելու ըլլայ , ինչ պիտի ընենք : Մեր այս ըրածը միթէ ներելի է , ըսէ նայիմ Պ. Թենարատիէ : — Թենարատիէ պատասխանեց : — Ամէն բան ներելի է : Ոչ ոք բան մը պիտի կրնաւ րուել կամ հասկնալ : Մանաւանդ թէ ոչ ոք շահ մը ունի հարց ու փորձ ընելու այնպիսի մանուկներու նկատմամբ որոնք ստակ մը չունին :

Մանեօն տեսակ մը վայելչառէր եղեռնազործուհի մը ըլլալով կը հագուէր կը շքուէր : Իր շինծու և անշուք կերպով զարդարաւն ընակարանին մէջ ֆրանսուհիի փոխուած անգլուհի մը կը բնակէր որ ճարպիկ զաղ մըն էր : Այս բուն բարիզեանի փոխուած անգլուհին որ իր պերծ յարաբերութիւններով երևելի էր և որ օրիորդ Մարսի թանգարանին մետաղներուն և աղամանդներուն հետ մերժական յարաբերութիւն ունէր , ետքէն մեծ անուն առաւ դատական հաշուեցիրներու մէջ : Անունն էր Մամզէլ Միս :

Մանեօնին վիճակող երկու պղտիկները գանգատելու տեղի չունեցան։ Ութօռուն ֆրանքի ամսականէն պաշտպանուած ըլլալով աղէկ կը նայուէին ամէն շահաբեր իրերու պէս։ Լաւ զգեստներ կը հագնէին, աղէկ կ'ուտէին կը խմէին, «պղտիկ պարոններու» պէս կը խնամուէին, իրենց շինծու մօրը հետ աւելի լաւ կ'ապրէն քան թէ բուն մօրը հետ։ Մանեօն աղնիւ տիկին մը ըլլալ կը ձեւացնէր և անոնց առջեւ արկօթեան լեզուով չէր խօսեր։

Այսպէս քանի մը տարի անցուցին։ Թենարափէ այս բարեկեցութիւնը տեսնելով լու ապագայ մը կը գուշակէր։ Օր մը Մանեօն երբ տասը ֆրանք ամսականը կուտար, թենարափէ ըստւ։ — Պէտք է որ «հայր» կրթութիւն տայ անոնց։

Օր մը այս երկու խեղճ մանուկները որոնք մինչեւ այն ատեն բաւական պաշտպանուած էին նաև իրենց չարակում բաղդէն, յանկարծ կեանքի ասպարէզը նետուեցան և հարկադրուեցան անոր մէջ ապրիլ սկսելու։

Չարագործներու միահամուռ ձերբակալութիւն մը, ինչպէս ժօնարէթի սենեակին ձերբակալութիւնը, ետքէն տեղի կուտայ ուրիշ խուզաբկութեանց և ուրիշ անձերու բանտարկութեան, և իրական աղէտք մըն է հակընկերական գաղտնի ընկերութեան համար որ հասարակային ընկերութեան տակը կ'ապրի։ այս տեսակ գէպք մը ամէն տեսակ կործանումներու տեղի կուտայ այն տխուր մարդերու ընկերութեան մէջ։ Թենարափէներու աղէտալի վախճանէն նաեւ Մանեօնի աղէտալի վախճանը արտադրուեցաւ։

Օր մը, այսինքն Մանեօն Բլիւմէ փողոցին վերթերող տոմսակը էրօնինի յանձնելէն ժամանակ մը ետք ոստիկանութիւնը Դլօշ Բէրշ փողոցը տուն մը կոխեց։ Մանեօն, մամզէլ Միս և տունին այն ամէն անձերը

որոնք կասկածելի էին՝ բոնուեցան։ Երկու պղտիկ մանչերը՝ որոնք նոյն միջոցին յետնագաւիթին մէջ կը խաղիին, այս փոթորիկէն բան մը չտեսան։ Երբ ուզեցին առնը մանել, գուռը գոց և տունը ամայի գտան։ Դիմացի կրպակէն հին մուճակ կարկառող մը կանչեց զանոնք և թուղթ մը յանձնեց զոր «իրենց մայրը» ձգած էր իրենց արուելու համար։ Թուղթին վրայ հասցէ մը կար, Պ. Պարժ, հասկնալ, Բուռ առ Սիսիլ փողոցը, թիւ 8։ Կրպակին մարդը ըստ մանկանց։ — Ա՛լ հօս չեք բնակիր։ Հոն գացէք. Խիստ մտտ է այդ տունը։ Զախ կողմի առջի փողոցը մտէք։ Այս թուղթով հարցուցէք այն տունը ուր պիտի երթաք։

Մանուկները մեկնեցան, առջինէկը կրտսերին առաջնորդելով և ձեռքը բռնելով թուղթը որ իրենց ուղեցոյցը պիտի ըլլար։ Կը մաէր, և իր ընդարմացեալ մատները քիչ կը սեղմէին և աղէկ չէին բռներ այս թուղթը, երբ Գլօշ Բէրշ գախէն դարձան, հով մը փչելով մանկան ձեռքէն առաւ տարաւ թուղթը, և որովհետեւ գիշերուան մութը կը աբրէր։ մանուկը չի կրցաւ զտնել զայն։

Ակսան փողոցներուն մէջ ըստ գիպուտածի թափառիլ։

Գ Լ Ո Ւ Խ Բ.

ԱՅԻ ՊԶՏԻԿ ԿԱՎԱՐԾԱՅԻ ՍԵԾՆ ՆԱԲՈԼԵՈՒԷՆ

ՕԳՈՒՏ ԿԸ ՔԱՂԻ

Բարիդի մէջ գարնան բաւական ստէպ կը փչեն այնպիսի կծու և սասափկ քամիներ, որոնցմէ մարդ չշապէս չսատիր, բայց կը մաի. այս քամիները որոնք

ամէնէն գեղեցիկ օրերը կը տրտմեցնեն ճիշդ այն ողպահն ունին զոր պատուհանի մը կամ աղէկ չդոցուած դուռի մը ճեղքերէն տաք ահնեկի մը մէջ փչող ցուրտ հովը կ'ունենայ: Կարծես թէ ձմեռուան տխուր դուռը կիսաբայ մնացած է և թէ հով կուզայ անկէ: 1832ի գարնան եղանակին մոջ՝ ուր ներկայ դարուս առաջին և մեծ համաճարսկ հիւանդութիւնը երեւան ելաւ Եւրոպայի մէջ, այն քամիները աւելի կծու և աւելի կը ակծալի էին: Աւելի սառնաբեր դուռ մըն էին անոնք քան թէ ձմեռուան կիս բայ դուռը: Դերեզմանի դուռն էր այն: Մարդս այս քամիներուն մէջ քոյերայի շունչը կ'զգար:

Իրիկուն մը երբ այս քամիները կը փէէին այն քան դառնապէս որ կարծես թէ յունուարը ետ դարձած և քաղքենիները նորէն վերարկուները հադած էին, պղտիկ կավրօշը՝ իր ցնցոտիներուն ներքեւ զուարթօրէն և ցրտահար որսփալով: Օրմ Սէն Ժէրվէի շրջակաները սափրիչի մը կրպակին առջեւ ոտքի վրայ կանգնած և կարծես թէ մտապիշ զմայլումով մը համակուած էր: Կնոջ յատուկ ասրէ շալ մը ունէր զոր չզիտեմ ուրիէ՛ գտած և փողապահ մը ըրած էր: Պատիկ կավրօշը կարծես թէ սաստիկ կ'սքանչանար մոմէ հարսի մը վրայ որ մերկապարանոց էր և նարնջենի ծաղիկներով զարդարուած, և որ ապակին ետեւ կը դառնար՝ երկու զէնգէթեան կանդեղի մէջ աւեղէն ժպիտ մը ցուցնելով անցորդներու: բայց կավրօշը իրապէս կրթակը կը զիտէր տեսնելու համար թէ արդեօք կարելի էր կրպակին առջեւը դրուած հոտաւէտ աճառներէն մէկը «Թոցնել» արուարձանի, կողմերը սափրիչի մը մէկ սուի ծախելու համար: Շատ անզամ այսպիսի աճառ մը գողնալով կը ճաշէր այն: Կավրօշ՝ «սափրիչներուն մօրուքը ածիլել» կ'անուանէր այս տեսակ աշխատութիւնը որու մասին տաղանդ ունէր:

Մոմէ հարսին նայելով և աճառը դիտելով հանդերձ ակռաներովը կը մրմռար: Երեքշարթի: Երեքշարթի: Երեքշարթի: Երեքշարթի: Երեքշարթի: Երեքշարթի: Երեքշարթի: Երեքշարթի: Երեքշարթի: Երեքշարթի:

Ամենեւին չգիտցուեցաւ թէ ինչ բանի կը վերաբերէր այս մենախօսութիւնը:

Եթէ ենթաղրենք թէ այս մենախօսութիւնը իր վերջին անգամ ըրած ճաշին կը վերաբերէր, ըսել է թէ երեք օրէ ի վեր անօթի էր, վազն զի կավրօշ՝ ուրբաթ կանգ առած էր սափրիչին կրպակին առջեւ:

Մինչդեռ կավրօշ նոր հարսը, սպակիները և ուին աըսրսօր ըսուած աճառները կը զննէր, երկու մանուկ աղորմագին մրմռնջով մը որ աւելի հեծումի քան աղորմագին մրմռնջով մը որ աւելի հեծումի քան թէ աղորմագին կը նմանէր չզիտեմ ինչ ուղեցին, թերեւս ողորմութիւն մը: Երկուքը միատեղ կը խօսէին: անիմանալի էր անոնց ըսածը, վասն զի հեծկլանքը ամենէն պղտիկին ձայնը կը կարէր և ցորւտն ալ առջնէկին ակռաները շարել կուտար: Սափրիչը կատաղի կերպարան քով մը եախն դարձաւ, և սուանց ձգելու եր ածելին՝ առջնէկը ձախ ձեռքովը և պղտիկին ալ ծունկովը հրելով կրպակին դուրս ըրաւ, և դուռը գուցեց, ըսելով:

— Շուտ, գուրս ելէք նայիմ, ձեզի համար պարապ տեղը չենք կրնար մսիւ:

Երկու մանուկները սկսան երթալ լալով: Բայց ամառ մը եկած էր, անձրեւը կը սկսէր:

Պատիկ կավրօշը անոնց ետեւէն գնաց և մօտենաւով.

— Ծո՛ պղտիկներ, ի՞նչ կայ, ինչո՞ւ կուլաք։
 — Վասն զի չզիտենք թէ ո՞ւր պիտի պառկինք,
 պատասխանեց մեծը։
 — Ա՞ս է պատճառը, ըստ կավրօշ։ Ատիկա ալ
 մտածելու բան է։ Մի՞թէ կուլան առոր համար։ Ա-
 պո՞ւշ էք ի՞նչ էք։
 Եւ սէկ կողմէն իր քիչ մը ծաղրաշարչ մեծու-
 թիւնը ցուցնելով, միւս կողմէն ալ կարեկից իշխա-
 նութեան և քաղցր պաշտպանութեան ձայն մը հանե-
 լով, ըստ։
 — Տղեկնե՛ր, հետս եկէք։
 — Այո՛, պարոն, ըստ առջինէկը։
 Եւ ահա երկու մանուկները արքեպիսկոպոսի մը
 ետեւէն գացին՝ լալէ դադրելով։
 Կավրօշ Աէնթ Անթուանի փողոցը մտաւ դէպի
 Պասթիյլի կողմը երթալու համար։
 Մինչդեռ կը քալէր, ետեւը դառնալով սրտմտու-
 թետմբ անգամ մըն ալ նայեցաւ սափրիչին կրպակը։
 — Սիրտ չունի սա գայլածուկը, մըմոաց կավրօշ։
 Աղջիկ մը տեսնելով երկու պղտիկ տղոց կարգաւ-
 և կավրօշին առջեւէն երթալը, քահ քահ մը ձգեց։ Այս
 խնդումը անտրգանք մըն էր խումբին։
 — Բարի լո՛րո, օրիորդ Օմնիպուս (համաշխարհիկ
 կառք) ըստ կավրօշ աղջիկին։
 Պահ մը ետքը նորէն իշելով սափրիչը, կրկնեց։
 — Զէ, կը սիալիմ, գայլածուկ մը չէ ան, այլ
 օձ մը։ Սափրի՛չ, պիտի երթամ դարբին մը փնտուելու,
 և բոժոժ մը դնել տալու եմ պօչիդ։
 Կավրօշ այս սափրիչին պատճառաւ սիրտը նեղա-
 ցած և զրգուած էր։ Ուղիմի մը վրայէ ցատկելու մի-
 ջոցին մօրուսաւոր և Պրօքէնի վրայ Թառւաթին հանդի-
 պելու արժանի դոնապանուհի մը օհեսաւ օրու ձեռքը
 տւել մը կար և սա խօսքերը նետեց անոր։

— Տիկին, ձիովդ գուրս ելեր ես, ինչո՞ւ եա՛։
 Եւ այս խօսքը նետելէն ետք, անցորդի մը փայ-
 լուն կօշիկները ցեխստեց։
 — Շա՛ն զաւակ, պոռաց անցորդը բարկանալով։
 Կավրօշ քիթը շալին տակէն հանելով և վեր ընե-
 լով։
 — Որո՞ւ դէմ է պարոնին գանգատու։
 — Քեզի դէմ, կրկնեց անցորդը։
 — Պաշտօնատունը գոց է, հիմա գանգատ մտիկ
 չեմ ըներ, ըստ կավրօշ։
 Բայց մինչդեռ փողոցէն շարունակ դէպի վեր կ'հր-
 թար, մեծ գուռի մը ասկ ասսերեք կամ տասնըչորս
 տարեկան ցրտահար մուրացկան աղջիկ մը տեսաւ, ո-
 րու ծունկերը կը տեսնուէին՝ խիստ կարճ լաթեր հու-
 զած ըլլուն համար։ Այս պղտիկ աղջիկը կ'սկսէր
 շատ մե՛ երեւալ միջազգեստին կարճութեան պատճա-
 ռաւ։ Աճումը սովորութիւն ունի ասսէկ խաղեր խա-
 ղալու։ Կը կարճնայ միջազգեստը երբ մերկութիւնը
 անվայել կ'ըլլայ։
 — Իե՛ղճ աղջիկ, ըստ կավրօշ։ Եւ ոչ իսկ վար-
 տիք ունի. նա՛, ա՛ս ասիկա առ այժմ։
 Եւ վիզը փաթթած պատառական շալը հանեց մու-
 րացկան աղջիկին նիհար և մանիշակագոյն ուսերուն
 վրայ նետեց ուր փողապահը շալ մը եղաւ։
 Պղտիկը զորմանքով կավրօշին նայեցաւ և ըն-
 դունեց շալը լուսութեամբ։ Կայ չքաւորութեան անտի-
 ճան մը ուր աղքատը՝ շուարումով համակուած՝ ա՛լ ոչ
 դժբախտութեան դէմ կը հեծէ, ոչ ալ բարութեան փո-
 խարէն չնորհակալ կ'ըլլայ։
 Կավրօշ շալը տալէն ետք։
 — Պ'ըրը, ըստ, Սուրբ Մարգինէն աւելի սրբի-
 ւով, որ իր վերտրկուին գէտ կէսը իրեն պահած էր։

Կավրօշ այս պը՞րը լսաւ չըսաւ, և ահա տեղատարափը եւս աւելի զայրանալով սկսաւ կատղիլ: Երկինք երբեմն ասանկ յսոի կերպարանք առնելով կը պտաժէ բարութեան գործերը:

Բայց նայէ՛ ի՞նչ կ'ըսեմ, ի՞նչ կը նշանակէ այդ պօռաց կավրօշ՝ երկինք նայելով: Անձրեւ կուգայ: Աստուածդ բարի, եթէ ատանկ շարունակուի, բաժանորդութիւնս կը թողում:

Եւ նորէն սկսաւ քալել:

— Հոգ չէ, կրկնեց մուրացիկ աղջկան նայելով որ շալին տակ կը կղկառւէր, ահա աղքատ մը որ փառաւոր վերարկու մը ունի:

Եւ ամպին նայելով՝ պոռաց.

— Բոնուեցայ:

Երկու պղտիկները կավրօշին ետեւէն կ'երթային կաղ ի կաղ:

Երբ հասան երկաթէ վանդակի մը առջեւ որ հացագործի մը կրպակը կը ցուցնէ, վասնդի հացը՝ ոսկիին պէս երկաթէ վանդակներու ետեւը կը դրուի: Կավրօշ ետեւը դարձաւ:

— Ծօ՛ տղաք, աղէկ որ միաքս եկաւ, բնթրիք ըրիք:

Պարօն, պատասխանեց առջինէկը, այս առաւօտէն ի վեր բան մը կերած չենք:

— Մի՞թէ հայր, մայր չունիք գուք, կրկնեց կավրօշ վեհութեամբ:

— Ներեցէք, պարօն, պապա և մամա ունինք, բայց չգիտենք թէ ուր են:

— Երբեմն աւելի աղէկ չգիտնալը, ըսաւ կավրօշ որ իմաստասիրապէս խորհող մըն էր:

— Ահա երկու ժամէ ի վեր է որ կը քալենք, շարունակեց առջինէկը, գուսներու քարերուն քով բա-

ներ փնտռեցինք որ ուտենք, բայց բան մը չգտանք: Գիտեմ, ըսաւ կավրօշ: Շուները կ'ուտեն ամէննալ:

Պահ մը լուելէն ետքը կրկնեց.

— Ահ, կօրուսինք մեր ծնողքը: Զգիտենք թէ ի՞նչ եղան անոնք: Ասանկ բան չըլլար, ստամբակներ: Այսպիսի պղտիկ մանուկները երեսի վրայ թօղուլը է: Չութիւն է: Համբերութիւն. սակայն՝ պէտք է բան մը դանել ուսելու համար:

Բայց կավրօշ ուրիշ հարցումներ չըրաւ մանկանց: Ի՞նչ կ'ըլլայ եղեր, միթէ առանց բնակարանի մնալը զարմանալի բան մըն է:

Երկու ողեկներուն մեծը որ նորէն գրեթէ բոլոր բովին իր մանկային մնագութիւնը ստացած էր, սաղաղակը հանեց:

— Ի՞նչ զարմանալի բան: Մաման ըսած էր թէ ծաղկաղադի կիրակին մեզի ժամ պիտի տանէր առնաւելի օրնած խաչ առնելու համար:

— Իրա՞ւ, պատասխանեց կավրօշ:

— Մաման, կրկնեց առջինէկը, տիկին մըն է որ օրիորդ Միսին հետ կը բնակէր:

— Ի՞նչ զարմանք, ըսաւ կավրօշ:

Բայց կավրօշ կանգ առած էր, և քանի մը վայրկեանէ ի վեր իր ցնցոտիներուն ծակերը ծուկերը կը խառնէր և կը փնտռէր:

Վերջապէս վեր ըրաւ զլուիր այնպիսի կերպարնքով մը որ կ'ուզէր գոհունակ երեւալ միայն, և որ սակայն հրապէս յաղթական կերպարանք մըն էր:

— Հանդարտինք, տղեկներ: Ահա մեր երեքին համար բնթրիքի ստակ:

Եւ գրաններուն մէկէն սու մը հանեց: Ասանց ժամանակ տալու պղտիկներուն որ չուարին, երկուքն

ալ իր առջեր անցընելով հացագործին կրպակէն ներս
հրեց, իր սուն սեղանին վրայ դրաւ, և հացագործին
դառնալով զոր ծառայ կարծած էր, պօռաց.

— Ծո՛, տղայ, մէկ սուի հաց:

Հացագործը՝ որ նոյն իսկ տէրն էր՝ հաց մը և դա-
նակ մը առաւ ձեռքը:

— Ծո՛, երեք կտոր ըրէ՛ կրկնեց կավրօշ և ար-
ժանապատութեամբ շարունակեց.

— Երեք հոգի ենք:

Եւ տեսնելով թէ հացագործը՝ երեք ընթրողները
զննելէն հաց՝ սև հաց մը առած էր. կավրօշ մատը իր
քիթը խօֆեց սաստիկ շունչով մը՝ իրեւ թէ մեծն Ֆրե-
տերէկի պէս մատին ծայրը քաշ մը քթախոտ ունե-
նար, և զայրանալով պոռաց հացագործին երեսին.

— Քէ՞նոեա (ի՞նչ է ատիկա):

Հացագործը հասկցաւ կավրօշին հարցումը և պա-
տասխանեց.

— Ի՞նչ պիտի ըլլայ. ահա հաց է, երկրորդ տե-
սակի ամենապատուական հաց:

— Սեւ հաց ըսել կ'ուզես, կրկնեց կավրօշ՝ հան-
դարտութեամբ և արհամարհական անտարբերութեամբ
մը: Ծո՛, ճերմա՛կ հաց կ'ուզեմ, ճերմա՛կ հաց ըսի,
լսեցի՞ր. կոչունք կուտամ այս տղէկներուն:

Հացագործը չկրցաւ ժպիտը զսպել, և սպիտակ
հացը կտրած ժամանակ միանգամայն այս երեք տղէկ-
ներուն կը նոյնէր կարեկից կերպով մը որ կավրօշին
ծանր թուեցաւ:

— Ծօ՛ պարոն, ըսաւ կավրօշ, ի՞նչ կայ, ինչո՞ւ
ատանկ վերէն վար մեզ կը նայիս:

Թէւ երեքը մէկ քով քովի ալ բերուելու ըլլային,
երկայն հասակ մը չէին կաղմեր որ կավրօշին ներելի
ըլլար «վերէն վար մեզ կը նայիս» ըսել:

Երբ հացը կտրուեցաւ, հացագործը արկղը նետեց
առւն, և կավրօշ արկօտեան լեզուով ըսաւ անոնց.

— Թրբանը քաշեցէք:

Պղտիկները բան մը չհասկնալով անշարժ կեցան:
կավրօշ սկսու ինդալ:

— Հա՛, իրաւունք ունին. տանք այս լիզուն չեն
կիտեր. գեռ շատ պղտիկ են:

Եւ կրկնեց.

— Կերեք:

Այս ըսելով անոնց ամէն մէկուն կտոր մը հաց
կ'երկնցնէր որ առնեն:

Եւ կարծելով թէ առջինէկը՝ որ իր հետ խօսակցե-
լու աւելի արժանաւոր կ'երեւար իրեն, մասնաւոր խը-
րախոյսի մը արժանի է, և թէ իր ստամոքսը գոհ ը-
նելու մասին հարկաւ ամենեւին վարանում մը չունի,
շարունակեց՝ հացին ամենէն մեծ մասը տնուր տալով:

— Դուն ա՛ռ, Եւրո նետէ՛ սրւի:

Երեք կտորներէն մէկը միւս երկուքէն աւելի պըզ-
տիկ էր. կավրօշ ինք առաւ պղտիկ կտորը:

Խեղճ տղէկները, կավրօշն ալ միւսին, անօթի
էին: Աշուրժանոք խածնելով կ'ուտէին իրենց հացն ու
միանգամայն հացագործին խանութը կը խափանէին, ան
հիմա ստակը առած ըլլալով՝ ա՛լ տհաճութեամբ կը
նայէր տնոնց:

— Դուրս ելլենք, ըսաւ կավրօշ:

Դուրս ելան և սկսան դէպի Պտաթիլի կողմերը
երթալ:

Ժամանակ առ ժամանակ երբ և ըսաւոր կրպակնե-
րու առաջակողմերուն առջեւէն կ'անցնէին, ամենէն
պղտիկը կանգ կ'առնէր՝ չուանով մը իր վզին վերէն
կախուած կապարեայ ժամացոյցի մը նայելու և ժամը
քանի ըլլալը հասկնալու համար:

— Խաչոր սըզի ապօւշ տղայ մըն է , կ'ըսէր կավեց :

Յետոյ ակուաներավը կը մրմռար՝ խռհուն դէմքով մը .

— Բայց և այնպէս եթէ տղայ ունենայի , առկէ աւելի լաւ կը պատապարէի :

Իրենց հացի պատառը հատցնելով մինչդեռ կը հասնէին Տէ Պալէ ըսուած տիուր փողոցին անկիւնը ուր Ֆօրսի բանտին ցած և թշնամի գոնակը կը նշմարուի :

— Վա՛յ , դո՞ւն ես Կավրօշ , ըսաւ մարդ մը :

— Վա՛յ , դո՞ւն ես , Մօնքարնաս , ըսաւ Կավրօշ :

Իրօք մարդ մը Կավրօշին քով եկած էր , և այս մարդը ուրիշ մէկը չէր եթէ ոչ նոյն ինքն Մօնքարնաս , որ Կապատգոյն ակնոցներով ծպուած էր և զօր սակայն Կավրօշ ճանչցաւ :

— Վա՛յ լակոտ , վա՛յ , շարունակեց Կավրօշ . վուշի կուտերով ծեփուն վերարկու մը և բժիշկի մը պէս Կապոյտ ակնոցներ դրուած ես : Խոշոր ճաշակ ունիս եղեր :

— Կամա՛ց , այդքան բարձր մի՛ խօսիր , ըսաւ Մօնքարնաս :

Եւ ուժգնակի կ ովրօշը քաշելով կրպակներուն լոյսէն դուրս տեղ մը տարաւ :

Երկու պղտիկները մեքենայաբար ետեւէն կ'երթային ձեռք ձեռքի տուած :

Երբ մեծ դուռի մը մթին կամարին տակը հասնելով նայուածքէ և անձրեւէ ազատ մնացին :

— Ուր կ'երթամ , գիտե՞ս . հարցուց Մօնքարնաս :

— Ակամայ-Ելիք (Մօնիք-ա-Ռէկրէք) արբայարանը :

— Կատակը մէկդի :

Եւ Մօնքարնաս կրկնեց .

— Պիտի երթամ Պապէն տեսնելու :

— Ա՛հ , ըսաւ Կավրօշ , Պապէ կ'անուանուի այն արբայարանը :

Մօնքարնաս ձայնը ցածցնելով պատասխանեց :

Պապէ քեզ և ինձ ծանօթ մարդու մը անունն է . և ոչ թէ արբայարանը , չգիտե՞ս :

— Հա՛ , Պապէ՞ն :

— Կը կտրէի թէ բանտ մտած է ան :

— Փախաւ բանուէն . պատասխանեց Մօնքարնաս :

Եւ շուտ մը պատմեց ստամբակին թէ այն տուու :

Պապէ Գօնսիբէրժըրի փոխազրուած ըլլալով , (Դատական հարցաքննութեան նըրանցքէն) անցնելու ժամանակ

փոխանակ աջ կողմը զարնելու ձախ կողմէն խոյս տըւած էր :

Կավրօշ սքանչաղաւ . Պապէի ստամնութեան վրայ :

— Ի՞նչ վարպետորդի , ըսաւ ստամբակը :

Մօնքարնաս քանի մը մանր տեղեկութիւններ տըւած Պապէի փախուատին նկատմամբ , և վերջացուց խոսքը , ըսելով .

— Ո՛հ , ուրիշ բան ալ կայ :

Կավրօշ՝ մտիկ ըրած միջոցին՝ Մօնքարնասին ձեռքի դաւաղանը առնելով վերի մտու մեքենայաբար քաշած և դուրս հանած . և ահա դաշոյնի մը երկաթը երեւան ելած էր :

— Ա՛հ , ըսաւ Կավրօշ . դաշոյնը ուժգնակի տեղը հրելով , սորէն , զինակիր աջակիցդ քաղքենիի մը պէս ձպտելով հետդ տուիր ես :

Մօնքարնաս աչքը խփեց անգամ մը :

— Շուտի՛կ , կրկնեց Կավրօշ , մի՞թէ փայտուորներան հետ կոփւի պիտի բոնուիս :

— Զգիտեմ , պատասխանեց Մօնքարնաս անտարբէր ձեւով մը : Բայց միշտ աղէկ բան է վրադ ասեղ մը ունենալը :

Կավրօշ ուզեց հասկնալ անոր դիտաւորութիւնը :

— Բայց ի՞նչ պիտի ընես այս գիշեր :

Մօնթարնաս նորէն ձայնը ցածընելով և վաճէրը
ուտելով, ըստ .

— Բաներ :

Եւ յանկարծ խօսքը չըջելով.

— Աղէկ միտքս եկաւ:

— Ի՞նչ :

— Քանի մը օր առաջ բան մը եկաւ գլուխս : Ե-
րեւակայէ թէ ի՞նչ է : Քաղքենիի մը հանդիպեցայ-
մարդը ինծի քարոզ մը և իր քսակը պարզեւեց զոր
գրպանս դրի: Պահ մը ետք երբ գրպանս խառնեցի,
մէջը այլեւս ոչինչ կար :

— Բայց միայն քարոզը, ըստ Կավրօշ :

— Բայց դուն ո՞ւր կ'երթաս հիմա, կրկնեց Մօն-
թարնաս :

Կավրօշ իր երկու պաշտպաննեալները ցուցնելով,
ըստ .

— Պիտի երթամ սա տղեկները պառկեցնելու :

— Ո՞ւր պիտի պառկեցնես :

— Տունս:

— Տունդ. ի՞նչ կ'ըսես :

— Տունս :

— Ռւրեմն բնակարան մը ունիս:

— Այո՛, բնակարան մը ունիմ :

— Է՛, ո՞ւր է բնակարանդ :

— Փիղին մէջ կը բնակիմ, ըստ Կավրօշ :

Մօնթարնաս թէե քնութեամբ քիչ զարմացող մըն
էր, բայց չկրնալով զարմանքը բոնել, աղաղակեց .

— Փիղին մէջ :

— Հա՛, փիղին մէջ, կրկնեց Կավրօշ: Քե՛խաւա:

Այս էկսաւան ևս ֆրանսերէն խօսք մըն է զոր ո՞չ
ոք կը գրէ, զոր ստկայն ամէն մարդ կ'ըսէ, և ոք
էկ'սէր էր սրլա ա խօսքին կրճատումն է, և կը նշա-
նակէ . ի՞նչ ունի այն :

Մօնթարնաս ստամբակին նուրբ գիտաւորութեան
վրայ հանդարտեցու և հասկցաւ: Կավրօշի բնակարա-
նին նկատմամբ լաւագոյն զգացումներ ունենալ ձեւա-
ցուց :

— Հա՛, հասկցայ, փիղին մէջ: Հանգի՞ստ է այն:

— Նատ հանգիստ, ըստ Կավրօշ: Յիրաւի խիստ
լու պատսպարան մըն է այն: Անօր մէջ չկան այն հո-
վերը որոնք կամուրջներուն տակ ծակերէն կը փչեն:

— Ի՞նչպէս ներս կը մտնես:

— Կը մտնեմ:

— Միթէ ծա՞կ մը ունի, հարցուց Մօնթարնաս :

— Անշուշտ: Բայց պէտք չէ ըսել: Ծակը փիղին
առջեւ սրունքներուն մէջտեղն է: Ոստիկանութեան
մարդերը աեսած չեն զայն:

— Եւ կը մագլցիս, այնպէս չէ՞: Այո՛, հասկցայ:

— Մէկ երկու, շը՞փ շա՞փ, և ահա ի՞նքդի՞նք
ներս կը գտնեմ:

Կավրօշ պահ մը լոելէն ետք շարունակեց.

— Այս պղտիկներուն համար ելարան մը պիտի
զտնեմ:

— Ծո՛, ո՞ր սատանային ծտկէն հանեցիր այս
պղտիկները :

Կավրօշ միամտաբար ըստ .

— Սափրիչ մը պարզեց ինծի այս աղէտաները:
Սակայն Մօնթարնաս խորհուն կերպարանք մը ո-
ոսծ էր:

— Շուտավ ճանչցար զիս, մրմոաց :

Գրպանէն երկու պղտիկ բան հանեց որոնք ուրիշ
բան չէին բայց եթէ բամպակով փաթթուած երկու փե-
ռուրի խողովակներ, որոնց ամէն մէկը առնդը դրաւ,
և ահա Մօնթարնաս ուրիշ քիթ մը ունեցաւ:

— Առոնք կը ծպտեն քեզի, ըստ Կավրօշ: հիմա-

ոչ այնքան տգեղ ես : կը խրառեմ քեղի որ բնու և
հանես այդ խողովակները :

Մօնրարնաս ազւոր տղայ մըն էր , բայց հիմա ա-
կընթարթի մը մէջ անճանաչելի եղած էր :

— Ո՞ւ , ձեզ գարակեօզ մը եղար , պոռաց կաւ-
րօշ :

Պղտիկներուն ամէն մէկը մատը իր քիթը լոօթելու
պարապելով մինչեւ հիմա մտիկ ըրած չեխն կավրօշի և
Մօնրարնասի խօսակցութիւնը , բայց երբ գարակեօզ
անունը լսեցին , մօտեցան և Մօնրարնասին նայեցան՝
ուրախանալ և սքանչանալ սկսելով :

Դժբախտաբար Մօնրարնաս մտատանջութեան մէջ
էր :

Չեռքը կավրոյին ուսին վրայ դրաւ , և բառերուն
վրայ կոթնելով բաւ անոր ,

— Մտիկ ըրէ , ի՞նչ պիտի ըսկմ , աղա՛յ . եթէ
տոկովս , տակովս և տիկովս հրապարակը ըլլայի , և եթէ
տասը մեծ ոու տայիր ինձ , պիտի հոււանէի աշխատիւ ,
բայց բարեկենդանի մէջ չենք :

Այս այլանդակ խօսքերը ստամբակին վրայ տարօ-
րինակ տպաւորութիւն մը ըրին : Կավրօշ անմիջապէս
ետեւը դարձաւ , փայլուն աշքերը խորին ուշադրու-
թեամբ չորս կողմբ պատցուց և իրմէ քանի մը քայլ
անդին քաղաքապահ զինուոր մը նշմարեց որ կոնակը
անոնց կը դարձնէր : Կավրօշ , հա՛ , հասկցա՛յ . ըստ ,
հազիւ հազ կրնալով ինքզինքը զսպել չպոռալու հա-
մար , և Մօնրարնասին ձեռքը թոթուելով :

— Ե՛ , գիշեր բարի , ըստ , երթամ փիղս մտնեմ
տղեկներովս : Եթէ երբէք ինծի հարկաւորութիւն ու-
նենաս գլշեր մը , հոն եկուր զիս գտնելու : Դստիկոնին
և գեանայարկին մէջտեղն է բնակալ անս : Դոնապան
չունինք : Պ . Կավրօշ հարցո՛ր , եթէ գաս :

— Լա՛ւ , ըստ Մօնրարնաս :

Եւ բաժնուեցան իրարմէ , Մօնրարնաս դէպի կրէվէ
և կավրօշ դէպի Պասթիլի կողմը երթալով : Հնդամեայ
պղափկը որու ձեռքէն բանած էր իր եղբայրը՝ ասիկա
աւ կավրօշին ձեռքը բռնելով . քանի մը անդսմ վլու-
խը եւ դարձուց գարակեօզին երթալը տեսնելու հա-
մար :

Քաղաքապապան զինուորին ներկայութիւնը կավ-
րօշին իմացնելու համար Մօնրարնասի ըստ այն քանի
մը խառնիմաստ խօսքերուն բնագրին մէջ գաղտնիք
մը կար , որ է տիկ նմանաձայն գանկերուն զանազան-
ձեւերով քանի մը անդամ կրկնուիլը : Այս վաւկը չէ թէ
առանձնակի արտապահուելով՝ այլ վարպատութեամբ
խօսքի մը բառերուն հետ խառնուելով արկօթեան լեզ-
ուի մէջ կը շշանակէ . — Զգուշացի՛ր , ներելի չէ հա-
նամարձակ խօսիլ : Ասկէ ի զատ Մօնրարնասի այն խօս-
քին մէջ բնագրի գրական աղուորութիւն մը կար զոր
կավրօշ չհասկցաւ և որ էր տօկ , տակ , տիկ բառերը . ա-
սոնք թամփիլ (բանտի) արկօթեան լեզուին մէջ կը նը-
շանակն ուն , դանակ և կին : Մեծ դարու ծաղրա-
ծուներն ու ձեռնածուները շատ կը գործածէին այս
բառերը , գո՞ր ուր Մօլիէր կը գրէր և Գալօ կ'ուր-
ուաշրէր :

Ասկէ քսան տարի առաջ Պասթիլի հրապարակին
հարուային արեւելեան անկիւնին վրայ . այս բանտ-
րերին հին խօսմին մէջ փորուած Զրմուղի խորշին
քով տակաւի : Կը տեսնուէր այլանդակ լիշտակարան
մը զոր արգէն Բարիղցիք մոռցած են և որ այն տեղը
հետք մը ձգելու արժանի էր , վասն զի «Ճեմարանի
անդամ և Եղիպտոսի բանակին սպարապետը» (Նաբո-
ւէն) յղացած և գործադրել տուած էր այն յիշատակա-
րանը կանգնելու գաղափարը :

Յիշատակարան կ'անուանենք, թէեւ յիշատակարանի տձեւ կաղապար մըն էր այն, բայց այս տձեւ կաղապարը, որ Նարոլէոնեան գաղափարի մը ահապին դին ծրագիրը, մեծածեւ դիակն էր եւ զոր հետզնետէ նԱլող երկու կամ երեք փոթորիկներ ամեն անգամին առած տարած և մեզմէ հեռացուցած էին, պատմական բան մը եղած էր, և չգիտեմ ի՞նչպիսի վերջնական հանգամանք մը ստանալով հակապատկեր մը կը կազմեր իր առժամանակեայ տեսքին հետ:

Քառասուն ստք բարձր, ատազնով և պատերով շինուած փիղ մըն էր այն որ կոնակին վրայ տունի նման բան մը ունէր: Այս տնանման բանը՝ փիղին աշտարակն էր, զոր ժամանակաւ չզիտեմ ո՛ր ներկարարը կանաչ գոյնով ներկուծ էր և զոր հիմա սեւցուցած էին երկինքը, անձրեւն ու ժամանակը: Պասթիլլի հրապարակին այն ամայի և բաց անկիւնին քով այս հսկայածեւ արձանին լախ ճակատը, պատիճը, ժամանիքը, աշտարակը ահապին, գտակը, սիւնանման չորս ստքերը գիշեր աստղագարդ երկնից վրայ զարմանալի սօսկալի շքանկար մը կը կազմէին: Ոչ ոք դիտեր թէ ինչ կը նշանակէր այն: Ժողովրդային գորսկթեան տեսակ մը խորհրդանշան, տիսուր, անիմանալի և անբաւ բան մըն էր: Չզիտեմ ի՞նչ հումկու ուրուական մըն էր որ Պասթիլլի աներեւոյթ ուրուականին քով կ'երերար և կանգուն կը կենար:

Այս յիշատակարանը որ դժնէածեւ, յօյժ ծանր, գերբուկ և խոժոռագէմ էր, որ գրեթէ տձեւ, այլ անշուշտ մեծաշուք էր և որ տեսակ մը շքեղ ու վայրենական ծանրութեան դրոշմը կը կրէր. հիմա աներեւոյթ եղած է թող տալու համար որ հանգստաբար իշխէ այն հօկայական կրակարանը որ իրեն յատուկ ծխան մը ունի և որ ինը աշտարակ ունեցող տիսրալի բերդին յա-

ջորդեց գրեթէ այնպէս ինչպէս քաղքենութիւնը աւատականութեան յաջորդեց: Ամենեւին չենք ղարմանար երբ կը տեսնենք թէ վառարան մը ժամանակի մը խօրհրդանշանը եղած է, այնպիսի ժամանակի մը որու գորութիւնը սանի մը մէջ կը պարունակուի: Այս ժամանակը պիտի անցնի, և արդէն կ'անցնի. մարդիկ կը սկսին հասկնալ թէ կաթսայ մը եթէ կրնայ ուժ պարունակել, զօրութիւնը ուղեղի մը մէջ կրնայ ըլլալ միայն. ուրիշ խօսքով ըսենք. աշխարհս առաջնորդող և տանողը չէ թէ շոգեկառքերն են այլ գաղափարները. բայց մի՛ կարծեր թէ ձին է ձիաւորը:

Ինչ և է, Պասթիլլի հրապարակը վերադառնալով կ'ըսենք թէ փիղին ճարտարապետը կրցած էր բուռով մեծ բան մը արտագրել, իսկ ծխանին ճարտարապետին պղնձով շինած և արտադրածն էր պղտիկ բան:

Կրակարանի այս ծխանը որ երեւելի անունով մը մկրտուեցաւ և յուլիսի կօթողը անուանուեցաւ, վիժած յեղափոխութեան մը այս անկատար յիշատակարանը 1832ին ատաղձեայ ահապին շապիկի մը հաղած էր տակաւին, որու վրայ մենք մեր կողմէ կը ցաւինք, նաեւ տախաակէ ընդարձակ շրջապատ մը ունէր որով բոլորովին կղզիացած էր փիղը:

Ստամբակը երկու պատիկները ահա դէպ այս հրապարակին անկիւնը առաջնորդեց, որ հտզիւ հազ կը ցոլանար հեռաւոր կանթեղի մը լոյսը:

Թոփ ներսւի մեզ հոս ընդհատել մեր խօսքը և յիշել թէ պատմութեանս այս դէպը երական բան մըն է. և թէ առկէ քսան տարի տոաջ պատժական դատարաններու մէջ պատանի մը դատուեցաւ: ամբաստանուելով թէ թափառաշրջիկ և հասարակաց յիշատակարան խորտակող մըն է ան. այս պատանին Պասթիլլի

փիղին մէջ պասկած միջոցին բռնուած էր: Այս իրութիւնը հաստատելէ ետք կը շարունակենք:

Կավրօշ հոկայական արձանին քով հասնելով հասկցաւ թէ ի՞նչ ապաւօրութիւն կրնայ ընել ամենամեծ բան մը ամենափոքր էակներու վրայ, և ըստ:

— Ծօ՛ պզտիկներ, չվախնաք հա՛:

Ցցապատնէշը բաց տեղ մը ունէր. Կավրօշ այս բաց տեղին փիղին շրջափակ տեղը մտաւ, և օգնեց պզտիկներուն նոյն տեղին ներս ոստելու համար: Երկու մանուկները՝ քիչ մը ահարեկ՝ անմոռնչ կը հետեւին կավրօշին, և կը վստահէին ցնցութիւնը հագած այս պզտիկ նախախնամութեան որ հաց տուած և որ բնակարան մը գտնել խոստացած էր իրենց:

Ներսը ցցապատնէշին քով երկնցած ելարան մը կար զոր ցորեկը մօտակայ փալտանոցին բանւորները կը գործածէին: Կավրօշ զարմանալի ուժով մը վերդուց այս ելարանը, և փիղին առջեւի ոտքերէն մէկուն վրայ երկնցուց: Փիղին փորին վրայ և ճիշտ այնտեղ ուր կը վերջանար ելարանին վերի ծայրը, տեսակ մը սեւ ծակ կը նշմարուէր:

Կավրօշ ելարանը և ծակը իր հիւրերուն ցուցնելով, ըստ:

— Ելէ՛ք, և մտէք:

Երկու տղեկները իրարու նայեցան ահարեկ:

— Պատիկներ, ի՞նչ կայ վախնալու պուաց կավրօշ՝ եւ աւելցուց.

Փիղին անհարթ ոտքին փաթտուելով, ակնթարթի մը մէջ և չպիշանելով ելարանէն ելլել, հասաւ փիղին մինչեւ ճեղքուած տեղը: Ճեղքէ մը սպրդող օձի մը պէս կավրօշ ներս մտաւ այն ծակէն, սուզեցաւ, և վայրկեան մը ետք երկու մանուկները տեսան որ պայրկեան մը ետք երկու մանուկները տեսան որ պայրկեան ոլուխը՝ սպիտականման և տժոյն կերպարանքի

մը պէս անորաշապէս կ'երեւար խաւարամած ծակին քովէն:

— Է՛, ինչո՞ւ չէք ելլեր, ելէք, և պիտի տեսնեք թէ ինչպէս հանգիստ պիտի ըլլանք: Նախ դուն ելլեր, ըստ առջինեկին. ձեռքս կ'երկնցնեմ քեզի ըննելու համար:

Պզտիկները ուսով մէկզմէկ հրեցին առջեւ՝ անցնելու համար. ստամբակը անօնց վախ ու միանգամայն սիրտ կուտար, մանաւանդ թէ ստամբիկ անձրեւ կուգար: Առջինեկը վտանգին յանձնառու եղաւ: Ամենէն պզտիկը իր ելբայրը ելլելը և այս ահազին կենդանին թաթերաւն մէջ տեղ իր միս մինահ մնալը տեսնելով, կ'ուզէր լալ, բայց չէր համարձակեր:

Առջինեկը երերալով վեր կը մագլցէր ելարանին ձողերուն վրայէն: Կավրօշ վերէն կը խրախուսէր զայն ելարանին վրայ՝ այնպիսի զոշումներով որով զինավարժութեան դասատու մը իր աշակերտները կամ ջուրեպան մը իր ջորիները կը քաջալերէ:

Եւ երբ տղան իրեն մօտեցաւ, կավրօշ անմիջապէս և ուժգնակի թեւէն բանեց և քաշեց:

— Ահա բանեցի, ըստ:

Մանուկը ծակէն ներս մտած էր:

— Հիմա, ըստ կավրօշ, սպասէ քիչ մը, Պարոն, Բարեհաճեցէք նստիւ:

Եւ ինչպէս որ մտած էր նորապէս զուրս ելլելով ծակէն՝ փիղին սրունքին վրայէն ուխութիթի (կապիկ մը) արագաշարժութեամբը սպրդելով իջաւ և խոտերու մէջ ոտքի վրայ ինկաւ, հնգամեայ պզտիկը մէջքէն բըռնելով վերցուց և ելարանին ճիշդ մէջտեղը զրաւ, յետոյ սկսաւ անոր ետեւէն ելլել՝ առջինեկին պոռալով:

— Ես ետեւէն պիտի հրեմ, դուն ալ վերէն քաշէ: Վայրկեանի մը մէջ պզտիկը վեր ելաւ, մզուե-

Յաւ, հրուեցաւ, քաշուեցաւ, ծակը մտաւ, միսուեցաւ
առանց ժամանակ ունենալու որ հասկնայ թէ ինչպէս
ելած և ներս նետուած էր: Կավրօն ալ անոր ետեւէն
մտաւ, ոտքովը դարսելով գետինը դալարիներուն վրա.
նետեց ելաբանը, սկսաւ ծափահարել և պոռաց.

— Ահա ելանք: Կեցէ՛ Լաֆայէթ զօրապետք:

Այս եռանդադին ուրախութենէն ետք շարունակեց.

— Տղաք, իմ տունս էք:

Կավրօշ ստուգիւ իր տունին մէջն էր:

— Եախ, ըստ Կավրօշ, ըսինք գոնապանին թէ
հոս չենք,

Եւ իր բնակարանին իլիկը ծլիկը ճանչցողի մը պէս
մթութեան մէջ սուզելով տախտակ մը առաւ և ծակը
գոցեց անով:

Կավրօշ նորէն սուզեցաւ մթութեան մէջ: Մանուկ-
ները փոսփորեան շիշին մէջ դրուած լաւցիչ ծծումբին
փչուիլ լսեցին: Քիմիական ծծումբը տակաւին հնար-
ուած չէր. Ֆիւմատի հրահանը այն ժամանակ իրը յա-
ռաջդիմութեան մէծ արդիւնք մը կը նկատուէր:

Յանկարծ լոյս մը վառելով, աղէկները աչք խփե-
ցին: Իրօք Կավրօշ վառած էր սետիւով թմրուած չուաս-
նի ծայրը, որ բառ առ բառ մառանի մուկ կ'անուանուի:

Մառանի մուկը, որ աւելի կը ծխէր քան թէ կը
վառէր, խառնաշփոթ կերպով մը երեւան կը հաներ
փիղին ներքին կողմը:

Կավրօշին հիւրերը իրենց չորս կողմը նայեցան և
զգացին դրեթէ ինչ որ կրնայ զգալ մարդ եթէ Հայ-
տէլպէրկի ահազին տակառին մէջ փակուելու ըլլայ,
կամ ինչ որ Յովեան մարդարէին պարտաւորեցաւ զգով
կէտին աստուածաշնչական որովայնին մէջ: Սկայական
ամբողջ կմախիք մը կ'երեւար և կը պաշարէր զանոնք:
Վերը երկայն և թխագոյն գերան մը կար ուրկէ մէ-

կը զմէկէ հեռու կամարածեւ ահազին տախտակամածներ
յաջ և յահեակ կ'երկննային, որ ողնայարի սիւն մը
ներկայացնէր կողերովը միտաեղ. որմէ բռային շթա-
քարեր կը կախուէին իրը ընդերք և որու մէկ կողմէն
միւսը հիւսուած լայնատարած սարդի ոստայնները ժար-
դուս որտի առագաստներուն նման փոշելի առադտուտ-
ներ կը կազմէին: Փիղին անկիւնները հոն հոս սեւա-
նման մեծ բիծեր կը տեսնուէին որոնք կենդանի կ'ե-
րեւային և որոնք յանկարծական և ահարեկ շարժու-
մով մը կը փախչէին արագօրէն:

Փիղին կռնակին ներսի կողմէն ինկած բեկորները
անոր փորին խորութիւնը լեցնելով գրեթէ հարթած եին,
հետեւաբար կարելի էր փորին վրայ քալել իրրեւ տա-
փարակ յատակի մը վրայ:

Ամենէն պզտիկն իր եղբօրը վաթթուեցաւ և կէս
ձայնով մը ըստաւ.

— Ծատ մութ է:

Կավրօշ այս խօսքին վրայ ձայնը բարձրացուց: Եր-
կու ողէկներուն ահարեկ կերպարանքը ցնցումի մը
պէտք ունէր:

— Ի՞նչ է այդ. ի՞նչ կ'ըլլաք, պոռաց Կավրօշ: Պա-
րապ տեղը շաղակրատի՛ կ'ուզէիք. պառկելու տեղ
գտաք, և գոհ չէք. հապա ի՞նչ կ'ուզէք. միթէ թուի-
քը մը պալտաը կ'ուզէիք: Է՞շ էք, ի՞նչ էք: Բսէ՛ք
նային: Մի՛ կարծէք թէ ապուշ մարդերու դասէն եմ
ես: Զարմանալի բան. կ'երեւայ թէ մեծ մարդերու
դասէկներ էք եղեր:

Սարստի ժամանակ քիչ մը կշամամբանքը օդա-
կար է, վասնզի վախսկուններուն սիրտ կուտայ: Երկու
պղպիկները այս յանդիմանութեան վրայ Կավրօշին մօ-
տեցան:

Կավրօշ տնոնց այս վստահութեան վրայ հայրա-

բար ի գումար շարժեցաւ, «ծանրէն մեղմը» անցաւ, և
խօսքը ամենէն պղտիկին ուղղելով.

— Ծո՛, աւանակ, բաւաւ՝ դրզոփչ եղանակաւ մը
շեշտելով թշնամանքը, դուրսը շատ մութ է և ոչ թէ
հոս, դուրսը անձրեւ կուզայ, հոս անձրեւ չի դար.
դուրսը ցուրտ կայ, հոս հովի կտոր մը անդամ չկայ.
դուրսը շատ մը մարդիկ կան, հոս մարդ մը չի կայ,
դուրսը լուսին տնդամ չկայ, հոս ճրագս կայ, հիմտ հոս
կըցա՞ր:

Պղտիկները կ'սկսէին նուազ երկիւղով նայիլ ընա-
կարանը, բայց կավրօշ երկար բարակ նայելու ժամա-
նակ չթողուց անոնց.

— Ծո՛ւտ ըստաւ:

Եւ հրեց զանոնք փղին դէպ այն կողմը զոր՝ սեն-
եակին ներսի կողմը անուանել կարենալը մեծ բարե-
բաղդաւթիւն կը համարինք մեզ:

Հոն էր կավրօշին անկողինը:

Այս անկողինը անթերի էր: Այսինքն խշտեակ մը,
վերմակ մը և վարագուրներով ննջարան մը կար:

Խշտեակը յարդէ փախոթ մըն էր, վերմակը դոր-
շադոյն, խիստ հաստ, գրեթէ նոր և բաւական ընդառ-
ձակ զննջակ մըն էր: Հիմակ ըսենք թէ ի՞նչ էր նըն-
ջարանը:

Երեք բաւական երկայն ցիցեր գետնին, այսինքն
փիղին փորին վրայի աւերածներուն մէջ խօթուելով
հաստատուած էին՝ երկուքը առջեւէն և մէկը ետեւէն:
Այս երեք ցիցերուն վերին ծայրերը չուանով մը միաւ-
ցած և բրգածեւ խօրձ մը կազմած էին: Խուրձը ա-
նագեայ թելերով շինուած վանդակածեւ ցանց մը ու-
նէր որ պարզապէս վրան ձգուած, բայց վարպետու-
թեամբ մը դրուած և երկաթէ թելերով այնպէս բըռ-
նուած էր որ բոլորովին կը պատէր երեք ցիցերը: Այս

վանդակածեւ ցանցը չորս կողմէն գետնին վրայ պըն-
դուած էր հաստ քարերով և այնպիսի կերպով մը որ
ոչինչ կրնար ներս մտնել: Վանդակածեւ ցանցը ոչ այլ
ինչ էր եթէ ոչ պղնձեայ վանդակապատներէն կտոր մը
որոնք գառագեղներու մէջ թուչնարաններու կը դրուին:
Վարագոյր ըսելով այս վանդակակապատին ակնարկեցինք:

Կավրօշ մէկդի ըրտւ քանի մը քարեր որոնք վան-
դակածեւ ցանցին առջեւի մասը գետնին հետ կը պըն-
դէին, և ահա բացուեցան վանդակապատին վրայ վրայի
ինկող երկու մտսերը:

— Ցղա՞ք, փորի վրայ ծոեցէք, ըստւ կավրօշ:

Զգուշութեամբ մը վանդակը խօթեց հիւրերը, յե-
տոյ անոնց ետեւէն ինքն ալ մտաւ՝ սողալով, մէկդի
ըրտւ քարերը նորէն քով քովի բներաւ և լաւ մը խցեց
բացուած աեղը:

Երեքնին ալ փսիաթին վրայ երկնցած էին: Որքան
ու պղտիկ ըլլային, ննջարանին մէջ սոտքի չէին կրնար
կենալ:

— Հիմա քնացէ՞ք ալ, ըստաւ, վասնդի աշտանակը
պիտի մարեմ:

— Պարո՞ն, հարցուց եղբայրներուն առջինեկը
կավրօշին՝ վանդակապատը ցուցնելով, ի՞նչ է ասիկա:

— Ասիկա, ըստւ կավրօշ ծանրապէս, մուկերուն
համար է, քնացէ՞ք:

Սակայն կավրօշ կարծեց թէ հարկ էր քանի մը
խօսք եւս ըսել այս փաքրահաս մանկանց տեղեկու-
թիւն տալու համար, ուստի շարունակեց.

— Բուստկան պարտէզի բան մըն է ատիկա (լան-
գակապատը): Կենդանիներուն կը ծառայէ այն. մթե-
րանց մը կայ որ ի՞ն է անով: Պատի մը վրայէն կ'ել-
լիս, պատուհանէ մը կը մտպցիս և դուռի մը տակէն
կ'անցնիս, և ահա ուղածիդ չտփ կրնաս առնել:

Կավրօշ այսպէս խօսելով վերմակին մէկ մասովը
երկու եղբայրներուն փոքրտգոյնը կը ծածկէր, որ
մրմռաց.

— Ո՛հ, աղէկ եմ, ալ կը տաքնամ:

Կավրօշ գոհունակութեամբ վերմակին նայեցաւ
անդամ մը:

— Ասիկա (վերմակ) ալ Բուսական պարտէզէն է,
ըստ: Կապիկներէն առի զայն:

Եւ՝ առջիներին ցուցնելով փախաթը որու վրայ
պառկած էր և որ խիստ հած ու սքանչելի կերպով
հիւսուած էր, շարունակեց.

— Ասիկա ալ ընձուղտինն էր:

Պահ մը լուկէն ետք, շարունակեց.

— Ասոնց ամէնն ալ անսուններունն էր: Գացի
առի անոնցմէ: Չնեղացան առնելուս համար: Բայ ա-
նոնց թէ փիղին համար կ'առնեմ:

Պահ մը եւս լուկէն ետք կրկնեց.

— Պատերուն վրայէն կ'անցնիմ և կառավարու-
թիւնը կը ծաղրեմ: Ահա այս է միջոցը:

Երկու մանուկները երկիւղալի և շուարուն ակնա-
ծութեամբ մը կը նայէին այս աներկիւղ և ճարպիկ,
իրենց պէս թափառաշրջիկ, իրենց պէս անոք, իրենց
պէս աղազուն և դեռահաս պատանին որ սքանչելի և
ամենակարող բան մը ունէր, որ գերբնացին կ'երեւար
անոնց և որ ծերունի ծաղրածուի մը գէմքին պէս իր
գէմքը ամէն տեսակ կերպերով կը ծոէր ու միանգա-
մայն ամենասիրուն և ամենաքնական ժպիտ մը ունէր:

— Պարոն ըստ առջինեկը վեհերոտութեամբ, միթէ
չէ՞ք վախնար քաղաքապահներէն:

Կավրօշ՝ փոխանակ ուղղակի հարցումին պատաս-
խանելու՝ ըստ անոր ծանրութեամբ մը թէ արկօթեան
լեզուով գօներ կ'անուանին քաղաքապահները:

Ամէնէն պղտիլին աչքը բաց էր, բայց բան մը չէր
ըսկը ան: Փսիաթին եզրին վրայ այս պղտիլը և մէջ-
տեղն ալ առջինեկը պառկած րլլալով, Կավրօշ մօր մը
պէս վերմակով ծածկեց պղտիլին ետեւը՝ իսիաթին
մէկ մաս: ալ հին քութչերով անոր գլուխին տակը
բարձրացուց, որով տղեկը սնար մը ունեցաւ: Յետոյ
Կավրօշ գէպի առջինեկը դառնալով, ըստ:

— Ահա պատասկան կերպով կը անգչինք, այն-
պէս չէ:

— Այո՛, պատասխանեց առջինեկը՝ աղատուած
հրեշտակի մը կերպ սրանքով Կավրօշին նայելով:

Երկու խեղճ պղտիկները որ բոլորովին թրջուած
էին սկսան տաքնալ:

— Աղէկ միտքս եկաւ, շարունակեց Կավրօշ, ծո՛,
ինչո՞ւ կուլայիք:

Եւ պղտիկը իր եղբօրը ցուցնելով, կրկնեց.

— Անիկա շտա պղտիկ է զեռ, անոր համար բան
մը չեմ ըսկը, բայց քեզի պէս մեծի մը չվայլեր լալ,
լալկան աղայ մը երբ մեծ է կովի մը կերպարանքը
կ'առնէ:

— Աղէկ, բայց ա՛լ բնակարան չունէինք ամեննեւին:
Կավրօշ պատասխանելով ըստ թէ արկօթեան լեզ-
ուով պէտք է «բիօլ» ըսկը և ոչ թէ բնակարան:

— Մտիկ ըրէ, պատասխանեց Կավրօշ, ա՛լ երբէք
պէտք չէ նեղանալ ոչինչ բաներու համար: Ես հոգ կը
տանիմ ձեր վրայ: Պիտի տեսմես թէ ի՞նչպէս պիտի
զուարճանանք: Ամառը ծով մտնելով կը լողանք. Աւո-
տերիկցի կամուրջին առջեւ լաթ լուացող կիները
կրակ ու բաց պիտի կտրին մեր այսպէս մերկանդամ
վաղվզելը տեսմելով: Պիտի պօտան: Խաչոր շատ ծի-
ծաղելի են անոնք: Շանգ-էլիզէ կ'երթանք կմախք
մարդը տեսնելու որ կենդանի է: Այս թաղեցին ալ նի-

Հար է ամինուն պէս : Զեզի թատրոն ալ կը տանիմ : Ֆրէտէրիք լըմէթրի թատրոնը կ'երթանք : Մուտքի առմակներ ունին, դերասաններու հետ ծանօթութիւն ունիմ . մանաւանդ թէ անգամ մը դեր ունեցայ ներկայացումի մէջ : Զեզի պէս շատ մը տղէկներ էինք . կը վաղգեինք առագաստաւոր նաւու մը մէջ, նաւը տեսարանին վրայ ծովին վրայ քալել կը ձեւացնէր : Զեզի ալ իմ թատրոնս ընել կուտամ : Կ'երթանք վայրենիներն ալ տեսնելու : Այս վայրենիները իրապէս վայրենիներ չեն : Վարդագոյն խանձարուրներ ունին որ ծալք կը կազմեն, և ձերմակ դերձանով անոնց արմուկները կարկուտած կ'երեւան : Անկէ եաք Օբերա կ'երթանք : Ծափահարներուն հետ կը մտնենք : Օբերայի թատրոնին ծափահարները լաւ խումք մը կը կազմեն : Սակայն ծափահարներուն հետ պուլվարներուն վրայ ժօւու դաշլու չեմ երթար : Օբերայի թատրոնը կան անսնկ ծափահարներ որոնք քսան սու կը վճարեն . բայց աւտակ են անոնք : Լավէթ կ'անուանեն այնպիսիները : Նաև կ'երթանք Կիլիօթինի վրայ գլխատուողները տեսնելու : Ցուցնեմ ձեզի դահիճը, Մարէի թաղը կը բնակի : Պարոն Սամսոնն է դահիճը : Դուսէին վրայ նամակատուփ մը կայ : Ահ, պիտի տեսնէք թէ ի՞նչ պատուական զուարձութիւններ պիտի ունենանք :

Նոյն պահուն կավրօշի մատին վրայ կաթիլ մը մոմ վաղեց և կեսնքի իրերը յիշեցուց անոր :

— Վը՛շ, ըստու ; ահա պատրայգը կը հատնի : Նայեցէք ի՞նչ կ'ըսեմ, ամիսը մէկ սուէն աւելի չեմ կրնար ծախս ընել սենեակս ճրադ վառելու համար : Մարդ երբ կը պառկի, պէտք է քնանայ . Ալ պարո՞ն Բոլ տը Գօքի վէպերը կտրդալու ժամանակ չունինք . Մանաւանդ թէ լոյսը կրնալ մեծ դուռին ճեղքերէն դուրսը երեւալ եթէ փարտորներն ալ տեսնեն գէշ ի՛՛լայ մեր գործը :

— Մանաւանդ թէ, ըստու վեհերոտութեամբ առ վինեկը, որ միայն ինք կը համարձակէր Կավրօշին պատասխան տալու և հետը խօսակցելու, կրնալ կայծ մը ինալ յարդին վրայ պէտք է զգուշանալ որ տունը կրտկի չտանք :

Կավրօշ հասկցուց մանկան թէ առւնը այրել արկթեան լեզուվ բիթօտէ լը պօքար կ'ըսուի :

Փոթորիկը կըստատկանար. որոտումներու և դղըրդումներու հետ կը լսուէր նաև տեղատարափը որ վիթխարի փիղին կռնակին վրայ կը տեղար ուժգնակի :

— Յաղթուեցա՛ր, անձեւ . ըստու կավրօշ : Չուարձութիւն կ'զգամ երբ տունին սրունքներուն վրայէն սափորին պարպուիլը կը լսեմ : Չմեռը աւանակ մըն է . ապրանքը կը կորսնցնէ, աշխատանքը կը կորսնցնէ, չկրնար մեզի թրջել, և ահա անոր համար է որ կը տրտրայ այս ծերունի ջրկիրը :

Որոտումի նկատմամբ եղած այս ակնարկութենէ ետք որու բոլոր հետեւանքը կավրօշ կ'ընդունէր իրը տասնըիններորդ դարու փիլիսոփայ մը, լայնածաւալ փայլակ մը երեւեցաւ . այս փայլակը այնքան լրւսաւոր էր որ ասս մը փիղին փորը անգամ մտաւ ճեղքուած տեղէն : Գրեթէ միւնոյն պահուն չանթն ալ ահազին կերպով մը որոտաց : Երկու պատիկները աղաղակ մը հանեցին, և այնպիսի ուժգնին կերպով մը վեր ելան որ վանդակապատը գրեթէ տեղէն ելաւ : Բայց կավրօշ իր աներկիւդ դէմքը դէպի անոնց կոզմը դարձուց և շանթին որոտումը քան քան խնդալու առիթ մը սեպեց :

— Իելօք կեցիք, ծօ՛ աղաք : Շէնքը տակնուվրայ ընենք : Ահա ասոր կ'ըսուի կեղեցիկ որոտում : Փայլակի շշուկ մը չէ այս : Ապրի՛ս, Աստուածմեր : Ասանկ ըլլալ պէտք է ահա . կարծես թէ Ամպիկիւ թատրոնին մէջ լսուածին պէս է այս որոտումն ալ, Ասիկա ըսկելէն

ետք նորէն կարդի դրաւ վանդակապատը . տղէկները կամաց մը հրեց դէպ անկողնին սնարին վրայ, անոնց ծունկերը պինդ մը քով քովի բերաւ որպէս զի լաւ մը երկնան , և պօռաց :

— Քանի որ Աստուած իր ճրագը կը վառէ, կը ռ նամ մարել իմա : Ծօ' տղաք, ա'լ պէտք է քնանաւ : Զքնացողին բերանը գէն կը հատի : Աղէկ մը ծածկուեցէք վերմակով, ճրագը պիտի մարեմ, պատրաստ էք :

— Այո՛, կմկմաց տոջինեկը, հանգիստ եմ: Գլուխս փետրալի սնարի մը վրայ դրածի պէս հանգիստ եմ:

Կավրօշ ըսաւ թէ գլուխին բրօնշ կ'ըսուի արկօթեան լեզուաւ:

Երկու տղէկները քով քովի յարեցան . Կավրօշ փեսիաթին վրայ կատարելապէս տեղաւորուելով այս արտղէկները՝ վէրմակը անօնց մինչև ականջը քաշեց, յիտոյ երրորդ անգամ և մեհենական բարբառով կը կ'անց .

— Թնացէ՛ք :

Եւ ճրագը մարեց :

Ճրագը հաղիւ թէ մարած էր, և ահա տարօրինակ շարժ մը սկսաւ գզրգել վանդակը որու տակ պառկած էին երեք պատանիները : Բիւրուոր և խորին շփումներ մետաղական ձայն մը կը հանէին . կարծես թէ պղնձեաւ թելը ճիրաններով և ակռաններով կը կրծուէր : Այս կրծումին հետ նաև ամէն տեսակ պղափկ և սուր ձայներ կը լսուէին :

Հնգամեայ տղեկը իր գլխուն վերև այս աղմուկը լսելով և սաստիկ վախնալով՝ արմուկովը մեծ եղբայրը հրեց, բայց մեծ եղբայրը արդէն կը քնանար Կավրօշին հրամանին համեմատ : Այն տտին պղափկը չկրնալով զսպել իր վախը համարձակեցաւ խիստ ցած ձայնով և շունչը բռնելով Կավրօշին հարցնել .

— Պարո՞ն :

— Ի՞նչ կայ, ըսաւ Կավրօշ որ նոր գոցած էր արտեւանունքը :

— Ի՞նչ է այս լսուածը :

— Մուկերն են, պատասխանեց Կավրօշ :

Եւ նորէն գլուխը փսիաթին վրայ դրաւ :

Իրօք մուկերը որոնք փիղին ներաւ հազարներով կը վստային և էին այն կենդանի սեւ թիծերը՝ որոնց վերայ խօսեցանք՝ ճրագին մինչև մարդիը վախնալով չէին շարժած իրենց տեղէն, բայց երբ նորէն տիրած էր մութը այս խոռոչին մէջ որ կարծես իրենց քաղաքն էր, զգալով թէ կար հոն ինչ որ «կենդանիի միս» կ'անուանէ ներօ առասպելարանը, եսամոլ Կավրօշին վրայ խոռժելով, մինչև վանդակին կատարը մագլցելով, անոր օղաձեւ թելերը կը կրծէին իբր թէ աշխատէին ծակ մը բանալ և ներս մտնել :

Սակայն պղափկը չէր քնանար :

— Պարոն, կրկնեց :

— Ի՞նչ է, ըսաւ Կավրօշ :

— Ի՞նչ բան է մուկ՝ ըսածդդ :

— Մկնիկ է :

Այս բացատրութիւնը քիչ մը սիրա տուաւ աղեկն, կեանքի մէջ ճերմակ մկնիկներ տեսած և վախնած չէր, բայց նորէն ձայնը հանելով .

— Պարո՞ն :

— Ի՞նչ է, կրկնեց Կավրօշ :

— Ինչու Կատու մը չունիք :

— Ունէի կատու մը, պատասխանեց Կավրօշ, բերած էի կատու մը, բայց կերան :

— Այս երկրորդ բացատրութիւնը առաջինին արդիւնքը ջնջեց և պղափկը սկսաւ գողալ : Պղտիկը և Կավրօշ չորրորդ անգամ սկսան արամախօսել :

- Պարո՞ն :
- Ի՞նչ է :
- Ո՞վ է կերռւածը :
- Կատուն :
- Ո՞վ կերաւ կատռւ՞մ :
- Մուկերը :
- Մկնիկնե՞րը :
- Այո՛, մուկերը :
- Պղտիկը սարսափելով այս կատռւ ուտող մուկերէն շարունակեց.
- Պարոն, միթէ մեզի ալ կրնան ուտել այդ մուկերը :
- Հապա կը հարցնե՞ս, ըստ Կավրօշ :
- Տղեկը յետին աստիճան համակռւած էր սարսափով: Բայց Կավրօշ շարունակեց.
- Մի վախնար, ներս չեն կրնար մաւել: Մանւանդ թէ ևս հոս չե՞մ: Նա՛, ձեռքս բռնէ՛: Լոէ, և քնացի՛ր ալ:
- Եւ Կավրօշ խկոյն ձեռքը առջիննեկին վրայէն երկրնենելով պղտիկին ձեռքը բռնեց:
- Պղտիկը պինգ մը բռնեց այս ձեռքը և քաջալերուեցաւ: Բաջարտառւթիւնն ու ուժը աստիճանի խորհրդաւոր ներշնչումներ ունին: Նորէն լուռթիւնը տիրած էր անոնց չորս կողմը. մուկերը խօսողներուն ձայնէն վախնալով հեռացած էին. քանի մը վայրկեանէ ետք թէե դարձեալ եկան և մեծ աղմուկ հանեցին, բայց երեք պատանիները մուշ մուշ կը քնանային առանց բան մը լսելու:

Գիշերուան ժամերը անցան: Մթութիւնը կը պաշարէր Պասթիյլի լայնատարած հրապարակը. ձեռնային հով մը անձրեւին հետ խառնուելով սաստկապէս կը փէքը. գիշերապահները՝ դուռները, ծառուղիները, որ-

մածները, մթին խորշերը կը հետազօտէին և՝ զիշերային թափառաշինիկները փնտուելով՝ փիղին առջեւէն կ'անցնէին լոին. Հրէշը՝ կանդուն, անշարժ և աչքերը խաւարին մէջ բացած՝ կարծես կը մտախոհէր իրը թէ ըրած բարութեանը վրայ գոհունակութիւն մը զդար և երկնից և մարդերու յարձակումէն տպատ պահելով կը նիրպատսպարէր երեք խեղճ պատանիները որոնք կը նիրէին:

Յետաղայ իրողութիւնը հասկնալու համար պէտք է միշել թէ այն ժամանակ Պասթիյլի պահնորդարանը հըրապարակին միւս ծայրն էր, հետեւաբար պահնորդները ոչ կրնային նշարել, ոչ ու լսել ինչ որ անդի կ'ունենար փիղին քով:

Արշալոյսէն քիչ մէ առաջ Սէնթ Անթուան փողոցէն մարդ մը եկաւ վազկիւվ, Հրապարակէն անցաւ: Յուժիսի կոթողին բնդարձակ շնչապատին ետհւէն դարձաւ, և ցցապատներուն մէջէն մինչեւ փիղին փորին ապակը սպրդեցաւ: Եթէ լոյս մը լուսաւորէր այս մարդը, անոր օաստիկ թրջուած ըլլալը տեղնող մը պիտի գուշակէց թէ զիշերը անձրեւին տակ մնալով անցուցած էր ան: Երբ փիղին տակը եկաւ մարդը, տարօթեակ կիրազով մը գոչեց, գոչու մը որ չվերաբերիր որ և է մարդկացին լոյսուի և զոր եղ պապկայ մը միայն կրնայ արտաբերել, երկու անգում կրկնեց այս գոչումը որու ուղղագրութիւնը հոս կը նշանակենք և որ հազիւ հազարափար մը կուտայ:

— Քիրիքիքիո՛ւ:

Գոչումին երկրորդ անգամ կրկնուելուն պէս, յըստակ, եռւարթ և պատանեկան ձայն մը պատասխ սկեց փիղին որովայնին մէջէն:

— Այո՛:

Եւ ահա զբեթէ անմիջապէս տեղէն վերցաւ փիղին թշուառներ

ծակը գոցող տախտակը . ծակէն դուրս ելաւ աղայ մը ,
և փիղին ոաքին վրայ սպրդելով վար իջաւ և կամաց
մը մարդուն քովը ինկաւ : Տղան կավրօշն էր , մարդն
ալ Մօնբարնաս :

Իսկ այն քիրիքիքո՛ւ աղաղակը անշուշտ կը նշա-
նակէր «պարոն կավրօշը հարցո՛ւր» խօսքը զոր տղան
ըսած էր Մօնբարնասի :

Կավրոշ այս գոչումը լսելով յանկարծ արթնցած
և իր ննջարանէն դուրս սողացած էր՝ քիչ մը բանալով
վանդակապատը և յետոյ զգուշութեամբ զոցելով : Ապա
ծակը բացած և վար իջած էր :

Մարդը ու տղան լսելեայն զիրար ճանշցան մու-
թին : Մօնբարնաս միայն սա խօսքը ըսաւ կավրօշին :

— Քեզի պէտք ունինք : Եկո՛ւ ձեռնտուութիւն
մը ըրէ մեզի :

Ստամբակն ուրիշ մեկնութիւն չուզելով .

— Պատրաստ եմ գալու , ըսաւ :

Եւ երկուքն ալ ուղղուեցան դէպի Սէնթ Անթուան
փողոցը ուրիշ ելած էր Մօնբարնաս , և օծապառյա քայ-
լերով յառաջացան պարափպաններու սայլերուն եր-
կայն շարքին քովէն որսնք նոյն միջոցին դէպի վա-
ճառանոցը կ'իջնեն :

Պարափպանները իրենց սայլերուն վրայ աղցան-
ներու և բանջարեղինաց մէջ սմբուած , կիսովին քնա-
ցած , և անձրեւին պատճառաւ ամէն մէկը իր կրկնոցը
մինչեւ աչքերուն վրայ քաշած ըլլալով , և ոչ իսկ կը
աւսոնէին այս տարօրինակ անցորդները :



Գ Լ Ո Ւ Խ Գ...

ՓԱԽՈՒԾԻՆ ԱՆԱԿԻԿԱՆ ԱՆՑԲԵԲԸ

Հիմա ըսենք թէ նոյն գիշերը ի՞նչ անցած էր Ֆօր-
սի բանախն մէջ :

Պապէ , Պրիւժօն , Կէօլմէր և Թենարտիէ խորհուրդ
ըրած էին փախչելու , թէև Թենարտիէ առանձին աեն-
եակի մը մէջ բանտարկուած էր : Պապէ գործը իրեն
համար պատրաստած էր նոյն իսկ այն օրը ինչպէս ըն-
թերցողը զիւէ Մօնբարնասէն կավրօշին տրուած տե-
ղնկութիւններէն : Մօնբարնաս դուրսէն պիտի օգնէր
անոնց :

Պրիւժօն ամիս մը պատմական սենեակի մը մէջ
մնացած ըլլալով ժամանակ ունեցած էր նախ չուան
մը հիւսելու հոն , երկրորդ փախուստի յատակաղիծ մը
պատրաստելու : Ժամանակաւ այս տաժանելի տեղերը
ուր բանտին կանօնին համեմատ դատապարտեալը ինքն
իրեն կը ձգուէր , չորս քարաշչն պատ , մէկ քարաշէն
ձեղուն , քարէ սալայտակ մը , բանակի անկողին ո՛ը ,
վանդակաւը պատուհոն մը , երկաթներով պմրափուկ
դուռ մը ունէին և կ'անուանուէին զնտաններ , բայց
զնտանը շատ սոսկալի երեւցաւ , հիմա այն բանտերը
երկաթէ դուռ մը , վանդակաւոր պատուհան մը , բա-
նակի անկողին մը , քարաշէն սայայտակ մը , քարա-
շէն ձեղուն մը , չորս քարաշէն պատեր ունին , և դար-
ձեալ պատմական սենեակ կ'ոնուանուին : Կէս օրին
մօտ քիչ մը լոյս կ'ըլլայ այս բանտերուն մէջ : Այս
սենեակները որսնք ինչպէս կը տեսնուի՝ զնտաղ չեն ,

անպատեհութիւն մը ունին , որ է մտածելու ստիպել
այնպիսի անձեր զոյ պէտք է աշխ տացնել :

Արդ Պրիւժօն մտածած և պատժական սենեսկէն
չուանի մը հետ ելած էր : Բանտին Շարլըմաներ ըս-
ուած գաւթին մէջ Պրիւժօն խիստ վտանգաւոր սեպ-
ուելով Պաթիման Նէօֆ փախազրուեցաւ : Հոս երկո-
բան գտաւ . առաջին կէօլմէրը . երկրորդ , բեւեռ մը .
կէօլմէր այսինքն սճիր մը , բեւեռ մը այսինքն ազա-
գութիւնը :

Պրիւժօն՝ որու վրայ անթերի գաղափար մը ունե-
նայու ժամանակն է՝ առերեւութապէս փափուկ կազ-
մութիւն և խիստ վարկեառութեամբ կեղծուած տկա-
րութիւն մը ունէր , այլ իրապէս քաղաքավար , խելա-
ցի և հանած վարած գող մըն էր , և գգուելի նայուածք
մը և ոնազորոյն ժապիտ մը ունէր : Նայուածքը իր կամ-
քէն և ժպիտը իր բնութենէն կ'արտադրուէր : Իր ար-
հեսար ունելու համար նախ տանիքներու նկատմամբ
պէտք եղած ուսոււմը տած էր . մեծ յառաջդիմութիւն-
ներ ընել տուած էր կապար կորզողներու արհեստին .
որոնք կապարապատ տանիքները կը կողոպատեն և ա-
նոնց խողովակներու վրայի կապարները կ'առնեն մաս-
նաւոր գործողութեամբ մը հանելով .

Պարագայ մըն ալ կար որով բոլորովին նպաստա-
ւոր եղած էր փախուատի ձեռնարկութեան մը վայր-
կեանը . յարկիչները նոյն վայրկենին բանտին յարկերու
քարերուն մէկ մասը կը շոկէին և կը տեղաւորէին :
Սէն Պէրնարի գտակիթը բոլորովին մեկուսացած չէր
Շարլըմաներ և Սէն Լուի ըսուած գաւիթներէն : Այս
գտակիթներուն վերը տախտակամածներ և ելարաններ
կամ թէ ուրիշ խօսքով ըսենք , փրկութեան կ'ողմը կա-
մուրցներ և սանդուխներ կային :

Պաթիման Նէօֆը՝ (նոր շէնք) որ խիստ տերուն

և հին ու փուա շէնք մըն էր բանտին տկար կողմն էր :
Անոր պատերը աղբօրտակէն այն աստիճան մաշուած էին
որ հարկ եղած էր ննջարաններու գմբէթները փայտէ
հաստ սահանգներով հաստատել վաս : զի այս գմբէթ-
ներէն քարեր կը զատուէին և անկաղիններուն մէջ
դանտարկեալներուն վրայ կ'իյնային : Թէեւ այսքան
էին էին այս ննջարանները , բայց և այնպէս ամենէն
վտանգաւոր ամբաստանեալները , առմենէն երեւելի
գատերը բնչպէս կ'ըսուի բանտային բարբառով . ա-
նոնց մէջ փակելու յանցանքը կը գործուէր :

Պաթիման Նէօֆը վրայ վրայի շինուած չըրս նըն-
ջարան և մէկ վերնայարկ ունէր Պէլոր անունով : Բու-
խերիկը լայն ծխան մը որ թերեւս Ֆօրսի դուքսերուն
հին խօհատունի մը կը վերաբերէր՝ զետնայարկէն սկր-
սելով վեր կ'ելլէր , չորս զսուիկոններուն մէջէն կ'անց-
նէր , երկու բոլորի կը բաժնէր ննջարանները տեսակ
մը տափածե զերան ձեւացնելով անոնց մէշտեղը . և
բարձրանալով յարկը կը ծակէր :

Կէօլմէր եւ Պրիւժօն մէկ ննջարանի մէջ կը պատ-
կէին : Զգուշութեան համար վարի դստիկանը գրուած
էին անոնք : Դիպւածը ուզած էր որ անոնց անկաղին-
ներուն զլուխին կողմը բուխերիկին ծխանին կըթնի :

Թենարմիէ անոնց զլխուն վերեւն էր և ճիշդ այն
զերնայարկին մէջ որ Պէլ-էր կ'անուանուէր :

Գիւլթիւր-Սէրթ-Գաթէրին փաղոցէն անցնող մը
եթէ ջրհանակիրներու ձմերոցէն ետք կանգ առնէ Տէ-
Պէն (բաղնիք) տունին մեծ դրան ուզիւ . ծաղիկներու
և թուփերու արկղերով լի գտակիթ մը կը տեսնէ . ո-
րու ներսի կողմը երկու թեւերով պզտիկ : սպիտակ և
զմբեթաւոր հովան ց մը կը նշմարուի . այս հովանոցը
գալարաշէն փեղիեր ունի , և ժամ-ժապի անդէոզգա-
կան երազն է : Ասկէ տասը տարիի չափ առաջ այս

Գմբեթաւոր հովանոցին վերեւը սեւաթոյր, ահազին, սոսկալի և մերկ պատ մը իը բարձրանար որու կը կըրթնէր այն։ Այս պատը Ֆօրսի պահնորդներուն ճարու պատն էր։ Ինչ որ էր Միլթօն՝ Պէրգէնի ետև ընդնըշմարուելով, նոյնը կը սեպուէր այս պատը՝ այն հովանոցին ետև։

Եւ շատ բարձր էր պատը, բայց սեւաթոյր յարկ մը կար որ անկէ աւելի բարձր էր, և Պաթիման-Նէօֆի յարկն էր։ Պաթիման-Նէօֆի յարկին վրայ ձողերով ամրափակուած չորս մանսարդեան ծակեր կը նշմարուէին որոնք Պէլ-էրի պատուհաններն էին, Ծխան մը կը ծաշ էր յարկը։ ննջարաններուն մէջէն անցնող ծխանն էր այն։

Պէլ-էրը, Պաթիման-Նէօֆի այս կատարը՝ որ մանսարդեան տեսակ մը մեծ վաճառանոց էր՝ երեքին վանդակապուաներ և երկաթէ տախտակներով կրկնակի պատուած դուռներ ունէր որոնցի՞ով կը զոցուէր այն և որոնց վրայ գամուած ահազին բնւեռներ կը վիստային։ Հիւսիրային ծայրէն Պէլ-էրին մէջ մանողին ձախ կողմը կ'ինար չորս պատուհանները, և աջ կողմն ալ ճիշդ պատուհաններուն դէմ՝ չորս քառակուսի և բաւական ընդարձակ վանդակներ կային։ որ իրարմէ հեռացած և նեղ անցքերով բաժնուած էին։ այս վանդակներուն վարի կողմերը մարդու բարձրութեամբ պատերով, իսկ անկէ վեր երկաթէ ձողերով զոցուած էին։

Փետրուարի երեքէն ի վեր Թենարաբէ ահա այս վանդակներուն մէջ բանտարկուած էր առանձին։ Բնակարելի չեղաւ հասկուիլ թէ ան այս վանդակին մէջ ի՞նչպէս և որս՝ աջակցութեամբ կրցած էր հայթայթել և պահել չի մը զինի, այն զինիէն զոր Տէրիս հընարած է, կ'ըսուի, որուն մէջ թմրագեղ կայ և զոր անուանի ըրաւ բմբեցնողներու խումբը։

Շատ բանտեր դրուժան ծառաներ ունին, որոնք կէս մը բանտապահ և կէս մը գող են, որոնք բանտարկեալներու փախուստին կը նպաստեն, որոնք անհաւատարիմ ծառայութիւն մը կը վաճառեն սատիկանութեան և որոնք ստակ կը վաստկին բանտարկեալներու համար բաներ գնելով։

Արդ, այն զիշերը ուր պղտիկ նավոշը երկու աըշէկները գտած և հետը առած էր. Պրիւժօն և Կէօլմէր՝ գիտնալով որ Պապէ առտուն փախած էր և փողը իրենց կ'ոպասէր Մօնքարնասին հետ, կամաց մը ելան, և սկսան Պրիւժօնի գտած բեւեռով ծակեր բուխերիկի ծխանը որու քովն էին իրենց անկողինները։ Ծխանին փլած բեկորները Պրիւժօնի անկողին վրայ կ'իջնային, հետեւաբար չէր լսուեր անկումը։ Որսալի տեղատարափները կը դլրդէին զուռները ծինիներուն վրայ և բանտին մէջ սոսկ ալի և օգտաւէտ աղմուկ մը կը հանէին։ Բանտարկեալներէն անոնք որ արթնցան նորէն քնանալ ձեւացուցին և թող տուին որ Կէօլմէր և Պրիւժօն գործեն։ Պրիւժօն յաջողակ էր. Կէօլմէր ուժեղ։ Պահնորդը որ ննջարանին վրայ պատուհան մը ունեցող վանդակած որ մեկուսարանին մէջ պառկած էր, ամենիւին ձայն մը առած չէր տակաւին, և ահա երկու ահարկու ուազուկները պատը արդէն ծակած, ըուխերիկին վրայէն անցած, ծխանին վերին գագաթը գոցող վանդակախուփը խօրտակած և յարկին վրայ հարած էին։ Անձրեր և հովը կը սաստկանար, յարկին վրայէն քալողը կը սահէր։

— Ինչ յարմար զիշեր փախչելու համար, ըստ Պրիւժօն։

Երկու աւազակներուն և պահնորդներու պատին մէջուղ վեց ոտք լայնութեամբ և ութսուն ոտք խորութեամբ անդունդ մը կար։ Այս անդունդին յատակը

անոնք կը տեսնէին պահապանի մը հրացանը որ մութին կը փայլէր։ Պրիւժօնին զնուսնին մէջ հիւսուած չուանը դալարելավ անոր մէկ ծայրը բուխերիկին ձողերուն կուպեցին, միւս ծայրը պահնորդներու պատին վրայէն անդին նետեցին, մէկ ոստւմով անդունդին վրայ ցատկեցին, պատին հեծանը բռնեցին, միւս կողմը անցան, չուանին վրայէն հետզինտէ սպրդել պղտիկ յարկի մը վրայ իջան որ Տէ Պէնի տունին կից էր, չուանը քաշեցին տոին, Տէ Պէնի պաւիթը ցատկեցին, անցան, դոնապտնին դռնակը հրեցին որու քով կախուած էր գուսին լարը, քաշեցին լարը, բացին մնձ դուռը, և ին քպինքնին փողոցը գտան։

Հազիւ թէ երեք քառորդ անցած էր այն վայր կեանէն ի վեր ուր անոնք անկողնի մէջ և մութին եւլած կանգնած էին՝ իրենց ձեռքը բեւեռ մը և մաքին մէջ նպատակ մը ունենալով։

Թանի մը բուտէն եւաք գուցած միացած էին Պապէին և Մօնքարնասի հետ որոնք մօտակայ ա՛ղուանքը կը թափառէին։

Պրիւժօն և Կէօլմէր իրենց չուանը կափած էին քաշելու ատեն, հետեւարար չուանին մէկ կաօրը յարկին վրայ ծխանին կատուած մնացած էր։ Զմունանք ըստեւ որ երկու աւագակները այս փախուստի ձեռնարկութեան մէջ վեստ մօ իրած չէին, եթէ սակայն ներելի է վաստ մը չսեպել իրենց ձեռքի կաշին զրնթէ բոլոր պին սկրդուած ըլլալը։

Այն զիշեր թենարտիէ չգիտենք ի՞նչ կերպով ի մացած էր անոնց փախչելու պատրաստութիւր, և չէր քնուար։

Նոյն զիշեր՝ որ խիստ խաւարին էր՝ ժամը մէկին ժենարտիէ անձրեւին և փաթորիկին սասակեացած միջորին իր վանդակին հանդիպակայ պատուհանին առջնէն

երկու ստուերներու անցնիլը տեսաւ։ Ստուերներէն մէկը պատուհանին առջև կանգ առաւ նայուածքի մը տեսողութեան չափ։ Պրիւժօնն էր կանգ առնողը։ Թենարտիէ զայն ճանչնալով հասկցաւ եղելութիւնը։ Այսքանը կը բաւէր թեւարտիէր։

Թենարտիէ իբր մարդասպան ճանչուած և զինու զօրութեամբ զիշերային դուռածանութիւն քրած ըլլալուն համար բանտարկուած ըլլալով, անընդհատ և արթուն սկզբութեան մը ներքե դրուած էր։ Պահապան մը որու երկու ժամը անդում մը ուրիշ մը կը յաջորդէր, լեցուն հրացանով մը անոր վանդակին առջև կ'երթեւեկը։ Պէլ էրը ծակի նման պատուհանէ մը լոյս կ'առնէր։ Կ'ալանաւորին ոտքը յիսուն լիտրայի ծանրութեամբ զոյդ մը շղթայ կար։ Ամէն օր երեկոյեան ժամը չորսին պարզորդ մը՝ երկու ահազին չունով, այն ժամանակ զեռ ի գործ կը գբուէր այս զգուշութեան միջոցը, — թենարտիէի վանդակը կը մանէր, անկողնին քով երկու լիտրայի ծանրութեամբ սկ հաց մը, սափոր մը զուր, և բաւական անպարարտ արգանակով Ա, սկուտեղ մը կը գնէր որու մէջ քանի մը ցեցակեր բակլայ կը լուգար, շղթաները աչքէ կ'անցնէր և երկաթէ սիւնակներուն կը զարնէր անոնց ամբութիւնը դիտելու համար։ Այս մարդը իր շուներով երկու անգամ վանդակը կուգար գիշերը։

Թենարտիէի թոյլ տրուած էր երկաթէ տեսակ մը սկսեն պահել, որով իր հացը պատին վրայ ծեղքի մը մէջ կը բեւեռէր, ջրպէս զի, կ'ըսէր թենարտիէ, մուկերը չուանեն զայն։ Թենարտիէ անընդհատ հակողութեան մը ներքե դրուած ըլլալով, կարծուած էր թէ անպատեհութիւն մը չունի այն երկաթէ բեւերը։ Բայց ետքը յիշուեցաւ թէ պահնորդ մը սա խօսքը ըսած էր։ Աւելի աղէկ կ'ըլլար փայտէ բեւեռ մը թողուէ։

Կէս գիշերէն երկու ժամ ետքը փոխուեցաւ պահապանը որ ծեր զինուոր մըն էր, և տեղը դրսւեցաւ նորեկ զինուոր մը : Պահ մը ետք շուներուն հետ մարդու և իր սովորական այցելութիւնը ընելէն ետք դը եկաւ, և իր սովորական այցելութիւնը ընելէն ետք տեղը դարձաւ, տուանց բան մը նշմարելու՝ եթէ ոչ տեղը դարձաւ, տուանց բան մը նշմարելու՝ եթէ ոչ նորեկ զինուորին երիտասարդութիւնը և զիւղացիի կիրանորեկ զինուորին արդաւածարդութիւնը և զիւղացիի կիրանորանքը : Երկու ժամ ետք, այսինքն ժամը չորսին արդաւածը : Երկու ժամ ետք, այսինքն ժամը չորսին ուրիշ պահապան մը եկաւ նորեկ զինուորին յաջորդելու համար, տեսաւ որ ոնիկա թմրած և թենարտիկի վտնդակին քով գետինը ինկած էր արձանի մը պէս : Իսկ թենարտիկ վտնդակէն փախած էր : Իր խորտակուած շղթաները գետինն էին : Ծակ մը կար իր վանդակին ձեզունին վրայ, և գերը յարկին վրայ աւ ուրիշ ծակ մը կը տեսնուէր : Թենարտիկի անկողնին տախտակներէ առնուուած և անշուշտ տարսուած էր, վասն զի չի գտնուեցաւ : Վանդակին մէջ կիսովին պարպուած շիշ մը գտնուեցաւ, այս շիշին մէջ գեռ կար այն գեղաւոր զինիէն որով զինուորը թըմքիչ մը կար այն գեղաւոր զինիէն որով զինուորը թըմքուն և ինչած էր : Զինուորին սուինն ալ աներեւոյթ եղած էր :

Այս իրողութեան մէջ կարծուեցաւ թէ բոլորովին փախած և աներեւոյթ եղած է թենարտիկ : Ստուգիւալ Պաթիման նէօֆի մէջ չէր թենարտիկ, բայց վտանգի մէջ էր ատկաւին :

Թենարտիկ Պաթիման-նէօֆի յարկին վրայ համելով գտած էր Պրիւժօնն ապած չուանին կառը որ բուխերիկին վերին երդին սիւնակներէն կախուած էր, բայց ատ էարծ էր այս չուանին կտորը, հետեւարար թենարտիկ՝ Պրիւժօնի և նէօլմէրի պէս՝ չէր կրցած պահնորդներու ճամբուն վրայէն սուտերով փախչիլ :

Եթէ Տէ Պալէ փողոցէն խոտարելով Բուա-ուը-Միւսի փողոցը մտնես, գրեթէ անմիջակէս աջ կողմդ իսր

և աղտուա տեղ մը կը նշմարիս : Անցեալ գարու մէջ նոն տուն մը կար որու ներսի պատը միայն մնացած է ու . խարխուկ տունի իրական պատ մըն է այս և կը բարձրանայ մինչեւ շինքի մը երրորդ յարկը որ տուն կայ շինքերուն մէկն է : Այս աւելացիք կրնայ ճանչողութիւնի պատմակուութիւն պատմաներէն որոնք դեռ կը տեսնուուին . աջակողմեան սրմաքիւն տմենէն մօտ պատուհանը որդնահար գերան մը ունի որ իբր մայթ դրուած է, Այս պատուհաններէն ժամանակու սոսկալի բարձր պատ մը կը նշմարուէր, որ որսի պահնորդներու ճամբուն շրջապատին մէկ մասն էր:

Քանդուած տունին տեղը կիսովին գոցուած է հինուփուտ տախտակներէ բաղկացող պատմէշով մը որ հինդ մեծ քարերու կը կոթնի չփլուելու համար : Այս գոց տեղը պղափի թագուն խրճիթ մը կայ որ կանգուն մնացած հաւաեր պատին կը յենու : Պատմէշը զուռ մը ունի որ տակէ յանի մը տարի տուած առանց կղպակի կը գոցուէր :

Թենարտիկ առաւոահան ժամը երեքն քիչ մը ետք ահա այս հնաւէր պատին կատարին վրայ հաւած էր :

Ի՞նչպէս եկած էր հոն : Բնոււ կարելի չեղաւ բաշտորել, ոչ ալ հասնալ ինչպէս եկած ըլլուլը : Կ'երեւի թէ փայլակները անոր նեղութիւն տուած ու միանգամայն օգնուած էին : Միթէ յարկիներուն շինած ելաւաներուն և տախտակամաներուն չնորհիւր յարկէ յարկէ, պատէ պատ և խորչէ խորչ անցնելով մինչեւ Շարլըմանէի գուիթին և յետոյ Սէն Լուի գուիթին չինքերէ և անենէ ալ Ռուա տը Սիսի փողոցին այն շերուն պատին վրայ հասած էր . բայց Պաթիման նէօֆին մինչեւ այս պատը քանի մը բաց տեղեր կային ու

րոնց վրայէն անցնիլը կում ոստելը անկարելի կը թշ-
էր : Թենարտիէ մի՞թէ անկողնին տախտակը իր կա-
մուրջ՝ Պէլ էրի յարկին պահնորդներու պատին վրայէն
երկնցուցած էր, և մի՞թէ սկսած էր փորի վրայ գա-
լով բանախն բոլորտիքը քաշուած այն պատին հնձա-
նին վրայէն սողալ մինչեւ Բուռա ար Սէսիլ փողոցին
աւերտւն պատը հուսնիլը : Բայց Ֆօրսի պահնորդներու
ճամբաւն պատը ժայռաւոր եւ անհանասար զիծ մը կը
կազմէր : Կ'ելլէր ու կ'իջնէր, կը ցանար մինչեւ Ջր-
հանկիրներուն ձմերոցը, կը բարձրանար մինչեւ Տէ
պէնի տունը, տեղ տեղ շինութիւններով կը կտրուէր,
Լամուէնեօն ապրունքին կոզմը չունէր այն բարձրա-
թիւնը զոր ունէր Բայլէ փողոցին կողմէն, և տմէն
տեղ իջնելու տեղեր և ուղիղ անկիւններ կ'երեւացին,
մաստւածոյ թմ պահնորդները փախստականին մթին
շքանկարը կրնային տեսնել, հետեւաբար Թենարտիէնին
նաև այս կդրպով Բուռա ար Սէսիլ փողոցին աւերտւն
պատին վրայ հասած ըլլալը գրեթէ անմեկնելի կը մը-
նայ : Երկու կերպով ու անկարելի էր փախչիլ : Թե-
նարտիէ լուսաւորուելով ազտութեան այն անարկու-
ծարաւէն որ դարեւանդները՝ խռամներու, երկաթի-
գանդակաստոնները՝ ուսուի հիւսկէններու, անդամա-
լոյծը՝ ըմբիշի, պստագրոսը՝ Առչունի, թանձրամը-
տութիւնը՝ բնազդումի, բնազդումի խելքի և խելքը
հանձարի կը փոխէ : Թենարտիէ՝ կ'ըսենք, այս ծա-
րաւին չնորհիւ փախստախն երրորդ կերպ մըն ու էր-
նարած և յանկարծապէս գործադրա՞ծ էր արդեօք . ոչ
ոք զիացած է բնաւ :

Մարզս չկրնար միշտ կատարելապէս գաղափար մը
ունենա, փախուստի հրաշտկեաց նկատմամբ : Կը կըրկի-
նենք թէ ներշնչեալ մըն է այն մարդը որ ազմտիւու-
համար կը փախչի . փախուստի խորհրդարի նշոյլին մէ :

ասող և փայլակ կայ, եթէ մեր զարմանքը կը զրտէ
ան որ կը թեւարկէ գէպի վսե հութիւն, ոչ նուազ
զարմանք կուտայ մեզ ով որ կը նկրտի ազ: տում զրտ-
նելու, և ինչպէս Գօրնէլի նկատմամբ կը հարցնենք
թէ ո՞ւրկէ գտաւ իր գ'իլ մուրի (որ մեռնէր) վսեմ
խոսքը, նոյնպէս և փախած գոզի մը համար կ'ըսենք.
ի՞նչպէս կրցաւ այս յարկին վրայէն անփնելով փախչիլ :

Ի՞չ և իցէ : Թենարտիէ հասոծ և եղկնալով պառ-
կած էր աւերտւն պատին կատարին վրայ զօր մանուկ-
նելը սայր կ'անուանեն իրնց այլ աշրջիկ բարբառով,
բայց մինչեւ այս պատին կատարը հասնիլը Թենարտիէ
արիւն քրտինք թափած, անձեւէն թրջուած, զգիսա-
ները ծուփի ծուլի եղած, ձեռքերը ոկրդուած և ար-
ժու կները վիրաւորուած էին: Երրորդ գատիկոնի մը
չոփի բարձր և սեպաւոր պատ մը կար Թենարտիէի և
փողոցին քարտյատակին մէջ :

Հետշ առած չուանը շատ կարծ էր :

Թենարտիէ՝ գունատ, չնշասպառ, բոլորովին յու-
սարեկ, ու տակաւին գիշերացին մօւթով պաշարուած՝
հնի կենալով կ'ըսէր ինքնիրեն թէ քիչ մը ետքը ար-
շալոյը պիտի ծազի, կը սարսափիէր երեւակայելով թէ
պահ մը ետքը Սէն Բոլի մօտակայ ժամացոյցը ժամը
չորս պիտի զարնէ, և թէ ան ատեն բանտապետ՝ պա-
հապանը փոխնելու գալով՝ ծակուած յարկին ներքեւ
զայն քնացած պիտի գտնէ, Թենարտիէ այսպէս անարե-
նվ և շուարելով վար կը նայէր սոսկալի զարեւանդէ
սը, և կանթեղներու նշոյլով կը տեսնէր փողոցին թաց
և սեւաթոյը քարտյատակիը, այն փափաքելի և զար-
հուրելի քարտյատակը որ մահ ու միանգումայն ազա-
տութիւնն էր :

Կը հարցնէր ինքնիրեն թէ արդեօք յաջողութէ էին
փախչելու իր երեք դաւակիցները . թէ արդեօք սոլա-

սա՞ծ էին իրեն, և թէ պիտի գա՞ն արդեօք իրեն օդ-
նկու : Բւշագրութեամբ մտիկ կ'ընէր : Գիշերապահ
զինուորէ մը զատ ոչ ոք անցած էր փողոցէն՝ ինքն
այս պատին վրայ հասած ըլլալէն ի վեր : Մօնթրէօլի .
Շարօնի, Վէնսանի և Պէրսի գրեթէ բոլոր պարտիզ-
պանները վաճառանոցը երթալու համար Սէնթ Ան-
թաւան փողոցէն կ'անցնին :

Ժամը շրս զարկաւ, և Թէնարտիէ սարսուռ մը
զգաց : Քանի մը րոպէէ եաք բանտին մէջ սկսաւ այն
երկիւղալի և խառնաշփոթ աղմուկը որ սովորաբար
տեղի կ'ունենայ երբ բանտարկեալի մը փախած ըլլալը
կ'իմացուի : Բացուող և զոցուող դուռներուն ճոխչը,
վանդակապներուն և ծինիներուն կրծումը, պահոր-
գարանին աղմուկը, բանտապահներուն բիրտ ձաներն
ու գաւեթիներուն քարայտակներուն վրայ հրացանի
բաներուն ընդհարումը մինչեւ Թէնարտիէ ականջը կը
համենին : Ննջարաններուն վանդակապատ պատուհան-
ներէն ճրագներ կ'ելլէին և կ'իջնէին, Պաթիման Նէօֆի
գագաթին վրայ ջահ մը կը վառէր, մօտակայ ձմերոցի
Հրհանկիրները կանչուած էին : Ասոնց սաղաւարտնօթը
զոր ջահը անձրեւին տակ կը լուսաւորէր, յարկերուն
երկայնութեամբը կ'երթեւէկէին : Նոյն միջոցին Թէ-
նարտիէ Պաթիյլի կողմէն երկինքին վարի կողմին սոս-
կալի . կերպով մը քիչ մը տժգունորէն սպիտակիլը կը
տեսնէր ?

Թէնարտիէ պատի մը տասը մատի չափ լայն կա-
տարին վրայ և սեղատարափին ներքեւ երկնցած էր,
և աջ ու ձախ կողմէն երկու սնդունդի մէջտեղը կը
կինար առանց շարժիլ կարենալու, և անարեկ՝ միտքը
կը բերէր անկումի մը ահարկու հետեւանքը և անխու-
սափելի ձերբակալութեան մը սարսափը : — Եթէ իյնամ,
պիտի մեռնիմ, եթէ կինամ, պիտի բռնուիմ, կ'ըսէր

մտապէս, և զանգակի մը լեզուին պէս եր միտքը այս
երկու գաղափարներուն մէկէն միւսին կ'երթար ու
կուզար :

Մինչդեռ այս անձկութեամբ համակուած էր, փո-
ղոցը գեռ բոլորովին մաւթ ըլլալով, Թէնարտիէ յան-
կարծ մարդ մը տեսաւ, այս մարդը պատերուն քովե-
րէն սպրդելով և Բավէի փողոցին կողմէն գալով կանդ
առաւ այն խոր տեղը որու վերեւը կը գանաւէր Թէ-
նարտիէ վերէն կախուածին պէս : Այս մարդուն քով
երկրորդ մըն ալ եկաւ որ միեւնոյն զգուշութեամբ կը
քալէր, յետոյ երրորդ մըն ալ, յետոյ չորրորդ մըն ալ
եկաւ : Երբ միացան այս մարդերը, անոնցմէ մէկը ցլ-
ցապանէշին դուռին դռնփակը վեր ըրաւ, և չորսն
ալ ներս մտաի ուր՝ ինչպէս ըսինք արդէն՝ խրճիթ
մը կար : Ճիշդ Թէնարտիէի տակը կը գտնուէին մար-
դերը : Ասոնք անշուշտ մասնաւորապէս այս մեկուսի
տեղը եկած էին՝ որպէս զի կարենան խօսակցիլ առանց
աեանուելու թէ անցորդներէն և թէ քանի մը քայլ ան-
շին մօսի գռնակը հսկող պահապանէն : Պէտք է ըսել
նաև թէ պահապանն անձրեւին պատճառաւ իր խուցին
մէջ կը կենար : Թէնարտիէ չիրնալով մարդերուն երեսը
որոշակի տեսնել՝ կորսուիլը զգացող թշուափ մը յու-
սահատական սւշագրութեամբը ականջ տուաւ անոնց
խօսակցութիւնը լսելու համար :

Թէնարտիէ բան մը տեսաւ որ յոյսի կը նմանէր .
Լսեց որ արկօթեան բարբառով կը խօսէին անոնք :

Լուաջին մտրդը ցած այլ որոշապէս լսուելու կեր-
պով մը և արկօթեան բարբառով կ'ըսէր :

Եկէ՞ք, երթանք : Ինչ պիտի ընենք հոս :

Երկրորդ մը պատախաննեց արկօթեան բարբառով .
— Հրդեհ մը մարելու չափ անձրեւ կուզար : Մա-
սաւանդ թէ սատիկանութեան փայտորները հիմակ առ-

կէ պիտի անցնին : Հօն՝ զինուոր մը կայ որ պահպառութիւն կ'ընէ : Եթէ մնանք, պիտի բանուինք հարկաւ :

Այս խօսակցութեան մէջ երկու արկօթեան բառ կար . մին խիթօ և միւսը խիգայլ որոնց երկուքն ալ հոս կը նշանակեն . որոնց առջինը Բարիզի սահմանագուռերու Միջականներուն արկօթեան բարբառին . երկրորդը Թամբիլի Արկօթեան բարբառին կը վերաբերի . և որոնք Թենարտիէի համար լուսոյ ճառագայթներ սեպուեցան : Խիգօնն հասկցաւ թէ խօսդներէն մին եր Պրիւժօն, այսինքն քաղաքագոններուն թափառիկը . և խիգայլ ալ Պապէն ճանչցաւ որ՝ իր միւս արհետաներէն ի զամ փերեղակութիւն ըբած էր Թամբիլի մէջ :

Մեծ դարուն արկօթեան լիզո՞ն ո՞ւ Թամբիլի մէջ կը խօսուի միայն, և Պապէն միայն ուղիղ կը խօսէր ո՞ւ լիզուն : Թենարտիէ եթէ լսած ըլլար խիգայլ ալ Պապէն, վասն զի տափկա բոլորովին փոխած էր ձայնը :

Սակայն մարդերուն երրորդը միջամտելով ըստաւ .

— Աճապարելու հարկ մը չկայ տակաւին : Ո՞ւրիէ կրնա՞ք զիտնալ թէ մեղի պէտք չունի :

Թենարտիէ երբ լսեց այս խօսքերը որոնք քրանսերէն էին՝ ճանչցաւ խօսովը, որ էր Մօնրարնաս . Մօնրարնաս շրեղութիւն մը կը սեպէր հասկնալ ամէն որ կօթեան բարբառները, ոյլ չխօսիլ անոնց և ոչ մէկը :

Իսկ չըրրորդը թէե կը լոէր, բայց ահազին ուսերէն կը հասկցուէր իր ո՞վ ըլլալը . Թենարտիէ չվառնեցաւ : Կէօլմէրն էր չորրորդ մարդը :

Պրիւժօն զբեթէ խստիւ այլ միշտ ցած ձայնով և արկօթեան բարբառով պատասխանեց :

— Ի՞նչ ըսիր . մի՞թէ խելք է հոս սպասելը : Պահպահեար չէ կրցոծ փախչիլ : Անիկա մեր արհետին հմուտ չէ : Չուան մը շինելու համար շառվիկը պատռել և անկողնին սաւանները կտրել, դուռները ձակիլ, կեղծ

թուղթեր շինել, կեղծ բանալիներ շինել, շղթաներ կը տրել . չուանը դուրսը կախել, պահուիլ, ծպտիլ ասոնք դժուարին բաներ են : Ծերուկը կրցած չէ յաջողիլ . անիկա չկրնար աշխատիլ:

Պապէն ալ ըստ այն դասական և հանճարաւոր արկօթեան բարբառով զոր Բուլայինէ և Թարթուշ աւազակները կը խօսէին, և որ Պրիւժօնի յանդուզն, նոր գունաւոր և վտանգաւոր արկօթեան բարբառին հետ համեմատութիւնը ունէր զոր ունի Ռասինի լեզուն Անտրէ Շէնիկէի լեզոււին հետ :

— Պանդոկապեար փախչելու միջոցին բռնուած պիտի ըլլայ : Փախչելու համար պէտք է ճարպիկ ըլլալ : Անիկայ նկընծայ մըն է : Անշուշտ ոստիկանութեան լրտեսի մը կոմ հետը բարեկամօրէն խօսելու եկող կեղծ գաճնուկի մը խօսքերէն միտմտարար խարուած է : Մաք՞կ ըրէ, Մօնրարնաս, կը լսե՞ս սա աղմուկը որ բանտին մէջ փրթած է : Ահա տեսար այն ամէն ջահերը : Գիտնաս որ մարդը բռնուած է : Քսան տարի թիարանը պիտի մնայ, ուրիշ միջոց չկայ : Դուք ալ զիտէք որ ես ոչ կը վախնամ, ոչ ալ ծոյլ եմ, բայց ա՞լ զործ չունինք, թէ ոչ մենք կը բռնուինք : Մինեղանար, եկուր մեր հետը . երթանք չի մը հին գինի պարպենք միատեղ :

— Բարեկամները պէտք չէ դժուարին կացութեան մէջ թողուլ, մրմուաց Մօնրարնաս :

— Կը կրկնեմ թէ այս միջոցիս բռնուած է ան . պանդոկապեար փուլ մը անդամ չարթեր : Բան մը չենք կրնար ընել : Եկէք, երթանք ալ : Շարունակ կը կարծեմ թէ քաղաքապահ զինուոր մը զիս ափին մէջ բրոնած է արդէն :

Մօնրարնաս ալ տկար կերպով մը կը դիմադրէր այս առարկութեանց . ստոյգ է սակայն թէ այս չորս

մարդերը՝ ամէն վտանգի յանձնառու ըլլալով՝ գիշերն
ի բոն Ֆօրսի բոլորտիքը թափառած էին այն հաւա-
տարմութեամբ որով աւազակները իրարու կ'օգնեն միշտ
թափառած էին յուսալով թէ պատի մը վրայ պիտի
նշմարեն թեն արտիէն։ Բայց գիշերը որ իրօք գեղեցիկ
գիշերամը կ'ըլլար, վասն զի տեղատարափ անձրեւին
պատճառաւ բոլոր փողոները ամայի դարձեր էին. ցուր-
տը որով կը սրսփալին, իրենց թրջուած զգեստները
ծակուած մուճակները, բանտին մէջ փրժող վատնգա-
ւոր աղմուկը, արշուլոյսի ծագումին մօտաւորութիւնը,
գիշերապահ զինուորները որոնք տեսնուած էին, յու-
սահատութիւնը, երկիւղը, վերջապէս ամէն բան կ'ըս-
ափէր զանոնք ետ քաշուելու և իրենց տեղը երթա-
լու։ Մօնրարնաս գուցէ թենարտիէի փեսան էր քիչ
մը, կը հաւանէր տեղի տալու։ Պահ մը եւս և ահա
մեկնած պիտի ըլլային։ Թենարտիէ իր պատին վրայ կը
հեւար Մէփրւգի նաւարեկներուն պէս որոնք կը հեւա-
յին իրենց լաստին վրայ՝ տեսնելով թէ հորիզոնին մէջ
կ'աներեւութանայ այն նուրը որ երեւցան էր իրկնց։

Թենարտիէ չէր համարձակէր ձայն տալ, վասն զի
եթէ ձայն մը լոււելու ըլլար, ամէնքն ալ կրնալին
բռնուիլ. գաղափար մը, վերջին գաղափար մը, նշոյլ
մը օնեցաւ. գրապանին մէջէն հանեց Պրիւժօնի չութ-
նին կտօրը զոր Պաթիման Նէօփի բուխերիկին վրայէն
քակած էր, և ցցապատնէշէն ներս նետնց։

Չուանը մարդերուն ոտքին քով ինկաւ։

— Չուա՛ն մը, ըսաւ Պապէ։

— Ի՞մ չուանս է, ըսաւ Պրիւժօն։

— Պանդոկապեալ հա՛ն է, ըսաւ Մօնրարնաս։

Վեր նայեցան. Թենարտիէի քիչ մը զլուխը եր-
կընցուց։

— Եռ՛ւտ, ըսաւ Մօնրարնաս, չուանին միւս կը-
տորը քո՞վդ է, Պրիւժօն։

— Այս՛ :

— Կապէ երկու ծայշերը միատեղ, չուանը անոր
նետենք. թող պատին կապէ մնացած մասովն աւ կը-
նայ մինչեւ վար իջնել։

Թենարտիէ համարձակեցաւ ձայնը հանելու։

— Ցուրտէն փայտ կտրած եմ։

— Պիտի տաքաւս։

— Ա՛լ շեմ կրնաք շաբժիլ։

— Ինքզինքդ թող տուր որ սպրդիս. մենք կը
բանենք քեզի։

— Զեներս ընդարձացած են։

— Միայն չուանը պատին կապէ։

— Զպիտի կրնամ։

— Պէտք է որ մեզմէ մէկը ելլէ, ըսաւ Մօնրար-
նաս։

— Ի՞նչպէս կարելի է մինչեւ հոն ելլել, ըսաւ
Պրիւժօն։

Բրածեփի հին խողօվակ մը կար որ ժամանակաւ
խրճիթին մէջ վասող բուխերիկի մը ծխանն էր և որ
պատին քովէն սողալով կ'ելնէր զրեթէ մինչեւ այնտեղ
ուր կը նշմարուէր Թենարտիէ։ Այս ծխանը որ այն
ժամանակ ամէն տեղէն ճեղքբառած և պատուած
էր, ետքէն բուրովին փլւեցաւ, բայց հետքը դեռ կը
տեսնուի. խիստ նեղ էր այս ծխանը։

— Սա ծխանէն կարելի է ելլել, պատասխանեց
Մօնրարնաս։

— Սա ծխանէն, պոռաց Պապէ, մարդ մը չկրնար
ելլել ամենեւին. աղայ մը պէտք է։

— Այս՛, տղայ մը պէտք է, կրկնեց Պրիւժօն։

— Ո՞ւր գոնենք աղայ մը, ըսաւ կէօլմէր։

— Կեցիք, ըսաւ Մօնրարնաս։ Ես կը գտնեմ։
Ցցապատին դուռը բացաւ կամաց մը, ուշադրու-

Թեամբ նայելով տեսաւ որ մարդ չէր անցնէր փողոցէն,
զգուշութեամբ դուրս ելաւ, դուսը քաշեց ետեւէն, և
մեկնեցաւ դէպի Պասթիլի կողմը վազելով:

Եօթ կամ ութ վայրկեան անցաւ: որոնք Թե-
նարտիէի համար ութը հազար դար տեւեցին. Պապէ,
Պրիւժօն և կէօլմէր անմոռւնչ կ'սպասէին. վերջապէս
դուռը նորէն բացուեցաւ, և ահա Մօնթարնաս շնչառ-
պառ հասաւ՝ հետը բերելով կավրօշը: Անձրեւը կը շա-
րունակէր, հետեւաբար դեռ բոլորովին ամայի էր փո-
դոցը:

Պատիկ կավրօշը ներս մտաւ և հանդարտ կերպով
մը աւազակներուն երեսը նսձեցաւ: Մազերէն ջուր կը
հոսէր: կէօլմէր հարցուց կավրօշին:

— Եօ՛ պղտիկ, մա՞րդ մըն ես դու:

Կավրօշ ուսերը վեր ըրաւ և պատասխանեց.

— Ինծի պէս պղտիկ մը մարդ մըն է, և ձեզի
պէս մարդերն ալ տղայ:

— Ի՞նչպէս լեզուանի է պղտիկը, պոռաց Պապէ:

— Բարիփի տղաքները կապած տւել չեն, ըստ
Պրիւժօն:

— Ի՞նչ կ'ուզէք, հարցուց կավրօշ:

Մօնթարնաս պատասխանեց.

— Ստ ծիսանէն մագլցելով վեր ելլել:

— Այս չուանով, ըստ Պապէ:

— Եւ չուանը կապել, շարունակեց. Պրիւժօն:

— Պատին վրայ, կրկնեց Պապէ:

Պատուհանին պահանգին, վրայ բերաւ Պրիւժօն:

— Է՛, Ե՞տքը, հարցուց կավրօշ:

— Այսչափ միայն, ըստ կէօլմէր:

Մատամբակը չուանը, ծիսանը, պատը, պատուհան-
ները քննեց, և չուրթներովը շուշ մը ըրաւ, այն ան-
բացարելի և սրհամարհական շուշը որ կը նշանակէ.

— Ա՞տ է ուզածնիդ:

— Հոն վերը մարդ մը կայ, զօր պիտի ոզատես,
կրկնեց Մօնթարնաս:

— Կ'ուզէ՞ս, կրկնեց Պրիւժօն:

— Վա՛յ միամիտ վա՛յ, պատասխանեց պատանին
երբ թէ հարցումը անլուր երեւար իրեն, և մուճակները
հանեց:

Կէօլմէր մէկ թեւովը կավրօշը բռնեց և խրճիթին
յարկին վրայ գրաւ որու որդնահար տախտակները պա-
տանիին ծանրութեան ներքեւ կը ծոէին. կավրօշին
յանձնեց չուանն ալ զօր Պրիւժօն կապած էր Մօնթար-
նասի բացակայութեան միջոցին: Մատամբակը ուղղուե-
ցաւ դէպի ծիսանը, ուր դիւրին էր մտնել մինչեւ տա-
նիքին մոտեցող լայն ծակէ մը: Երբ կավրօշ պիտի ըս-
կրսէր ելլել, Թենարտիէ փրկութեան և կեանքի մօ-
տենալը տեսնելով՝ պտտին եզրէն ծոեցաւ. արեւին
առաջին նշոյլը կ'սպիտակէր անոր քրտնաթոր ճակատը,
տժոյն այսերը նըրբածեւ և վայրենական քիթը, ա-
լեւոր մօրուքն որու մազերը տնկուած կ'երեւային:
Կավրօշ տեսաւ մարդը և ճանչցաւ իր հայրը:

— Վա՛յ, հայրս է եղեր, ըստ: Բայց թող ըլլայ,
հայրս ըլլալը չարգիլեր զիս ազատելու զայն:

Եւ չուանը ակռաներովը բռնելով սկսաւ համար-
ձակորէն վեր ելլել:

Հասաւ տերուն պտտին մինչեւ կտապը, ձիու
մը վրայ հեծնելու պէս պատին վրան նստաւ, չուանը
հաստատուն կերպով մը պատուհանին վերը պահանգին
կտպեց:

Պահ մը ետք Թենարտիէ փողոցն էր:

Երբ Թենարտիէ քարայտակին դպցուց ոտքը, երբ
չկաց թէ ազատ է վասնդէ, ա՛լ ոչ լոգնած, ոչ թըր-
ջուած և ոչ ալ ահարեկ էր. մուխի մը պէս ցնդեցան

այն սոսկալի իրերը որոնցմէ ելած էր այս տարօրինակ և անագորոյն իմացականութիւնը արթնցաւ, սաքի վրայ և համարձակ քալելու պատրաստ գտնուեցաւ: Այս մարդուն առաջին խօսքը եղաւ.

— Հիմա զո՞վ պիտի ուստինք:

Աւելորդ է մեկնել այս սոսկալի կերպով մը թափանցիկ բառը որ կը նշանակէ թէ՛ մեռցնել, թէ՛ ըստաննել և թէ՛ կողոպտել: «Ուտել», բուն նշանակութիւնն է «լափել»:

— Երթանք լաւ մը պահուըտինք, ըստ Պրիւծօն: Շուտ մը լմնցնենք գործը, և անմիջապէս բաժնուինք: Բլիւմէ փողոցը զործ մը կար որ լաւ կ'երեւար, ամայի փողոց, առանձին տուն մը, պարտէղի մը վրայ հինուփուտ վանդակ մը, և միայն կիներ:

— Ապա ուրեմն ինչո՞ւ չերթանք, հարցուց թե նարարիէ:

— Աղջիկդ երօնին գնաց որ դիտէ բանը, պատասխանեց Պապէ:

— Եւ պիտոքիւի մը բերաւ Մանեօնին, ըստ Կէօլմէր: Հոն բան մը չկայ:

— Աղջիկս թէկ ապուշ մը չէ: Բայց պէտք է նայիլ անգամ մը:

— Այո՛, այս, ըստ Պրիւծօն, պէտք է նայիլ:

Սակայն այս մարդերուն և ոչ մէկը կարծես չէ՛ տեօներ կավրօշը, որ այս խօսակցութեան ժամանակ ցցապատին քարերուն մէկին վրան նստած էր. կավրօն քանի մը վայրկեան սպասեց, թերեւս յաւսալով թէ հայրը դէպ իր կողմը պիտի դառնայ անգամ մը. յետոյ մուճակննը հագաւ և ըստ:

— Լմնցա՛ւ ալ, ինծի պէտք չունի՞ք ալ, ահա դժուարութենէ ազտանցաք: Ես կ'երթամ ալ: Պէտք է որ երթամ աղեկներս արթնցնեմ:

Եւ մեկնեցաւ:

Հինգ մարդերը մէկզմէկու ետեւէ դուրս ելան ցըցապտաէն:

Երբ կավրօշէ Պալէ փողոցը մանելով աներեւոյթ եղաւ, Պապէ մէկի կողմ քաշեց թէնարտիէն և հարցուց:

Այն տղան դիտեցիր անգամ մը:

— Ո՞ր աղան,

— Ան որ պատին վրան ելաւ և չուտնը բերաւ քեզ:

— Ոչ:

— Ինչ և է, լաւ մը չգիտեմ, բայց կարծեմ թէ տղադ է:

— Վա՛շ, ըստ թէնարտիէն, կը կարծե՞ս:

ՎԵՐՋ ԵՕԹԵՐՈՐԴ ՀԱՏՈՐԻ

ՀՐԱՏՎԱԿՈՒԹԻՒՆ Մ. ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆ

ՎԻՔԻ ՀԻՒՅՈՒ

ԹՇՈՒԱՌՆԵՐ

ԶՈՐՅՈՒԴ ՏԱՐԳՐՈՒԹԻՒՆ

Մ Ա Ն Զ Ո Ր Յ Ո Ւ Դ

ՀԱՏՈՒ 8

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏՈՒՆ

1922

Տպագր. Մ. ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆ
ՊՈԽԻՑ

6405